

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2872

M37

86
h-43



2003

2011

ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ֆր.

Հայկական Նոր Մատեմագիտութիւն (Ա. հատոր) Ա. - Ս.	60 —
Հայ լեզուի ուղղագրութեամ Դասեր. Տպ. 1923	5 —

ԳՐԱԲԱՐ

Հատընթիր Քիրթուածք. — Քարմէն Սիլ- վայի. Տպ. 1898	7 —
Հատընթիր Քիրթուածք. — Յակոբայ Ղո- րարտեայ. Տպ. 1898	3 —
Լուսիւմ. — Պիկտորիա Աղամուրի. Տպ. 1896	— —
Ման Արթուրոյ. — Թէնմիսոնի	1 —

ԱՇԽԱԲԱՀԱՐԱՐ

Նուէր Մանկաց. Տպ. 1897	1 —
Դաստիարակութիւն ամձին. — Ճօն Պլէքի. Տպ. 1902	2 —
Վիպակմեր. Տպ. 1909	2 —
Թ. Վանանդեցւոյն ոսկեգարեամ սիմալինը.	— —
Դասսոյ և իր երկու թարգմանիչները. Կ. Պոլիս	— —
Կրգիծաբանութիւն Արուեստի ամկման կրայ. 2. Ա. Գամմէլ. (րթագրով). Տպ. 1923	3 —
Ֆրանսուա Գորէ. — Դարրիմներու Գոր- ծադուլը. Բ տիպ.	1 —

ԻՄ ՍԻՏԻ ԵՐԳԸ

909

ԱՐԱՐԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱՏՅԱՆ

36
n-43

ՀԱՅ ՊՐՈՍՏԻ ԵՐԳՆ

ԹԱՐԳՄԱՆ Ե Ց

Հ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՈՍ ՂԱԶԻԿԵԱՆ

ՄԻՒԹԱՐԵԱՆ

319-2-38

152

9/6/59



ՎԵՆԵՏԻԿ

Ս. Գ. Ա. Զ. Ա. Բ. Տ. Մ. Ի. Թ. Ա. Բ. Ա. Ա. Ա.

1925

ՅԱՌԱՋԱԲԱՆ

իմ Սիտի սոյն քերուածք առևնահին յիշառականն է Սպամիական դիցազներուց թեսն: Միշին դարերու մէջ Թրանսայի, Գերմանիոյ և Անգլիոյ քերրողներուն հոգակած դիցազները առելի առասպելներու կը պատկանին քանի պատմութեան. եւ երկ նոյն խի, իրենց անոնեները իրական անձեր նշանակեն, անոնց չահատակորիւնները սակայն բոլորովին առասպեկտական են: Առնեց թիշին դուրս պետք է հանել կաստիկան Սիտը: Քերրողները անոր անձին համար զարմանալի դեպքեր սուղծագործերու կարու չեն. արդեն գուած են զանոնք պատմութեան մէջ, եւ իրենց երեսակայութիւնը՝ առանց հնարիելու, ընտրութիւն միայն պիտի ընէ քերրողական խանդով շեցուն վարքի մը նշանաւոր դեպքերուն: Ուստի պետք չէ զարմանալ երկ սպանիական հին քերրութեան ամբողջութիւնը բովանդակուած տեսնենք Սիտի փառքերուն ընժայուած երգերուն մէջ:

14184-58

յ.

Սիսի սոյն հոյակապ քերրուածքը գրուած է շուրջ 1140-ին, դիցազին մասն 40 տարի միայն յետոյ. որուն մէջ Ախու կը ներկայանայ անչեղիթօթեն հաշատարին հանդէս իր անարդար բազարորին: Քերրուածքը կոչուած է Խմ Ախու երգը, որովն առաջ դիցազը հնոն ստկա կը նշանակուի Խմ Ախու տիտղոսով, որուն մէջ ստացական ածականը արտայացտիչը կը դառնայ գորովայի մեծարանից մը:

Քերրուածքը մեկ ձեռագիր միայն ունի, սկիզբ ը թերի, ինչպէս եւ մէջը. բայց զանոնիք ամբողջացուած է Մեծենդէս Պիդալ սպանիացի մեծանոնիք բանասէրը, « Քրոնիկ Կաստիլիան բան բազարութերոց » գործին. ուր քերրուածքը արձակի վերածուած պահուած է. որմէ առնեցի մենք ալ կը բարգմաննենք՝ սկիզբը արձակ, բայց մէջի երկու բոշքը պակասը՝ ուստանարով: Անտարակոյն է որ Քերրուածքին ամերոյչ առաջին մասը կը պակսի. մեր ունեցածքը ձիչդ Ախու Աքսորէն կը սկսի: Կամ կորուած է ան, եւ կամ քերրողը դիցազին վերջին տարիներոց բազուրինները միայն ուզած է հռակել: Յայտնի չէ նաև թէ ո՞վ է քերրողը. Մեծենդէս կը համարի թէ կրնայ քերրողը նոյն խմ՝ լեզուին ինչ ինչ յատկութիւններէն դատկով Մեդինացի Այսր մ'ըլլազ:

Խմ Ախու սոյն վատերական Քերրուածքն զատ կամ Ուուաններ, եւ Զրոյցներ Ոստրիկի մենշենիվ: Ասեց մէջ ներկայացուած Ախուր՝ ամբարտական, արիւնուշտ մէկն է, բոլորովին

տարրեր բուն Ախու նկարագրէն: Այս զրոյցները բուն բնդարձակ քերրուածքն առելի ժողովրդականութիւն են ստացած, որովհետեւ երգուելու համար յօրինուած են. մայրերը կը սորվեցնեին զանոնիք իրենց զարակներուն, եւ զինուորները զանոնիք երգելով կ'երացին պատերազմելու: Ասեց հեղինակը բովանդակ Ասպանիան է: Քերրութերէն ոչ մին չդրաւ իր անունը անոնց տակ, երկրին մէջ ժնան, ինչպէս պատուղ մը հոդին:

Երկար ատեն բոլոր Ասպանիոյ մէջ երգուելու յետոյ, Յովիաննես Էսքրիպտ անոն մէկը զանոնիք ի մի հաւաքեց, որոնք հօրանատուն էն բուով, բայց անշոշան անոնցակ դուրս ուրիշներ ալ պիտի լլան: Պատուական ակունքներուն կը նմանին, զորս շփելին ոչ մաքրելուն զզուշանալուն է. կամ ձին մետաղներուն՝ որոնց ժանձն անզամ պետք չէ սրբել, որպէս զի բուն իրենց յարգը չկորսեցնեն:

Բուն քերրուածքին կը կցին՝ իբր Յաւելուած՝ նահ այդ երգերուն հաւաքածուն՝ բարգմաննալով Alexandre Arnoux-ի «La légende du Cid Campeador d'après les textes de l'Espagne Ancienne» հատորը: Նախապէս՝ դեռ բուն քերրուածքը լցուած՝ սկսած էի սոյն հատորը բարգմաննել. յետոյ Ասպանիակն իրական քերրուածքը երբ ստացայ՝ միւսը բոլոյնվ՝ ան բարգմաննեցի: Բայց գործին ամբողջութեանը համար շատ համարեցի Զրոյցին մնացած մեծազյն մասը բարգմաննել արձակ, եւ նախապէս կատարած

ոտանաշոր քարգմանուրեանս կցել արձակ
շարունակուրիւնը: Առօստ-ի հասոյիմ աղ ար-
դեն արձակ է. ևս սկսած էի ոտանաշորի վե-
րածել:

Թռէ՛ իրական եւ թէ զրոցային Սիտին շիա-
կատար ոչուննասիրուրեան ժափագողները
կրնան դիմել վերեց յիշուած Մենենդոս Պի-
դալի հոյակասպ գործին. « Խմ Սիտի երգը.
բնագիր, քերականուրիւն եւ բառարան » Մա-
տրիտ, 1909-1911, երեք հատոր. եւ կամ նոյն
բանակրին « L'Epopee Castillane à travers
la Littérature Espagnole trad. de Henri Mé-
rimée»... Paris. յէջս 81-156:

Հ. Ա. ՂԱԶԻԿՅԱՆ

ԻՄ ՍԻՏԻ ԵՐԳԸ

Տու Ալֆոնսոյ թագաւորը մարդ զրկեց Ոտուի
Տիազ իմ Սիտի՝ հարկին համար, զոր իրեն կու
տային ամէն տարի կորդովայի եւ Սեւիլիոյ թա-
գաւորները: Ալմուտամիզ Սիւիլիոյ թագաւորը
եւ Ալմուդաֆար Գրանատայի թագաւորը նոյն
ժամանակ շատ թշնամի էին իրարու եւ կը ջա-
նային իրար սպաննել: Եւ այն ատեն Գրանա-
տայի Ալմուդաֆար թագաւորը իրեն օգնական
ունէր այս հարուստ մարդերը. կոմս տոն Գարո-
սիա Որդոնէզ, եւ Ֆորտուն Սանչէզ՝ փեսայ
Նաւարայի տոն Գարսիա թագաւորին, եւ Լո-
պէ Սանչէզ... եւ այս հարուստ մարդոց իրա-
քանչիւրը իր զօրքերով կ'օգնէր Ալմուդաֆա-
րին, եւ Սեւիլիոյ Ալմուտամիզ թագաւորին
վրայ յարձակեցան:

Ոտուի Տիազ Սիտ երբ իմացաւ թէ այն կեր-
պով Սեւիլիոյ թագաւորին վրայ կ'երթային,
որ ճորտ էր եւ հարկատու իր տիրոջ՝ տոն Ալ-
ֆոնսոյ թագաւորին, նեղուեցաւ սաստիկ, եւ
ամէնուն աղաչական նամակներ գրեց, որ Սեւիլ-
իոյ թագաւորին վրայ չքալեն եւ չաւերեն ա-

նոր երկիրը, այն պարաքին համար զոր ունէին տոն Ալֆոնսոյ թագաւորին. եւ եթէ ուզէին այն-պէս ընել, գիտնային որ տոն Ալֆոնսոյ թագաւորը պիտի չկարենար կենալ՝ առանց օգնելու իր ճորտին, որովհետեւ իրեն հարկատու էր: Գրանատայի թագաւորը եւ հարուստ մարդերը կարեւորութիւն չտուին Սիտի նամակներուն, եւ ամէնքը միանալով մոլեզնօրէն աւերցին Սեւիլիոյ թագաւորին ամբողջ երկիրը, մինչեւ Կաբրայի ամրոցը:

Ոտուի Տիազ Սիտ եղածն իմանալով՝ հաւաքեց բոլոր ուժերը որ կրնար ունենալ քրիստոնեանեւ ըէ եւ մուղրիներէ, եւ Գրանատայի թագաւորին դէմ քալեց՝ զանի Սեւիլիոյ թագաւորին երկրէն վտարելու համար: Եւ Գրանատայի թագաւորն ու հարուստ մարդերը որ անոր հետ էին, երբ իմացան թէ այն կերպով իրենց վրայ կը քաւէր, մարդ զրկեցին իրեն ըսելու՝ թէ պիտի գուրս չելէին երկրէն՝ իրեն համար: Ոտուի Տիազ Սիտ երբ աս լսեց, համարեց թէ լաւ պիտի չըլլար իրեն եթէ չերթար չյարձակէր վրանին. զնաց, կոռուցաւ անոնց դէմ դաշտին մէջ, եւ պատերազմը տեւեց երրորդ ժամէն մինչեւ կէսօր, եւ Գրանատայի թագաւորին կողմէն շատ քրիստոնեաներ եւ մուղրիներ տապաստ ինկան, եւ յաղթեց անոնց Սիտ, եւ փախցուց պատերազմի դաշտէն: Եւ բռնեց Սիտ այս պատերազմին մէջ կոմս տոն Գարսիա Որդոնէզը, եւ մօրուքն մաս մը փրցուց, եւ ուրիշ շատ աս-պետներու, եւ այնչափ ուրիշ մարդերու, որոնց

հաշիւը չկար, եւ զանոնք Սիտ երեք օր գերի պահեց, այսպէս զանոնք ամէնքը բռնեց: Երբ այսպէս բռնեց զանոնք, զրկեց իրենները որ երթան թալանեն անոնց ինչքերն ու հարստութիւնները որ մնացած էին դաշտին մէջ. այս-պէս դարձաւ Սիտ իր ամբողջ ընկերներով եւ անոնց բոլոր հարստութիւններով Սեւիլիոյ Ալ-մուտամիզ թագաւորին, եւ տուաւ անոր եւ իր բոլոր մուղրիներուն, որոնք զիտէին թէ իրենց հետ էին, եւ նաեւ անկէ որ ուզեցին առնել: Եւ անկէ յետոյ մուղրիներն ու քրիստոնեաները Բիւարի Ոտուի Տիազը յորչորչեցին Սիտ Կամ-պէտար, որ ըսել է ուզմաբեկ:

Ալմուտամիզ տուաւ այն ատեն անոր շատ ընտիր պարզեւներ եւ հարկերը որպէս զի եր-թայ... Եւ Սիտ դարձաւ բոլոր հարկերով իր տիրո՞ տոն Ալֆոնսոյի: Թագաւորը զինքը շատ սիրով ընդունեց, եւ իրեն շատ ուրախակցութիւններ ըրաւ, եւ իր ըրածին համար մէծա-պէս վարձատրուեցաւ:

Ոտու համար վրան շատ նախանձեցան, զըր-պարտութիւններ ըրին եւ թագաւորին աչքէն հանեցին... թագաւորը՝ իր դէմ կատղած եւ զայրացած ըլլալով՝ հաւատաց անմիջապէս... եւ անմիջապէս նամակով իմացուց Սիտին թէ պէտք է գուրս ելլէ իր ամբողջ տէրութենէն: Սիտ երբ նամակը կարգաց, որովհետեւ սաստիկ վշտացած էր, չէր զիտեր ինչ ընէ, վասն զի բոլոր տէրութենէն գուրս ելլելու համար ինն օրէ աւելի ժամանակ չունէր:

Ա. Ա. Բ Ս Ո Ր Ը

1

Կանչել տուաւ իր ազգականներն ու ճորտերը,
ըստ անոնց թէ թագաւորն իրեն կը հրամայէր
որ իր երկրէն դուրս ելլէ, եւ թէ ինն օրուան
միայն ժամանակ կու տար, եւ թէ կ'ուզէր զիտ-
նալ թէ իրենցմէ որոնք կ'ուզէին ընկերանալ
իրեն, եւ որոնք կ'ուզէին մնալ, եւ «անոնք որ
հետո պիտի գան Աստուած իրենց վարձահատոյց
ըլլայ, եւ անոնք որ պիտի մնան, կ'ուզեմ ա-
նոնց հետ հաճ եւ հաւան ըլլալ: Այն ատեն խօ-
սեցաւ Ալբար Ֆանէզ՝ իր զարմիկը. Զեզի հետ
պիտի գանք, Ախտ, դէպ ի անապատներն ու
երկիրները, եւ երբէք պիտի չպակսինք ձենէ որ-
չափ ատեն որ ապրինք. ձեզի հետ պիտի գոր-
ծածենք ջորիներն ու ձիերը, ինչքերն ու կեր-
պասները, միշտ ձեզի պիտի ծառայենք իբր օրի-
նաւոր ճորտեր »:

Այն ատեն ամէնքը ծափեցին տոն Ալբարի
խօսքերը, եւ շատ գոհ մնաց նահեւ իմ Սիտ:

Իմ Սիտ Բիւարէն ելաւ ճամբայ ուղղուելով
դէպ ի Բուրգոս, այսպէս կը թողու իր պալատ-
ները ամայի եւ անբնակ:

(Բնագիր)

Կը դարձընէր զըլուխն իմ Սիտ, արտասուքն
✓ Հեղեղօրէն բղխելով իր աչքերէն,

Ու կը նայէր: Տեսաւ դըռները տան բաց,
Թառերն առանց մուշտակներու, կրկնոցի,
Բազներէ եւ թեսպրիս ցիներէ
Բոլորովին դատարկ: Եւ զի ունէր Սիտ
Խորունկ ցաւ՝ մեծ մը հառաչեց: Խօսեցաւ
Սիտ բարութեամբ եւ համակամ զգուշութեամբ.
«Շնորհակալ եմ քեզի, ովք Տէր իմ Աստուած,
Որ երկինքն ես: Ասոնք բոլոր նիւթած են
ինծի դէմ իմ թշնամիներս ապիրատ»:

2

Իր ընկերները կը խորհին այն ատեն
Աջէն ձախէն երիվարները խըթել,
Ազատ արձակ թողլով սանձերն ու ճիմքերն:
Երբ Բիւարէն ելան՝ որին ունէին
Աջակողմին, սակայն Բուրգոս մտնելնուն
Ունէին զայն ձախ կողմն իրենց: Այն ատեն
Ցնցեց ուսերն իմ Սիտ եւ զլուխը վերցուց.
«Հապա, Ալբար Ֆանէզ, սիրու առ, քաջ եղիր,
«Մէնք վըտարուած ենք հայրենի մեր երկրէն»:

3

Սիտ, Ոստորիկոյ Տիազ մըտաւ ի Բուրգոս.
Կը ասնէր հետը վաթսուն տէգ գրօշազարդ:
Մարդեր՝ կիներ կ'ելլէին զայն ուենելու
Եւ պատուհան էին կեցած քաղքենիք,
Եւ աչուքներն իրենց արցունք կու տային
Մեծ կոկիծէն որ իրենց սիրու կ'այրէր:
Եւ կ'ելլէին ամէն բերնէ այս խօսքերն.

«Ո՞վ Ասուած, ի՞նչքան բարի ճորտ մըն է ան,
Ուր էր թէ նոյնքան բարի տէր մ'ունենար»:

4

Ո՞քան սիրով զայն պիտի ներս առնէին,
Ոչ ոք սակայն կը յանդգնէր այդ բանին.
Զի տոն Ալֆոնս թագաւորին բարկութիւնն
Սհաւոր էր: Մըթընշաղին՝ արքային
Մէկ նամակն էր բերուեր բուրգոս, մեծամեծ
Ըզգուշութեամբ եւ հաստաբեսու կնիքներով.
Որ Ռոտրիկոյ Տիազ Սիսին չըլլայ մէկն
Ասպնջական, եւ մէկն յանկարծ եթէ 'լլայ,
Ըստոյդ գիտնայ որ իր ինչքները բոլոր
Կորուցնցնէ պիտի, եւ գեռ աւելի
Երկու աչքերն, եւ հուսկ՝ մարմինն ու հոգին:
Արդ մեծ էր ցաւը քրիստոնեայ մարդերուն,
Որոնք Սիսի հանդիպումէն կու տային
Խոյս, զի չէին համարձակիր եւ ոչ իսկ
Խօսք ուղղելու անոր: Իր տունը դիմեց
Կամպէագոր Սիտը. բայց հոն հասնելուն՝
Գլուաւ անոր գուռն ամրափակ, զի Ալֆոնս
Թագաւորին վախէն՝ անոնք որոշում
Էին ուրեմք որ եթէ ան բռնութեամբ
Չըխորսակէ՝ պէտք չէ որ մէկը բանայ:
Արդ ընկերները Սիսի բարձըր ձայնով
Կը կանչէին, բայց անոնք որ տունն էին
Չէին ուղղեր պատասխանել. որուն վրայ
Սիս մտրակեց ձին եւ դըրան մօտեցաւ.
Դուրս հանեց ուղքն ասպանդակէն, եւ անոր

Տըւաւ հարուած մը զուր, զի զուրը մընաց
Անխախտելի, զի պնդութեամբ էր փակուած:
Եւ աղջլնակ մ'աւասիկ ինը տարու
Առաջ անցաւ եւ այս խօսքերը զուրցեց.
«Աւազ ինձ, ով կամպէագոր, ժամի ուր զուն
Կապեցիր սուրդ՝ բարի եղաւ: Թագաւորն
Արգիլեց քեզ ընդունելու. հասաւ մեզ
Գիշերուան դէմ զրուած հրամանն անոր՝ մնձ
Ըզգուշութեամբ եւ պինդ կնքուած նամակով:
Աշխարհի վրայ ոչ մէկ բանի համար մենք
Բանալ ու քեզ ընդունիլ չենք յանդըգնիր.
Թէ ոչ՝ պիտի կորսընցընէնք մեր ինչքերն,
Ու մեր տուներն, եւ նաեւ զոյգ աչքերնիս.
Իմ Սիս, ձեզի ի՞նչ շահ մերին աղէտէն:
Ուրեմըն մի՛ պնդեր, եւ թող ինքն Ասուած
Բոլոր իր սուրբ Զօրութիւնքով օգնէ ձեզ»:
Այսպէս ըստ աղջնակն ու ներս քաշուեցաւ:
Համոզուեցաւ արդ Սիս որ ալ չէր կրնար
Թագաւորէն թողութեան յոյս ունենաւ.
Գըրան քովէն հեռանալով քըշեց ձին
Գէպ ի Յուրգոս, հասաւ ի Սուրբ Մարիամ.
Թամբէն ցատկեց իսկոյն, ծունկերը ծալլեց
Գետնի վըրայ, եւ սրտագին աղօթեց:
Ալօթքէն վերջ թրուաւ շալակը ձիուն,
Եւ ելելով քաղքին դռնէն՝ Արլանսոն
Վըտակն անցաւ: Բուրգոսի մօտ կանգ առաւ
Խըճուտ գետնին վըրայ, տընկեց վըրանն հոն
Եւ հոն տեղուկ բանակեցաւ: Եւ այսպէս
Իմ Սիս, Տիազ Ռոտրիկոյ՝ ան որ կապեց
Սուրբ երջանիկ ժամու մէջ՝ ոչ իսկ մէկէն

Ընդունուելով՝ ըստիպուեցաւ իջնել վար
Խիճերու վրայ, եւ իր չորս կողմը ուներ
Քաջ ընկերներ։ Բանակեցաւ հոն՝ ինչպէս
Թէ լլար լերան վըրայ. իրեն արգելք դրին
Բուրգոսի մէջ բընակարան գտնելու,
Եւ հոն ոչ համարձակէր պիտի՝ թեն
Ծախել ոչ իսկ ամենափոքը վաճառքն
Այն բաներէն որ ուտելու համար են։

5

Բայց Բուրգոսի ազնիւ բնակիչ մը՝ Մարտին
Անտոլինէզ, գուաւ սակայն հացն ու զինին
Սիտի եւ իր բարեկամացը համար,
Առանց զնելու, զի հետո ունէր պաշարներ,
Ու տուաւ անոնց լայն միջոցներ ապրելու:
Ուրախացաւ կամպէադոր Սիտի սիրտն,
Ուրախացան նոյն նըման իր ընկերներն։
Այն ատեն խօսք առաւ Մարտին Անտոլին։
Մըտիկ ըրէք ինչ որ ըստ անիկա.
«Կամպէադոր, բարի ժամու մէջ ծընար։
Հանգչինք զիշերս եւ առաւօտը մեկնինք։
Մեկնինք, քանզի ամբաստանուիմ պիտի ես
Զեզի պարէն տալուս համար, եւ ելեմ
Աչքէն Ալֆոնս թագաւորին։ Զեզի հետ
Եթէ փախչիմ ողջ եւ առողջ, այն ատեն,
Ուշ կամ կանուխ, նոյն ինքն արքայն պիտ՝ ուզէ
Զիս բարեկամ իրեն։ Թէ ոչ զիտացէք դուք՝
Բոլոր թողածը չեմ դըներ բանի»։

14/184-5220

Պատասխանեց Սիտ՝ որ իր սուրը կապեց
Բարի ժամու մէջ. «Անտոլին Մարտին, դուք
Յանդուզըն տէզ մըն էք։ Պրծիմ եթէ ես,
Պիտի կրկնեմ թոշակը ձեր։ Ծախսեցի
Բոլոր ոսկիս, արծաթըն, լաւ կը տեսնէք
Որ հետըս ես դրամ չեմ տանիր, եւ անոր
Անտարակոյս ունենայի պիտի պէտք
Այս իմ բոլոր ընկերութեանըս համար։
Բայց յամենայն դէպըս հոգամ պէտք է զայն,
Ալունց ուժի գործածութեան՝ բան մըն ալ
Հընար չըլլայ պիտի ինծի ձեռք ձրգել։
Կ'ուզեմ շինել հետըդ երկու հատ արկեր.
Լեցնենք զանոնք աւազով, (այսպէս պիտի
Շատ ծանր ըլլան)։ Եւ այս արկդերը մորթով
Պիտի ծածկուին եւ պիտի լաւ մը զամուին։

6

7

«Թող մորթն ըլլայ կարմիր զարդով՝ ոսկեզամ։
Շուտ Հոպէլին ու Վիդասին զացէք դուք,
Բոէք անոնց՝ որ զի արգելք դըրին ինձ
Որ Բուրգոսի մէջ զընումներ ընէի,
Եւ թագաւորը բարկացած է իմ դէմ,
Ես չեմ կրնար ունեցածս հետըս տանիլ,
Զի շատ ծանր է։ Կ'ուզեմ զըրաւ դընել զայն,
Եւ փոխարէն առնել գումար մը պատշաճ։
Թող անոնք զայն առնեն զիշեր ժամանակ
Որ Քրիստոնեայք չըտեսնէին։ Թող ուեսնէ

իւ Սիտի երգը

2

Զայն Արարիչն իր համօրէն սուրբերով:
Շարունակել այսպէս ալ չեմ կրնար ես,
Բոլոր ասոնք կ'ընեմ կամքիս հակառակ»:

8

Անտոլինէզ Մարտին ժրացաւ, եւ փութով
Գնաց Հոարէլի եւ Վիդասի ի խնդիր:
Կորեց Բուրգոսն ու Հրէից թաղը մըտաւ.
Եւ հոն Հոարէլը եւ Վիդասը հարցուց:

9

Հոարէլ՝ Վիդաս իրենց շահած գըրամներն
Համբելու հեռ էին. հասաւ Անտոլին
Մարտին՝ եւ զերդ հընարիմաց մարդ՝ ըստ.
«Ո՞ւր էք, Հոարէլ՝ Վիդաս, ուր էք, սիրելի
Բարեկամներս: Գալառուկ խօսիլ կ'ուզեմ ձեզ»:
Փութով երեքը մէկ մէկդի քաշուցան:
«Հոարէլ՝ Վիդաս՝ տըւէք ինծի ձեռքերնիր՝
Իբրը գըրաւ վստահութեան, եւ ինծի
Խոստում տըւէք որ չըմատնէք պիտի զիս
Քրիստոնէից կամ Սեւերուն: Ձեզ պիտի
Հարցուտացնեմ ընդմիշտ, այնպէս որ երեքը
Ոչ մէկ բանէ պակասութիւն չունենաք:
Կամպէագորն հարկերն հաներ է մարտի,
Իրարու քով է բերեր մեծ գումարներ
Եւ կարի շատ նըշանաւոր, եւ յետոյ
Երեւելի մաս մ'ալ իրեն է պահեր:
Որուն համար ամբաստանուեր է նաեւ:

Ունի երկու արկըդ լեցուն զուտ ոսկւով:
Դուք կը տեսնէք ահա ինչո՞ւ թագաւորն
Եր դէմ սաստիկ ունի զայրոյթ: Թողեր է
Ժառանգութիւն տուներ՝ շըքեղ պալատներ:
Ան չի կրնար արկերը հետը տանիլ.
Վախնալով մի՛ գուցէ ճամբան յայտնըւի:
Կամպէագորը զանոնք գրաւ պիտի զնէ
Զեր ձեռքերուն մէջ, դուք միայն թէ իրեն
Պէտք է գրամի պատշաճ գումար մը փոխ տաք:
Առէք արկերն ու պահեցէք իբրը գրաւ:
Սուրբ երգումով մը դուք պիտի հաւասուէք
Որ այս տարին ամբողջ պիտի չըբանաք»:
Հոարէլ՝ Վիդաս նստած խորհուրդ ըրին հոն.
❖ «Ամէն բանի մէջ պէտք է շահ մ'ունենանք:
Ազէկ զիտենք որ ան շատ բան շահեցաւ
Արշաւելով Մուղրիներուն երկրին մէջ:
❖ Չունի հանգիստ քուն տունը գրամ ունեցողն:
Կ'առնենք երկու արկերն եւ տեղ մը կը դնենք
Ուր կարենան մընալ անյայտ՝ աներեւ:
Բայց ըսէք մեզ. Սիտին ուզածն ինչքան է:
Եւ ինչ շահ տայ պիտի ամբողջ այս տարին»:
Տըւալ Մարտին Անտոլինէզ պատասխան
Երբ իմաստուն մարդ. «Սիւ չուզեր բայց եթէ
Բանաւոր բան մը. ձենէ քիչ պիտ՝ ուզէ՝
Ապահով տեղ զնելու համար իր գըրամն:
Ամէն կողմէ կու գան իրեն աղքատներ,
Եւ անի վեց հարիւր մարքի պէտք ունի»:
Հոարէլ՝ Վիդաս խոստացան տալ զայն սիրով:
«Ահաւասիկ գիշեր կ'ըլլայ կը տեսնէք.
Ահապարանք ունի Սիւ, պէտք ունինք մենք

Որ տայիք մեզ մարքերն»։ Ըսին այն երկուքն.
«Այսպէս չըլլար սակարկութիւնն, այլ կ'առնեն
Նախ եւ յետոյ կու տան»։ Ըսաւ Անտոլին.
«Ես ատոր գոհ եմ. երկուքնիդ գացէք դուք
Նշշանաւոր Սիտին եւ ձեզ պիտ' օգնենք
Որ դուք արկղերն առնէք տանիք ու զանոնք
Դընէք ձեր մօտ իբրեւ զըրաւ, եւ լնէք
Այնպէս որ ոչ քրիստոնեայք, ոչ Մուղրիներն
Առնեն անոր հուռ»։ Հուաքէլ եւ Վիդաս
Ըսին. «Ոտոր հաճ եւ հաւան ենք. Արկղերն
Երբ հոս բերուին՝ պիտ' ունենաք դուք գումարն»։
Փութանակի հեծաւ Մարտին Անտոլին՝
Կի ցնծութեամբ եւ փափազով, Հուաքէլի
Եւ Վիդասի հետ' ոչ սակայն կամուրջն
Այլ ջրին մէջէ անցնելով. մի գուցէ մին
Բնակիչներն բուրգոսի բան մը կուանէր։
Հոչականուն Սիտի վըրանն են ահա:
Երբ ներս մըտան՝ Սիտի ձեռքերը պազին։
Աս ժամուեցաւ, եւ սկըսաւ այսպէս խօսիլ.
«Ահ, տէր Հուաքէլ եւ Վիդաս, զիս մուցաք դուք։
Ահա երկրէն դուրս կ'ելլեմ ես, զի ինկայ
Թագաւորին աչքին։ Բաներ մ'ինչքերէս
Կը մըտածեմ որ ձեզ մընան, եւ որչափ
Տեւէ ձեր կեանքին՝ աղքատ չըլլաք բնաւ երբեք»։
Հուաքէլ Վիդաս Սիտի ձեռքերը պազին։
Անտոլինէզ Մարտին պայմանն հաստատեց.
Անոնք պիտի վեց հարիւր մարք վճարէին
Այն արկղերուն վրայ, եւ զանոնք պահէին
Մինչեւ տարւոյն վերջը։ Ուզեց որ ասի
Խոստանային եւ այսպէս ալ երդնուին,

Այնպէս որ նախ քան տրուած ժամն աւարտիլն
Եթէ արկղերը բանային, երդնասոււտ
Պիտի 'լլային։ Եւ այդ գէպքին՝ Սիտ անոնց
Գրամ մ' իսկ պիտի չըտար բոլոր աւարէն։
Ըսաւ Մարտին Անտոլինէզ. «Մտանձնեցէք
Փութով արկղերն, Հուաքէլ, Վիդաս, եւ առէք
Տարէք, ու գրէք մէկ կողմ' իբրեւ երաշխիք։
Ես պիտի զամ ձեր հետ' մարքերն առնելու։
Որովհետեւ պէտք է ճամբայ ելլէ Սիտ
Հաւախօսին առաջ։» Շատ գոհ մընացին
Երբոր արկղերը շալակնին կ'առնէին։
Ուժով թէեւ՝ չէին կրնար վերցընել։
Հուաքէլ՝ Վիդաս ուրախութեան մէջ էին
Ծստանալուն համար այնքան հնչուն դրամ,
Զի այն կերպով՝ իբրեւ կեանքին մէջ ամբողջ
Կը դառնային կ'ըլլային մեծ հարուստներ։

Հուաքէլ Սիտի ձեռքն համբուրեց. «Կապեցիք,
Կամպէագոր, բարի ժամու մէջ ձեր սուրն։
Դուք մեկնելով կաստիկային՝ կը մտնէք
Օտարասեռ մարդոց մէջ. այդ՝ վիճակնիդ։
Կը կապտէք մեծ մեծ աւարներ։ Ես ձենէ
Ունենայի՝ ձօն, ով Սիտ – ձեռքըդ պազնեմ –
Մաւրիտանեան աղոտոր մուշտակ մը կարմրուկ»։
Ըսաւ Սիտ. «Շատ սիրով. ձեզի այս օրէն
Շնորհուած ըլլայ։ Պիտ' ուզէի կարենալ
Գացած տեղէս բերել ուզածըդ. թէ ոչ՝
Զոյգ արկղերուն դրամին վրայէն բռնեցէք»։

Փըսեցին գորգ մը պալատին մէջտեղով,
Եւ գորգին վրայ կերպաս մը նուրբ՝ ջինջ վուշէ:
Երեք հարիւր արծաթ մարք հոն թափեցին
Մէկ անգամէն, համրեց զանոնք տէր Մարտին,
Առաւ առանց իսկ կշռելու: Աընացած
Երեք հարիւր մարքն ոսկիով վճարեցին:
Մարտին՝ որ հետն ունէր հինգ հատ զինակիր՝
Անոնց բեցուց: Յետոյ լսեցէք ինչ ըստ.
«Արդ, տէր Հայրէլ, Վիկաս, արկդիրը ահա
Զեր ձեռքն են. Ես, որ ձեզ այս գործը գըտայ,
Արժանի եմ կարծեմ բանի մ'իրաւամք»:

Հոաքէլ՝ Վիկաս իրարու մէջ մեկուսի՝
«Աղուոր պարգեւ մը տանք, ըսին, զի իրեն
Կը պարտինք այս շահօ»: «Մարտին Անտոլին,
Բուրգոսի պէրճ քաղաքացի, իրաւամք
Արժանի էք բանի մ', ու մենք կուզենք տալ
Զեզի աղուոր պարգեւ մ', որ գուրք կարենաք
Հայթայթել ձեզ գուլպայ, մուշտակ մը հարուստ
Եւ վերարկու մ'ընտիր: Կու տանք ձեզ՝ պարգեւ՝
Երեսուն մարք: Գուրք ձեզ պիտի արժանի
Յուցնէք անոնց, ինչպէս արդար է, եւ մեզ
Տալ տաք Սիտէն ինչ որ պայման դրուցաւ»:
Մարտին մարքերն ընդունեց մեծ գոհութեամք,
Պատշաճ դատեց իր հեռանալն եւ առաւ
Այն երկուքէն հրաժեխտ: Բուրգոսը թողլով
Եւ Արլանսոնն անցնելով՝ վրանը եկաւ
Կամպէադոր Սիտին՝ բարի ժամու ծնած:

Սիտ գրկաբաց ընդունեց զինքը. «Եկէք
Հաւատարիմ ճորտըս, Մարտին Անտոլին:
Ուր էր փութով տեսնէի օրն ուր ինչ
Վարձատրութիւն մ'ունենայիք: — Կու զամ Ես,
Կամպէադոր, դըրամի լաւ նըպաստով.
Դուք շահեցաք վեց հարիւր մարք, Ես՝ երսուն:
Հրամայեցէք որ վըրանները քակեն
Եւ շուտ մեկնինք: Հաւախօսին գտնըւինք
Կարդենայի Սուրբ Պետրոսին մէջ: Մենք հոն
Պիտի տեսնենք կինը ձեր, կի՞ն գերազնիւ.
Հոն պիտ՝ առնենք քիչ մը դադար, եւ ապա
Պիտի թողունք երկիրը, պէտք է շտապել.
Պայմանաժամն աւարտելու վըրայ է»:

Ըստ, վըրանը վերցուեցաւ փութապէս:
Մեծ ըշտապով իրենց ձիերը հեծան
Սիտ եւ ընկերք. Սիտ դէպ ի Սուրբ Մարիամ
Շրջեց ձիուն գըլուխն. աջ ձե՛ռքը վերցուց
Խաչակինքց երեսն. «Աստուած, գոհութիւն
Քեզի, վարիչը երկնքի ու երկրի:
Լաւութիւններըդ թող օգնեն ինծի, ով
Փառաւորեալ Սուրբ Մարիամ: Կը թողում
Այս վայրկեանէս կաստիլիան, զի արքայն
Հանեց զիս իր աչքէն. ամբողջ կեանքիս մէջ
Պիտի կրնամ դարձեալ մտնել՝ չիմ զիտեր:
Զօրութիւնդ, ովք փառաւորեալ, պաշտպանէ՛
Թող զիս, օգնէ ինծի զիշեր ու ցերեկ
Աքսորանքիս մէջ. եթէ ինձ հասնիք դուք

Եւ իմ բարի բասուըս գտնէ կատարում,
Պիտի զրկեմ Զեր սեղանին ընծաներ
Ճոխ եւ ընտիր. պիտի նկատեմ ինծի պարտք
Երգել տալ ձեզ համար հազար պատարագ » :

13

Իմ Սիտ, մոքով ու կամքով մարդ կատարեալ,
Աս ըսկով՝ մեկնեցաւ. թոյլ թողուցին
Զիերուն սանձն, եւ խըթեցին փութադռոյթ:
Ըստ Մարտին. «Կ'ուզեմ ես կի՞նըս տեսնել.
(Եւ աս ինծի պիտի առթէ մեծ հաճոյք),
Որպէս զի տամ հըրահանգներ կարեւոր
Թէ ինչպէս պէտք է որ վարուի: Փոյթըս չէ
Արքայն ուզէ թէ ոչ ինչքերըս գրաւել:
Արեւծագէն առաջ ձեր մօտը կ'ըլլամ» :

14

Անտոլինէզ դէպ ի Բուրգոս քաշուեցաւ,
Եւ Սիտ որքան մեծագոյն ոյժ որ ունէր՝
Մարակեց դէպ ի Սուրբ Պետրոս կարդենեան,
Ասպետներուն հետ միասին, որ էին
Մըտագիր իր ծառայութեան մէջ: Ընդհուալ
Աքաղաղները խօսեցան եւ սկըսաւ
Այզը ծայր տալ: Կամպէագորն երբ արի
Ի Սուրբ Պետրոս հասաւ, ահա քըխստոնեայն
Ասուուժոյ՝ Տէր Սանչոյ աբբայն կը զուրցէր
Առաւտեան պաշտօնն՝ այգուն ցոլքերով:
Եւ Քսիմենա տիկինը հոն ներկայ էր

Հինգ հատ ազնիւ տիկիններով, կ'աղօթէր
Սուրբ Պետրոսին եւ Արարչին. «Դուն, վարիչ
Մեզ ամէնուս՝ եղիր Սիտին ձեռընտու» :

15

Տէր Տանշոն դուռ կանչուեցաւ, նորութիւնն
Յայտնի եղաւ: Աստուած իմ, ինչպէս մընաց
Գոհ քահանայն: Կերոններով, լոյսերով
Խուժեցին դէպ ի մուտք, որ մէծ ցնծութեամբ
Ընդունին Սիտ կամպէագորն՝ որ ծրնաւ
Բարի ժամու մէջ: Խօսեցաւ Տէր Սանչոյ.
«Ո՛վ Սիտ, ըլլանք ըլլորհակալ Աստուածոյ:Այս վայրկեանէս որ ըզձեզ հոս կը տեսնեմ՝
Ընդունեցէք իմ սէրս, հիւրոյթս»: Ըստ Սիտ.
«Ճնորհակալ եմ, տէր աբբայ, գոհ եմ ձենէ:
Պիտի հոգամ ես ուտելիք ինձ համար
Եւ ճորտերուս. բայց զի աքսոր կ'երթամ ես,
Գեզ յիսուն մարք կու տամ: Եթէ ապրիմ զես,
Ասունք պիտի կրկնապատկուին: Զեմ ուզեր
Ընել վանքին ամենափոքր իսկ վընասն:
Ահա. տիկին Քսիմենայի համար ձեզ
Կու տամ հարիւր մարք: Անոր այս տարի դուք
Ծառայեցէք եւ դուստրերուն ու կանանց:
Երկու աղջիկ կը ձրգեմ ես. դուք զանոնք
Զեր հովանույն ներքիւ առէք. կը յանձնեմ
Զանոնք ձեզի, Տէր Սանչոյ. հոգ ու խընամք
Պակաս չընէք անոնց վըրայ եւ կընջու:
Եթէ ձեզի տուածըս ըլլայ բաւական
Եւ դուք ձենէ աւելցընէք, կ'աղաչեմ,

Անոնց ամէն ինչն հոգացէք. ձեր ծախսած
Ամէն մարքին՝ վանքին չորս մարք պիտի տամ»։
Աբբան անոր սիրայօժար իսուսացաւ։
Ահա տիկին Քսիմենա իր գուստրերով
Կը ժամանէ. կ'առաջնորդուի դէպ առաջ
Ամէն մին մէկ կինէ։ Տիկին Քսիմենա
Կը ծնրագրէ Սիտին առջեւ. կ'արտասուէր
Նէ աչքերէն. ուզեց ձեռքերն համբուրել։
«Գըթութիւն, ովկ կամպէադոր, բարեբաստ
Ժամու ծընաք. ափորանփի կը զրկուիք,
Սաղրանքով չար եւ խառնակիչ մարդերու։

«Գըթութիւն, ի'մ Սիտ, մօրուք այնքան յարգոյ։
Ահա ես ձեր առջեւը՝ ձեր գուստրերով,
Որ աղջնակներ են տակալին եւ մատաղ,
Եւ այս իմին տիկիններով, որ ինծի
Կը սալսարկէն։ Լաւ կը տեսնեմ որ ահա
Մեկնելու վրայ էք դուք, եւ թէ մենք պիտի
Ամբողջ կեանքով ալ բաժնըւինք իրարմէ։
Օգնեցէք մեզ, սիրովը Սուրբ Մարեամու։
Են մատներուն մէջ սահեցոց պէրճ մօրուքն.
Ողջագորեց զոյգ գտորիկներն ու սեղմեց
Սրաին, զանոնք վասըն զի շատ կը սիրէր։
Լացաւ եւ խոր հառաջեց. «Ո՛վ Քսիմենա,
իմ կատարեալ կինըս, ես ձեզ սիրեցի
(Եւ կը սիրեմ) հոգիիս պէս։ Կը տեսնէք
Ահա որ մենք պէտք է կեանքով բաժնըւինք։
Ես պիտ երթամ ու դուք մընաք անտէրուն։

❖ Ուզէ՛ր Ասուուած, Սուրբ Մարիամ, որ ձեռքովս
Կարենայի ամուսնացնել աղջիկներս,
Եւ ինձ չնորհուէր երջանկութիւն մը՝ հանդերձ
Կեանքի քանի մը օրերով, եւ դուք դեռ
Կարենայիք ինչ պաշտուիլ, արգոյ կին»։

Պատրաստուեցաւ սեղան մը մեծ՝ քաջասիրու
Սիտին համար։ Սուրբ Պետրոսի վանքին մէջ
Անդուլ անհատ զօղանչեցին զանգակներն։
Կաստիլիոյ մէջ լըսուեցան քարոզներն
Որ բարձրածայն հոչակեցին թէ կ'երթար
Կամպէադոր Սիտը ափսոր Թողուցին
Ոմանք տուներն, եւ ուրիշներ՝ կալուածնին։
Արլանսոնի կամուրջին վրայ խմբուեցան
Սան օրն հարիւր եւ տասնեհինգ ասպետներ
Կամպէադոր Սիտին վրայ լուր առնելու։
Անոնց խումբին հետ միացաւ Անտոլին։
Դիմեցին դէպ ի Սուրբ Պետրոս, ուր էր Սիտ,
Ան որ ծընաւ բարեբաստիկ ժամու մէջ։

Երբ Բիւարի Սիտին ականջը հասաւ
Թէ նկերութիւնը կ'աւելնար երթալով
Եւ աւելի հզօր պիտի զառնար ինք,
Հեծաւ սլացաւ նորեկներուն ընդ առաջ
Ան ժպտեցաւ. ամէնքն անոր մօտեցան
Եւ փութացին համբուրելու իր ձեռքերն։

Այն ատեն Սիւ բոլոր սրտով խօսեցաւ,
 «Ասուուծոյ, իմ հոգեւոր հօրս կ'աղօթեմ,
 Որ մահուընէս առաջ՝ ձեզի կարենամ
 Օր մը բանիկ մ'ընել, ձեզի՝ որ տուներն
 ✓ Ու ձեր ինչքերը կը թողուք: Ո՞ւր էր սերկ
 Կորուսածնիդ կրկնապատիկ դառնար ձեզ»:
 Գոհ եղաւ Սիւ, որովհետեւ մարդերու
 Այս յաւելմամբ իր զօրութիւնը կ'աճէր.
 Եւ գոհ եղան իր հետինները բոլոր:
 Առաջին վեց օրերն անցան, կը մնային
 Երեք օրեր աքսորելոց, գիտցէք զայն,
 Ոչ աւելի: Արքայն Սիւին հրամայեց
 Որ ունենայ առջեւը միշտ, որ յանկարծ
 Ժամանակուած կէտն անցնելուն՝ եթէ զինք
 Իր երկրին մէջ բռնէր՝ ոչ մէկ ազատում
 Զըկար իրեն ոչ ոսկով, ոչ արծաթով:
 Օրը անցեր՝ մօտ էր գիշեր ըլլալու,
 Հրաման տըւաւ Սիւ որ բոլոր ասպետներն
 Համախմբուին. «Մըտիկ ըրէք, պարոններ,
 Եւ իցիւ աս չըպատճառէր ձեզի ցաւ:
 Կը բերեմ հետըս քիչ դըրամ. եւ սակայն
 Կ'ուղեմ ձեր մասը տալ ձեզի: Յիշեցէք
 Ինչ որ ընէք պիտի. առտուն կանուխկեկ՝
 Երբոր խօսին հաւերը՝ մի՛ դանդաղիք,
 Թող պատրաստէ փութով ամէն ոք իր ձին:
 Սուրբ Պետրոսի մէջ բարեկաշտ քահանայն
 Առաւուին ժամը պիտի կառարէ
 Եւ ըսէ Սուրբ Երրորդութեան պատրագ:
 Պատրագէն վերջ մըտածնիր հեծնելու,
 Որովհետեւ պայմանաժամը մօտ է,

Եւ մենք ունինք շատ ճանապարհ քալելու»:
 Կ'անցնի զիշերը, ծայր կու տայ առաւուն:
 ✓ Հաւուն երկրորդ կանչին պատրաստ են ձիերն:
 Համար ըշտապով կը հնչէ ժամն աւօտեան,
 Եւ Սիւ ու կիմն եկեղեցի կը փութան:
 Խոնարհ գետին ինկած տիկին Քսիմենա
 Աստիճանաց վրայ խորանին առջեւ ճիշդ,
 Բոլոր սրտովը կ'աղօթէ Արարէին
 Որ Սիւն ամէն չարէ պահէ պահպանէ.
 «Փառաւորեալ Տէր, Հայր որ ես վեր երկինքն,
 Ըստեղծեցիր երկինք՝ երկիր, երրորդ ծով.
 Ըստեղծեցիր աստղեր, լուսինն ու արփին
 Տաքցնելու համար. մարմին ըզգեցար
 Արբունի Մայր Մարիամու ծոցին մէջ:
 Ըստ քու կամքիդ Բեթլեհէմի մէջ ծընար.
 Քեզ հովիւները գուեցին՝ փառք տրին:
 Արաբ երեք Արքայ Եկան պազնելու
 Քեզի երկիր, Մելքոն, Գասպար, Պաղտասար.
 Քեզ ծօնեցին ոսկի՝ կնդրուկ եւ զըմուռս:
 Ազատեցիր Յովսանն երբ ծովը ինկաւ.
 Եւ Դանիէլն՝ երբ ահուելի գուբին մէջ
 Առիւծներու հետ էր. ի Հոռմ փրկեցիր
 Սեբաստիանը ուուրբ, Շուշան սրբուէին
 Ազատեցիր Բամբասանքէն սըտայօդ.
 Երսուն երեք տարի մնացիր երկրի վրայ,
 Ո՛վ հոգեւոր Տէր, ընելով ցուցնելով
 Արուեստ նըշան, որոնց վրայ շատ կը խօսինք.
 ✓ Զուրը գինոյ, քարերն հացի փոխեցիր.
 Ըստ քու կամքիդ՝ Ղազարու տուիր յարութիւն.
 Ճրեաներուն թոյլ տըսիր քեզ բռնելու.

Գագաթ կոչուած լերան վրայ քեզ խաչեցին,
Տեղ մը որուն Գողգոթ անուն կու տային,
Եւ հետդ երկու աւազակներ՝ երկու դիդ,
Եւ անոնցմէ մէկն է միայն Դրախտին մէջ,
Վասըն զի միւսը չըկրցաւ հոն մտնել:
Խաչին վրայէն մեծ ապացոյց մը տըփր
Քու զօրութեանդ. Կոյր էր Լոնգին, եւ երբեք
Բան չէր տեսած. տէգովը կողըդ ծակեց
Ուրկէ ելաւ արիւն. արիւնը վազեց
Գեղարդն ի վար եւ իր ձեռքերը ներկեց.
Վերցուց զանոնք եւ տարաւ իր երեսին,
Բացաւ աչքերն եւ ան տեսաւ անթերի:
Հաւատաց այն ատեն քեզի, գտնելով
Գենէ ցաւին բաժդշկութիւն կատարեալ:
Գերեզմանէն յանոնելով՝ դժոնիք իջար վար,
Ըստ քու կամքիդ, գոներն անոր փշրեցիր,
Եւ Սուրբ Հայրերը կորպեցիր անկէ դուրս:
Դուն թագաւոր թագաւորաց եւ հանուր
Աշխարհի Հայր, քեզ իմ սրտովը բոլոր
Կ'երկրապահէմ, կը հաւատամ եւ քեզի,
Եւ կ'աղաքէմ Սուրբ Պետրոսի որ օգնէ
Ինծի եւ ես մատուցանեմ աղօթքներ
Կամպէադոր Սիտին համար, որ Աստուած
Զինքը ամէն չարէ պահէ պահպանէ:
Եթէ այսօր կը բաժնըւինք, դէհ, գուն մեզ
Մեր մահուընէն առաջ նորէն միացուր»:
Պատարագին հետ լըրացաւ այս աղօթքն:
Ելան ժամէն դուրս մարտիկներն ըղձակաթ
Չիախըրուստ արշաւանքի: Գրնաց Սիտ
Տիկին Քսիմէնը զրկելու, եւ ասի

Պազաւ Սիտի ձեռքերը ծով արցունքով,
Յաւէն ելած բոլորովին ինք իրմէ:
Եւ նայեցաւ Սիտ տակաւին գուստրերուն.
«Իմ աղջիկներս, ձեզ կը յանձնեմ Աստուծոյ
Եւ իմ կընոջս ու Աբբային: Աւասիկ
կը բաժնըւինք, Աստուած զիտէ թէ մենք Երբ
Պիտի գտնենք զիրար»: Այսպէս թափելով
Ծով արցունքներ, որոնց նըմանը երբեք
Ոչ ոք տեսաւ, բաժնըւեցան իրարմէ:
Ինչպէս եղունգը միսէն: Սիտ մըտածեց
Իր ճորտերով ճամբայ ելլել: Կը սպասէր
Մինչդեռ անոնց՝ կը զարձնէր զլուխը ետ:
Այն ատեն մեծ պատեհութեամբ Մինայա
Ալբար ֆանէզ խօսեցաւ. «Սիտ, քաջութիւնն
Ո՞ւր է ձեր. դուք բարի ժամու մէջ ծընաք.
Մըտածենք մենք մեր ճանապարհը բռնել:
Յուզուիլը լաւ է՝ բայց ատեն երբ ըլլայ:
Պիտի փոխուին հուսկ բոլոր այս կսկիծներն՝
Ուրախութեան: Աստուած որ տուաւ մեզ հոգի՝
Մեզի օգնէ պիտի»: Գարձան հրահանգներ
Տալու աբբայ տոն Սանչոյի. Թող պահէ
Տիկին Քսիմէնն ու աղջիկներն եւ կիներն
Որ կը տանին անոնց ըսպաս: Գիտնայ թող
Աբբան որ վարձք պիտ՝ ընդունի առաւո՛ ձոխ:
Երբոր նորէն ներկայացաւ Տոն Սանչոյ,
Ալբար ֆանէզ լսաւ. «Աբբայ, երբ տեսնէք
Որ մարդիկ զան միանալու մեզի հետ,
Ըսէք որ մեր հետքին վրայէն յառաջեն,
Մեզ պիտ՝ հասնին ամայի տեղ մը կամ չէն»:
Սանձերը թոյլ թողին ճամբայ ելլելու:

Պայմանաժամը հատնելու վըրայ էր:
 Գիշերեց Սիտ ըԱպինազի մէջ կանի:
 Հետեւեալ օրն՝ արշալոյսին ցաթելուն՝
 Մուծեց նորէն արշաւանքի: Բազմաթիւ
 Գունդեր եկեր էին գիշեր ժամանակ
 Միանալու իրեններուն: Օրինի
 Կամպէադորը Սիտ ելաւ երկրէն դուրս:
 Ահաւասիկ դէպ ի ձախ Սուրբ Ստեփանոս,
 Կտրիճ քաղաք, եւ դէպ ի աջ՝ աւասիկ
 Ալիլոն – Լաս – Տորրէս, որուն կ'իշխէին
 Մուղրիք, անցաւ Ալկորելլան, հուսկ սահման
 Կաստիլիոյ, կուինայի մեծ ուղին
 Կտրեց, անցաւ Գուերոյէն՝ քերելով
 Մօւէն Նաւաս Պալոսի: Լանգ առաւ հուսկ
 Ֆիգուերելա: Ամէն կողմէ կու գային
 ✤ Խմբուելու իր շուրջը քաջ քաջ մարտիկներ:

19

Կամպէադորն՝ յետ ընթրելու՝ պառկեցաւ:
 Անուշ քընակ մը զինքն առաւ, քընացաւ
 Մեղմ եւ յուշիկ: Երազին մէջ Գաբրիէլ
 Հրեշտակն իրեն ներկայացաւ. «Սիտ, բարի
 Կամպէադոր, արշաւեցք, զի երբեք
 Ոչ մէկ պարոն չարշաւեց այսքան բաստիկ:
 Բարեփոխուի պիտի վիճակ՝ ատենով»:
 Երբ արթնցաւ՝ խաչակնեց դէմքը Սիտ:

20

Խաչակնեց, ինքզինքն յանձնեց Աստուծոյ:

Ուրախացած էր շատ տեսած երազէն:
 Յաջորդ առտուն պատրաստուցան արշաւի:
 Աքսորանքի որոշուած օրն էր. գիտցէք
 Չունի ուրիշ պայմանաժամ գոյութիւն:
 Գացին հանգչիլ ի Սիեռա – տէ – Միտէս:

21

Դեռ օր կար՝ չէր արեւը մարը մըտած
 Երբոր ուզեց Սիտ իր մարգիկը տեսնել:
 Հետեւակներն ու քաջ մարգերը թողլով՝
 Որ հոն էին, համրեց երեք հարիւր տէք,
 Որոնց ամէն մին ծայրը դրօ՛շ մը կը կրէր:

22

«Զիերուն շուտ զարի տըւէք, եւ Աստուած
 Օգնէ ձեզի: Ուտել ուզողն՝ ուտէ թող.
 Եւ ո՛վ չունի փափար՝ հեծնէ քըշէ ձին:
 Մենք պիտ՝ անցնինք Սիեռան մեծ եւ դժնէ:
 Մենք այս գիշեր իսկ կարող ենք թողլըքել
 Երկիրն Ալֆոնս թագաւորին: Եւ յետոյ
 Թող մեզ զանէ ո՛վ որ սզմեզ կը փնտոէ»:
 Սիեռայի յայնկոյսն անցան գիշերով:
 Առտու եղած էր երբ իջնել ըսկըսան
 Զառիվայրէն: Սիտ հրաշալի՝ լայնանիստ
 Լերան մը մէջ քաղաք տըւաւ արշաւին
 Եւ հրամայեց որ ձիերուն զարի տան:
 Գիշերային արշաւանքի մ'իր փափազն
 Յայտնեց ամէն մէկին: Անշուշտ կը խորհիք

իմ Սիտի երգը

3

Թէ այսպիսի քաջակորով պարոններ
Նըման Սիտի ճորտերուն՝ պարսք կը սեպէն
իրենց տիրոջն հըրամայածն լնելու։
Գիշեր չեղած պատրաստուեցան արշաւի։
Այնպէս մ'ըրաւ Սիտ որ ոչ կըսահէր։
Առանց դադար տալու գացին գիշերով
Հենաբէսի վրայ կաստէյոն կոչուած տեղն։
Դարան մըտաւ Սիտ իր տարած մարդերով։

23

Դարանի մէջ անցուց գիշերը բոլոր
Ան որ ծընաւ բարեբաստիկ ժամու մէջ,
Իրեն այսպէս խորհուրդ կու տար Մինայա
Ալբար Ֆանէզ. «Ո՛վ Սիտ, բարի ժամու մէջ
Կապեցիք սուր: Դուք պիտի հոս տեղ մընաք
Մերիններէն հարիւր մարդով, զի պիտի
Մենք կաստէյոնը գըրաւենք գարանով.
Տըւէք ինծի երկու հարիւր ձիաւոր [կում]։
Որպէսզի գրոհ տանք, գուրս գործենք յարձաւ
կամպէտադորն ըստա. «Երկու հարիւրով
Դուք ասպատակ մը սփուցէք երկրին մէջ:
Երթան Ալբար թող Ալբարէզ եւ Ալբար
Սալուատորէզ անվրէպ, Գալին Գարսիա՝
Յանդուգն աշտէն, քաջ ասպետներ մին թէ միւսն,
Որոնք պարտին Մինայալի նկերանալ։
Անցէք երկրէն յանդրգնօրէն, վախերնէդ
Զըլլայ թէ բան մը թողուք. վար անցնելով
Գուագալֆայարը եւ Ֆիտան՝ հա՛սնին թող
Ասպատակով իրենց մինչեւ Ալկալա։

Եւ թող ամբողջ կապուտը լաւ կուտակեն,
Մուղրիններուն վախէն առանց բան թողլու։
Եւ ես պիտի մնամ վերջապահ՝ հարիւրովս։
Պիտի գրաւեմ ես կաստէյոնն, ուր մենք լաւ
Պատըսպարուինք պիտի. եթէ որեւէ
Վըտանք մ' հասնի ձեզ արշաւի միջոցին,
Վերջապահի գունդին զեկոյց տըւէք շուտ։
Պիտ' այս գործին վրայ խօսի ողջ Ապանիա։
Որոշուեցան յետոյ անոնք որ պիտի
Մասնակցէին գործին, եւ նոյնպէս անոնք
Որ Սիտի հետ պիտի՝ լլային վերջապահ։
❖ Ծայր կու տայ այգն եւ կը ծագի առաւօտն։
Արփին կ'ելլէ. ո՛հ, ինչ աղուոր կ'երեւայ։
Կաստէյոնի մէջ ալ ամէնքը կ'ելլեն.
Ամէն որ գուռը կը բանայ եւ կ'երթայ
Զբաղելու իր գործին, կալուածն հոգալու։
Դոները բաց թողլով ամէնքն ելած են
Այլեւս, քիչեր են մընացած կաստէյոն։
Մարդիկը՝ գուրսն՝ ազատօրէն ցրուեցան։
Սիտ այն ատեն իր թագըստոցը թողուց
Եւ փութաց դէպ ի կաստէյոն՝ անվեներ։
Սարակինոսք՝ ուհիք գերի վարուեցան,
Շուրջի հօտերն եղան մարտի կողոպուտ։
Սիտ տոն Ռուարիկ ուղղըւեցաւ դէպ ի դուռ։
Պահապաններն երբոր աղմուկը առին՝
Սարսափահար թողլըքին ու փախան։
Սըտաւ ներս Սիտ Ռուարիկ Տիազ, սուրն իր մերկ
Զեռքը բոնած. Յանկարծ փրթաւ՝ ըսպաննեց
Տասնընինք հատ մուզրի. գրաւեց կաստէյոնն,
իր ոսկիի եւ արծաթի գանձերով։

Կը հասնէին իր ասպետներն աւարով
Կը թողուին Սիտի՝ անփոյթ եւ անհոգ։
Երկու հարիւր երեքն երկիրն արդ ահա
Կ'ասպատակեն, եւ՝ կ'արշաւեն անվարան։
Մինայայի գրօչն հասաւ մինչ Ալկալա։
Անկէ դարձան Հենարէսի վրայէն
Եւ անցնելով Գուալֆայարն՝ աւարով։
Ո՞րքան աւար փոխագրեցին, ինչ կապուտ։
Շատ ոչխարներ, կովեր եւ շատ այլեւայլ
Բաներ եւ մեծ հարըստութիւն ու գանձեր։
Մինայայի գըրօչն ուղիղ դարձաւ եռ։
Յանդզնեցաւ ոչ ոք գործել յարձակում
Վերջապահին վըրայ. գունդն իր աւարով
Կը դառնար. հուսկ՝ ահաւասիկ կաստէյնն
Ուր կը կենար կամպէագրորք։ Թողլով
Ամրոցն որ ալ իր ձեռքն էր, ձին մորակեց
Սիւն իր գունդով ընդունելու եկողներն։
Գըրկատարած ընդունեցաւ Մինայան.
«Եկէք, Ալբար Ֆանէզ, յանդուզն նիզակ։
Ես ուր որ ալ ըգձեզ դրկած ըլլայի,
Յալող ելքի այդպիսի՞ յոյս մ'իրաւամք
Պիտի վրանիդ ունենայի։ Զեր աւարն
Աւելցըւի թող իմինիս. կու տամ ձեզ
Հինգերորդ մասն՝ եթէ ուզէք, Մինայա»։

«Հոչականուն կամպէագրոր, ձեզի շատ
Շնորհակալ եմ ձեր ինձ շնորհած հինգերորդ
Մասին համար, կաստիլիոյ Ալֆոնսն իսկ

Գոհ պիտի մնար հինգերորդէ մ'այդպիսի։
Զայն ես ձեզի կը թողում, ձեզ զըրելով
Անպարտ հանդէպ ինծի. յանուն Աստուծոյ
Որ երկիրն է՝ կ'երդնում. ցորչափ ես ինծի
Բաւ եմ ընտիր ձիուս վըրայ՝ կոռելով
Մուղրիներուն գէմ գուպարի դաշտին մէջ,
Ըլլայ թէ տէզ գործածելով՝ ըլլայ սուր,
Արիւն արմուկս ի վար շիթ շիթ ծորելով,
Կ'երդնում ձեզի՝ Ռուրիկ Տիազ հոյանուն
Մարտկին առջեւ, պիտի չառնեմ ես ձենէ
Ամենափոքր իսկ խերեւէչն։ Ես ինքնին
Պիտի գիտնամ հարըստութիւն շահիլ ինձ,
Բոլոր մնացածը կը թողում ես ձեզի»։

Աւարը նոր աւելցուեցաւ նախկինին։
Մըտածեց Սիտ, բարի ժամու մէջ ծընած,
Թէ կրնային զօրքերն հասնիլ Ալֆոնսոյ
Թագաւորին, եւ թէ անոնք կրնային
Իրեն եւ իր ընկերներուն պատճառել
Մեծ տաղտուկներ ու նեղութիւն։ Ուզեց ան
Որ բաժնըւէք ամբողջ աւարն, եւ տային
Բաժանումին գլուխ կեցողները համար
Իրեն՝ իրենց գործին գրուած հրահանգով։
Իր ասպետներն ընդունուեցան բաժանման,
Եւ ամէնուն ինկաւ հարիւր արծաթ մարք,
Հետիներուն՝ կէսը, առանց վըրիպման։
Հինգերորդ մասն ամբողջ Սիտին կը մընար,
Բայց այս աւարն հընար չէր հոն վաճառել,

Եւ ոչ պարգեւ տալ զայն: Չուզեց ան բռնել
 Ոչ գերի, ոչ ալ գերուհի: Մըտաւ ան
 Բանակցութեան կաստէյոնի, Ֆիտայի,
 Գուաղալֆայրի բնակիչներուն հետ' անոնց
 Հարցընելով թէ հինգերորդ մասին ի՞նչ
 Պիտի տային, փափազելով որ անոնք՝
 Յամենայն դէպը՛ մեծ վաստակ մ' ընէին
 Անոր վըրայ՝ զոր պիտի տալ ուզէին:
 Տուին մուզիներն երեք հազար արծաթ մարք:
 Կամպէտորն այս նըլէրէն գոհ՝ մընաց:
 Երրորդ օրուան մէջ տրուեցան անվըրէպ:
 Մըտածեց Սիտ որ իր բոլոր մարդերով
 Հնար չէր երկար ատեն ամրոցը մընալ.
 Ոչ թէ զի չէր կրնար ինքինք պաշտպանել,
 Այլ կրնային նեղուիլ ջուրի պակասէն:
 Կրնան, ըստ ան, Մուղրիներն հանգիստ մնալ
 Զի պայմանները կնքըւած՝ գրուած են:
 Բայց Ալֆոնսոյ արքայն կրնար գալ հասնիլ
 Մեզ ի ինդիր իր համօրէն զօրքերով:
 Կ'ուզեմ ուրեմքն թողլըքէլ կաստէյոնն:
 Լքուցէք, ով զէնքի մարդեր, Մինայա:

«Դուք իմ խօսքերս զէշ իմաստի մի տանիք:
 Կաստէյոնի մէջ անշուշա չենք կրնար մնալ:
 Ալֆոնս արքայն հեռու չէ, գայ պիտի ան
 Ըզմեզ հանել ասկէ. բայց չեմ ուզեր ես
 Ամրոցն ասով դատարկ թողուլ: Ազատէլ
 Կ'ուզեմ հարիւր Սարակինոս եւ հարիւր

Ուհի, որպէս զի չեպերուիմ չափազանց
 Անոնց ամրոցը զըրաւած ըլլալուս:
 Դուք ամէնքնիդ կարծեմ թէ զոհ մընացիք
 Եւ ըլկայ մարդ զոր հարկ ըլլայ զոհացնել:
 Վաղ առաւօտ արշաւանքի պատրաստուինք,
 Որովհետեւ Ալֆոնսի՝ իմ տիրոջ դէմ
 Պատերազմիլ երեք պիտի չուզէի»:
 Սիտի խօսքերն անցան հաճոյ ամէնուն:
 Չուեցին հարուստ իրենց առած ամրոցէն:
 Սարակինոսք եւ ուհիք հոն մընացին,
 Իրենց վըրայ օրհնութիւններ կարդալով:
 Սլացան գացին չենարէսի վըրայէն.
 Անցան յայնկոյս Ալկարիայց, եւ տարին
 Իրենց ուղին յառաջ. անցան այրերէն
 Անկուիտայի. անցնելով վտակը՝ մըտան
 Տարանզի գաշտն, եւ դէպ ի վար այս երկրէն
 Գացին որքան կրնային շրւտ սըրանալ:
 Ֆարիզայի՝ Սետինայի միջեւ Սիտ
 Բանակեցաւ. մեծ եղաւ առն եւ ապուսն
 Որ զերփեց այն երկիրներէն զորս անցաւ:
 Սարակինոսք չէին զիտեր թէ որքան
 Յանդըգնութեամբ լի էլ Սիտի այրուձին:
 Բիւարի Սիտն ելաւ ճամբայ յաջորդ օրն
 Եւ անցնելով Ալֆաման՝ զնաց դէպի Ֆող.
 Կարեց անցաւ բոււիերկան եւ Տեկան,
 Որ աւելի եւս է առաջ, եւ բանակն
 ՎԱԼԿՈՍԵՐԻ վըրայ դըրաւ բոլորակ
 Բլրի մը մէջ՝ մեծ եւ հըզօր: Քիչ հոսի:
 Սալոնը ճոխ իր ջըրերով կը հոսի:
 Սիտ մըտածեց Ալկոսերի տիրանալ:

Բլուրը գրաւեց, դիրքերն առաւ վճռակի.
Սիեռայի ոմանք, ոմանք՝ զետին դէմ.
Կամպէադորն որ ծնաւ բարի ժամու մէջ,
Հրամայեց իր պարոններուն համօրէն
Որ բըլուրին հետեւ փոս մը փորեն,
Գետին մօտիկ որպէս զի ոչ ցերեկով
Եւ ոչ յայգով յարձակումներ չըկըրէր,
Եւ լաւ գիտնան թէ բանակած էր հոն Սիտ:

Այն երկիրները բոլոր լուրը վագեց
Թէ հաստատուած էր այն կողմերը իմ Սիտն.
Եւ թէ թողլով քրիստոնէից պետութիւնն
Մուղիներուն մէջ էր եկած: Իր մօտերն
Ելլել՝ դաշտի աշխատանքի երթալու
Չէին ըներ սիրու: Սիտ արթուն էր կեցած
Իր համօրէն ճորտերուն հետ միասին:
Արդէն մարդիկն Ալկոսերի ամրոցին
Կ'որոճային հարկ մը տալու գաղափարն:

Եւ ոչ միայն Ալկոսերի բնակիչներն,
Այլ Տեկայի եւ Տերերի՝ մըտադիւր
Վըճարեցին պատերազմի տուրք մ'անոր,
Կալատայութ քաղաքը մինչ դժգոհ էր:

Հոն տասնըհինգ շաբաթ ամբողջ մընաց Սիտ:
Երբ Սիտ տեսաւ որ Ալկոսերն անձնատուր
Զ'ըլլար իրեն, վարպետութիւն մը զըտաւ,
Զոր չուշացաւ երկար ի գործ դընելէ: [մէջ.
Վերցուց վրաններն՝ հաւա մը թողլով դաշտին
Իր պարզընած դրօշով իջաւ Սալոն գետն,
Հազած զրահները, եւ սուրերը կապած.
Սսոնք բոլոր ըրաւ իբրև ճարտար մարդ՝
Թշնամինները գարանի քաշելու:
Ալկոսերի մարդիկը աս տեսնելով
Կը հրճուէին, եւ կ'ըսէին. «Պակսեր է
Հացը Սիտին համար, զարին՝ ձիերուն:
Վերցուցեր է վրանները հաւ մը թողլով:
Կ'երթայ Սիտ, իբըր թէ մատնած ըլլային [տենք
Զինք փախուստի: Վրան յարձակինք, եւ կապ-
Աւար մը մեծ, Տերերցինները վըրան
Զըյարձակած, զի անոնք յանձըն պիտի
Զուգին առնել զայն մեզի հետ բաժնելու:
Կրկնապատիկ պիտի դարձնէ առած հարկն»:
Ալկոսերէն ելան շտապով մ'անսովոր:
Սիտ երբ տեսաւ ելլելն անոնց քաղքէն դուրս,
Շարունակեց իր չուն իբրև թէ փախչէր:
Սալոնն իջած՝ իրեններովը կ'երթար:
Ալկոսերցիք կ'ըսէին. «Վաղ աւարնիս
Կը կորսնցնենք»: Դէպ ի առաջ խուժեցին
Մեծ ու պատիկ, տենչէն զանոնք բռնելու՝
Զըմուածեցին ուրիշ ոչինչ: Մինչեւ իսկ
Դոներն առանց պահապանի բաց թողին:
Դարձաւ բարի կամպէադորն, ու տեսաւ
Որ ամրոցէն ալ շատ էին հեռացած.

Հրաման տըւաւ դրօշով գառնալ դէպ ի ետ,
Փայլակնօրէն տըւաւ մորակը ձիուն.
«Զարկէք ամէնն, ով ասպետներ, անվարան:
Մէրն է չնորհիւ Աստուծոյ, մէրն յաղթութիւնն»:
Հետը մարգին մէջտեղ զարձան մարտիկներն:
Ո՞չ, այն առտուն ինչ ցնծութիւն ունեցան:
Սիտ եւ Ալբար կը քալէին առջեւէն:
Եւ ունէին անոնք, գիտցէք, լաւ ձիեր
Եւ կ'երթային ինչպէս իրենք կ'ուզէին.
Այսպէս մըտան Մուղրիներուն ուամրոցին
Միջեւ եղած յատակն: Առանց զըթութեան
Կր զարնէին Սիտի ճորտերը. շատ քիչ
Ժամանակի մէջ դիտապասոտ փրուցին
Երեք հարիւր Մուղրի: Անոնք որ զարան
Էին մըտած՝ արձակելով մէծ խօշիւն
Եւ զանոնք եւ թողլով՝ յառաջ դիմեցին
Դէպ ի ամրոց. սուսերամերկ երեւցան
Գըրան առջեւ. հասան նաեւ վաղընդփոյթ
Իրենց մարդիկն, հալածումն ալ դադրեր էր:
Եւ այս կերպով եւ այսպիսի հնարքներով
Գիտցէք որ իմ Սիտը գրաւեց Ալկոսերն:

30

Հասաւ Պերոյ Վերմուդ, բռնած դրօշն՝ ուղիղ,
Եւ ամրոցին բարձրագոյն տեղը տնկեց:
Այն ատեն Սիտ՝ որ ծնաւ բարի ժամու մէջ՝
Խօսեցաւ այսպէս. «Գոհութիւն Աստուծոյ
Եւ համօրէն իր սուրբերուն, արդ պիտի
Ունենան լաւ պանդոկ ձիերն ու տէրերն»:

31

«Մըտիկ ըրէք ինծի, Ալբար ֆանէզ դու,
Եւ գուք բոլոր ասպետներ: Մէնք գրաւեցինք
Այս ամրոցին մէջ շատ զանձեր մէծաճոխ:
Դի ցուրաւ տապասոտ են Մուղրիներն, եւ քիչեր
Ես կը տեսնեմ անոնցմէ ողջ՝ կենդանի:
Հնար չէ մեզի ծախել այրերն ու կիներն:
Գլխատելէն ալ մեզ օգուտ մը չըկայ:
Պարիսպէն ներս առնենք զանոնք, եւ զի արդ
Տէրը մէնք ենք, կ'իջևանինք առներնին,
Կը գործածենք զիրենք ալ մէր պէտքերուն»:

32

Այս աւարով Սիտը կեցաւ Ալկոսեր:
Գաշուը թողած բրանը բերել հրամայեց:
Տէկա, Տէրեր, Կալատայութ քաղաքաց
Բընակիչները վշտացած էին շատ:
Լուր զրկեցին Վալենցայի արքային
Թէ մէկն՝ որ Սիտ՝ Ուուրիկ Տիազ Բիւրարի
Կը յորջորջուի, «ատուած Ալֆոնս արքայէն
Եւ ասորմէ դատապարտուած աքսորի՝
Ալկոսերի վըրայ եկեր ու բանակ
Էր կազմեր, շատ ուազմայարմար կէտի վրայ:
Զիրենք ծուլակը ձրգելով՝ գրաւեր էր
Այսպէս ամրոցն»: — «Եթէ չօգնես զուն մեզի՝
Չսել աըւին իրեն — պիտի կորսընցնես
Տէկա, Տէրեր, Կալատայութն ալ մէկտեղ,

Որ չել կրնար պրծիլ անկէ, եւ ամբողջ
Սալոնի ափը պիտ' իյնայ ձեռքն անոր:
Սիլոկան ալ պիտի նոյն բախտն ունենայ,
Որ գետին միւս ափին վըրայ կը հանգչի»:
Տամին արքայն երբոր այս գոյժը լըսեց՝
Շատ վշտացաւ. «Կը մեսնեմ հոս իմ չորս դիս
Երեք Մուղրի թագաւորներ: Մի՛ սպուժէք,
Դուք երկուքնիդ հոն զացէք շուտ, տանելով
Երեք հազար զինուած Մուղրի հետերնիդ,
Որ մարտ մըզէք միասին այն զօրքերուն
Որ սահմանին վրայ են, ձեզի պիտ' օգնեն:
Ողջ բունեցէք զայն, եւ բերէք իմ առջեւ:
Ան ինծի պէտք է համար տայ, թէ ինչու
Եկեր է իմ կալուածներուս մէջ մըտեր»:
Երեք հազար Մուղրի հեծան ու չուեցին:
Գացին գիշերն անցընելու Սոգորուէ:
Հետեւեալ օրն ինկան ճամբայ, եւ գիշերն
Հանգիստ ըրին կելֆա. եւ հոն մոտածեցին
Կանչել զօրքերը սահմանէն. անդանդաղ
Անոնք եկան ամէն կողմէ: Ելան դուրս
Կանալ կոչուած կելֆայէն. օրն ի զըլուխ
Քալեցին բնաւ դաղար ու կանգ չառնելով,
Եւ գիշերնին կալատայութ անցուցին:
Դրկեցին այս երկիրներուն մէջ քոլոր
Քարոզիչներ. անհնարին բազմութեամբ
Մարդիկ եկան հաւաքուեցան, եւ երկու
Արքաներու հրամանին տակ, մին ֆարիզ՝
Միւսը դալուէ կոչուած՝ բարի Սիսն անոնք
Վաշարեցին Ալկոսերի մէջ մօտէն:

Շուտ կանգնեցին վրաննին՝ առին դիրքերնին,
Զերդ մարտի մէջ ճարտար ու քաջ մարտիկներ:
Պարեկապանք՝ զոր Մուղրիներն էին զրեր՝
Գիշեր ցերեկ կեցան իրենց զէնքին տակ:
Բանակն էր մհծ, պարեկապանք՝ անհամար:
Սիսի մարդոց ջուրը կտրեր էին վաղ,
Որով անոնք ելլել կռուիլ կուզէին:
Բայց անիկա՝ որ ծնաւ բարի ժամու մէջ՝
Պնդապէս դէմ կեցաւ. երեք ողջ շաբաթ
Թշնամիները պահեցին պաշարումն:

Երեք շաբաթն անցեր — չորրորդը ահա
Պիսի սկըսէր — խորհուրդ ըրաւ նորէն Սիս
Իրեններուն հետ. «Կարեցին ջուրերնիս,
Հացի պակասն ալ կը սկըսի. եւ ուզենք
Եթէ գիշեր ատեն ելլել ու երթալ,
Կարող չըլլանք պիտի, արգելք պիտի զնեն:
Չափազանց շատ է զօրութիւնը անոնց,
Եւ անոնց դէմ կռուիլը վտանգ մ'է յայտնի:
Ի՞նչ կը խորհիք ընել, ընէք, ասպետներ»:
Նախ պերճ ասպետը խօսեցաւ Մինայա.
«Ազնըւական կաստիկայէն եկանք հոս:
Մուղրիներուն դէմ եթէ մինք չըկռուինք,
Անոնցմէ չենք կրնար գտնել ուտելիք:
Վեց հարիւր ենք, մանաւանդ քիչ մըն ալ շատ:

Յանուն Հասուչին՝ ըսածէս դուրս բան ըլլայ. Վաղը երթանք մարտնչելու անոնց դէմ»:
 Կամպէադորն ըսաւ. «Փափածս յայտնեցիք: Ասի պատիւ կ'ընէ ձեզ, ով Մինայա,
 Վասըն զի ձեզ ալ կ'իյնայ նել ըսածնիդ»:
 Հեռացընել տըւաւ բոլոր Մուղրիներն
 Եւ ուհիներն, որպէս զի ոչ ոք գիտնայ
 Գաղտնախորհուրդ այս որոշումն: Հետեւեալ
 Օրն ու զիշերը խորհեցան պատրաստուիլ,
 Արեն յաջորդ օրը ծագիլ կը սկըսէր
 Եւ Սիւ արդէն իր համօրէն մարդերով
 Զինուած էր կազմ պատրաստ: Եւ Սիւ կը խօսէր
 Այսպէս ինչպէս պիտի լըսէք. «Ամէնքնիս
 Ելլենք, եւ թող ոչ ոք մընայ, բայց միայն
 Զոյգ հետիներ՝ իբրև գըրան պահապան:
 Եթէ մեռնինք դաշտին մէջ՝ զրհն պիտի տան
 Դէպ ի ամրոց. Եթէ յաղթենք կըրիւին,
 ✓ Պիտի շահինք նոր գանձեր: Գուք, Պիերոյ
 Վերմուգով գրօշու առէք. իբրեւ կտրիճ մարդ՝
 Ինչպէս էք՝ զայն պիտի բերէք հաւատով:
 Բայց գուք անով գէպ ի առաջ մի նետուիք,
 Եթէ ձեզի յայտնի հրաման ըլտամ ես»:
 Ան Սիւի ձեռքն համբուրելով գրօշն առաւ:
 Բացին գունելն եւ խուժեցին թափով գուրս:
 Մուղրիներուն պահապաններն իմացան
 Եւ վագեցին ամէնքը գէպ ի բանակ:
 Մուղրիներուն վըրայ համենպը տիրեց.
 ✓ Կը վագէին զէնք հագնելու: Գափիւնէն
 Թմբուկներու՝ կարծես երկիրը պատուիր:
 Տեսնելու բան էր այն ատեն Մուղրիներն

Որ զէնք առած շուտափոյթ գունդ կ'ըլլային:
 Մուղրիներուն կողմէն երկու հատ էին
 Դըրօշակները գլխաւոր: Կազմեցին
 Հետիներու երկու գունդեր կուռ եւ խիտ:
 Եւ ով պիտի զանոնք թըւել կարենար:
 Մուղրի գունդերն ահա յառաջ կը մղուին
 Ընդհարուելու Ալտին եւ իր մարդերուն:
 «Անշարժ, հոս այս տեղոյն մէջ, ով ընկերներ.
 Ոչ ոք կարգէն ելլէ առանց հրամանիս»:
 Բայց քաջասիրու այն Պիերոյ Վերմուգովն
 Հանդարտ կենալ ըսկրցաւ տեղն, եւ գըրօչն
 Ավին ըսկըսաւ մըտրակադոյթ վարել ձին.
 «Կամպէադոր Սիւ, Ասուուած ձեզ պաշտպանէ:
 Ես պիտի ձեր գրօշը տանիմ գօրագոյն
 Այն գունդին մէջ, գուք որ անոր պարաքն ունիք՝
 Տեսնեմ ինչպէս պիտի հասնիք օգնութեան»:
 Կամպէադորն ըսաւ. «Ի սէր Ասուուծոյ,
 Չըլլայ թէ նէք»: Պատասխանեց Վերմուգով.
 «Պիտի ըսլայ ուրիշ կերպ»: Զին խըթեց պինդ
 Եւ զայն մըզեց ներս զօրագոյն չոկատէն:
 Զայն պատեցին շուրջ Մուղրիներն, որ չոպեն
 Գրօշը ձեռքէն, տուին անոր մինծ հարուածներ.
 Բայց ըսկրցան խոցել զանի: Ըսաւ Սիւ.
 «Օն, օգնեցէք անոր, ի սէր Ասուուծոյ»:

Կուրծքերնուն դէմ հաստատեցին վահաններն,
 իջեցուցին տէգերն իրենց վառերով,
 եւ զլխահակ գունաին վըրայ թամբերուն՝

Խոիզախ սրտով խառնուրդին մէջ նետուեցան։
Եւ ահա ան որ ծնաւ բարի ժամու մէջ
Կ'աղաղակէր մեծածայն։ «Օն, ասպեսներ,
Զարկէք անոնց ի սէր բարձրեալ Աստուծոյ։
Բիւարի Սիտ կամպէագորը՝ Տիազ
Ոռորիկն եմ ես»։ Պաշարեցին գունդը շուրջ.
Ըրին ահեղ հարուածներու զայն թիրախ։
Որուն մէջտեղն էր Պիերոյ Վերմուգոզ։
Երեք հարիւր տէզ կար՝ ամէն մին վառով։
Սպաննեց Մուղրի մ' ամէն ոք մէկ հարուածով։
Երկրորդ գրոհին՝ նոյնչափ եղան ինկողներն։

Հոն պիտի գուք տեսնէիք այն ժամանակ
Որ շատ տէզեր կ'իջնէին՝ վեր կ'ելլէին,
Կը ծակէին կ'անցնէին շատ վահաններ,
✓ Շատ զըրահներ կը փշտէին, ըսպիտակ
Անթիւ գրօններ հարուածներէն ետք՝ կարմիր
Արիւներանգ կ'երեւային, եւ աշխոյժ
Առոյգ ձիեր կը փախչէին անտէրունչ,
Մուղրիք՝ Մահմէտ կը գոչէին, Քրիստոնեայք՝
Սուրբ Յակոբ. քիչ ժամանակի մէջ ինկան
Հազար երեք հարիւր Մուղրի դիտապատ։

Իր ոսկէզօծ թամբին զըրայ ի՞նչպէս լաւ
Կը կոռի իմ Սիտ Ոռորիկոյ Տիազ՝ քաջ
Պատերազմիկն։ Ալբար Յանէզ Մինայա,

Որ Զորիտան կառավարեց, եւ Մարտին
Անտոլինէզ՝ կտրին որդին Բուրգոսի,
Մունոյ Գուստոզ՝ որ եղաւ իր աշակերտն,
Մարտին Մունոզ, անի որ էր հրամատար
Մոն Մայորի, նոյն եւ Ալբար Ալբարէզ,
Եւ Սալուադոր Ալբար, Գալին Գարսիազ՝
Քաջ արագոնը, եւ Ֆելչզը Մունոզ՝
Թոռը Սիտին, եւ տակաւին ամէն ոք
Որ հոն էին, կամպէագոր իմ Սիտին
Եւ իր գրօշին թըրան հասան օգնութեան։

Դի ցուրտ ինկաւ Մինայայի ձին տապաստ,
Բայց քրիստոնեայ գունդերն հասան օգնութեան։
Կոտրած էր տէզն, ան սուրը ձեռքը առաւ,
Եւ հետի իսկ՝ կը կշռէր լաւ հարուածներ։
Տեսաւ զայն Սիտ Ոռորիկ Տիազ կաստիւեան,
Ագուազիլի մը մօտեցաւ՝ որ ունէր
Նըժոյզ մ' ընտիր, եւ բազուկովը տըւաւ
Սուրի անանկ հարուած մ'որ զայն իր մէջքէն
Երկուք ըրաւ եւ տապալեց դաշտին մէջ։
Յետոյ տըւաւ ձին Մինայա Յանէզի.
«Մինայա, ձի հեծէք. գուք աշ բազուկս էք։
Այսօր ձենէ կը սպասեմ միծ օգնութիւն։
Կը յամառին գեռ Մուղրիք՝ չեն թողուր դաշտն»։
Հեծնելով ձին՝ Մինայա սուրը ձեռքին՝
Խառնուրդին մէջ արիաբար կը կռուէր,
Կը խողխողէր ով որ իր ձեռքը իյնար։
Սիտ Ոռորիկոյ Տիազ՝ բարի ժամու ծնած,

Երեք հարուած իջեցուցեր էր Ֆարիկ
Թագաւորին. Երկուքն էին վըրիպեր,
Բայց մէկը զայն խոցեց, այնպէս որ արիւնն
իր զըրահէն վար կը հոսէր: Շրջեց ան
Երասանակը զաշտէն դուրս ելլելու:

✓ Այս հարուածին վըրայ բանակն ոխերիմ
Մատնըեցաւ թիկնադարձոյց փախուստի:

39

Անտիլինէզ Մարտին հարուած մ' իջեցուց
Եւ Գալուէի ականակուռ կորդակին
Խւրաբանչիւր պալարը գուրս ցատկեցուց;
Մանաւանդ թէ ձեղքեց կորդակը, եւ սուրն
Հասաւ անոր մինը մինչեւ: Մ'ունենաք
Շուշտ ըսպասեց անի երկրորդ հարուածի:
Արգայն Ֆարիկ՝ Գալուէ այսպէս պարտուե-
ինչ բարի օր էր քրիստոնեայ կըրօնքին, [ցան:
Տագնապափոյթ երբ Մուղրիները փախան:
Սիս եւ ընկերք կը հալածեն՝ կը խոցեն:
Ֆարիկ արգայն մըտաւ Տերրեր. բայց Գալուէն
Զընդունուեցաւ հոն. ան դիմէց կըցածին
Զափով արագ կալատայութ: Զանիկա
կը հալածէր կամպէադոր, եւ տեւեց
Հետապնդումն անոր մինչեւ այդ քաղաքն:

40

Ալբար Ֆանէզը Մինայա՝ որուն ձին
Լաւ կը քալէր՝ երսունըշորս Մուղրիներ

Փըռեց տապաստ: Կտրող սուր, ան արիւնուռ
Ունի բազուկ, արիւնը վար կը հոսի
իր արմուկէն: Կ'ըսէ Ալբար. «Գոհ եմ արդ,
Զի լաւ լուրեր պիտի երթան կաստիլեա,
Թէ զաշտային մարտին յաղթող եղաւ Սիտ»:
Մուղրիներէն ամենաշատ զրաւուեցան:
Քիչեր մնացին ողջ՝ զի փախած ատեննին
Սիտի մարգիկն ըսպաննեցին անվարան:
Յետոյ ապա վերադարձն ասպետներն
Անոր որ ծնաւ բարեբաստիկ ժամու մէջ:
Սաղուարտաճօն կու զար ձիովը իմ Սիտ —
Աստուած իմ ինչ մօրուք ունէր լայնասփիռ —
Կողերն ի վար կախ կնզուղով, ձեռքը՝ սուր:
Իրեններուն ան խըմբըիլը տեսաւ
Հալածէլէ իրենց զարձին. «Աստուծոյ՝
Որ երկինքն Է՝ ֆառք, գոհութիւն, արդ որ մենք
Այսպիսի մեծ պատերազմի մ' յաղթեցինք»:
Գաշտին վըրայ Սիտի մարգիկն ապուեցին
Սպարներ, զէնքեր եւ ուրիշ շատ մեծ կապուտ:
Երբոր դարձան, հինգ հարիւր տասը մուղրի
Զիեր զըտան. մեծ ցնծութիւն մը տիրեց
Քրիստոնէից միջեւ, որոնք իրենցմէ
✓ Զըկորուսին տասնըհինգէ աւելի:
Ունեցան այնչափ ոսկի, այնչափ արծաթ,
Որոնց չէին կարող արժէքն իսկ հաշուել:
Հարըստացան Քրիստոնեաները բոլոր
Շընորհիւ այս կողոպուտին: Դարձուցին
Իրենց ամրոցը Մուղրիները, եւ Սիտ
Հըրամայեց որ անոնց բան մը տրուի.
Սիտ համօրէն իր ճորտերով զագաթն էր

Բերկրապատար ուրախութեան։ Բաժնել տուաւ
Դրամն ու ինչքերը զոր անոնք գերիցին
Խելքէ՝ մտքէ վեր անսովոր քանակով։
Սիտի հարիւր ձի ինկաւ՝ ի՞ր հինգերո՞րդ
Մասին համար։ Ո՞հ, ինչպէս ան գոհացուց
Բոլոր ճորտերն, հետեւակներն, այրուծին։
Պարզեց շատ առատօրէն ան որ ծնաւ
Բարի ժամուր. բոլոր անոնք՝ զոր ունէր
Իր հետ՝ անկէ մընացին զոհ եւ ուրախ։
« Մինայա, ինձ մըտիկ ըրէք, դուք իմ աջ
Բազուկս էք. այս ճոխութենէն զոր Աստուած
Մեզ տուաւ՝ առէք ուզածնուդ չափ՝ ձեր ձեռքով։
Այս մեր յաղթած պատերազմին լուրերով
Կ'ուզեմ ըզձեզ կաստիլիա ուզարկել։
Կ'ուզեմ Ալֆոնս թագաւորին՝ որ իմ դէմ
Ծանրացասումն է՝ զրկել իբր պարզեւ
Երեսուն ձի, ամէնքն իրենց թամբերով
Ու զարդերով, եւ սուր մ'ամէն զունտի վրայ։
Հսաւ Ալբար Ֆանէզ. «Սիրով պիտի 'նեմ»։

41

«Ո՞հա ոսկի՝ արծաթ լի քսակ մ'ուռուցիկ։
Սուրբ Մարիամ եկեղեցւոյն Յուրգոսի
Վըճարեցէք ասկէ հազար պատարագ։
Մնացածը տուէք աղջիկներուս ու կընոջս,
Որ տիւ ու ցայգ ինծի համար աղօթեն։
Եթէ ապրիմ՝ մեծափարթամ պիտի 'լլան»։

42

Ալբար Ֆանէզ Մինայա գոհ էք անկէ.
Արժանայարգ մարդիկ էին ընկերներն։
Զիերուն իսկ եւ իսկ զարի տրուեցաւ։
Գիշերն հասեր էք վրայ Ռուի Տիազ Սիտ
Երբ իր մարդոց իր հրամանները կու տար.

43

« Ո՞վ Մինայա, զացէք ազնիւ կաստիլեա։
Կրնաք դուք մեր բարեկամաց ըսել քաջ։
Մեզ պաշտպանեց Աստուած՝ մարտին յաղթեա։
Վերադարձին՝ պիտի զտնէք ըզմեզ հոս։ [ցինք։
Բայց հակառակ պարագային՝ եկէք մեզ
Միանալու հոն ուր գիտէք թէ կ'ըլլամք։
Տէզով՝ սուրով պէտք է մենք մեզ պաշտպանենք.
Թէ ոչ հնար չէ որ մնանք դժբախտ այս երկիրն,
Այլ թէ՝ ինչպէս կը կարծեմ՝ պէտք է մեկնինք։»

44

Պատրաստուելով ամէն ինչ՝ գնաց Մինայա
Առուն կանուխ, եւ մնաց Ռուի Տիազ Սիտ
Ընկերներուն հետ հոն։ Երկիրն աղքատ էք
Եւ չափազանց չար։ Սահմանի Մուզլիներն
Եւ ուրիշներ օտարական մարդերէ՝
Սիտի վրայ կը հսկէին ամէն օր։
Առողջացաւ Ֆարիզ արքայն, եւ անոնք

Խորհուրդ ըրին իրարու մէջ: Տեկայի
Տերեր քաղքին, եւ աւելի նշանաւոր
Կալատայթի մարդիկն այսպէս խորհեցան
Եւ յանձնեցին զըրով. ծախեց անոնց Սիտ
Երեք հազար արծաթ մարգով Ալկոսերն:

45

Սիտ, Ոռորիկոյ Տիազ ծախեց Ալկոսերն:
Ի՞նչ գոհութիւն պատճառեց իր ճորտերուն:
Ասպետ՝ հետի՝ հարցուացուց ան բոլոր,
Այնպէս որ ալ աղքատ մը չէր գտնըւեր
իր մարդոց մէջ: Բարի տիրոջ ծառայողն
Հանգստաւէտ կեանք մը կ'ապսի յարաժամ:

46

Իմ Սիտ երբոր ուզեց ամրոցը թողուէ,
Ողբաւ սկըսան Յարակինոսք եւ ուհիք.
«Դուն կը մեկնիս մենէ, ով Սիտ. երթան թող
Մեր աղօթքները առջեւէդ: կը մընանք
Մենք, ով Տէր, զոհ քենէ»: Երբոր Բիւրի
Սիտն Ալկոսերը թողլըքեց, ըսկըսան
Սարակինոսք եւ ուհիներ լալ ողբաւ:
Կամէչադոր գրօշը վերցուց մենէնեցաւ:
Իջաւ անցաւ Սալոնն ու ձին մտրակեց
Դէպ ի առաջ: Իր Սալոնէն ելլելուն՝
Ան ունեցաւ նըպաստաւոր հըմայքներ:
Համոյ անցաւ այս Տերերի, մանաւանդ
Կատալայթի մարդերուն. այս մեկնումէն

Տըհանեցան Ալկոսերի բնակիչներն,
Զի Սիտ անոնց ըրեր էր շատ բարիքներ:
Սիտ մտրակեց յառաջ եւ կանգ առաւ հուսկ
Մոն Ոչալի մօտիկ բլրան մը վըրայ:
Բարձր է բըլուրն՝ ըսքանչելի՝ լայնանիսուտ,
Եւ յարձակման վախ չունի ոչ մէկ կողմէ:
Նախ եւ առաջ ան բստիպեց Դորոկան
Որ վընարէ տուրք մը, յիտոյ Մոլինան
Որ կ'իյնայ միւս կողմը, երրորդ՝ Տերուէլն՝
Որ զիմացն է: Առաւ Կելֆան կանալի:

47

Սիտ, Ոռորիկոյ Տիազը թող ունենայ
Պաշտպանութիւնն Աստուածային իր վըրան:
Հասաւ Կաստիլ Ալբար Ֆանէզ Սինայա.
Ներկայացուց թագաւորին երսուն ձի:
Տեսաւ զանոնք արքայն, խնդաց քաղցրօքն.
«Այս ձիերն ով աբւաւ ինծի, թող Աստուած
Զեզ պաշտպանէ, ով Մինայա: — «Սիտ, Ոռոր
Տիազն որ սուրը բարեբաստ ժամու մէջ լրիկ
Կապեց, ան մէկ պատերազմի մէջ միայն
Ի պարտութիւն մատնեց Մուզրի զոյգ արքայ:
Իր աւարն, ով Տէր, յիբափ մեծ եղաւ:
Զեզ, մեծարգոյ թագաւոր, ան կը զրկէ
Այս ընծան ձեր ուրբերն ու զոյգ ձեռուըներն
Համբուրելով, Աստուած օգնէ թող ձեզի »:
Ըստ ալքայն. « Զափազանց շուտ՝ կանուխ է
Պարգևներով ընդունիլ մարդն՝ որ տիրոջն
Աչքէն ինկեր է՝ սոսկ երեք շաբաթ ետք:

Բայց քանզի 'նծան Մուղրիներէն շոպուեցաւ՝
կ'ընդունիմ զայն: Կը խնդակցիմ մանաւանդ
Սիտի որ այդքան մեծ աւար մ'է կորգեր:
Ի վերայ այսր ամենայնի, կը գըրեմ
Ըզեզ ազատ, ով Մինայա. ձեր հողերն
Ու երկիրներն՝ անոնք նորէն կ'ունենաք
Պարզեւ. զացէք եւ եկէք, այս վայրկեանէն
✓ Նելողութիւն կը շընորհեմ ես ձեզի.
Սիտի մասին ձեզի ոչինչ չեմ ըսեր:

48

« Ասկէ զատ՝ աս կ'ուզեմ ըսել, ով Ալբար.
Իմ պետութեանս քաջ եւ բարի հպատակներն
Որ ուզէին երթալ Սիտի օգնութեան,
Երթան. ազատ են, չեմ զրաւեր ինչքերնին »:
Ալբար ֆանէզ անոր ձեռքերն համբուրեց.
« Շնորհ, երախտիք ձեզ, ով արքայ, իբրև իմ
Բնական տիրոջս. արդ ասիկա կ'ընէք դուք,
Աւելի ուշ պիտ' ուրիշ բան ալ ընէք »:
« Կաստիլիոյ մէջէն զացէք, Մինայա,
Եւ ձեզի թոյլ պիտի որ երթաք.
Գացէք՝ առանց դեղեւելու Սիտին քով »:

49

Ես ձեզ խօսիլ կ'ուզեմ անոր նըկատմամբ
Որ սուր կապեց բարեքատիկ ժամու մէջ:
Բլուրը՝ որուն վըրայ դադար առաւ ան,
Ըլլան բնակները քրիստոնեայ թէ մուղրի՝

Արձանազրաց մէջ յորչորչուած պիտի 'Ալայ'
Սիտի բըլուր: Հոն բնակելով՝ նըւածեց
Շատ երկիրներ: Զորը Ոփոյ Մարտինի
Նուածեց ամբողջ. լուր կը հատնէր Սարակոս:
Մուղրիներուն հաճելի չէր ասիկա,
Ասիկա ծանըր կը ճնշէր անոնց վրայ:
Հոն տասնըհինգ չաբաթ լըման մընաց Սիտ:
Քաջակորով պատերազմիկն երբ տեսաւ
Որ կ'ուշանար Մինայա, ինք համօրէն
Իր մարդերով զիշերային չու մ'ըրաւ.
Բլուրը թողուց իր պաշարով, համբարքով:
Տերուէլի միւս կողմն անցաւ Տոն Ուոտրիկ,
Ու դրաւ բանակը Տեւարի սոճեաց մէջ:
Նուածեց բոլոր այս երկիրներն եւ տուրք դրաւ
Սարակոսի վըրայ: Ասոնք երբ ամէնն
Հանեց ի գլուխ, երեք շաբաթն անցեր էր,
Կաստիլեայէն վերադարձաւ Մինայա:
Հետը կային երկու հարիւր հոգիներ,
Ամէնքը սուր կապած. հետին որ ըսես
Կարելի չէր թըւել անզամ: Երբոր Սիտ
Մինայայի գալն հեռուէն նշմարեց,
Զայն զրկելու համար քըշեց Ճին յառաջ:
Անոր բերանն ու աշուլներն համբուրեց:
Եւ Մինայա պատմեց անոր ամէն ինչ
Անկեղծօրէն առանց բան մ'իսկ ծածկելու:
Կամպէադորն անուշ անուշ կը ժպտէր.
« Փառք Աստուծոյ եւ իրեն սուրբ Զօրութեանց:
Ո՛վ Մինայա, որչափ ատեն որ ապրիք,
Իմ ամէն ինչըս պիտի լաւ ընթանայ »:

Ո՞հ, համօրէն բանակն ի՞նչպէս բերկրեցաւ.
Զի՞ Մինայա Ալբար ֆանէզ հասեր էր,
Եւ կը բերէր եղբայրներու եւ ծնողաց,
Ազգականաց՝ ւուհիներու բարեներն:

Գեղամօրուս կամպէադորն, Աստուած իմ,
Ի՞նչպէս ուրախ եղաւ. քանզի Մինայա
Ֆանէզ հազար պատարազներն հատուցեր
Եւ կը բերէր բարեւ կնոջմէն՝ դուստրերէն:
Սիս որքան զոհ եղաւ եւ ի՞նչ ցնծութիւն
Եւ բերկրութիւն արտայայտեց. « Ապրեցէք,
Երկար Ալբար ֆանէզ, կեցցէ Մինայա »:

Զըկորսընցուց առեն բարի ժամու ծնածն:
Ալկանիզի ամուլ երկրին ըսկըսաւ
Տիրապետել, շլջակայից նըւաճմամբ:
Եր գործն երեք օրուան մէջ յանդ հանելով
Վերադարձաւ նոյն տեղն ուրկէ մեկներ էր:

Տարածուեցաւ լուրը բոլոր երկրին մէջ:
Պատճառելով մեծ ցաւ Մոնսոն, Հուեսկա

Քաղաքներու բնակիչներուն. իսկ անոնք
Որ Սարակոս կը բնակէին՝ զուարթ էին
Զի պարտական էին լոկ հարկ վրճարել.
Եւ այդպէսով վախ չունէին կըրելու
Աւելի ծանրը բաներ Սիս Ռոտսիկէն:

Վերադարձան բանակ իրենց աւարով,
Ուրախ զըւարթ եւ զանձերով մեծաճոխ:
Այդ բանին վրայ հրճուեցաւ Սիս, աւելի
Ալբար ֆանէզ: Քաջարի Սիս այն ատեն
Աւ ըսկցաւ ինքզինք բոնել եւ ըսաւ
Ժպտելով. « Օ՞ն, ով ասպետներ, ձեզ պիտի
Ճշմարտութիւնն ըսեմ: Անոնք որ ընդմիշտ
Միենոյն տեղը կը մընան, դիւրութեամբ
Ունեցածնէն մաս մը կրնան կորսընցնել:
Վաղ առաւօտ պիտի չըւենք: Լըքեցէք
Թողուցէք այս բանակն, յառաջ պիտ' երթանք»:
Ալուկատի անցքը գընաց Սիս Տիազ
Այն ժամանակ, ուրկէ սփոնց ասպատակ
Դէպ Հուեսա եւ դէպ ի լեռը Ալուան:
Այս յարձակմանց համար գըրին տասն օրեր:
Տարածուեցաւ ամէն կողմ լուր եւ համբաւ
Թէ մեծամեծ կորուստներու պատճառ էր
Կաստիլեայէն աքսորական Ռոտրիկոյ:

Ուրեմըն լուր տարածուեցաւ ամէն կողմ,

Այսպէս հասաւ Պարսելոնի կոմսին ալ
թէ իր բոլոր երկիրներուն վըրայ Սիտ -
կ'ասպատակէր. ունեցաւ մեծ ցաւ, կոկիծ,
Եւ ինքը ինքը նախատուած համարեց:

Կոմսը՝ պարծուկ մը մեծաբան՝ յոխորտաց
Պոռոտալով. « Բիւրարի Սիտն հանդէպ ինձ
շատ անիրաւ գտնըցաւ: Եւ իրաւ.
Ընտանիքիս մէջ իսկ ըրաւ ան ինձի
Մեծ վընասներ. անգամ մը թոռըս խոցեց,
Եւ ինձ անոր համար տուզանք չըտըւաւ:
Կ'ասպատակէ արդ երկիրներն՝ որ ձեռքս են:
Ես իր հաւատքն երեք իրեն չդարձուցի,
Ոչ ալ իրմէ մըտերմութիւն խնդրեցի.
Բայց արդ քանի որ կը գրգոէ այսպէս զիս,
Պէտք է որ ես իրմէ համար պահանջեմ »:

Մեծ ոյժ ունէր կոմսն, եւ հասան փութապէտ:
Հաւաքուեցան շատ մարդ Մուղրի՛ Քրիստոնեայ:
Եւ կը խաղան ահա անոնք Սիտի վրայ:
Երեք օրեր երեք զիշեր քալելով
Տեւարի մէջ հասան Սիտին: Եկաւ կոմսն
Անանկ ահեղ զօրութիւնով, որ իրեն
Մտածել կու տար թէ պիտի ձեռք ձբգէր զայն
Հատ դիւրութեամբ: Նոյն ատեն Սիտ Ռոտրիկոյ
Մեծ աւարով լեռնէ մ'հովիտ կը հասնէր:
Կոմս Ռեմոնի պատզամն հասաւ հոն իրեն:
Երբ իմացաւ զայն Սիտ՝ իրեն մարդ դրկեց.
« Ըսէք կոմսին որ նախատուած չըզգայ զինք:

Իրմէ ոչինչ կ'առնեմ. թող թոյլ տայ ինձի
Ճամբաս երթամ խաղաղութեամբ»: Կոմս Ռեմոն
Պատասխանեց. « Երբեք չըլլայ պիտի առ:
Պէտք է հաշիւ տայ ինձ առաջ ըրածին,
Պէտք է հաշիւ տայ ինձ հիմակ ըրածին:
Պիտի գիտնայ աքսորական վտարանդին
Թէ ինչանկ մէկն անպատուելու է եկեր »:
Բանքերը որքան կրնար շուտ գարձաւ ետ:
Եւ այն ատեն Սիտ հասկըցաւ թէ առանց
Պատերազմի մէջէն պիտի չելլըցուէր:

« Օ՞ն, ասպետներ, գըրէք աւարը մէկպի.
Պատրաստուեցէք փութով, հագէք զէնքերնիդ:
Կոմս տոն Ռեմոն պիտ՝ յարձակի մեր վըրայ.
Ան կը բերէ նըշանաւոր ջոկատներ
Մուղրիներու՝ Քրիստոնէից. մեզ պիտի
Պատերազմի մը լոկ գընով թողու ան:
Քանզի անի պիտ՝ աւելի հեռուներն
Յարձակի մեր վըրայ, լաւ է որ բախումն
Հոս ունենայ տեղի: Զագէք զըրահնիդ,
Սեղմեցէք փողը ձիերուն: Արդ կ'իջնեն
Անոնք կողէն. ունին պարզ՝ խեղճ գուլպաներ
Ռւանապահով թեթեւ թամբեր, թոյլ գոտի:
Մենք պիտ՝ հեծնենք կալիցիոյ հաստաքեսուտ
Թամբերու վրայ եւ ունենանք կօշիկներ
Գուլպաներուն շուրջ. մէնք հարիւր հոգիով
Պէտք է յաղթենք այն գունդերուն: Անոնք գեռ
Գիւրը չիշած՝ երթանք անոնց ընդառաջ

Աշտէներով. դուք պիտի համ մը զարնէք,
Եւ պիտի մսան պարապ երեք համեսներ:
Պիտի Ռեմոն Վերենկուէլը տեսնէ
Թէ ով է ան որուն ետեւն է ինկեր
Այսօր մինչեւ հոս՝ ի Տեւար, որ ձեռքէս
Կորգէ խըլէ իմ աւարներո ու կապուտս »:

58

Սիտ խօսքերուն հազիւ թէ վերջն էր հասեր՝
Պատրաստ էին անոնք բոլոր: Զըրահնին
Հազա՞ հեծած իրենց ձիերը: Տեսան
Առեփն ի վար ամբողջ բանակը ֆըրանկ: ✓
Բըլուրին սորքը մարգին մօտ Սիտ Տիազ
Հրաման ըրաւ որ գըրոն տան՝ յարձակին:
Կամքով՝ սիրով հնազանդեցան իրեններն:
Գործածեցին հմորէն տէք ու գըրօշ,
Աս խոցելով, թաւալելով ան տապալ:
Այս մարտին մէջ այսպէս յալթեց ան որ ծնաւ
Բարեբաստիկ ժամու մէջ, կոմսը Ռեմոն
Գերի բռնեց, եւ շահեցաւ կոլագան՝
Հազար մարքէ աւելի բարձր արժէքով:

59

Յալթեց Սիտ այս պատերազմին, եւ անով
Աւելցաւ շուքն իր անունին, բռնեց կոմսն
Ու զայն տարաւ իր վըրանին մէջ գերի:
Իրեններուն հրամայեց լաւ պահել զայն:
Յետոյ ելաւ փութանակի վըրանէն,

Ուամէն կողմէ հաւաքուեցան իրեններն:
Ուրախացաւ Սիտ զի աւալն ալ մեծ էր:
Պատրաստեցին ճաշ մը Սիտի մեծահաց.
Բայց տոն Ռեմոն կոմսը մընաց անտարքեր:
Կերակուրներ կը բերէին, կը դնէին
Իրեն առջեւ. բայց ան ուտել չէր ուզեր,
Արհամարհանք կը ցուցընէր անոնց դէմ.
« Պիտի չուտեմ պատառ մ'անգամ զանձերուն
Համար բոլոր ըլպանիոյ, աւելի
Կ'ընտրեմ մարմինըն եւ հոգիս կորսընցնել,
Քանի որ ես յալթըւեցայ մարտի մէջ
Այս գէշ զուլպայ հագնող խուժդուժ ամբոխէն »:

60

Պիտի լըսէք արդ ինչ որ իմ Սիտն ըստ.
« Կերէք, կոմս, այս հացէն, խմեցէք գինիէն:
Ծսածս ընէք եթէ պիտի ազատիք
Գերութենէ. թէ ոչ՝ բոլոր ձեր կեանքով
Ա՛լ քրիստոնեայ երկիր պիտի չըտեսնէք »:

61

« Կերէք գուք, տոն Ռուտրիկ, կերէք զուաճաւ
Պիտի մեռնիմ, զի չեմ ուզեր բան ուտել: [ցէք:
Հընար չեղաւ երեք օր զինքն համոզել:
Խոշոր աւարը բաժնելու ըգբաղած՝
Անոր պատառ մ'հաց կերցընել չըկրցան:

Ըստ իմ Սիրը. «Կոմս, կերէք քիչ մը բան.
Որովհետեւ եթէ չուտէք, ալ պիտի
Քրիստոնեայ մարդ մը ըբեսնէք. եւ թէ գուք
Ընդհակառակն ուտէք ու զիս գոհացնէք,
Ազատութիւն պիտի շնորհեմ ձեզի ես
Եւ ձեր տոհմիկ պարոներէն երկուքի »:
Կոմսն այս խօսքերը լըսելով՝ ըսկըսաւ
Զըւարթանալ. «Եթէ 'սածնիդ ընէք, Սիր,
Շատ սիրանամ պիտի ես, շատ ալ ցնծամ
Ամբողջ կեանքովս »: «Ալդ, կոմս, ուրեմնըն կե-
Եւ երբ ուտէք, պիտ' ազատեմ ես ըզեզ [թէք,
Եւ երկու հատ ալ ուրիշ ձեր մարդերէն:
Բայց ինչ որ գուք կորսընցուցիք, եւ առի
Մարտի դաշտին վըրայ՝ գիտցէք բան մըն ալ
Պիտի չըտամ, ամենափոքը դանզն իսկ,
Զի այս թշուառ ընկերներուն համար ես՝
Որ կ'ընկերէն ինծի՞ անոնց պէտք ունիմ:
Մենք պիտի մեր պէտքը լեցնենք առնելով
Ըլլայ ձենէ թ'ուրիշներէ, եւ վարենք
Պիտի այս կեանքը մինչեւ այն ժամանակ՝
Որ ըլլայ Սուրբ Հօրն հաճելի, իբրը մարդ՝
Ինչպէս որ եմ՝ ինկած աչքէն արքային
Եւ հայրենի երկրէն վատառուած տարագիր »:
Ուրախացաւ կոմսն. ուզեց ջուր ձեռքերուն:
Փութով գացին բերին՝ առջեւը դըրին:
Ասպետներուն հետ՝ զոր տըւաւ անոր Սիր
Կոմսն ըսկըսաւ ուտել, եւ ի՞նչ հաճոյքով:
Վթարի ժամու մէջ ծնածը քո՞վս էր նստած.

«Եթէ գուք լաւ չուտէք, ով կոմս, եւ չըլլամ
Ես գոհ, մենք հոս պիտի մընանք, եւ ալ մենք
Պիտ' իրարմէ չըբաժնըսինք»: Ըստ կոմսն
Այն ժամանակ. «Կամքով՝ սրտով պիտ' ուտեմ»:
Իրաւ՝ ան զոյգ մ'ասպետներու հետ կ'ուտէ
Շտապով, եւ գոհ է Սիր՝ որ զինք կը գիտէ՝
Տեսնելով զայն որ իր մատներն հմտօրէն
Կը զործածէ պատրաստելու պատաներն:

«Եթէ հանոյ է ձեզ, ով Սիր, պատրաստ ենք
Մենք մեկնելու. հրամայեցէք որ ձիանն
Յանձնեն մեզի, եւ մենք հեծնենք վաղընդփոյթ:
Ես այն օրէն՝ որ կոմս եղայ, չըկերայ
Այսպէս սիրով. հանոյքն որ ես ունեցայ
Մոռացօնքի պիտի երբեք չինթարկուի»:
Լաւ թամբըւած երեք նըժոյգ տրուեցան
Եւ ըզգեստներ չքնաղ, մուշտակ՝ վերարկու:
Տօն Ռեմոն կոմսը մըտաւ այն ժամանակ
Մէջտեղն երկու ասպետներուն: Ընկերեց
Անոնց Ռոտրիկ Սիր մինչեւ ծայրը դաշտին:
«Արդ գուք կ'երթաք, ով Ռեմոն կոմս, իբրեւ
Բոլորովին ազատ, ձեզի չնորհ ունիմ՝ [մարդ
Այն ամէնուն համար զոր ինձ թողուցիք:
Եթէ սակայն փոխվրէժի միտք ունենաք
Եւ ելլէք զիս ասոր համար փնտուելու՝
Իմացուցէք ինծի. մենէ մին կամ միւսն
Ունեցածէն անշուշտ վըրայ պիտի տայ»:
«Ուրախացէք արդ, Սիր, չունիք վախու բան:
Կրնամ ըսել թէ ես ձեզի վճարեցի
Այս տարիին համար ամբողջ: Ըստուգիւ
Գալ ձեզ փնտուել պիտի մտքէ իսկ չանցնի»:

Կը մտրակէր կոմնն երթալու մըռադիր։
 Կը գարձընէր զըլուխն՝ հոփն կը նայէր,
 Վախնալով մի գուցէ իմ Սիտը զղջայ։
 Բան մ'որ չընէր պիտի իմ Սիտ՝ աշխարհի
 Բոլոր ոսկւոյն համար. այն քաջն ու արին
 ✓ Զըկատարեց նենգաւոր գործ մը երբէք։
 Կոմնը զընաց, Բիւարի Սիտը դարձաւ,
 Միացաւ իր ընկերներուն եւ սկըսաւ
 Հրճուի ցնծալ մեծ՝ մանաւանդ սիրալի
 Կողոպուտին համար։ Անգան հարուստ են,
 Որ չեն գիտեր նոյն իսկ թէ որքան ունին։



ՀԱՐՍՈՒԵՔ ՍԻՏԻ ԴՈՒՍՏՐԵՐՈՒՆ

Հոս կը սկըսի գիւցազնութիւնը Սիտի։ —
 Ալուկատի անցքը գրաւեց Սիտ զօրքով։
 Սարակոսան եւ երկիրներն այս կողմի
 Թողուց, թողուց եւ Հուեսան նոյն նըման
 Եւ երկիրներն Ալուան լերան։ Ըսկըսաւ
 Պատերազմիլ գէպ աղի ծովը. դարձաւ
 Գէպ ի այն կողմն ուրկէ արևուը կ'ելէ,
 Այսինքն գէպ ի Արեւելք։ Տիրացաւ
 Փոերիկայի, Ալմենարի, Ոնդայի,
 Եւ Բորբիան երկիրն ամբողջ զըրաւեց։

Օգնեց իրեն Հաստիչը, Տէրն երկնքի։
 Առածներուն վըրայ իմ Սիտ աւելցուց
 Այսպէս նաեւ Մուրուիեղրոն. ասով ան
 Տեսաւ որ լաւ կը պաշտպանէր զինքն Աստուած։
 Սարսափ մը մեծ առաւ ամբողջ Վալենցան։

Վալենցայի բընակիչները գիտցէք
 Շատ վշտացան, ծանր էր իրենց այս ամէնն։

Խորհուրդ ըրին գալ պաշարել զանիկա:
 Գիշեր ատեն ելան ճամբայ եւ առտուն
 Սուրուիեգրի շուրջ տնկեցեն վրաննին: [ցաւ.
 Տեսաւ զայն Ալիտ, զուարթ զարժացում մ'ունեւ
 « Ենորհակալ եմ քեզի, ով Հայր Հոգեւոր:
 Մէջն ենք իրենց երկիրներուն, եւ պատճառ
 Անոնց զժնէ տաղառուիներոււ: Կը խըմենք
 Իրենց զինին, եւ իրենց հացը կ'ուտենք:
 Եթէ անոնք պաշարելու գան ըզմեզ՝
 Պէտք է ճանչնալ որ իրաւունք ալ ունին:
 Մարտով միայն պիտի մէջն ելլցուի:
 Թող բանբերներն երթան անոնց որ մեզի
 Պիտի օգնեն. ոմանք երթան Քսերիկա,
 Ուրիշներ դէպ ի Ալուկատ. անոնք թող
 Մխուին մինչեւ Ոնդա, ասոնք՝ Ալմինար:
 Բորբիանի մարդիկը հոս թող գան շուտ.
 Պիտի մըդենք մենք դաշտային պատերազմ,
✓ Եւ Աստուծով պիտի աւելնայ շահերնիս »:
 Երրորդ օրն էր՝ հաւաքուեցան համօրէն,
 Եւ ան որ ծնաւ բարեբաստիկ ժամու մէջ,
 Խօսիլ սկըսաւ. «Ո՛վ ընկերներ, լըսեցէք,
 Թող Արարէջ ձեզ օգնէ: Այն օրէն
 Որ մեկնեցանք մենք քրիստոնեայ մարդերէն
 (Ակամայ՝ չէր հընար ուրիշ կերպ ընել),
 Փառք Աստուծոյ, գործերնիս լաւ զբնաց միշտ:
 Վալենցացիք արդ պաշարեր են ըզմեզ:
 Եթէ կ'ուզենք մենք այս երկիրը մընալ,
 Պէտք է ասոնք յաղթահարենք քաջաբար »:

« Գիշերն անցնի թող, – յարեց Սիտ – այզը զայ:
 Պատրաստ ըլլաք ձիերու վրայ եւ զինուած.
 Անոնց բանակը տեսնելու պիտի երթանք:
 Իբրև մարդիկ եկած օտար երկիրէ:
 Պիտ՝ հոն ցուցնենք մենք վարձքի արժանին»:

Արդ լըսեցէք ինչ որ ըստ Մինայա
 Ալքար Ֆանէզ. « Կամպէադոր, ըլլըւի
 Թող ինչ որ ձեզ հաճոյ է: Ինձ տըւէք դուք
 Հարիւր ասպետ, զի աւելի չեմ ուզեր,
 Դուք՝ միւսերուն հետ՝ զրոն տըւէք ճակատէն:
 Մէկ տարակոյս պիտի չըլլայ. դուք զանոնք
 Պիտի զարնէք աղէկ. Ես իմ հարիւրովս
 Պիտի մոնեմ մէկալ կողմէն: Եւ ինչպէս
 Հաւատք ունիմ Աստուծոյ վրայ, գաշտը մեզ,
 Մէզ պիտի լլայ»: Կամպէադորն հաւնեցաւ
 Այս խօսքերուն: Եւ առաւօտը՝ ահա.
 Սկըսան ամէնքն իրենց գէնքերը հագնիլ:
 Գիտէր ամէն ոք լաւ թէ ինչ պիտի նէր:
 Առտուն կանուխ՝ Ալիտ յարձակումը գործեց.
 « Յանուն Հաստչին, Առաքեալ Սուրբ Յակոբին,
 Ո՛վ ասպետներ, զարկէք սրտով ու կամբով:
 Ես Բիւարի Սիտը, Ռուտրիկն եմ Տիազ»:
 Պիտ՝ այն ատեն գուք տեսնէիք թէ ինչպէս
 Կը խըզէին վրաններուն շատ պարաններն,

Կը կորգէին ցիցերն, ու վրան՝ առազաստ
Կ'իյնային վար ամէն կողմէ: Բազմաթիւ
Են Մուղրիներն եւ կը ցանկան խմբւիլ:
Երբ միւս կողմէն Ալեար ֆանէզ մնաւ ահա.
Ըստիպուեցան՝ թէեւ շատ ծանր էր իրենց՝
Կամ անձնատուր ըլլալ, եւ կամ փախուստ տալ:
Փախչիլ կրցողը կը պարտի իր պրծումն
Ոտքերոն իր երիքարին. սպանուեցան
Հետապնդման ատեն Մուղրի զոյգ արփայ:
Հալածեցին թշնամիները մինչեւ
Վալենցայի տակ. մեծ աւար մ'ըրաւ Սիտ:
Կողոպտեցին դաշտն իր մարդերն, եւ ապա
Դարձան. մըտան Մուղրուեղրոյ՝ քաշելով
Իրենց կապուտն: Հոն յայտնըւած ցնծութիւնն
Ահագին էր: Ալին անոնք Սեբոլան
Եւ այն ամէն ինչը որ կար իր առջեւ:
Վալենցայի մէջ տարածուեր է սարսափն
Եւ չեն գիտեր ընելիքնին: Կը տանի
Սիտի լուրերն համբաւը թեւ առնելով:

Թուեր է մինչեւ ծովուն յայնկոյսը համբաւն:
Իմ Սիտ գոհ էր՝ ընկերներովն իր բոլոր
Աստուածակոյս կողմէն եկած օգնութեան
Եւ իր տարած յաղթանակէն: Հեռացան,
Իր զինուրիներն եւ ցայգն հըրոս կապեցին,
Հասան Գուերա եւ Քսատիւա, եւ դեռ վար
Մինչեւ քաղաքը Դենիա: Ծովուն մօտ
Մուղրի երկիրը գերփեցին քաջաբար:

Առին Պենա կադիելլան՝ տիրեցին
Գրրաւեցին անոր ելքերն ու մոււպերն:

Երբ Սիտ Պենա կադիելլան գըրաւեց,
Գրստիւացիք եւ Գուերացիք վշտացան:
Վալենցայի ցաւին չըկար սահման՝ չափ:

Մուղրիներու երկրին մէջ Սիտ գրաւելով
Եւ առնելով ցերեկն հանգիստ՝ ցայգն արթուն,
Երեք տարի դրաւ ճգմելու այն քաղաքն:

Վալենցացիք աղէկ պատիժ կըրեցին:
Կը վախնային ելլել՝ անոր հանդիպիլ:
Կը Կորէին մրգաստաններն եւ անոնց
Կ'առթէին մեծ վընաս: Իմ Սիտ Ոռոորիկոյ
Տիազ երեք տարի կորեց հացն անոնց:
Վալենցացիք շատ ցաւերու մէջ էին,
Քանզի չէին գիտեր թէ ինչ պիտի 'նեն.
Ոչ մէկ կողմէ չէր զար իրենց ուտելիք:
Ոչ հայրն որդույն կ'օգնէ, եւ ոչ աս՝ իր հօրն,
Ոչ բարեկամն օգնութեան ձեռք կ'երկարէ
Բարեկամին. սիոփանք չունին վերջապէս:
Ծանր է, ով տեարք, հաց չունենալ եւ տեսնել
Զաւակն ու կին՝ որ կը մեռնին անօթի:

իրենց առջեւ կը տեսնէին ցաւն իրենց
Անկարող ճար ճարակ՝ դարման գոնելու:
Ըստիպուեցան հուսկ ալքայէն Մարոքի
Խնդրել թիկունք. բայց մեծ կռուի մէջ էր ան
Քիարի - Մոնտցո՞ն հետ, եւ իրենց չըկրցաւ
Խորհուրդ մը տալ եւ կամ հասնիլ օգնութեան:

Սիտի ականջն հասաւ այս բանն. հրճուեցաւ:
Մուրուիեղբէն ելաւ գիշեր ժամանակ,
Յաջորդ առտուն Մոն Ռէալի երկիրն էր:
Հրաման տըւաւ որ քարոզներ դրկըւին
Դէպ Արագոն եւ Նաւարա, եւ յըզեց
Կաստիլիա իր բանքերներն. ով կ'ուզէ
Մէկդի դընել հոգերն ու սիրաը կ'ըղձայ
Բարձրանալու, Սիտին թող զայ, որ կ'ուզէ
Տալ յարձակում մը, կ'ուզէ Սիտ պաշարել
Շուրջ Վալենցան՝ Փրիստոնէից տալու զայն:
«Ով որ կ'ուզէ Վալենցայի պաշարման
Ինձ ընկերել (եւ ամէն որ սիրով զայ,
Ոչ ոք բռնի) զիտնայ որ ես կը սպասեմ
Երեք օրեր կանալին մէջ կելֆայի»:

Այս ծանուցումն ընելով Սիտ՝ ինք դարձաւ
Մուրուիեղբոյ քաղաքն՝ իրմէ զըրաւուած:
Եւ քարոզները փութացին ամէն կողմ.
Հարցութեանց տէնչէն մարդիկ ուշանալ

Զէին ուզեր, եւ կ'երթային դէպ ի ան
Անթիւ եկած երկիրներէ քրիստոնեայ:
Սիտի համբաւը կը հնչէր ամէն կողմ,
Եւ կ'երթային իրեն մարդիկ աւելի
Քան մեկնողներն իրմէ. Սիտի ճոխութիւնն
Հետրզհետէ կը բարդըւէր: Երբ տեսաւ
Խմբուած գունդերն՝ ուրախանալ ըսկըսաւ:
Սիտ, տոն Ռոտրիկ չուզեց ատեն Կորսոնցներ,
Վալենցայի վըրայ քալեց, վրան ինկաւ,
Եւ պաշարեց, արգիլելով անպատիր
Որ ոչ ոք գուրս ելլէ եւ ոչ ալ մտնէ:
Անձնատուութեան համար սահման մ'իսկ ճշդեց,
Դէպօվլ եթէ տեղէ մ' հասնէր օգնութիւն:
Գիտէք, հոն այն քաղաքին շուրջը մընաց
Ողջ ինն ամիս. եւ տասներորդ ամսուն էր
Որ զայն անոր բստիպուեցան յանձնելու:
Մեծ ցնծութիւն եղաւ երբ Սիտ Վալենցան
Գրաւեց մըտաւ պարիսպներէն դէպ ի ներս:
Հետին եղաւ այն առիթով ձիաւոր:
Ոսկին՝ արծաթն ով պիտ' հաշուել կարենար:
Ամէնքն հարուստ եղան՝ որչափ հոն կային:
Սիտ տոն Ռոտրիկ հինգերորդ մասը առաւ,
Եւ ինկաւ զրամ իրեն՝ երսուն հազար մարք.
Իսկ գալով միև ինչքերուն՝ ով պիտ' համբէր:
Կամպէադորն ուրախ էր հետով եղող
Բոլորին հետ, երբոր զագաթն ամրոցին
Պարզըւցաւ քաջայալթով իր գըրօչն:

Ուրախ էր Սիս իրեններուն հետ բոլոր։
 Սիւիթեայի թագաւորին լուր հասաւ
 թէ Վալենցան չըկրնալով դիմադրել
 Առնըեր է։ Այս ժամանակ փրթաւ ան
 Երսուն հազար շսպառազէն հետն առած։
 Պարտէզին մօտ կուրը տեղի ունեցաւ։
 Սիսն իմ մօրուեղ մատնեց զանոնք փախուստի։
 Զանոնք մինչեւ Քսատիւայի տակ քըշեց։
 Տեսնելու բան էր Քսուկարէն անցնելուն՝
 Խառնակութիւնն անոնց, շըփոթը բաշոպ։
 Տեսնէք ինչպէս Մուղրիներն ըստիպուած
 Հոսանքն ի վեր կը կլէին ջուրն։ Արքայն
 Սիւիթիայի փախաւ երեք վէրքերով։
 Իմ Սիս բոլոր կողոպուտով դարձաւ ետ։
 Զքնաղ եղաւ Վալենցայի յաղթութիւնն
 Երբոր քաղաքը գրաւուեցաւ. եւ աս ալ,
 Գիտէք, եղաւ շատ շահաւոր։ Անոնց մէջ
 Փոքրիկներուն ինկաւ հարիւր արծաթ մալք։
 Կը տեսնէք այդպէս մինչեւ ուր պէտք էին
 Հասնիլ լուրերն յաղթանակաց իմ Սիտին։

Ունեցան մէծ ուրախութիւն Քրիստոնեայք
 Բոլոր Ռուրիկ Տիազ Սիտի հետ՝ որ ծնաւ
 Բարի ժամու մէջ. իր մօրութը կ'աճէր
 Եւ կ'երկըննար. Եւ Սիս լսաւ այն առեն.

« Ի սէր Ալֆոնս թագաւորին, որ վտարեց
 Զիս հայրենի երկրէս, պիտի չըմըսնէ
 Հոն մկրատ, մազ մ'անզամ պիտի չըխուզուի։
 Եւ պիտ' ասոր մասին խօսին Մուղրիներն
 Ու Քրիստոնեայք »։ Առժամըս Սիս ուրախ էր
 Վալենցայի մէջ եւ հետն էր Մինայա
 Ալբար Ֆանէզ, որ կուշտէն չէր հեռանար։
 Բոլոր անոնք՝ որոնք իրենց տեղերէն
 Ելած էին՝ հարլսուացած էին շատ։
 Սիս ամէնուն տըւաւ տուներ եւ ինչքեր,
 Որոնցմէ գոհ մընացին։ Այսպէս փորձով
 Կը տեսնէին սէրն իմ Սիտի։ Վերջապէս,
 Բոլոր իր հետը մեկնողներն, եւ անոնք
 Որոնք իրեն վերջէն եկան աւելցան,
 Ամէնքն ալ գոհ եղան։ Իմ Սիտը տհաւ
 Որ կուտակած դիզած իրենց ինչքերով
 Կարենային եթէ դարձի ճամբանին
 Բոնէլ՝ անոնք պիտի 'լլային շատ ուրախ։
 Մինայայի խորհրդով Սիս այն ատեն
 Հրաման ըրաւ. թէ ամէն մին անոնցմէ
 Որ իրեն հետ բաժին առաւ աւարէն,
 Եթէ առանց թոյլարութեան եւ իր ձեռքն
 Համբուրելու հեռանայ, երբ բոնըւի՝
 Զերքակալուի, պիտ' առնըւին իր ինչքերն
 Եւ զինքն ալ ցից պիտի հանեն։ Ամէն ինչ
 Ըզգուշութեամբ այսպէս կարգի դըրաւ ան։
 Ալբար Ֆանէզ Մինայայի հետ իմ Սիս
 Խորհուրդ ըրաւ. « Եթէ դուք, ով Մինայա,
 Համաձայն էք, կ'ուզեմ գիտնալ ես վիճակն
 Անոնց որ հոս են, աւարէն մաս առած։

Կ'ուզեմ թըւել զանոնք բոլոր, եւ գրութեամբ
Նըշանակել, զի եթէ մէկն հեռանայ
Ուանյայտանայ, ունեցածն ինձ պէտք է տայ
Եւ բոլոր այս ընկերներուս, որ ի ժիր
Կը պահպանէն վալենցան, շնորջն ընելով
Արշաւանքներ»։ Պատասխանեց Մինայա.
«Զեր այս խորհուրդը բանաւոր՝ ինելօք է»։

77

Հրաման տըւաւ. որ արքունիք գան, եւ հոն
Համախմբուին, երբ հոն եկան՝ համրել տուաւ:
Երեք հազար վեց հարիւր մարդ ունէր Սիւ:
Զըւարթացած սրտով ժապտիլ ըսկըսաւ.
«Փառք՝ գոհութիւն, ով Մինայա, Աստուծոյ
Եւ Մարիամ Սուրբ Մօրն։ Ասէն նուազագոյն
Հոգիներով Բիւար քաղքէն ելանք մենք։
Մենք արդէն իսկ ունինք գանձեր. եւ սակայն
Ժամանակաւ պիտ' ունենանք աւելի։
Եթէ չէ ձեզ նեղութիւն, ով Մինայա,
Եւ կը հաճիք, կ'ուզեմ ես ձեզ ուղարկել
Կաստիլիա, ուր որ ունինք մեր ինչքերն,
իմ բընական տիրոջ՝ Ալֆոնս Ալֆային։
Կողապուտէն՝ զոր կուտեցինք հոս մէկսեղ,
Կ'ուզեմ անոր զրկել հարիւր երիվար,
Եւ գուրք զացէք զանոնք անոր յանձնելու.
Յետոյ իմ տեղս համբուրեցէք անոր ձեռքին,
Եւ թափեցէք աղաչանքներ սրտազին,
Որ իր շնորհիւ թոյլ տայ ինծի հանելու
Անկէ իմ կինս ու իմ երկու աղջիկներս։

Անոնց պիտի մարդ զրկեմ այս պատգամով.
Թէ Սիւի կինն ու աղջիկներն՝ ինքանտներն
Պիտի զիւնան անանկ վարմունք մ'ունենալ
Որ մեծ պատիւ բերէ իրենց այս օտար
Երկրին մէջ ուր մենք աւասիկ կը տիրենք»։
Այն ժամանակ պատասխանեց Մինայա.
«Ինչ որ ըսկիք պիտի նեմ մեծ հաճութեամբ»։
Այս խօսքերէն վերջ ըսկըսան պատրաստովիլ։
Տըւաւ հարիւր մարդ Սիւ Ալբար Ֆանէզի
Որ ծառայեն իրեն ճամբան, եւ տըւաւ
Հազար արծաթ մարք տանելու հըրաման
Ի Սուրբ Պէտրոս, եւ հինգ հարիւր մարք պէտք է
Տըւէին տոն Սանչոյ անուն աբբային։

78

Կը ցնծային երբ անոնք այս լուրերով,
Արեւելքէն հոն քահանայ մը հասաւ։
Եպիսկոպոս տոն Յերոնիմ էր անունն։
Ուսումնական՝ խոհեմազարդ մարդ մըն է։
Ան քաջ մըն է՝ ուրբով ըլլայ թէ ձիով։
Ազնիւ գործերը լըսելով իմ Սիւի,
Շատ կը տենչար մարտի դաշտին մէջ ըլլալ
Մուղրիներուն հետ, եւ բընաւ չէր ուզեր
Որ Քրիստոնեայք զինքը լային, թէ երեքը
Մարտնչելով եւ խոցուելով մահանար։
Իմանալով Սիւ զայս ըզգաց մեծ հաճոյք.
«Լըսեցէք, ով Ալբար Ֆանէզ Մինայա,
Ցանուն Անոր որ վերն է, այն վայրկեանէն
Որ Աստուած մեզ կ'ուզէ օգնել, պէտք է՝ լլանք

Երախտապարտ անոր: Կ'ուզեմ Վալենցա
Պիսկոպոսի թեմ մ' հաստատել, եւ տալ զայն
Այս բարեպաշտ քրիստոնեային: Երբ երթաք
կաստիլիա՝ պիտի տանիք լաւ լուրեր»:

79

Ալբար ֆանէզ տոն Ռուտրիկի խօսքերուն
Շատ հաւանեցաւ, հաստատեցին Յերոնիմս
Եպիսկոպոս, անոր տըլին Վալենցան
Աթոռ՝ ուր ան կրնար ապրիլ դիւրութեամբ:
Ո՞հ, որքան գոհ էին բոլոր Քրիստոնեայք
Վալենցա տեր եպիսկոպոս մ' ըլլալուն:
Մինայա գոհ՝ հրաժեշտ առաւ մեկնեցաւ:

80

Խաղաղութեան մէջ էր մինչդեռ Վալենցան,
Ճամբայ ելաւ Ալբար Ֆանէզ Մինայա
Գէպ ի կաստիլ: Զանց պիտի նեմ խօսիլ ձեզ
Նըկատմամբ իր օթեւանաց եւ ուղւոյն,
Զի շատ երկայն պիտի ըլլար. կամք չունիմ
Զանոնք թուելու: Հարցուց թէ ինք ուր պիտի
Կրնար գտնել տոն Ալֆոնսոն. դեռ նոր էր
Գացեր Ալբայն ի Սուրբ Ֆագունդ, եւ յետոյ
Կարրիխն էր դարձեր, զանի հոն պիտի
Կարենային գտնել: Ալբար Մինայա
Ուրախացաւ ասոր վըրայ, եւ փութաց
Գէպ այն երկիրն ընծաներովն իր բոլոր:

81

Ալֆոնս արքայն պատարագէն էր ելեր:
Լաւ վայրկեանին հասաւ ֆանէզ Մինայա,
Ծունըր զըրաւ, ներկայ էր ողջ ժողովուրդն:
Արքային ուռքն ինկաւ ցաւով եւ վշտով:
Պագաւ ձեռուին, խօսեցաւ շատ գէպ՝ պատշաճ:

82

Ըստ. «Գթութիւն, ի սէր Հաստչին, տէր Ալ-
Փատերազմիկ Սիտ կը պագնէ ձեր ձեռուին, [ֆոնս:
Ձեր ոսուին, իբր ամենալաւ իր տիրոջ:
Իցիւ անոր սէր ցուցնէիք, Արարիչն
Իցիւ ըլլար ձեզ օգնական: Ինկած է
Սն ձեր սէրէն, գատապարտուած աքսորի.
Բայց թէեւ ան պանդուխու՝ իր պարտօքը Կ'ընէ:
Տիրեց Ոնդա եւ Քսերիկա քաղաքաց.
Սն Ալմենարն ու Մուրուինդըրը առաւ,
Որ լաւագոյն եւս է. նոյն բանն ըրաւ ան
Սիբոլլայի, յետ առնելու կաստէյոնն
Եւ կազիէլ Պենան որ ժայռ մ'է ամուր:
Եւ բաց ի այս քաղաքներէն՝ տէր է ան
Վալենցայի. կամպէադորը բարի
Եպիսկոպոս մը հաստատեց իր կամքով
Եւ մըղեց հինգ պատերազմներ դաշտային
Եւ յաղթական ելաւ անոնց ամէնքէն:
Հաստչին անոր տըւած աւարը մեծ է:
Ըստոյգ Կ'ըսեմ ձեզի, փաստերն հոս ահա.

Հարիւր նըժոյգ թամբով՝ սանձով սարքըւած։
 Կը համբուրէ ձեր ձեռուըներն, եւ զանոնք
 Ձեզ կ'աղաչէ որ ընդունիք։ Կը ճանչնայ
 ինքինք ձեր ճորտն եւ ձեզ ունի իբըր տէր»։
 Վերցուց աշ ձեռքն արքայն եւ խաչ մը հանեց։
 Սիսի ատանկ աղուոր աւար մ' ընելուն
 Ուրախ եմ, թող Առւրբ իզիդոր պահէ զիս։
 Ուուրիկի վրայ առւած լուրերէդ զոհ եմ ես։
 Կ'ընդունիմ ինձ ձօն դրկած այս նըժոյգներն»։
 Արքայն ուրախ թէեւ՝ բայց մէկը կար հոն
 Որուն շատ ծանըր կու զային այս բաներն։
 Ան Գարսիա Որդոնէզն էր՝ որ լսաւ։
 Ուրեմն ըսել է որ ալ ողջ մարդ չըկայ
 Մուղրիներուն երկրին մէջ այն ատենէն
 Որ կը գործէ կամպէագորն հոն ըստ քիմս»։
 Կոմսին ըստ Ժագաւորն այն ժամանակ.
 « Զըգեցէք այդ խօսքերն, ամէն կերպով ան
 Աւելի լաւ կը ծառայէ ինձ՝ քան դուք»։
 Ալբար ֆանէզ խօսեցաւ իբըր պարոն։
 « Սիս կը խնդրէ ձենէ գթութիւն։ Եթէ ձեզ
 Ճանոյ է, իր կընոջ տոնա Քսիմէնի
 Եւ իր երկու աղջիկներուն համար։ Դուք
 Եթէ հրաման տայիք՝ պիտի ելլէին
 Վանքէն, ուր ան զանոնք ձըգեց, եւ պիտի
 Կամպէագոր բարի Սիտին երթային»։
 Այն ժամանակ պատասխանեց թագաւորն։
 « Կը հաւանիմ սրտով. իրենց ես ինքնին
 Պիմ՝ հայթայթեմ լայն միջոցներ ապրուոտի
 Ուշափ տաեն երկիրներուս մէջ ըլլան,
 Եւ պիտ՝ հրաման տամ որ հսկեն վըրանին

Եւ իրենց վաս կամ՝ նախատինք մը չըլլայ։
 Եւքն այս կիներն երբ ըլլան դուրս իմ երկրէն,
 Կամպէագորն ու գուք տարէք անոնց հոգ։
 Լըսեցէք ինձ, հետեւորդներ եւ բոլոր
 իմ արքունիքս. Կ'ուզեմ որ բան մ'իրենէն
 Չըկորսընցնէ կամպէագոր։ Նոյն նըման
 Զէնքի մարդոց որ կը ճանչնան զանի տէր,
 Անոնցմէ ինչ որ գրաւեցի կը դարձնեմ։
 Կամպէագոր Տիազ Սիտի հուեւէն
 Գացողներուն ինչքնէր պէտք է տրուին,
 Եթէ իրենց ժառանգութիւնն են անոնք։
 Սզան կ'ընեմ զիրենք մահէ եւ վասէ։
 Կ'ընեմ անոնց այս շնորհն որ լաւ ծառայեն
 Իրենց տիրոջ»։ Ալբար ֆանէզ Մինայա
 Պազաւ անոր ձեռքերն, արքայն ժապեցաւ,
 Խօսեցաւ մեծ ազնըութեամբ. « Եթէ կայ
 Մէկն որ ուզէ երթալ եւ Սիս Տիազին
 Ծառայել, Ես զանի ազաւ կը թողում,
 Թող երթայ՝ հետն ըլլայ շընորհն Ամուուծոյ։
 Աւելի շատ պիտի շահինք այդ կերպով,
 Քան ուրիշն ատելութեամբն ու հեռով»։
 Կարրիսոնի ինքանուներն հոս մէկ մէկու
 Ըսին. « Համբաւը շատ կ'ամի իմ Սիտին։
 Մենք մեր շահուն համար պիտի կարգըւիք
 Իր գուստըրերուն հետ. բայց յայտնէլ այս խոր-
 Երբէք մենք չենք համարձակիք։ Բիւրէն հուրդն
 է Սիս, եւ մենք կարրիսոնի կոմսերէն»։
 Ոչ ոքի բան չըսին, խօսքն հոս կանգ տառաւ։
 Հրաժեշտ առաւ Ալբար բարի արքայէն։
 « Գացէք ուրեմն, ո՛վ Մինայա, եւ ըլլայ

Զեր հետ շընորհն Աքարիչին։ Հետերնիդ
Ալքունիքէն գուրք պաշտօնեայ մը առէք,
Ան կը խորհիմ պիտի՝ լլայ ձեզ օգտակար։
Եթէ տանիք կիները, թող սպասարկուին
Ուզածնուն պէս։ Իրենց մինչեւ Մեղինա
Թող ամէն ինչ տրուի որոնց պէտք ունին։
Թող այն կէտէն անդին առնէ հոգին անոնց
Կամպէտորն ինք իր վըրայ։։ Մինայա
Հրաժետ առաւ եւ արբոնիքը թողուց։
Կ'ընկերէին կարբիոնի ինֆանտներն
Ալքար Ֆանէկ Մինայալի. «Յամենայն
Դէպըս քաջ մարդ մըն էք, եղիք նոյնպէս քաջ
Եւ ասոր մէջ. քարեւ տարէք մեր կողմէն
Բիւրի իմ Սիտին. ծառայ ենք իրեն՝
Որքան կընանք. թող լաւակամ ըլլայ Սիտ
Մեզի հանգէպ. ոչինչ պիտի կորսընցնէ։։
Ըսաւ Ալքար. «Այդ մեծ հաճոյք է ինծի»։
Մինայա գնաց եւ ինֆանտները դարձան։
Ան գիմեց գէպ ի Սուրբ Պետրոս՝ կիներուն։
Ամենամեծ եղաւ անոնց ցնծութիւնն
Երբոր զանի նշմարեցին հեռուէն։
Ալքար իշաւ ձիէն ու գնաց աղօթել
Սուրբ Պետրոսին։ Աղօթքէն վերջ կիներուն
Դարձաւ. «Տիկին Քսիմէնա, ձեր ուրիշուն
կը խոնարհիմ. Աստուած պահէ պահպանէ
Ամէն չարէ ձեզ, ինչպէս ձեր դստրիկներն։։
Ձեզ համբուրել կը զրէ զիս Սիտ հոնկէ
Ուր կը բնակի. զինք թողուցի ողջ առողջ
Եւ ահագին հարլսութեամբ. Թագաւորն՝
իր շընորհիւ, ձեզ ազատ ինձ կը յանձնէ

Որ Վալենցա տանիմ, որ մերն է եղած։
Եթէ Սիտ ձեզ տեսնէր այսպէս ողջ առողջ՝
Անցաւ անվիշտ, ատկէ շատ գոհ պիտի մար
Եւ պիտ' ապրէր առանց բընաւ տանջանքի։։
Ըսաւ տոնա Քսիմէն. «Իցիւ Աքարիչն
Ալքպէս ուզէր»։ Ալքար Ֆանէկ Մինայա
Հանել տըւաւ. դուրս երեք հատ ձիւտոր։
Զանոնք զրկեց փութով Սիտին՝ Վալենցա,
Ուր կը կենար. «Ըսէք Սիտին, թող Աստուած
Զինքը պահէ ամէն չարէ, թէ իր կինն՝
Ու աղջիկներն ինձ չնորհուեցան արքայէն
Ազատ արձակ. ան բաց ասկէ հրամայեց
Որ իր երկրին մինչեւ սահմանը վերջին
Հայթայթուի մեր ուռեստն։ Ասկէ տանհինգ օր
Չանցած՝ Աստուած եթէ պահէ մեզ հեռու
Ամէն չարէ, կը հասնինք ես ու իր կինն
Եւ աղջիկներն, ազնիւ տիկնանց հետ բոլոր,
Որ անոնց հետ են։։ Մեկնեցան ասպետներն
Կատարելու հրեշտակութիւնն յանձնըւած։
Մնաց Մինայա Ալքար Ֆանէկ Սուրբ Պետրոս։
Հոն տեսնելու բան էր, ամէն կողմերէ
Չիւրուներ կը հասնէին՝ ուզելով
Երթալ իմ Սիտ Բիւրի մօտ՝ Վալենցա,
Կ'աղաչէին որ ան զիրենք գոհացնէր։
Եւ Մինայա կ'ըսէր. «Աիրով պիտի նեմ»։։
Իրեններուն թիւը այսպէս բարձրացաւ
Վաթունհինգի, հարիւրէն զատ որ ունէր
Իր հետ իբրեւ ուզեկիցներ։ Կազմուեցաւ
Այսպէս աղուոր ընկերութիւն մ', որ պիտի
Տիկիններուն հետ երթային շըքաղիր։

Ալբար տըւաւ հինգ հարիւր մարքն Ալբային.
 Զեզ պիտի 'սեմ' միւս հինգ հարիւրն ինչ ըրաւ:
 Ալբար մոտածեց պճնազարդել Քսիմենա
 Տիկինն ու իր դուստրերն եւ միւս տիկիններն
 Որ հետն էին, ամենալաւ զարգերով
 Զորըս կրցաւ գտնել Բուրգոս, ձիերով,
 Զորիներով, երեւելի եւ շրքեղ:
 Յետ կիներն այսպէս պճնելու, մըտածեց
 Այն պատուական մարդը ճամբայ ելլելու:
 Եւ ահա ոտքն ինկան Հոաքէլ եւ Վիդաս,
 «Գթութիւն, արի առոյգ ասպետ Մինայա:
 Գիտէք, իմ Սիտ մեզ կործանած է յաւէտ,
 Եթէ մեզի շուտ օգնութեան չըհանի:
 Չօժար ենք մենք հրաժարելու շահերէն,
 Մեզի միայն գըլուխը թող դարձընէ»:
 — Ատոր մասին պիտի խօսիմ Սիտի հետ,
 Եթէ Աստուած զիս անոր քով հասցընէ:
 Խոկ զալով ձեր պայմանագրին, անկասկած
 Վընասներու լաւ հատուցում պիտի 'լլայ':
 Ըսին Հոաքէլ եւ Վիդաս. «Ո՞ւր էր, իցիւ:
 Ապա թէ ոչ՝ թողլով Բուրգոսն՝ ի խնդիր
 Պիտ' երթայինք իրեն»: Ալբար Մինայա
 Ետ սուրբ Պետրոս դարձաւ, եւ հուսկ որոշեց
 Հեծնել մեկնիւ: Հոն հաւաքուած էր շատ մարդ:
 Մեծ ցաւ յայտնեց Ալբան անոնց մեկնելուն.
 «Ալբար ֆանէզ Մինայա, ձեր հետ ըլլայ
 Աստուած, Սիտի ձեռքերն իմ տեղըս պագէք:
 Թող անիկա չըմոռնայ այս մենաստանն:
 Որչափ ջանայ բարեբաստիկ ընել զայն,
 Նոյնքան պիտի բարձրանայ փառքը Սիտի»:

Յարեց Ալբար ֆանէզ. «Սիրով պիտի 'նեմ':
 Յետոյ հրաժեշտ առին՝ սկըսան արշաւել:
 Հետն էր անոնց պալատական պաշտօնեայն,
 Որ պարով ունէր կիներուն վրայ հսկելու:
 Թագաւորին երկիրներէն տրուեցաւ
 Ուտեսա անոնց առալորէն. հասնելու
 Համար անոնք Սուրբ Պետրոսէն Մեղինա,
 Գըրին հինգ օր. եւ աւասիկ վերջապէս
 Ի Մեղինա՝ Ալբար ֆանէզ եւ կիներն:
 Արդ ասպետները պիտի 'լլան խօսքիս նիւթ,
 Որ Ալբարի կողմէն զացին սուրհանդակ:
 Բիւրարի Սիտն երբ իմացաւ ամէն բան,
 Զըւարնացաւ օրուովն, հոգւովը ցնծաց:
 Եւ ըստւ. «Ով բարի հրեշտակ կը դրկէ,
 Պէտք է սպասէ նոյնքան բարի հրեշտակի:
 Դուն, Գուստիոզ Մունոյ, քու հետդ առնելով
 Պեր Վերմուգոզ եւ Մարտին Անտոլին՝
 Աննենգաւոր քալզաբացի Բուրգոսի,
 Եւ գիտապետն Ցերոնիմոս, քահանայ
 Ամէնազնիւ, հեծէք հարիւր մարդերով
 Շսպառազէն՝ որ ի հարկին մարտնչիք:
 Անցնելով Սուրբ Մարիամէն՝ զացէք գէպ
 Ի Մոլինա, որ Կ'իյնայ քիչ մը հեռու:
 Զայն կը գրաւէ Աւենգալուոն՝ բարեկամն
 Հաւատարիմ. ան պիտի ձեզ ընկերէ
 Ուրիշ հարիւր ձիաւորով՝ անկասկած:
 Կրցածնուդ չափ փութով գացէք Մեղինա:
 Հոն՝ ինչպէս ինձ պատմըւեցաւ՝ կրնար գուր
 Գտնել իմ կինս եւ իմ երկու աղջիկներս:
 Եերէք զանոնք ինձ մեծ շուքով՝ պատիւով:

իսկ զալով ինձ՝ ես Վալենցա պիտի մնամ,
Զի ան ինձ շատ սուրդի նստաւ, պիտի՝ լլար
Յիմբարութիւն թողութը զայն։ Ուրեմն ես
Կը մընամ հոն, որ այլ եւս իմ կալուածո է։
Եթի իմ Սիր խօսքը լըմքնցուց, աւասիկ
Ճամբայ ելան, եւ կրցածնուն չափ երագ
Եւ փութադռոյթ կ'արշաւէին։ Անցնելով
Սուրբ Մարեամէն՝ Ֆրոնքալի մէջ կանգ առին,
Եւ հետեւեալ օրը հասան Մեդինա։
Աւենգալուոն մուլզին պատգամն առնելով՝
Ելաւ զիրենք ընդունելու, յայտնելով
Մեծ բերկութիւն։ «Եկէք, ճորտեր, իմ անկեղծ
Բարեկամիս. աս ոչ միայն չ'առթեր ինձ
Տըհանութիւն, այլ մեծապէս հանոյ է։»
Մունյ առանց ըսպասելու ուրիշի
Խօսք առաւ. «Սիր ձեզի բարեւ կը խօսի։
Պատուիրեց այս պատգամը ձեզ բերելու,
Որ օգնէիք փութով իրեն հարիւրով
Չեր ունեցած այրուժիէն։ Իր տիկինն
Ու աղջիկները Մեդինա են։ Զեզի
Կ'աղաչէ արդ Սիր որ երթաք զուր անոնց
Եւ անձամբ ձեր ձեռքով տանիք Վալենցա։
Աւենգալուոն ըստա. «Սիրով պիտի ՚նեմ»։
Իրկունն անոնց տըւաւ առատ կերակուր.
Յաջորդ առուուն պատրաստուեցան մեկնելու։
Իրմէ հարիւր մարդիկ էին ինդրուած,
Բայց ան ճամբայ ելաւ երկու հարիւրով։
Անցան լեռները բարձրաբերձ եւ ահեղ,
Եւ Տարանզի Մատա հասան, զերդ մարդիկ
Որ չունին որ եւ է երկիւղ, եւ իշան

Արբուժսուէլի հովախն մէջէն։ Եւ ահա
Այսպէս ամէնքը միասին Մեղինա։
Ալբար Ֆանէզ զրկեց երկու ձիաւոր
Որ ապահով լուր ունենայ։ Շուապեցին
Անոնք նըման մարդոց որ սէր՝ սիրու ունին
Գործին վըրայ. մէկը մընաց անոնց մօտ,
Եւ միւսն Ալբար Ֆանէզի մօտ դարձաւ ետ.
«Սիրի գունդերը կու զան մեզ փնտոելու։
Ահա կու զան Ուր Վերմուզոզ, Գուստիոզ
Մունոյ, որ ձեզ անկեղծօրէն կը սիրեն,
Եւ Բուրգոսի Անտոլինէզը Մարտին,
Եւ Յերոնիմ եպիսկոպոս, Քահանայն
Ազնիւ, իշխանն Աւենգալուոն՝ իր զօրքով,
Զոր կը բերէ ինքնին՝ հաճոյք ընելու։
Կամէադոր Սիրին եւ զայն պատուելու։
Ամէնքը մէկ կու զան, մօտ են հասնելու։»
Քսաւ Ալբար այն ատեն. «Օ՞ն, ձի հեծնենք։»
Հնազանգեցան փութով, ամէնքն ըդակաթ
Որ ժամանակ ըլկորսնցնեն։ Եւ ահա
Հեծան հարիւր ձիաւորներ՝ պերճագեղ
Նըժոյգներու վրայ զեղեցիկ կազմածով,
Սնդուս սիմարներ, լանջափոկեր, բոժոժներ,
Սպարները կախ իրենց վըզէն, ձեռքերնին
Դրոշազարդ տէգեր, որ լաւ զիացըրի
Թէ որքան ոյժ ունէր Ալբար Մինայա
Եւ թէ ինչպէս ելած էր գուրս անիկա
Կաստիկայէն տիկիններովը Սիրի։
Անոնք որոնք կ'երթային իբր հետազոտ
Առջեւէն, իսկ եւ խօս զէնքերը առին
Եւ ըսկըսան խաղեր ընել եւ խայտալ։

Սալոնի մօտ գործեցին մօծ ցնծութիւն։
Հոն հասնելով միւսերն՝ իսկոյն փութացին
իրենց յարգանքն ընծայելու ֆանէզի։
Աւենգալուոն ալ երբ հասաւ տեսաւ զայն,
Ողջագուրուիլ գընաց ժըպիոը շուրթին։
Ո՞ն ըստ իրենց սովորութեան՝ համբուրեց
Զանի ուսէն։ «Ի՞նչ բարի օր մեզ համար,
Ո՞վ Մինայա Ալբար Փանէզ։ Կը բերէք
Դուք այս կիներն, որով պիտի բարձրանանք
Մենք պատիւէ պատիւ. տիկինը Սիտի՝
Քաջ մարտիկին, եւ իր երկու դսորիկներն։
Մենք ամէնքնիս պէտք է պատիւ ընենք ձեզ,
Վասըն զի Սիտ Ռոտրիկին բախտը այդ է.
Եթէ անոր չար իսկ ուզենք՝ զայն անոր
Ընել պիտի ըշկրնայինք։ Մարտի մէջ
Թէ հաշորութեան՝ ան մինէ զեր ի վեր է։
Յիմարի տեղ կը դընեմ ես զանիկա,
Որ չի ճանչնար ճշմարտութիւնն ակներեւ»։

84

Ժպտեցաւ իր բերնով Ալբար Մինայա.
«Ըստուգիւ, ով Աւենգալուոն, ապահով
Դուք բարեկամ էք Ռոտրիկոյ իմ Սիտին։
Եթէ Աստուած առաջնորդէ զիս անոր,
Եւ կարենամ ես զինք ուսոնել կենդանի,
Չեր ըրածէն ոչինչ պիտի կորսնցնէք։
Օ՞ն, իշեւան երթանք, պատրաստ է ընթրիքն»։
Աւենգալուոն ըստւ. «Ճանոյ է ինձի
Պարգեւը ձեր. ասկէ երեք օր յետոյ

Ձեզի պիտի հատուցանեմ ես կրկին»։
Մուան Մեղինա, սպասաւորեց Մինայա.
Գոհ մընացին ամէնքն եղած ըսպաէն։
Վճարեց ամէն ինչ արքային պաշտօնեայն։
Եւ Տիազ Սիտ որ Վալենցա կը մընար,
Պատուըւեցաւ ինքն ալ, շնորհիւ բազմազան
Խորտիկներուն որ տրուեցան Մեղինա
Իրեն համար. Վճարեց ամէն բան արքայն,
Եւ գնաց Ալբար առանց պարտի ոչ մէկուն։

Գիշերն անցաւ եւ առաւօտը եկաւ։
Ցես պատարազը լըօելու՝ նոյնհետայն
Ելան ճամբայ. Մեղինայէն ելան գուրս,
Սալոնն անցան, Արբութուէլէն քշեցին վեր
Արագօրէն, Տարանզի գաշտն անցան շուտ
Եւ Մոլինա հասան, ուր տէր եւ իշխան
Աւենգալուոն էր. դիտապետն Յերոնիմ,
Գիշեր ցերեկ անվրէպ՝ բարի քրիստոնեայ՝
Տիկիներուն վրայ կը հոկէր, եւ ունէր
Ռազմիկ քաջ ձի մ'որ կը քալէր առջեւէն
Մատաղ ձիու մը բենցած իր զէնքերուն։
Ալբար Փանէզ եւ ինք մէկտեղ կ'երթային։
Մտան Մոլինա՝ քաղաք առատ եւ հարուստ։
Ամէն կերպով, ուզածնէն բան չպակսեցաւ։
Մինչեւ իսկ իր ծախփով պայտել տուաւ ձիանն։
Եւ ինչպէս լաւ պատուեց Ալբարն ու կիներն։
Հետեւեալ օրն՝ առուուն կանուխ՝ շարժեցան
Երագափոյթ, եւ ան մինչեւ Վալենցա
Ըսպասարկեց անոնց. Սուլըրին կը ծախսէր
Իր գրպանէն առանց բան մ'իսկ անոնցմէ
Ընդունելու։ Այսպէս այսպան ցնծութեամբ,

Պատիւներով՝ հասան երեք փարսախ ճիշդ
Վալենցայէն ասդին։ Պատգամ զրկուեցաւ
ի Վալենցա Սիտին, անոր որ կապեց
Բարեաստիկ ժամու մը մէջ իր սուսերն։

85

Ուրախ եղաւ Սիտ՝ ինչպէս բնաւ չէր եղած,
Վասըն զի լուր հասաւ իրեն՝ իր պինո շատ
Փափագածին. հրաման ուրաւ որ փութով
Երկու հարիւր ձիաւորներ ելլէին
Ընդունելու Ալբարն՝ ազնիւ տիկիններն։
Ինք հսկելու համար մընաց Վալենցա,
Գիտակ թէ շատ խոհեմ մարդ էր Սինայա։

86

Ահաւասիկ. բոլոր ասոնք կ'ընդունին
Ալբար ֆանէզը, տիկիններն, աղջիկներն,
Եւ մընացած ընկերութիւնը բոլոր։
Իմ Սիտ իր հետ բնակովներուն հրամայեց
Որ Ամրոցին հսկեն եւ միւս բարձրագոյն
Աշտարակաց եւ տուներուն համօրէն,
Եւ ելքերուն ու մուռքերուն, եւ բերեն
Բաբեկան իրեն։ Զայն քիչ ատեն է
Որ ունէր ինք, զայն աւարած ըլլալով
Սեւիլիայի փախստական արքայէն։
Եւ Սիտ, բարի ժամու մէջ սուրը կապողն,
Անգէտ էր դեռ թէ լաւ քալո՞ւկ էր արդեօք
Եւ թէ աղէկ կանգ կ'առնէր ան, բայց կ'ուզէր

Յամնայն դէսս ըսպառազէն երեւալ
Դըրան աւշէն Վալենցայի, ուր տէր էր,
Իր տիկինին եւ իր երկու գուստրերուն։
Տոն Յերոնիմ եպիսկոպոսն՝ երբ կիներն
Ընդունուցան յառաջապահ ջոկատէն
Մեծարանքով, ինք զառաջինըն մըտաւ,
Եւ ձին թողլով՝ աճապարեց եւ դիմեց
Դէս ի մատուռ։ Եւ հետն անոնց զոր կրցաւ
Ան ժամանակ խմբել՝ ելաւ ընդառաջ
Տիկիններուն եւ բարեսիրու ֆանէզի,
Մուշտակազգեստ եւ արծաթեայ խաչերով։
Եւ սակայն, ան որ ծնաւ բարի ժամու մէջ,
Ժամանակ չէր կորսընցըներ։ Հազաւ զրահն։
Ունէր երկայն մօրուք։ Իրեն բերուեցաւ
Բաբեկան՝ իր ըսթարով ու թամբով։
Իմ Սիտ ցատքեց վրան եւ առաւ նիզակներ։
Եւ աւասիկ այսպէս անի ձիուն վրայ՝
Որ անունով Բաբեկա կը կոչուի։
Անոր հետ այն ատեն ընթացք մ'ըրաւ ան
Եւ որ եղաւ տարապայման անսովոր։
Երբ լըմբնցուց, մնացին ամէնքն հիացած։
Բաբեկա՝ Սպանիոյ մէջ համօրէն
Հոչակաւոր եղաւ սկըսեալ այն օրէն,
Ընթացքէն վերջ՝ իմ Սիտ իջաւ ձիէն վար
Եւ դիմեց դէս իր կինն ու իր աղջիկներն։
Երբոր տեսաւ զանի տիկին Քսիմենա,
Ինքզինք նետեց անոր ոտքերը. «Նընորհ
Ո՛վ Սիտ, որ սուրդ բարի ժամու կապեցիր։
Զիս շատ վատթար կորանմներէ կորզեցիր։
Ահա ես հոս, ով տէր, երկու դուստրերովդ։

Օգութեամբ Տէր Աստուծոյ նաև եւ քուկին՝
Անոնք բարի եւ բարեսուն են՝ դուստրերդ»։
Իմ Սիտ գրկեց մայր ու դուստրեր, մինչ անոնք
Ցնծութենէն զոր ունէին՝ կու լային։
Մեծ ցնծութեան մէջ էին իր ընկերներն.
Կը խաղային իրենց ձեռքի զէնքերով.
Նըշան առած՝ կըտոր կըտոր կ'ընէին
Յանապատրաստից նըպատակներն։ Եւ արդ դուք
Մըտիկ ըրէք ինչ որ ըստ անիկա
Որ կապեց սուրբ բարեբաստ ժամու մէջ։
«Դուք, սիրելի եւ պատուաւոր կին, եւ դուք
Երկուքըդ, իմ դուստրեր, իմ սիրատ ու հոգիս,
Մըտէք ինծի հետ Վալենցա, այս կալուածն
Որ ես ձեզի համար առի իմ սուրով»։
Մայրն ու դուստրերն անոր ձեռքերը պազին,
Եւ մեծ պատուով՝ փառքով մըտան Վալենցա։

Իմ Սիտ անոնց հետ փութաց դէպ ի ամրոց։
Ամենաբարձր տեղն հանեց հոն զանոնք։
Այն գեղեցիկ աչուրներն այն ժամանակ
Կրցան նայիլ ամէն կողմէ ու տեսնել
Թէ Վալենցան ինչ դիրք ունի, ինչ զետեղ։
Իրենց հանդէպ կայ տեսարանը ծովուն։
Կը նային դէպ ի մրգաստանը խիտ՝ մեծ։
Զեռուընին վեր բարձրացուցած՝ կ'ալոթեն
Աստուծոյ, փառք կու տան անանկ մեծ՝ հզօր
Պերճ քաղաքի մը զբաւմանը համար։
Խըրախճանքի մէջ են իմ Սիտ ու նկերներն։

Զըմեռն անցեր՝ մարտը վըրայ մտնելու։
Կ'ուզեմ ըսել ես արդ ձեզ ինչ որ կ'անցնի
Ծովէն անդին, եւ արքային վրայ Յուսէֆ,
Որ թագաւոր է Մարտոքի եւ իշխան։

Արդ Մարտոքի թագաւորին հաճոյ չէր
Սիտ Ռոտրիկի յաջողութիւնը բարի.
«Երկիրներուս մէջ է մըտեր անիկա,
Եւ թող Յիսուսն՝ ուրիշի չի խոնարհիր»։
Եւ Մարտոքի արքայն խմբեց իր ուժերն,
Որոնք յիսուն հազար հոգւոյ յանդեցան։
Կաւերով ծով մըտան՝ զանոնք ուղղելով
Գէպ ի Վալենց՝ ի խոնդիր Սիտ Ռոտրիկի։
Կաւերն հասան ափ եւ անոնք ելան դուրս։

Սիտի գրաւած քաղաքն հասան Վալենցա,
Վրաննին տնկած՝ բանակեցան. հեթանոսք։
Այս լուրերն իմ Սիտի ականջը հասան։

Սիտ այն ատեն աղօթեց. «Փառք, գոհութիւն
Շնորհակալեաց Հաստչին եւ Հօրն հոգեւոր։
Քոլոր բարին զոր ունիմ՝ ալ առջեւս է
Ահա. առի Վալենցան մեծ տաժանքով,
Եւ անոր տէրն եղայ. զայն չեմ կրնար ես

Թողուլ բայց թէ մահուան զընով։ Գոհութիւն
 Արարիչին եւ Մարիամ սուրբ Մօրկան՝
 Հետըս են իմ զոյգ աղջիկներս ու իմ կինս։
 Անդրծովիկան երկրներէն ցնծութիւնս
 Եւաւ եկաւ. պիտի մտնեմ պատերազմ,
 Ինքինքնս անկէ քեցել մոցել չեմ կրնար։
 Պիտի տեսնեն կոռիլըս կինս՝ աղջիկներս։
 Պիտի տեսնեն թէ այս օտար աշխարհներն
 Ի՞նչպէս կ'ասրին մարդիկ։ Իրենց աչքերով
 Պիտի տեսնեն թէ հացն ի՞նչպէս կը շահուի։
 Հանեց ամրոցը կինն ու իր աղջիկներն,
 Որ աչքերնին վախով երկինք վերցուցին
 Երբոր տեսան վըրաններուն անկըւիլն.
 «Այս ամէնն ինչ կ'նշանակէ, ով իմ Սիտ,
 Թող Արարիչը ձեզ պահէ պահպանէ»։
 «Դե՞ն, մեծարոյ կինըս, դուք մի՛ հոգ ընէք։
 ✓ Հարստութիւն մ'է այս նոր՝ մեծ՝ հրաշալի,
 Որ աւելնալ կու գայ արդէն եղածին։
 Դուք նոր հասաք՝ կ'ուզուի ձեզի ձօն մ'ընել։
 Ձեզի օժիտ՝ կահ կարասի կը բերէն
 Որպէս զի տանք. ամուսիններ դուստրենուս»։
 «Շնորհակալ եմ, Սիտ, հոգեւոր Հօրն եւ ձեզ»։
 «Կինըս, կեցէք այս պալատին մէջ եւ կամ
 Եթէ կ'ուզէք, փերը՝ կատարը ելէք։
 Վախ մ'ունենաք պատերազմիլս տեսնելով։
 Իմ Աստուծոյս, սուրբ Մարիամ մօր շնորհիւ՝
 Սիրուս կ'աճի ներկայութեամբը ձեր լոկ։
 Ես Աստուծով պէտք է յաղթեմ այս մարտին»։

Այզը ցաթած է եւ վրանները տնկուած։
 Մեծ բշտապով կը հնչեցնեն թմբուկներն։
 Ուրախ է Սիտ, կ'ըսէ. «Ազուոր է այս օրն»։
 Կը վախնայ կինը՝ կարծես սիրուը պայթէր։
 Նոյն վախն ունին գուստուքին եւ միւս տիկին։
 ✓ Անանկ սարսափ չունեցան ծնած օրերնէն։ Ներն։
 Կամպէչադոր քաջ Այս մօրուքը քաշեց։
 «Մի՛ վախնաք, մի՛. բոլոր գառնան պիտ՝ ասոնք
 Զեր օգուտին. տասնըհինգ օրը չանցած՝
 Պիտի բերուին, եթէ ուզէ Արարիչն,
 Այդ թմբուկները ձեր առջեւ, եւ տեսնէք
 Թէ անոնք ի՞նչպէս են շինուած։ Եւ յետոյ
 Տոն Յերոնիմ դիտապետին պիտ՝ անցնին,
 Որ Արարչին մօր՝ Մարիամ սրբուհոյն
 Եկեղեցւոյն մէջ զետեղուին»։ Այս ուխտն էր
 Զոր զրաւ արի կամպէչադոր Այտ Տիազն։
 Կիներուն վախը ցնկեցաւ, զուարթացան։
 Մարտրցիներն հեծան քշեցին ուժգնորէն
 Եւ անվեհեր՝ բանջարանոցը մըտան։

Աշտարակին տէրերը զայն տեսնելով՝
 Հնչեցուցին զանգակն. արդէն իսկ պատրաստ
 Եին գունդերը քրիստոնեայ. սպառազէն՝
 Կորուլալիր՝ քաղաքէն դուրս գրոհեցին։
 Մուղոիներուն հանդիպելով՝ վըրանին

Յարձակեցան խիզախօրէն, վանելով
Զարախտավալու կերպով մըտած տեղերնէն,
Գետին փոեցին այն օրը հինգ հարիւր մարդ:

Հալածեցին զանոնք մինչեւ վըրաննին:
Ընելով այս ամէն բաները դարձան,
Բայց հոն գերի մընաց Ալքար Սալուադոր:
Դարձան ուրեմն առ Սիտ' իր հացն ուտողներն:
Ան իր աչքով տնօսաւ թէեւ ամէն բան,
Բայց պատմեցին անոնք անոր պատերազմն.
Եւ Սիտ գոհ մնաց դաշտային այն գուապարէն.
«Մատիկ ըրէք ինծի գուք, ով ասպետներ,
Պիտի ըբլայ ուրիշ կերպ. այս օրն ահա
Աղէկ եղաւ, պիտի 'լայ վաղը լաւ եւս:
Վաղը կանուխ զինուած եղիք ամէնքնիդ:
Պիտ' արձակում տայ դիտապետն Յերոնիմ.
Մեզ պատարագ ըսէ. եւ դուք հեծէք շուտ:
Պիտի երթանք յարձակելու անոնց վրայ
Յանուն Հաստշին եւ Յակոբայ 'ապքելոյն:
Աւելի լաւ է որ կուտինք եւ յաղթենք
Քան թէ անոնք մեր ուտեստները շորթեն»:
Ամէնքն ըսին. «Յօժարակամ» սրտազին»:
Խօսեցաւ իսկ իսկ Ալքար Մինայա.
«Որովհետեւ այսպէս կ'ուզէք, ով իմ Սիտ,
Ուրիշ բան ինձ հարմայեցէք: Տըւէք ինձ
Հարիւր երսուն ձիաւորներ որ հասնիմ
Պէտքի պահուն: Երբ յարձակում գործէք դուք
Ես պիտի միւս կողմէն փրթիմ: Այս կողմէն

Թէ այն կողմէն՝ Աստուած օգնէ պիտի մեզ»:
Ըստ Սիտ. այն ատեն. «ՌԱԱՐ թող սիրով»:

Կարճատեցաւ օրն եւ գիշերը եկաւ:
Քրիստոնեաները փութացին պատրաստուիլ:
Հաւուն երկրորդ կանչին՝ առտու չեղած գեռ,
Յերոնիմոս անոնց երգեց պատարագ:
Պատարագէն վերջ արձակում տուաւ անոնց.
«Ան որ մեռնի՞ գուպարելով ճակատէն,
Զայն կ'արձակեմ իր մեղքերէն: Ընդունի
Պիտի Աստուած անոր հոգին: Զեզ համար,
Սիտ տոն Ռոտրիկ՝ որ կապէնիք սուրերնիդ
Բարի ժամու մէջ՝ այս առտու երգեցի
Ես պատարագ: Կը խնդրեմ ձօն մը ձենէ,
Իցիւ շնորհուէք. վերապահուին թող ինծի
Նախ հարուածներն»: Ըստ Սիտ. «Այս վայր
[Կհանէս]:

Զինուած ելան Գուարտոյի բուրգերէն
Ամէնքը մէկ, մինչդեռ խորհուրդ կու տար Սիտ
Եւ կը շնչէր քաջալեր իր ճորտերուն:
Սիտ ցատկեց իր բարիեկա ձիուն վրայ,
Սարուփարթան բոլոր ընտիր՝ անթերի:
Գրօշը պարզած՝ Վալենցայէն ելան դուրս:
Երեք հազար ինն հարիւր տան անզամ հօֆ
Չըւեցին Սիտը զլուխնին եւ զացին

Յարձակելու յիսուն հազար մարդոց վրայ։
իսկ Ալուարէզ Ալուար ու Ալբար Մինայա
Գործեցին միւս կողմէն իրենց յարձակումն։
Հանոյ թուեցաւ Արարիչին՝ յաղթեցին։

Սիս գործածեց նիզակ՝ առաւ յետոյ սուր
Եւ զըրաւեց այնչափ Մուլրի՝ զորս հաշուել
Կարելի չէ. արմուկն ի վար կը հոսէր
Արինն. Յուսէփ թագաւորին տըւաւ ան
Երեք հարուած. սուրին տակէն պրծաւ առ
Որովհետեւ յանկարծ ոստում մ'ըրաւ ձին։
Ան Գույերա 'պաւինեցաւ' պերճ ամրոց։
Սիս մինչեւ հոն հետապնդեց զանիկա
Իր քաջասիրտ ճորտերէն մէկ քանիով,
Որ իրեն հետ էին։ Գարձաւ ապա ետ
Ան որ ծընաւ բարի ժամու մէջ՝ զըւարթ
Իր այն ըրած հետապնդմանը համար։
Ան ատենէն Բարիեկան գնահատեց
Գլխէն մինչեւ ուռերն։ Աւարն համօրէն
Մընաց իր ձեռքն. յիսուն հազար ասպետէն
Զագաւոցան հարիւրչորսէ աւելի։
Սիսի գունդերն աւարեցին մարտի դաշտն։
Ոսկի՝ արծաթ՝ գրտան երեք հազար մարք։
Միւս աւարին գալով՝ հաշուել հընար չէ։
Ուրախ էր Սիս, ուրախ ճորտերն իր բոլոր,
Զի յաղթութիւնն իրենց չնորհեր էր Աստուած։
Երբ Մարորի արքայն այսպէս փախցուցին,
Սիս դաշտին վրայ թողուց Ալբար Մինայան,
Որ կապուտին բոլոր արժէքը գիտնայ.
Եւ ինք հարիւր ձիաւորով Վալենցա
Մըտաւ. ունէր յոզնած գէմք, առ կ'երեւար

Որովհետեւ զրահ չէր զըրած. ձեռքը սուր՝
Բարիեկան հեծած այսպէս մուաւ քաղաք։

Ընդունեցին զինքը կիներն, որ կեցած
կը սակասէին. կանգ առաւ Սիս առջենին,
Զին բոնելով սանձէն. «Կիներ, ձեր առջեւ
կը խնարհիմ, ձեզի կապուտ մ'ըրի մեծ.
Մինչ Վալենցա էիք դուք՝ ես յաղթեցի
Պատերազմին. Աստուծոյ կամքն էր ասի
իր սուրբերով համաբոլոր, որ ձեզի
իբր ի պատիւ՝ ձեր գալստեանը համար
Միզի տըւաւ ատանկ աւար մ'ու կապուտ։
Տեսէք իմ սուրս արիւներանգ, եւ իմ ձիս
Քրտնաթաթալիւ։ Այսօրինակ ձիերով։
Ե որ դաշտին մէջ կը պարտուին Մուլրիներն։
Ազօթեցէք Արարիչին որ ես դեռ
Ապրիմ քանի մը տարի. դուք բարձրանար
Պիտի պատուով, ւամէնք պազնեն ձեռքելնիդ։
Այսպէս ըստ իմ Սիս, ձիէն իջնելով։
Վար իջնելէն վերջ երբ տեսան զինքն ուռքի,
Իր մեծարոյ կինն ու դուստրերն եւ կիներն
Կամպէադոր Սիտի առջեւ ծունդը դրին։
«Զեզի՛ յանձն ենք. ապրիք հազար տարիներ»։

Պալատ մըտան ամէնքն իր հետ միասին,
Գացին նստան բազմոցներու վրայ հարուստ։
«Այդ դուք, տոնա Փսիմենա, ինձ արդէն իսկ
Զիխոսւեցաք. ես այս կիները կ'ուզեմ»
Որ բերած էք եւ ձեզի այնքան աղէկ
կը ծառայէն, տալ կին իմ այս ճորտերուս։
Ամէն մէկուն կու տամ երկու հարիւր մարք։
Թող կաստիլեա գիտնան թէ ով է անի,

Որուն անոնք ծառայած են: Իսկ գալով
 Զեր դուստրերուն՝ այդ պիտի՝ լլայ ՚ւելի ուշ»:
 Ամէնքն ելան ուրք եւ պագին իր ձեռքերն.
 Արքունիքին մէջ ցնծութիւն մ' հընչեց մեծ:
 Կատարուեցաւ այնպէս ինչպէս ուզեց Սիտ:
 Դաշտին մէջ էր Ալբար ֆանէզ Մինայա
 Իր զօրքերով բոլոր՝ աւարն հաշուելու
 Եւ նշանելու: Վըրաններէ, զէնքերէ
 Եւ մեծարժէք ըզգեստներէ զատ գըտան
 Այնքան բաներ, որ միասին բերելով
 Կը կազմէր մեծ հարըստութիւն մը փարթամ:
 Կ'ուզեմ ձեզի կարեւորները հաշուել.
 Զիերուն թիւը չըկրցան հասկընալ.
 Որովհետե՛ մասամբ անթամբ՝ ցրուեցան,
 Եւ չըկար մէկը որ բոնէր հոն զանոնք:
 Երկրացիներն այսպէս օգուտ մ'ունեցան:
 Բայց ի հեճուկս այս ամէնուն՝ հոյանուն
 Կամպէադորն հազար եւ հինգ հարիւր ձի
 ✓ Ունեցաւ իբր իրեն բաժին, ամէնքն ալ
 Պերճասոսորդ. ասկէ դիւրաւ կ'իմացուի
 Որ միւս ամէնքն ալ ունեցան իբրը մաս
 Գոհացուցիչ բաներ: Ո՞րքան վըրաններ,
 Եւ վըրանի որքան ցիցեր գեղարուեսու
 Ինկան Սիտի ձեռքը եւ իր ճորտերուն:
 Թագաւորին Մարօքի վրանը՝ որ էր
 Ամենանոխն ամէնուն մէջ՝ իբրը մոյթ
 Ունէր երկու ցիցեր ոսկով աշխատուած:
 Հրաման որպաւ իմ Սիտ Տիազ Ո՞ոտրիկոյ
 Որ մայ կանգուն եւ զայն ոչ մէկ քրիստոնեայ
 Չըկեցընէ հոնկէ: «Վըրան մ'այդպիսի

Մարոքոյէն եկած՝ կ'ուզեմ զրկել ես
 Կաստիլիոյ Ալֆոնսոսին, որ տեսնէ
 Թէ Սիտ, ինչպէս պիտ' իմանայ լուրերէն
 ✓ Զոր պիտ' առնէ, կրցեր է բան մը շահիլ»:
 Այս համօրէն հարստութեամբ՝ զանձերով
 Վալենցա մտան: Եպիսկոպոսն Յերոնիմ՝
 Քաջ քահանայ, հուսկ յոցնեցաւ կռուելէ
 Զոյգ ձեռքերով: Զէր զիւեր թիւն ըսպանուած
 Մուլլիներուն, իրեն ինկաւ աւարէն
 Բաժին մը շատ նըշանաւոր: Տոն Ո՞ոտրիկ
 Ծընունդ բարի ժամու, անոր պարզեւեց
 Իրեն ինկած հինգերորդին տաօներորդն:

Վալենցայի մէջ քրիստոնեայք զըւարթ են
 Շատ զանձերով, շատ ձիերով, զէնքերով:
 Զուրաթ է տոնա Քսիմենա իր գուստրերուն
 Եւ միւս բոլոր կիներուն հետ, որ ահա
 Հարս պիտի՝ լլան, եւ համարուած են արդէն
 Իրեւ այդպէս: Իմ բարի Սիտն անդանդաղ
 Կանչեց իրեն Մինայան. «Ո՞ւր էք՝ քաջ մարդ:
 Հոս եկէք, ով Մինայա. գուք բնաւ պէտք չէք
 Երախտապարտ ըլլալ ձեզի վիճակուած
 Կողոպուտին համար, արդ ձեզ կ'աղաչեմ,
 Ուզածնիդ իմ հինգերորդէս առնելու,
 Թողլով մնացածն. եւ վաղ առուու անպայման՝
 Պիտի մեկնիք կողոպուտի հինգերորդ
 Իմ բաժինէս առնըւած պերճ ձիերով,
 Թամբով, սանձով եւ միասին նոյնքան սուր:

ի սէր կընոջս եւ իմ երկու դուստրերուս,
Պիտի Ալֆոնս թագաւորին ընծայուին
Երկու հարիւր ձիեր. զի ան ինձ զրկեց
Կիներս՝ անոնց տալով ամէն զոհացում,
Որպէս զի ան գէշ չըխորհի անոր վրայ
Որ Տէր է արդ Վալենցայի»: Հրամայեց
Վերմուդողի որ Ալբարի հետ երթայ:
Հետեւեալ օրն առողուն կանուի՝ անդանդաղ
Հեծան զացին՝ երկու հարիւր հոգիով:
Թագաւորին Սիրտէն բարեւ ունէին.
«Համբուրելու ձեռքերն անոր, ըսելու
Իրեն թէ Սիր երկերիւր ձի կը զրկէր
Վերջին յաղթած պատերազմէն, եւ իրեն
Կ'առաջադրէր ծառայելու յարաժամ
Որչափ ատեն որ մնար իրեն ապրելու»:

97

Ճամբայ եւան Վալենցայէն մեկնելով,
Ըստանչացման արժանի պերճ աւարով:
Գիշեր ցերեկ արջաւեցին, կարեցին
Անցան շղթան այն լեռներուն՝ որ զիրենք
Կը բաժնէր միւս երկիրներէն: Այն ատեն
Տոն Ալֆոնսի մասին սկըսան հարցընել:

98

Կորեցին շատ լեռներ, սեպէր եւ գետեր:
Վալլապոլիտ հասան՝ ուր էր Ալֆոնսոս:
Պէր Վերմուդող եւ Մինայա զրկեցին

Իրեն գեսպան, որ հրաման տայ նդունելու
Ընկերութիւնը որ առիր կը բերէր
Վալենցայէն կամպէտոր Սիրի նծան:

99

Խելքէ՝ մոքէ վեր զոհ մընաց թագաւորն:
Հրամայեց իր աւագանուոյն համօրէն
Որ նոյնհետայն ճամբայ ելլեն: Եւ ինքն իսկ
Արքայն ելաւ՝ առջիններուն հետ՝ Սիրի
Սուրհանդակները տեսնելու: Հոն էին՝
Պէտք է զիտնաք՝ կարրինի ինֆանտներն
Հետը Սիրի վատախտարակ թշնամուոյն՝
Գարսիալի. ոմանք ուրախ՝ ուրիշներ
Տրաում էին: Կը տեսնէին ալ ահա
Սիրի մարդիկը որ առաջ կու զային.
Կը մտածէին՝ զրիթէ՝ թէ ան թշնամի
Բանակ մը ըլլար աւելի քան դեսպաններ:
Խաչ մը հանեց տոն Ալֆոնսոս թագաւորն:
Ճասան առջին Մինայա՝ Պէր Վերմուդող:
Իջան իրենց ձիերէն վար. ծունըր գրին
Գետնի վըրայ առջեւն Ալֆոնս արքային,
Պազին անոր ձեռքերն եւ զոյգ ոտուըներն.
«Գըթութիւն, ով մեծապայծառ թագաւոր:
Կը խոնարհներ մենք քու առջեւըդ յանուն
Ուստրիկ Սիրին, կը հոչակէ ան ըգձեզ
Իր տէրն, ինքզինք կը դաւանի ձեզի ճորտ:
Պատիւն՝ որ դուք ըրիք Սիրի՝ ինքը շատ
Կը զնահատէ: Քիչ օր է՝ ան շահեցաւ
Սեծ պատերազմ. յաղթեց մարտի դաշտին վրայ

Մարոքի այն թագաւորին, որ անուն
Ունի Յուսէֆ. Նըշանաւոր բան է շատ
Ապուած կապուտն, անով ճորտերն իր բոլոր
Հարստացան. համբուրելով ձեր ձեռուին
Զեզ կը դրկէ երկու հարիւր երիվար»:
Ըստ արքայն. «Զանոնք սիրով կ'ընդունիմ:
Ինձ այդպիսի պարզեւ մ'ըրած ըլլալուն՝
Երախտապարտ եմ Սիրի. ուր էր թէ ես
Տեսնէի ժամն ուր ինձ ըլլար հնարաւոր
Վարձատրելու զինքը»: Շատեր հաւնեցան
Այս խօսքերուն, եւ իր ձեռքերը պազին:
Չըհաւնեցաւ սակայն կոմս տոն Գարսիա,
Որ զայրացած էր սաստիկ. իր ազգական
Տասն հոգիով ան քաշուեցաւ մեկուսի.
«Զարմանալի բան է Սիրի համբաւին
Բարզաւանումն, ունինալիք պատիւէն
Մեզի պիտի նըւաստութիւն վիճակի:
Պատերազմի մէջ չարաչար յաղթելով
Թագաւորաց՝ ձիերն անոնց կը դրկէ,
Կարծես մեռած գըտած ըլլար ինք զանոնք:
Այս գործերէն պիտ' ունինանք մենք տաղտուկ»:

100

Խօսք առնելով ըստ արքայն Ալֆոնսոս.
«Աստուծոյ փառք եւ գոհութիւն, փառք եւ սուրբ
Իզիդորին՝ այս երկերիւր ձիերուն
Համար, զար ինձ կը դրկէ Սիր տոն Ռոտրիկ:
Ա՛լ պիտի լաւ եւս ծառայէ իմ թագիս:
Գալով ձեզի Ալբար ֆանէզ Մինայա

Եւ Վերմուգոզ՝ պատուէր՝ հրաման կու տամ ես
Որ ձեզ հոգան եւ հայթայթեն ամէն զէնք
Երբոր մեկնիք, որպէս զի դուք երեւար
Արժանապէս առջեն իմ. Սիր Տիագի:
Կու տամ ձեզի երեք հատ ձի, եւ առէք
Ասոնց մէջէն: Խնչպէս ինծի կը թրւի,
Աղէկ պիտի լմըննայ եւ մեծ պատիւով»:

101

Պազին ձեռքերն անոր ու մտան հանգչելու:
Ան տալ տուաւ ինչ բանի որ պէտք ունէին:
Կարրիոնի ինքանաներուն մասին արդ
Կ'ուզեմ խօսիլ ձեզի. խորհուրդ կ'ընէին
Անոնք իրենց միջեւ, ծրագիր մ'ունէին.
«Սիրի համբաւը պերճորէն կը թեւէ:
Խնդրենք առնել իր աղջիկները կնութեան:
Պիտ' յարգերնիս աճի՝ յորդէ պատիւնիս»:
Ներկայացան այս մոքով տոն Ալֆոնսին:

102

Ըսին. «Շնորհ մը կը խնդրենք մենք ձենէ,
Երբ մերին թագաւորէն ու տէրէն:
Իրազործել կ'ուզենք մենք ձեր օգնութեամբ
Մեր մէկ ծրագիրն, որ է խնդրել իմ Սիրէն
իր աղջիկները մեզ կնութեան, ի պատիւ
իրենց եւ մեզ յօգուտ»: Երկայն ժամանակ
Խորհրդածեց ու մըտածեց Ալֆոնսոս.
«Վըտարեցի երկրէս բարի տոն Ռոտրիկն.

իրեն. չարիք ըրի, եւ ան փոխարէն
ինծի բարիք ըրաւ. արդ չեմ զիտեր ես
թէ գոհ մընայ պիտի ան այս հարսնիքէն.
Բայց զի կ'ուզէք, բանակցութեան մէջ մտնենք»:
Արքայն կանչեց այն ժամանակ Մինայա
Ալբար Ֆանէզը եւ Պերոյ Վերմուգող,
Եւ մեկուսի զանոնք սենեակ մը տարաւ.
«Ինձ, Մինայա, եւ դուք Պերոյ, լոսեցէք:
Կամպէադոր Սիտը, Տիազ Ռոտրիկոյ
Կը ծառայէ ինձ, եւ պիտի ունենայ՝
Որովհետեւ արժանի է՝ իմ ներումս:
Եթէ կ'ուզէ ինք՝ թող զայ զիս գտնելու;
Այս արքունի պալատին մէջ լուրեր կան:
Կը փափազին առն Տիեկոյ, Ֆերնանտոյ,
Կարրիոնի զոյգ ինֆանտներ՝ ինգրելու
Զեռքերն իր զոյգ աղջիկներուն: Հրեշտակներ
Եղիք բարի, տեղեկութիւն տուէք իրեն,
Կամպէադոր բարի Սիտին՝ կ'աղաչեմ:
Պիտ' ունենայ հարըստութիւն եւ պատիւ,
Ընդունելով կարրիոնի ինֆանտներն
իբր փեսայ»: Եւ Մինայա խօսեցաւ՝
Հաւանութեամբ Վերմուգող. «Մենք իրեն
Տեղեկութիւն պիտի տանք ձեր ըսածին:
Եւ յետոյ Սիտ ինք իր ուզածն ընէ թող»:
— Ըսէք Տիազ Ռոտրիկոյին, ան որ ծնաւ
Բարի ժամու մէջ, թէ պիտի երթամ ես
Զինք տեսնելու՝ ուր որ յարմար զատէ ինք:
Սահմանագլուխն իր որոշած կէտին վրայ
իրար պիտի գտնենք, ամէն բանի մէջ
Նըպաստաւոր կ'ուզեմ ըլլալ Ռոտրիկին»:

Հրաժեշտ որւած թագաւորին՝ ձեռք տոխն
Դարձի համբան, եւ հետեւորդ մարդերով
Գէպ ի քաղաքն ուղղուեցան Վալենցա:
Երբոր անոնց գալըստեան լուրը հասաւ
Կամպէադոր բարի Սիտին, իսկ եւ իսկ
Ճամփայ ելաւ անոնց առջեւն երթալու:
Եւ տեսնելով զանոնք իմ Սիտ ժպտեցաւ,
Ողջագուրեց զանոնք սրտի զեղումով.
«Եկէք եկէք, ով Մինայա, եւ դուք Պեր
Վերմուգող. ձեզ նըման ջուխտակ պարոններ
Քիչ երկիրներ է որ ունին: Իմ տիրոջ՝
Ալֆոնսոսի ինծի դրկած բարեւներն
Որոնք են, զոհ մընաց, պարզեւս ընդունեց»:
Եւ Մինայա. «Հոգովով՝ սրտով շատ զոհ մնաց:
Եւ կը զրկէ իր սէրը ձեզ»: Ըսաւ Սիտ.
«Շընորհակալ եմ Աստուծոյ»: Ըսկըսան
Իրենց կարգին միեւնոյն այս խօսքերով
Պարզել Սիտի՝ թագաւորին առաջարկն.
Որ, այսինքն է, Ալֆոնս արքայն կ'աղաչէր
Իրեն որ տայ իր աղջիկները երկու
Կարրիոնի ինֆանտներուն, ըսելով
Թէ պիտ' անով գտնէր պատիւ եւ օգուտ.
Եւ թէ ասո՞ր համար սրտով իր բոլոր
Խորհուրդ կու տար: Կամպէադոր Տիազ Ռիտ
Լըսելով այս խնդիրն՝ երկար մըտածեց
Խորհրդածեց: Ըսաւ յետոյ. «Գոհութիւն
Քրիստոսի, իմ Տիրոջըս, ես իմ երկրէս՝
Վըտարուեցայ, եւ գրաւուեցան աւարներս:
Ինչ որ ունիմ՝ շահեցայ մեծ տաժանքով:
Շընորհակալ եմ Աստուծոյ որ ունիմ

Արդ Արքայիս սէրն եւ ինէ կը խնդրեն
Հարսանիքն իմ աղջիկներուս՝ կարրիոն
Ինֆանտներուն հետ։ Շատ լըբովս են ասոնք
Եւ ունին մեծ ազգեցութիւն արքունի
Պալատին մէջ. ես պիտ' այնքան տրամադիր
Չըլայի այս ամուսնութեան հաւնելու։
Բայց զի Արքայն՝ որ մեզ կը զէ արժանեօք՝
Այդ խորհուրդն ինձ կու տայ, խօսինք մենք
[ուրեմն]

Այդ շատ փափուկ նիւթին վըրայ միասին։
Թող երկնքի Աստուածն ըլլայ օգնական
Լաւագոյնին համար»։ — «Ասկէ զատ, Ալֆոնս
Զեղի կ'ըսէ թէ պիտի զայ ձեզ գտնել
Ուր որ ուզէք։ Ան պիտ' ուզէք տեսնել ձեզ
Եւ տալ ձեզ իր սէրն՝ համակրանքն։ Այն ատեն
Պիտի կրնաք լաւ եւս իրար հասկընալ»։
Այն ժամանակ ըստ իմ Սիտ. «Առ ինձ շատ
Հաճոյական է»։ Մինայա վրայ բերաւ.
«Տեսակցութիւնն ուր ալ ըլլայ, ձեզ կ'իյնայ
Զայն որոշել»։ — «Պիտի ըլլար զարմանաց
Որ ինքն Ալֆոնս ուզած ըլլար ճշգել տեղն։
Մէնք մինչեւ իր ոտքը պիտի երթայինք,
Զինք պատուելու համար իբրեւ Արքայ, Տէր։
Բայց մենք կ'ուզենք այն ինչ որ ինքը կ'ուզէ։
Պիտ' ունենանք՝ համաձայնի եթէ ինք՝
Տեսակցութիւնը Տագոսի վրայ, որ է
Գետ մ'անհնաբին մեծութիւնով»։ Գրուեցան
Նամակներ. ան զանոնք կնքեց լաւ եւ շուտ
Ղրկեց երկու ձիաւրաց յանձնելով։
Կամպէալոր կ'ընէ ուզածն Արքայն։

Տարին ազնիւ թագաւորին նամակներն։
Ուրախացաւ ան շատ տեսաւ երբ զանոնք.
«Բարեւ տարէք ինէ Սիտին, որ կապեց
Սուրը բարի ժամու մէջ։ Թող ունենայ
Տեսակցութիւնն երեք շաբթու մէջ տեղի։
Ողջ եթէ մնամ, հոն պիտ' երթամ ըստուգի»։
Սիտի զարձան սուրհանդակներն անվարան։
Կը պատրաստուին տեսակցութեան երկուստեք.
Կաստիլիոյ մէջ ով տեսաւ բնաւ երեք
Զարդարուն այնքան ջորիներ, եւ այնքան
Երիվարներ քալուկ, սրաթռիչ նըժոյզներ
Անիպարան, եւ գրոշներ այնքան չքնաղ
Գեղաշիտակ աշտէներու վրայ, սպարներ՝
Ոսկի, արծաթ քըզանցքներով, ամղաններ
Եւ մուշտակներ եւ Յնդիեան պերճ սնդուներ։
Արքայն զրկել տուաւ Տագոս շատ ուտելիք,
Հոն ուր պիտի տեսակցութիւնն ըլլըւէր։
Պատրաստուեցան թագաւորին հետ մեկնիլ
Մէծ բազմութիւն մարդոց։ Իրենք զիրենք զոհ
Կը ցուցնէին Կարրիոնի ինֆանտներն,
Ինչ ինչ բաներ կը զընէին վճարումով,
Ինչ ինչ բաներ վարկով. իրենց կարծիքն էր
Որ պիտ' իրենց ըստացուածքներն յորդէին։
Ուզածնուն չափ ոսկի՝ արծաթ պիտ' հոսէր։
Տոն Ալֆոնսոս արքայն ելաւ շուտ ճամբայ,
Հետը Կոմսեր եւ իշխաններ եւ անթիւ
Հետեւորդներ. կարրիոնի ինֆանտներն

Անթիւ բերին գունդեր . գունդեր Լէռնեան
Եւ կալիցեան միացան տոն Ալֆոնսին ;
Իսկ կաստիլեանց ոչ թիւը կայ , ոչ համրանք :
Պախուցաթափ հանդիպման տեղը ուղացան :

Ի Վալենցա կամպէադոր Սիւ ինքն ալ
Պատրաստուեցաւ տեսակցութեան՝ անվարան :
Ո՞րքան մեծդի ջորիներ , ո՞րքան ընտիր
Երիշարներ , ո՞րքան զէնքեր զեղազէշ ,
Ո՞րքան ժըրոտըն նըժոյզներ , մեկնոցներ ,
Տառատոկներ , մուշտակներ ո՞րքան աղուոր :
Մեծ ու պատիկ գունաւոր զգեստ ունէին :
Ալբար ֆանէզ Մինայա , Պեր Վերմուդոզ ,
Մարտին Մունոզ , նոյն եւ Մարտին Անտոլին ,
Քաջակորով քալաքացի Բուրգոսի .
Եպիսկոպոսն Յերոնիմոս՝ լաւագոյն
Խուզուածն , Ալուար Ալուարէզ նոյն եւ Ալուար
Սալուագորէզ . դարձեալ Մունոյ Գուտափոզ
Արիասիրտ ասպետ , Գալին Գարսիաս՝
Արագոնէն , բոլոր ասոնք համօրէն
Պատրիստուեցան կամպէադոր Տիազին
Ընկերելու , եւ ասոնց հետ այն ամէնքն
Որ հոն էին . կամպէադորը սակայն
Պատուէր տըւաւ Սալուագորէզ Ալուարի
ՈւԱրագոնցի Գարսիասի որ հսկեն
Ամէն ինամքով Վալենցայի , հետն անոնց
Որոնք իրենց իշխանութեան տակ էին :
Պատուիրեց եմքը որ դռներն ամրոցին

Զըրացուէին ոչ ցերեկով՝ ոչ ցայզով :
Կը մընան ներսն իր կինն ու իր աղջիկներն ,
Որոնց մէջ սիրան՝ հոգին Սիտի կը հանգչին ,
Եւ միւս կիներն որ սպասարկու են անոնց :
Ան կարգագրեց խոհեմութեամբ՝ իմաստուն
Մարդու նըման՝ որ անոնցմէ եւ ոչ մին
Ամրոցէն դուրս ելլէ մինչեւ որ գառնայ
Ան որ ծընաւ բարեասանիկ ժամու մէջ :

Տալով մորակը ձիերուն՝ ելան գուրս
Վալենցայէն . բոլոր ձիերն օգապար ,
Անդամայալթ՝ էին մարտի կողոպուտ .
Անոնցմէ ոչ մին իրեն չէր ընծայուած :
Թագաւորին հետ նախապէս յարմարցուած
Տեսակցութեան զացին անոնք այս ոճով :

Արդէն հասեր էր օր մ'առաջ տոն Ալֆոնս :
Բարի Սիտին երբոր հասնիլը տեսաւ ,
Իրեններով ելաւ որ զայն ընդունի
Մեծապայծառ պատուվ : Եւ երբ տեսաւ զայն
Կամպէադոր , իրեններուն պատուիրեց
Որ կանգ առնեն , բաց անոնցմէ զորքս ինք
Շատ կը սիրէր . տասնըհինգին հետ անոնց՝
Իջաւ ձիէն , ինչպէս որ ինք մոտածեր էր ,
Ծունկի եկաւ ձեռուին գետին դընելով ,
Եւ ըսկըսաւ դաշտին խոտերը խածնել ,
Արտասուելով աշուըներէն՝ ըզգացած
Մեծ ցնծութեանն համար : Այսպէս ըրաւ ան
Ներգործութիւն հալատակութեան իր տիրոց՝
Ալֆոնսոսի . այսպէս անոր ուսքն ինկաւ :
Տըհանեցաւ շատ Ալֆոնսոս թագաւորն .
«Ելէք , ով Սիւ կամպէադոր , ուսքի վրայ :

Համբուրեցէք ձեռքերը, ոչ թէ ոտքերն։
Եթէ ընէք ինչ որ կ'ըսեմ ևս ձեզի,
Պիտի իմ սէրըս չունենաք»։ Ծնրադիր
Սընաց գետին կամպէադոր։ «Գըթութին
կը պաղատիմ ձենէ, ով իմ բնական տէրս։
Տըւէք ինձ, այսպէս ես գետին մընալով,
Զեր սէրն. ամէնքը թող տեսնեն ու լըսեն,
Որքան մարդկի որ հոս ներկայ են այսօր»։
Ըստ արքայն. «Յօժարակամ» սրտագին.
Զեզ կը ներեմ եւ ձեզ իմ սէրըս կու տամ,
Եւ ձեզ կու տամ թոյլ որ մտնէք համարձակ
Իմ երկրիս մէջ ըսկսեալ այս օրուընէ»։
«Շնորհակալ եմ, ըստ Սիտ, զայն կ'ընդունիմ,
Ո՛վ թագաւորս ու տէրս Ալֆոնս։ Աստուծոյ
Երախտապարտ եմ եւ ձեզի եւ բոլոր
Ասպետներուն որոնք մեր շուրջն են կեցած»։
Ծունկը գետին Սիտ անոր ձեռքն համբուրեց։
Ելաւ յետոյ ոոքի՞ բերանը պազաւ։
Ուրախացան ամէնքը դուրս թողլով լոկ
Ալուար Տիազն ու Գարսիա Որդոնէզ։
Խօսեցաւ Սիտ եւ այս խօսքերը զուրցեց։
«Շնորհակալ եմ Ալբարչին, որ ստացայ
Աէրն իմ տիրոջըս տոն Ալֆոնս արքային։
Աստուծ ինծի պիտի օգնէ ամէն ժամ։
Ո՛վ տէր արքայ, հաճեցէք իմ հիւրս ըլլալ,
Եթէ հաճոյ է ձեզ»։ Ըստ թագաւորն։
«Ասօր արդար չէ, դուք հասաք նոր հիմա,
Եւ մենք երէկ եկանք. այսօր դուք ինծի
Հիւր կ'ըլլաք, ով կամպէադոր Սիտ, եւ վաղն
ինչպէս որ ձեզ հաճոյ է այնպէս կ'ընենք»։

Հաւանեցաւ Սիտ եւ ձեռքերն համբուրեց։
Սիտի առջեւ խոնարհեցան այն ատեն
Կարրիտոնի ինքանտներն. «Ո՛վ Սիտ, ծընաք
Բարի՛ ժամու. կը խոնարհնք ձեր առջեւ։
Կ'ուզենք ըլլալ ձեզ օգտակար ըստ կարի»։
Պատասխանեց Սիտ Ռոտրիկոյ. «Աստուծ տար»։
Սիտ Ռոտրիկոյ բարի ժամու մէջ ծընած՝
Այն օրը հիւր եկաւ Ալֆոնս արքային։
Եւ ասի այնչափ կը սիրէր զանիկա,
Որ չէր կրնար զատուիլ անկէ, եւ ոչ ալ
Իր մօրուքին վրայ նայելէ, որ այնքան
Արագօրէն աճած էր. հոն եղողներն
Ըստանցացած էին բոլոր Սիտի վրայ։
Օրը անցաւ, գիշերն եկաւ. Յաջորդ օրն՝
Ելաւ արեւը շողոզուն։ Հրամայեց
Կամպէադոր իրեններուն պատրաստել
Ճաշ ամէնուն համար որ հոն տեղ էին։
Ալյսէս զանոնք հիւրասիրեց Սիտ Տիազ։
Ամէնքն ուրախ էին, ամէնք միաբան
Վրկայելու՝ թէ լաւագոյն ճաշ երբեք
Զէին ըրած երեք տարի մը կ'ընէր։
Յաջորդ օրն երբ արեւը ծայր կ'արձակէր,
Յերոնիմոս արհին երգեց պատարագ։
Պատարագէն ելած՝ ամէնք խմբուեցան։
Եւ թագաւորն խսկոյն խօսիլ ըսկըսաւ.
«Ինձ լըսեցէք, պաշտօնեաներ արքունի,
Կոմսեր ւազնիւ անձեր։ Կ'ուզեմ ուղղել ես
Կամպէադոր Սիտին իմ մէկ աղաչանքու։
Քրիստոս տայ՝ ան ըլլայ իրեն ի բարի։
Ես կը խնդրեմ ձենէ որ հարս տայիք դուք

Կարրիսնի ինֆանտներուն զոյգ գուստրերդ
 Տոնա կը լուիր եւ տոնա Առլ: Ինձ կը թուի
 Ամուսնութիւնը պատուաւոր՝ օգտաէտ:
 Խնդրողն ասոնք են ձենէ, ևս կ'աւելցնեմ
 Խորհուրդըս. թող անոնք որ հոս ներկայ են՝
 Երկու կողմէն, մերոնք՝ ձերոնք, բարեխօս՝
 Սիջնորդ ըլլան: Տըւէք զանոնք գուրք, ո՛վ Սիտ,
 Զեզ Արարիչն օգնական»: Սիտ խօսեցաւ.
 «Աղջիկ պիտի չունենայի կարգելու,
 Զի անոնք դեռ մատղատի են եւ ճիղմ:
 Կարրիսնի ՚նֆանտները մեծ սերունդէ
 Են եւ յարմար ոչ միայն իմ գուստրերուս,
 Ալ աւելի բարձրաստիճան գուստրերու:
 Ես զանոնք լոյս աշխարհ բերի, եւ անոնք
 Աճեցան ձեր պաշտպանութեանը ներքեւ:
 Գալով անոնց եւ ինծի՝ մենք ձեր ձեռքն ենք:
 Ես կը դընեմ տոնա կը լուիր, տոնա Առլ
 Ձեր ձեռքերուն մէջ. տուէք որոնց որ ուզէք.
 Ես պիտի զոհ ըլլամ»: Ըստ թագաւորն.
 «Շնորհակալ եմ ձեզ եւ բոլոր ակումբիս»:
 Կարրիսնի ՚նֆանտներն ելան այն ատեն
 Եւ համբուրել զային ձեռքերը անոր
 Որ ծնաւ բարի ժամու մէջ: Տոն Ալֆոնսոս
 Թագաւորին առջեւ սուրերը իրենց
 Փոփոխեցին: Խօսեցաւ տոն Ալֆոնսոս՝
 Իբր բարի տէր. «Շնորհակալ եմ ձեզի,
 Ո՛վ բարի Սիտ, եւ գոհութիւն ամենէն
 Առաջ եւ վեր Արարիչին, որ տըւիր
 Կարրիսնի ինֆանտներուն համար ինձ
 Ձեր աղջիկներն. հոսկէ ես իմ ձեռքերովս

Տոնա կը լուիրն ու տոնա Առլը բռնած՝
 Կու տամ զանոնք՝ իբրեւ թէ հոս ըլլային՝
 Զերդ խօսեցեալ՝ կարրիսնի ՚նֆանտներուն:
 Կը կարգեմ ձեր հաւանութեամբ ձեր գուստրերն:
 Տար Արարիչն որ անոնցմէ զոհ մասլու
 Ունենայիք դուք պատճառներ: Կը դընեմ
 Ձեր ձեռքին մէջ կարրիսնի ինֆանտներն:
 Ձեր հետ թող զան, ես կը դարնամ դէպի ի ետ:
 Կու տամ անոնց երեք հարիւր արծաթ մարք
 Իբր օգնութիւն, որ գործածէն հարսնիքին
 Եւ կամ ուր որ ուզէք: Անոնք անզամ մ'երք
 Վալենցա մեծ քաղաքն հասնին, պիտի լլան
 Ձեր զաւակները՝ փեսաներն ու գուստրերն:
 Ըրէք անոնց, կամպէադոր, ուզածնիդ»:
 Սիտ ընդունեց զոյգ փեսաներն ու պազաւ
 Թագաւորին ձեռուին. «Զեզի շնորհակալ
 Եմ ինչպէս իմ թագաւորիս ու տիրոջս:
 Դուք կարգեցիք իմ աղջիկներս. ես չէի
 Որ տուի զանոնք կարրիսնի ՚նֆանտներուն»:
 Հաստատուեցաւ որ վաղն արեն ելլելուն
 Դառնար ամէն որ հոն՝ ուրիէ եկած էր.
 Ան ժամանակ Սիտ ըսկըսաւ պարզեներ
 Բաշխել առատ. ըսկըսաւ տալ շատ չորի
 Եւ շատ չքնաղ ձիեր անոնց ամէնուն
 Որ կ'ուզէին իր պարզեներն ընդունիլ,
 Եւ մեծագին գեղահիւսակ ըզգեստներ:
 Կ'առնեն ամէննին ուզածն իրենց. զի ոչ ոք
 Կը զըլանայ. Սիտ պարզեց վաթուն ձի:
 Գոհ ներկաները բոլոր այն հանդէսէն՝
 Ա՛լ ուզեցին մեկնիլ, զի ցայզն հասեր էր:

ինքանտներուն ձեռքէն բռնած Ալֆոնսոս
Գըրաւ զանոնք կամպէադոր իմ Սիտին
Պաշտպանութեանը ներքեւ. «Այս վայրկեանէն
Որ ձեզ փեսայ են՝ աւասիկ որդիներդ։
Այս օրունէ սկըսեալ զիտէք գուք թէ ինչ
Պէտք էք ընել, կամպէադոր, գուք անոնց»։
«Շընորհակալ եմ ձեզի, ով թագաւոր,
Եւ ձեր պարզեւը կ'ընդունիմ։ Ինքն Աստուած
Որ երկինքն է՝ վարձահատոյց ըլլայ ձեզ»։

105

Յարեց Սիտ. «Շնորհ մը կը խնդրեմ ես ձենէ,
Ո՞վ իմ ընական թագաւորս. այս վայրկեանէն
Որ կը կարգէք դուստրես ըստ ձեր բաղձանքին,
Ընտրեցէք մէկը գուք ինծի փոխանորդ,
Երբ գուք պիտի բռնէք էնոնց ձեռքերէն՝
Իբրեւ թէ հոս իրենք ներկայ ըլլային՝
Տալու համար կարրիխնի ՚նֆանտներուն։
Իմ ձեռքով չեմ ուզեր զէնոնք անոնց տալ։
Ասով պարծիլ չըկարենան պիտ՝ անոնք»։
Ըստ արքայն. «Ահա Ալբար Ֆանէզն հոս։
Առէք զէնոնք ձեր ձեռքերով, եւ տըւէք
ինքանտներուն, այսպէս ինչպէս ես զէնոնք
կը բռնեմ այս կողմէն՝ իբրեւ թէ իրենք
Ըլլային հոս ներկայ։ Եղիք կնքահայր
Էնոնց դուք ցորչափ կը մընան՝ խօսեցեալ։
Երբ դառնափ՝ ինձ պիտի պատմէք անցուդարձն»։
Ըստ Ալբար Ֆանէզ. «Գլխուս վըրայ, տէր»։

106

Բոլոր ասոնք կատարուեցան մեծ ինամքով։
«Արդ, ով արքայ տոն Ալֆոնս, տէր մեծարգոյ,
իբր յիշատակ այս տեսութեան՝ ՚գունեցէք
Բնծայ մը. ձեզ կու տամ երսուն երիվար
Լաւ սարքըսած, եւ օդապար նոյնքան ձի,
Արուեստակիրու թամբերով. այս ձօնն առէք։
Եւ ձեր ձեռքերը կը պազնեմ»։ Տոն Ալֆոնս
Արքայն ըստ. «Զիս նեղ դիրքի մէջ կը դնէք։
Յամենայն զէպըս կ'ընդունիմ պարզենիդ,
Զոր սահմաներ էք ինծի։ Տա՛ր Արարիչն
Եւ իր սուրբերն համարուոր, որ ինծի
Զեր ըրած այս ազնըսութիւնը աղէկ
Վարձամարտէք։ Ո՞վ Ռոտրիկոյ Տիազ Սիտ,
Դուք ինծի շատ պատիւ ըրիք։ Դուք ինձ լաւ
կը ծառայէք, եւ ես գոն եմ այդ մասին։
Իցիւ ինչ ունենայիք շահ մը գուք՝
Ցորչափ կ'ապրիմ։ Զեզ կը յանձնեմ Աստուծոյ։
Աւածիկ այս տեսութենէն կը մեկնիմ։
Լաւագոյնին համար օգնէ մեղ Աստուած»։

107

Հաւրիեկա ձիուն վըրայ հեծաւ Սիտ.
«Տիրոջս՝ Ալֆոնս թագաւորին առջեւ հոս
Կ'ըսեմ ձեզի. ով որ կ'ուզէ հարսնիք գալ
Եւ ըստանալ իմ պարզեներս, թող գայ հետս,
Եւ պիտ՝ օգուտ տեսնէ»։ Հրաժեշտ առաւ Սիտ

Այսպէս Ալֆոնս արքայէն՝ իր տիրոջմէն։
 Ասի չուզեց որ Սիւ իրեն ուղեկցի,
 Եւ մեկնեցաւ երազաճեպ։ Տեսնէիր
 Դուրք այն ատեն ողբանի՛ քաջ ասպետներ
 Համբուրելով ձեռքն արքային՝ կ'առնէին
 Անկէ հրաժեշտ։ «Կը խնդրենք, ով թագաւոր,
 Ներեցէք մեզ, ծառայելու պիտ՝ երթանք
 Իմ Սիտի՛ մեծ Վալենցայի մէջ։ Ըլլանք
 Պիտի ներկայ՝ կարրիոնի նփանտներուն
 Եւ Ռոտրիկի՝ տոնա կլուիր, տոնա Սոլ
 Աղջիկներուն հարսանիքին»։ Արքային
 Հաճոյ անցաւ ասի, տըւաւ ամէնուն
 Հրաման, այսպէս Սիտի գունդերն աւելցան.
 Եւ պակսեցան արքայիններն Ուզեցին
 Անթիւ մարդիկ երթալ Սիտի ետեւն։
 Ուզլլեցան անոնք բոլոր Վալենցա,
 Զոր զըլլաւած էր Սիտ բարի ժամու մէջ։
 Հրաման տըւաւ կամպէադորը Պերոյ
 Վերմուզովի եւ Գուստիոզ Մունոյի,
 Լաւագոյնները զոյգ Սիտի պալատին,
 Ֆերնանտոյի, Տիեկոյի վրայ հսկել,
 Որ ճանչնային սովորոյթներն ու բարքերն
 ինփանտներուն կարրիոնի։ Հոն էր զեռ
 Եւ Գոնսալուէզ Անսուոր, տաք զլուխ մ'աւելի
 Պատրաստ լեզուի քան քաջ զործի մէջ։ Եզան
 Մէծ պատիւներ կարրիոնի նփանտներուն։
 Հասան այսպէս Սիտի գրաւած Վալենցան։
 Երբոր հասան՝ ուրախութիւնն եւս յորդեց։
 Տոն Պերոյին եւ Մունոյին ըստաւ Սիտ։
 «Տըւէք պալատ մ'ինփանտներուն, եւ մնացէք

Անոնց հետ՝ ինչպէս որ հրաման ըրի ձեզ։
 Երբ առաւօտ ըլլայ՝ արեւն երեւայ,
 Անոնք պիտի կրնան տեսնել հարսերնին,
 Տոնա կլուիր եւ Տոնա Սոլ՝ աղջիկներս։

108

Ամէն ոք այն գիշեր իր տունն հանգչեցաւ։
 Ամրոց մըտաւ իմ Ախտ, ուր զինքն ընդունեց
 Տոնա Փոխին աղջիկներովն իր երկու։
 «Կամպէադոր, կու զա՞ք. բարի ժամու մէջ
 Կապեցիք ձեր սուրբ. Երկինքը իցիւ
 Տար որ մենք գեռ շատ տարի մեր մահացու
 Աշուշներով կարենայինք դիտել ձեզ»։
 «Շընորհակալ եմ Աստուծոյ, ազնիւ կինս։
 Կու զամ ձեզի երկու փեսայ բերելով,
 Որ պիտի լլան ձեզ ի պատիւ։ Աղջիկներս,
 ինձ չնորհակալ եղիք, ձեզ լաւ կարգեցի»։

109

Կինն՝ աղջիկներն անոր ձեռքերը պազին,
 Կոյն բանն ըրին ըսպասարկու կիներն ալ.
 «Շընորհակալ ըլլանք Հասաչին, եւ ձեզի,
 Ո՛վ զեղեցիկ մօրուք. զուք ինչ որ կ'ընեք,
 Լաւ է եղած. իրենց բոլոր կեանքին մէջ
 Ա՛լ պիտ՝ էնոնք կարօտութիւն չունենան»։
 Եւ աղջիկներն ըստին. «Եթէ մեզ կարգէք,
 Պիտի հարուստ ըլլանք, ըլլանք երջանիկ»։

Եւ այն ատեն Սիտ. «Ո՛վ տոնա Քսիմենա,
կին իմ, ըլլանք շընորհակալ Սրարչին:
Կ'ըսեմ ձեզի, ով աղջիկներս, էլուիրա
Եւ Սոլ, որ այս ամուսնութիւնը պիտի
Բարձրացընէ մեզ պատիւով: Բայց գիտեքք
Ճշմարտութիւնը. գաղափարն իմըս չէ:
Զեզ խնդրողն ինքը տէրըս տոն Ալֆոնսն է
Եւ այնպիսի պնդութեամբ, այնքան սրտով,
Որ չըկրցայ ոչ մէկ կերպով չէ ըսել:
Իր ձեռքերուն մէջ զըրի ձեզ աղջիկներս:
Ան է եւ ոչ թէ ես որ ձեզ կը կարգէ»:

Եւ զարդարել սկըսան պալատն այն ատեն:
Ծածկրեցաւ վարէն մինչեւ վեր հարուստ
Դիպակներով, ծիրանիով, կերպասով
Եւ բազմաթիւ ու մեծագին գորգերով:
Ինչ մեծ հաճոյք ունենայիք պիտի գուշը
Եւըս, ով իմ ընթերցողներս, եթէ հոն
Գտնըւելով՝ պալատին մէջ ճաշէիք:
Հաւաքուեցան փութով Սիտի ասպետներն:
Ինքանատներուն ետեւէն մարդ զրկեցին,
Որ պալատին առջեւն հասան ձիու վրայ,
Զքնալագեղ զգեստներով, պերճ զարդերով:
Մըտան հետի, բարի կամքով, լըոութեամբ:
Սիտ ընդունեց զանոնք բոլոր ճորտերով:

Խոնարհեցան անոր եւ իր կնոջ առջեւ:
Պերճապայծառ աթոռներու վրայ նստան:
Սիտի մարդիկը բարեկիրթ են բոլոր,
Նայուածքներով իրենց դէպ ան կը գառնան
Որ ծնաւ բարի ժամու մէջ: Ուտք ելաւ Սիտ.
«Քանի որ այս ծէսը պիտի կատարենք,
Ի՞նչ պատճառաւ կը յապաղէնք. հոս եկէք.
Ալբար Ֆանէզ, զոր կը սիրեմ ես անչափ:
Ահա երկու իմ աղջիկներս. ես զանոնք
Գու ձեռքերուդ մէջ կը զընեմ: Դուք գիտէք
Որ ես այս բանը խնդրեցի արքայէն,
Եւ չեմ ուզեր զանց ընել ոչինչ անկէ
Զոր սահմանեց անի. տըւէք գուք զանոնք
Չեր ձեռքերով կարրիոնի 'նփանաներուն,
Եւ օրհնըւին թող, լան ընենք ամէն ինչ»:
Ըսաւ Ալբար. «Սիրայօժար պիտի 'նեմ»:
Ուտքի ելան եւ անիկա դրաւ զէնոնք
Չեռքերուն մէջ անոնց: Ալբար խօսեցաւ
Կարրիոնի 'նփանաներուն. «Դո՞ւք առջեւն էք
Սինայայի. ելբայրներ էք երկութնիդ:
Յանուն Ալֆոնս թագաւորին՝ որ տըւաւ
Ինծի հրաման, ձեզ կու տամ այս աղջիկներն,
Ազնըւական ցեղէ թէ մին եւ թէ միւսն,
Որ անոնց հետ ամուսնանաք, մեծարէք
Եւ պաշտպանէք»: Ընդունեցին երկուքն ալ
Մէծ սիրով՝ մեծ հաճութիւնով, եւ զացին
Պազնել Սիտի եւ իր կընոջը ձեռքերն:
Յետոյ ելան պալատէն դուրս, եւ զացին
Փութով ամէնքը դէպ ի Սուրբ Մարիամ.
Շուտով հագուած էր դիտապետն Յերոնիմ

Եւ կը սպասէր եկեղեցւոյն գրան առջեւ:
 Օրհնեց զանոնիք, ապա երգեց պատարագ:
 Եկեղեցւոյն դռնէն ելած՝ իսկեւիսկ-
 Հեծան՝ քշեցին Վալենցայէն դէպ ի դուրս
 Հըրապարակ մը: Ո՞չ, ինչպէս գեղեցիկ
 Գործածեցին զէնքերը Սիւ եւ բոլոր
 Եր պարոնները խաղերու՝ հանդէսի:
 Փոխեց երեք երիվար ան որ ծընաւ
 Բարի ժամու մէջ: Իմ Սիւ իր տեսածէն
 Մեծապէս գոհ էր. ինֆանտներն իրենք ալ
 Աղէկ հեծան: Տիկիններով դարձան եւ
 Եւ Վալենցա մըսան: Եզաւ ճոխ հարսնիք
 Մեծարելի ամբոցին մէջ: Յաջորդ օրն
 իմ Սիւ տըւաւ եօթը թիրախ պատրաստել:
 Դեռ չընստած հացկերոյթի՝ թիրախներն
 Եօթն ալ բոլոր բըզիկ բըզիկ ջարդուեցան:
 Տասոնըհինգ օր տեւեցին ծէսն ու հանդէսն:
 Եւ վախճանին մօտ՝ բարետոհմ սեպուհներ
 Որ հարսնիքին համար եկած էին հոն՝
 Պատրաստուեցան իրենց տեղերը մեկնիլ:
 Սիւ տոն Ռուտրիկ ընդ երիվար ու նըժոյգ,
 Զորի եւ զրասու՝ հարիւր գըլուխ պարգեւեց,
 Եւ պարգեւեց վերարկուներ, մուշտակներ
 Նաեւ, ու լայն եւ ընդարձակ ըգգեստներ:
 Բաշխած դրամին չըկար հաշիւ ու համրանք:
 Համաձայնած էին նորտերն իմ Սիւի
 Ամէնքը իր հաշուին ընել ընծաներ.
 Ո՞վ որ կ'ուզէր զրամ ունենալ՝ իսկեւիսկ
 Կը կատարուէր առատօրէն իր փափաքն.
 Այսպէս կրցան վերադառնալ կաստիլեա

Հարուստ՝ հարսնիք եկող բոլոր ժողովուրդն:
 Եւ մեկնեցան այսպէս հիւրերը բոլոր,
 Յեւ առնելու հրաժեշտ Ռուտրիկ Տիազէն,
 Որ ծնաւ բարի ժամու, եւ նոյնպէս բոլոր
 Տիկիններէն ուազնըւական անձերէն:
 Մեկնեցան գոհ Սիւէն եւ իր նորտերէն:
 Եւ, ինչպէս պարզ էր եւ արդար, կ'ըսէին
 Շատ բարի բան արքունիքին վրայ Սիւի:
 Գոհ էին շատ եւ Տիեկոյ եւ Ֆերնանտ,
 Տոն Գոնսալուոյ կոմսին երկու որդիներն:
 Հիւրերն հասան կաստիլիա: Սիւ Տիազ
 Եւ իրենները մընացին Վալենցա:
 Ինֆանտներն հոն երկու տարի բնակեցան
 Գրեթէ եւ մհծ սիլոյ եղան առարկայ:
 Անոնցմէ գոհ էին թէ Սիւ, թէ նորտերն:
 Տա՞ր Մարիամ Սրբուհին, տա՞ր Հայրը սուրբ
 Որ գոհ մընար այս հարսնիքէն Տիազ Սիւ,
 Ինչպէս նաեւ Արքայն, որ շատ հոգ ըրաւ:
 Լըմըննալու վրայ են տողերն այս Երգին:
 Զեզ օգնական Տէրն իր ամէն սուրբերով:



գ.

Ն Ա. Խ Ա. Տ Ի Ն Փ Բ

112

Սիտ Վալենցա էր իր բոլոր ճորտերով,
 Եւ հետն էին իր փեսաները երկու,
 Կարրիոնի ինֆանտներն։ Ինք կը պառկէր՝
 Կամպէադոր՝ նստարանի մը վըրայ
 Եւ կը քնանար, անակնկալ մ'ունեցաւ
 Յանկարծ զէշ. իր առիւծն ինքօֆինքն ազատեց
 Շղթաներէն եւ վանդակէն ցատկեց գուրս։
 Արքունիքին մէջ պայթեցաւ մեծ սոսկում։
 Կամպէադոր Սիտի մարդիկն առնելով
 Վերարկունին՝ նստարանին շուրջը՝ մօ՛տ
 Իրենց տիրոջ՝ կծկըւեցան ահաբեկ։
 Բայց Ֆերնանտոյ չըտեսնելով ոչ մի տեղ
 Ուր ծածկըւէր, ոչ բաց սենեակ եւ ոչ բուրգ,
 Բոնըւած մեծ վախէ՝ ինքզինքը նետեց
 Նստարանին տակ. Տիեկոյ Գոնսալուէզ
 Ցատկեց գոնէն գուրս գոչելով. «Կարրիոնն
 Ա՛ւ չըտեսնեմ պիտի»։ Գընաց ծուարեցաւ
 Մեծ գերանի մ'ետին ահեղ սոսկումով,
 Եւ աղտեղեց բաճկոնն ու իր վերարկուն։
 Արթնցաւ այս կէտին անի որ ծընաւ
 Բարի ժամու մէջ եւ տեսաւ խոնըւած
 Նստարանին շուրջն իր կարիճ պարոններն։

«Բնկերներ, բնչ կ'նըշանակէ ասիկա,
 Եւ ինչ կ'ուզէք»։ — «Ո՞վ դու մեր ուէր մեծարոյ,
 Յարձակեցաւ առիւծը մեր վըրայ»։ Սիտ
 Ուզըւեցաւ կրթընելով արմուկին։
 Վերարկուն ճգեց վըզին վըրայ, եւ զընաց
 Գէպ ի առիւծն։ Առիւծը զայն երը տեսաւ,
 Անապիսի վախ բզգաց, որ գլուխը ծըսեց
 Եւ կախեց ցոնւկը գետին։ Սիտ Տոն Ռուռիկ
 Բոնեց վըզէն, զսպից՝ վանդակը խոթեց։
 Սահմոկեցան բոլոր ներկայ եղողներն,
 Եւ Աքրունիք դարձան՝ պալատ մոնելով։
 Իր փեսաները փնտոեց Սիտ ու չըգտաւ։
 Որչափ կանչեն՝ չըկայ ոչ մէկ պատասխան։
 Երբոր զըտեսան եւ եկան՝ զոյն չոնէին։
 Գուք չըտեսաք երբէք նըման ծանականք,
 Որ պալատին վըրայ սփոեց իր թեւերն։
 Հրամայեց Սիտ որ զուարձութիւնը դադրի։
 Համարեցին Կարրիոնի ինֆանտներն
 Իրենք զիրենք թշնամանուած, եւ սաստիկ
 Հզչարեցան այն պատահած դիպուածէն։

113

Մինչ մշտացած էին անոնք այս կերպով.
 Ըսպառազէն մարդիկ եկան Մարոքէն
 Պաշարելու Վալենցան շուրջ։ Տնկեցին
 Յիսուն հազար մեծ վըրաններ։ Ան Բուկար
 Թագաւորն էր, թերեւս լըսած էք անունն։

Կը հրճուէին Սիս եւ բոլոր պարոններն՝
Որովհետեւ կը մոտածէին թէ այդպէս
Հարստութիւնն իրենց պիտի աւելնար
Շնորհիւ Հաստչին. բայց գուք գիտցէք որ ասի
Կարրիսնի ինֆանտներուն ծանր էր շատ,
Որոնց Երբէք հաճելի չէր տեսարանն
Ամչափ մուղրի վըրաններու. Մեկուսի
Քաշուեցան զոյգ հարազատներն. «Այս, մենք
Մըտածեցինք աւարին, ոչ թէ սակայն
Կորուստներուն. պիտի ստիպուինք մասնակցիւ
Այս գուպարին. ասի կարծես թէ կամաւ
Ըրին որ մեզ տեսութենէն շոպէին
Կարրիսնի. Սիս Տիազի աղջիկներն
Այրի պիտի մընան»: Լըսեց Գուստիոզ
Մունոյ անոնց այս գաղտնի խօսքն, եւ տարաւ
Կամպէադոր Սիսին. «Տեսէք ի՞նչ քաջ են
Զեր փեսաներն. անոնք ստիպուած ըլլալով
Գուպար մտնել՝ կու լան կ'ողբան կարրիսն։
Քացէք զանոնք ըսփոփեցէք, Արարիչն
Օգնական ձեզ. Խաղաղութեամբ ապրին թող
Եւ չունենան մաս աւարէն։ Աենք ձեր հետ
Պիտի յաղթենք պատերազմին եւ մեզի
Պիտ. Արարէն օգնէ»: Իմ Սիս տան Ռոտրիկ
Ժամուղով գուրս ելաւ. «Աստուած պահէ ձեզ,
իմ փեսաներս, Կարրիսնի ինֆանտներ։
Զեր թեւերուն մէջ գրկեցէք աղջիկներս՝
Վ ձերմակ ինչպէս արփին. Ես մարտ կը սիրեմ

Եւ դուք կու լաք ու կ'ողբաք ձե՛ք Կարրիսն։
Ուզածնուրդ չափ ըզբօսնեցէք Վալենցա։
Լաւ կը ճանչնամ ես Մուղրիներն, եւ զանոնք
Փախցնելու գործը կ'առնեմ իմ վըրաս՝
Շնորհիւ Հաստչին։ Կը խօսէին այս Կերպով,
Երբ մարդ զրկեց արքայն Բուկար ըսելու
Սիս Ռոտրիկին որ Վալենցան դարձնէ են
Եւ հաշութիւն կնքէ. Թէ ոչ՝ պէտք է տայ
Հաստուցում իր գործած բոլոր չարիքին։
Իմ Սիս արւաւ սուրհանդակին պատասխան.
«Քացէք ըսէք Բուկարին՝ իմ թշնամոյս,
Որ իր ուզածն երեք օրէն պիտի տամ»։
Սիս՝ յաջորդ օրն՝ իրեններուն հրամայեց
Որ զէնք հագնին, եւ թշնամոյն դէմն ելաւ։
Կարրիսնի ՚նֆանտները զոյգ ինդրեցին
Բարի Սիսէն որ մարտն իրենք ըսկըսին.
Եւ իր գունդերը պատրաստեց երբոր Սիս,
Ֆերնանտոյ՝ մին ՚նֆանտներէն նետուեցաւ
Դէպ ի ճակաալ՝ Ալադրափ անունով
Մուղրիին դէմ։ Երբոր տեսաւ զայն Մուղրին՝
Յարձակեցաւ վրան, եւ ՚նֆանտն ունեցած
Սաստիկ վախէն՝ սանձը դարձուց եւ վախաւ,
Առանց անոր սպասելու. Պէր Վերմուգոզ,
Որ հեռու չէր, զայն տեսնելով՝ նետուեցաւ
Դէպ ի առաջ, Մուղրիին դէմ՝ կոռւեցաւ
Ու զայն զրաւեց. յետոյ առաւ անոր ձին,
Եւ վազելով փախստական ՚նֆանտին
Ետեւէն՝ այսպէս ըսաւ. «Տօն Ֆերնանտոյ,
Առէք այս ձին եւ ամէնուն զուրցեցէք
Թէ գուք ինքնին Մուղրին տապաստ փըռեցէք,

Եւ պիտի ես լուրն հաստատեմ»։ Պատաժան
Տըւաւ ինֆանտն անոր. «Տո՞ն Պեր Վերմուգով,
Շատ շնորհապարտ եմ ըսածնուղ համար ձեզ։
Ուզէր երկինք, որ զար հասնէր ժամն, ուր ես
Կարենայի փոխարինել ձեզ ատոր
Երկու անգամը»։ Տո՞ն Պերոյ հաստատեց
Պոռոտախօս պանծանքը տո՞ն Ֆերնանտի։
Ասի հաճոյ անցաւ Սիրի եւ բոլոր
Իր ճորտերուն. «Եթէ ուզէ Աստուած Հայրն
Որ երկինքն է, պիտի՝ լլան զոյգ փեսաներս
Քաջակորով պատերազմի դաշտին վրայ»։

115

Մինչ անոնք այսպէս իօսելու էին հետ,
Զօրքերն հասան՝ խմբւեցան միազունդ։
Մուղրիներու բանակին մէջ կը հնչէ
Թմբուկներու գոչիւնն, ու շատ քիչստոնեաք
Կը զարմանան, զի բնաւ ներկայ չեն եղած
Այնօրինակ տեսարանի՝ քանի նոր
Էին հասեր. բայց կը մընան ապշահար
Աւելի՛ Եւսո Տիեկոյ եւ Ֆերնանտ,
Որոնք իրենց կամքով անշուշտ մինչեւ հոն
Հասած պիտի չըլլային։ Ի՞նչ որ ըսաւ
Ան որ ծընաւ բարի ժամու՛ լլսեցէք.
«Օ՞ն, Վերմուգով, սիրելի թոռոս, հսկեցէք
Փեսաներու վրայ՝ Տիեկոյ եւ Ֆերնանտ,
Զոր կը սիրեմ շատ. Մուղրիներն Աստուծոյ
Օգնութիւնով պիտի չգրաւեն մարտի դաշտն»։

116

«Բոլոր սիրով ձեզի կ'ըսեմ ես, ով Սիր,
Որ զիս այսօր պիտի հսկիչ չունենան
Զոյգ ինֆանտներն. ուզողն հսկէ թող անոնց,
Զի ես անոնց համար մեծ փոյթ մը չունիմ։
Կ'ուզեմ ես մարտն իմիններովըս բանալ։
Դուք մընացէք ձերիններով կազմ ու պինդ
Վերջապահի, դուք՝ ի հարկին՝ օգնութեան
Պիտի կրնաք հասնիլ ինծի»։ Հու հասաւ
Ագբար Ֆանէզ Մինայա. «Սիր, օրինի՛
Կամպէադոր, լլսեցէք. այս պատերազմն
Աստուած պիտի պատերազմի ձեզի հետ՝
Արժանիթի՛ ունենալու իր շընորհն։
Հրաման տըւէք մեզ յարձակիլ այն կողմէն
Որ կը թըւի ձեզ լաւագոյն եւ յարմար։
Ամէն որ իր պարտքը պիտի կատարէ։
Պիտի տեսնենք թէ պիտ՝ ի՞նչ վերջ ունենայ
Աստուածային օգնութեամբ, ձեր հըմայքով»։
Եւ Սիր. «Ընենք հանդարտութեամբ ամէն ինչ»։
Եւ զիտապեսն ահա հասաւ Յերոնիմ։
Շատ լաւ զինուած էր, կանգ առաւ Ոսորիկի
Առջեւը. միշտ բարի հմայքներ կը բերէր.
Այսօր ես սուրբ Երրորդութեան պատարագն
Ըսի ձեզի՛ թողուցի ես իմ երկիրս
Եւ եկայ ձեր քով՝ խանդակաթ զրաւելու
Քանի մը հատ Մուղրի։ Պիտի ուզէի
Պատուել իմ կարգս ու իմ ձեռքերս, եւ կ'ուզեմ
Ցարձակումն արդ բանալ։ Դըրօշ մ'ունիմ ես

Ճոկանազարդ, եւ կը կրրեմ զինանշան: Եթէ հաճոյ է Աստուծոյ, ուզէի
Պիտի փորձել զանոնք որ սիրտը ցնծայ
Եւ գուք ըլլաք աւելի եւս ինչ գոհ: Ո՞վ Սիտ, ինծի եթէ այս չնորհը մերժէք,
Կ'ուզեմ մեկնիլ ձենէ»: Բառ անոր Սիտ.
«Հաճոյ է ինձ ուզածնիդ ձեզ շընորհել:
Երեւանի են Մուլլիները ահա,
Գացէք փորձել զէնքերնիդ, մենք այս տեղէն
Պիտի տեսնենք թ'ինչպէս Ալբան կը կուուի»:

117

Եպիսկոպոս տոն Յերտնիմ խըթեց ձին
Եւ դաշտին ծայրը յարձակումը բացաւ:
Բարի բախտէն՝ զինքը սիրող Աստուծոյ
Շնորհիւ նախկին հարուածներով ըսպաննեց
Տէգովն երկու Մուլլի: Կոտրեց բունն անոր
Եւ ձեռք զարկաւ սուրբն. ինքինք կը փորձէք
Այսպէս Արհին, եւ ծրան լաւ կը կուուի:
Տէգով երկու, սուրով հինգ մարդ ըսպաննեց:
Զանիկա շուրջ կը պատէին Մուլլիներն
Անթիւ անհատ. կը սեղմէին զայն. իրեն
Կու տային մեծ մեծ հարուածներ. բայց անոնք
Չէին կրնար անոր զորահը ճեղքել:
Ան որ ծընաւ բարի ժամու մէջ՝ աչուին
Անոր վըրայ կը բռնէր՝ պիշ՝ սեւեռուն:
Յանկարծ վահանը թեւն անցուց եւ ցածցուց
Տէգը, խըթեց բաթեկան օդապար,
Յարձակեցաւ բոլոր սրտովն եւ հոգով:

Կամպէադորը թափանցեց նախամարտ
Գունդերէն ներս. տապալեց եօթը հոգի
Զիերէն վար, եւ չորս հոգի խողխողեց:
Հաճոյ անցաւ այս Աստուծոյ, եւ եղաւ
Յաղթութիւնն այս ահա: Դուք հոն տեսնելու
Եկը թէ ինչպէս ըլւանները խըզած
Եւ կորզած ձող ու ցից՝ զետին կը ձգէին
Արուեստագործ եւ զեղեցիկ վըրաններն:
Սիտի մարդիկ կը հանէին վրաններէն
Բուկարիններն եւ կ'ինային ետենէն:

118

Դուք հոն պիտի տեսնէիք շատ բազուկներ
Որ կ'ինային զետին այնպէս զրահապատ
Անջատ կոճղն եւ շատ զլուխներ պատուած դեռ
Սաղաւարտով. պիտ՝ ամէն կողմ տեսնէիք
Որ կը փախչին ձիերն անտէր եւ անոր:
Տեւեց ամբողջ եօթը մըզոն հալածումն:
Հալածեց իմ Սիտ թագաւորը Բուկար.
«Գարձիք, բուկար. եկար ծովուն յայնկոյսէն.
Լայնամօրուս Սիտին պէտք է հանդիպիս.
Եկուր, եկուր, պագտըւինք մենք երկուքնիս
Եւ հաստատենք մըտերմութիւն»: Իմ Սիտին
Պատասխաննեց Բուկար. «Ալտանկ մուերմութիւն
Անիծէ՛ թող Աստուծած, քանդէ՛: Սուր ունիս
Զեռքըդ, եւ քեզ լաւ կը տեսնեմ» կը խըթես:
Ինչ որ կը թուի՛ կ'ուզեն վըրաս փորձել զայն.
Բայց չըզըթէ եթէ իմ ձիս եւ չինայ
Հետըս զետին, ինծի պիտի չըհասնիս

Բայց թէ ծովուն մէջ»։ Հոս իմ Սիտ աւելցուց。
 «Պիտի չըլլայ ասի երեք ճշմարիտ»։
 Բուկար ունի ձի մը կարշնեղ, որ մեծ մեծ
 Ոստիւններով կը սըլլանայ. բայց Սիտին
 Բարիեկան կը հալածէ զայն անգուլ:
 Ծովուն երեք կանգուն մնացած կը հասնի
 Սիտ Ռոտրիկոյ. կը բարձրացնէ կոլադա
 Սուրն եւ անոր կու տայ հարուած մ'ահաւոր։
 Կարկեհանները կորդակին կը ցաւրեն
 Օդին մէջ վեր. կը ճեղքըւի սաղաւարուն
 Եւ սաղուարտին հետ մընացածը ամբողջ։
 Սուրը անոր մինչեւ զօտին է իջեր։
 Այսպէս սպաննեց իմ Սիտ Բուկարը, արքայն
 Անդրքովեան, եւ Տիգոնա սուրն առաւ,
 Որը կ'արժէ հազար ոսկի մարք: Յաղթեց
 Մէ՞ մանաւանդ թէ սքանչելի գուապարին։
 Եւ Ռոտրիկոյ Տիազ եւ իր ընկերներն
 Այն յաղթութեամբ բարձրացան մեծ պատիւի։

119

Հալածելէ դարձան իրենց աւարով,
 Եւ մարտի դաշտը թալանել ըսկըսան։
 Այսպէս հասան Մուղրիներու վրաններուն
 Իմ Սիտի հետ, որ ծնաւ բարի ժամու մէջ.
 Հոչակաւոր կամպէտորը կու գար
 Զոյգ կոլադա եւ Տիգոնա սուրերով.
 Զորըս ինք շատ կը գնահատէր, դէպ ի դաշտն
 Որ ծեփ էր ցուրտ դիակներով: Ունէր դէմք
 Ակօսաբեկ խորշոմներով, քակուած էր

Գագաթնադաշն եւ գլխանոցը կնճռած
 Մազերուն վրայ: Կը հասնէին իր ճորտերն
 Ամէն կողմէ: Վերցընելով Սիտ աչուին
 Եւ նայելով առջին տեսաւ ցնծութեամբ
 Որ Տիեկոյ եւ Ֆերնանտոյ կու գային։
 Տոն Գոնսալուոյ կոմսին երկու որդիներն։
 Հրճուեցաւ Սիտ եւ քաղցրօրէն ժպտէցաւ.
 «Եկէք դուք, ով իմ փեսաներս, երկուք ալ
 Որդիներս էք. գիտեմ թէ դուք երկուքնիդ
 Մարտնչելէ գոհ էք. պիտի ձեր մասին
 Բարի լուրեր երթան դէպի կարրիսն,
 Եւ գիտցըւի պիտի թէ մենք յաղթեցինք
 Մուղրի Բուկար թագաւորին. Աստուծոյ
 Եւ իր սրբոց վըրայ ունիմ ես հաւատք,
 Որ ունենանք պիտի մենք այս յաղթութեամբ
 Հպարտանալու՝ պարծենալու իրաւունք»։
 Կոյն վայրկեանին հասաւ Ալբար Մինայա,
 Կախ էր վըզէն սպարը բոլոր գծզծուած
 Հարուածներով սուրի եւ բիւր տէգերու:
 Հարուածներով հասած չէին փափաքնուն:
 Արինը կաթ կաթ կը ծորէր արմուկէն։
 Աւելի քան քըսան Մուղրի էր զրաւեր:
 Բսաւ. «Ըլլանք շընորհակալ Աստուծոյ
 Եւ Հօրն որ վերն է, եւ ձեզի, ով իմ Սիտ,
 Որ ծնար բարի ժամու մէջ: Դուն զրաւեցիր
 Բուկարն եւ մենք պատերազմին յաղթեցինք:
 Զերն են եւ ձեր ճորտերուն այս համօրէն
 Ճորտութիւններն: Հոս փորձուեցան փեսաներդ
 Եւ խոնջ են արդ Մուղրիներու դէմ կոռէն»։
 Բսաւ իմ Սիտ. «Գոհ եմ ատկէ. արդ քաջ են,

Աւելի ուշ՝ պիտի յարգուին»։ Այս խօսքերն
Ըստ բարի դիտումով տոն Ռուռիկոյ,
Բայց ինքանաներն առին ծաղրի իմաստով։
Բոլոր աւարը Վալենցա բերուեցաւ։
Սիս եւ բոլոր ճորտերն անկէ զոհ մնացին,
Վասըն զի վեց հարիւր արծաթ մարք ինկաւ
Ամէն մէկուն։ Երբ փեսաներն իմ Սիտի
Առին իրենց բաժինը՝ զրին մաքերնին
Որ ալ հարուստ եղան ընդմիշտ՝ առյաւէտ։

Գունդերն հասան Վալենցա լաւ յարդարուած։
Ուտելիքներ շատ, շատ ընտիր մուշտակներ,
Եւ թիկոնցներ։ Սիս եւ ճորտերն իր բոլոր
Զենիթն էին ուրախութեան՝ ցնծութեան։

120

Արքունիքին համար իմ Սիտ Ռուռիկի
Եղաւ այն օրը մեծ։ Յաղթած գուպարին
Եւ ըսպաննած արքայն Բուկար, չնորհակալ
Եղաւ իմ Սիտ Աստուծոյ, ձեռքը վերցուց.
Պինդ բռնելով մօրուքը. «Շնորհ, զոհութիւն
Երկրի տիրոջը Քրիստոսի, զի կրցայ
Տեսնել այն ինչ՝ որուն փափաք ունէի,
Այսինքն է իմ փեսաներուս գուպարին
Հետըս մարտի դաշտին վըրայ։ Պիտ՝ հասնին
Բարի լուրեր ի կարրիսն, զիտցըւի
Թէ պատիւ են ըրեր անոնք ինքիրենց
Եւ մնձապէս պիտի 'լլան մեզ օգտաւէտ»։

121

Անհուն եղաւ բերած կուտած կապուտնին։
Մաս մը դաշտին վրայ բաժնըւած էր անկէ
(Եւ վեց հարիւր մազք էր ինկեր մէն մէկուն),
իսկ մընացածն ապահով տեղ գրուեցաւ։
Բայց հրամայեց Սիտ որ ամէնքն ունենան
Իրենց յաղթած պատերազմին ամբողջ շահն,

Վ իր հինգերորդն առանց բընաւ մունալու։
Եւ այսպէս ալ ըրին ամէնքն համաձայն։
Ինկաւ Սիտի վեց հարիւր ձի, եւ ուրիշ
Կենդանիներ բեռան եւ շատ ալ ուզտեր։
Անչափ էին շատ՝ որ հընար չէր թըւել։

122

Կամպէագոր Սիտին ըրած աւարն՝ այդ։
«Շնորհակալ ըլլանիր ուրեմն Աստուծոյ,
Տիրոջ երկրի։ Առաջ աղքատ էի ես,
Մինչ արդ հարուստ եմ, եւ ունիմ ստացուածքներ,
Երկրի, ոսկի եւ աւատներ, եւ են իմ
Զոյգ փեսաներս կարիիսնի ինքանաներ։
Ինչպէս հաճոյ է Աստուծոյ՝ կը յաղթեմ
Պատերազմաց, եւ Առւզրիներ, Քրիստոնեայք
Առակալի վախ ունին ինչ։ Մինչեւ իսկ
Մարորի մէջ, ուր կան անթիւ մզկիթներ,
Վախ կայ թէ ես զիշեր մ'երթամ վըրանին։
Անշուշտ պիտի չերթամ զանոնք փնտուելու,
Այլ Վալենցա պիտի մընամ. պիտի տան

Հարկ մ', Արարչին օգնութիւնով, եւ զայն ինձ
Պիտի վճարեն եւ կամ որու որ ուղեմ»:
Վալենցայի մէջ ցնծութիւնը մէծ է
Սիսի բոլոր ընկերներուն, զի ամէնքն
Հզզօր հոգով էին կռուեր՝ գուարեր:
Մեծ՝ ցնծութիւնն ալ իր երկու փեսայից:
Գումար մը հինգ հազար մարքի շահած են
Երկուքն ալ: Ա՛լ կարրիսնի ինֆանտներն
Իրենք զիրենք կը համարին շատ հարուստ:
Միւսերուն հետ անոնք ալ ներս մտնելով
Արքունիքն՝ կը զանցին Յերտնիմ
Դիտապետին, Կտրիճ Ալբար ֆանէզին՝
Պատերազմիկ ասպետ, եւ հետն ուրիշ շատ
Արիներու, որ ձեռքին տախն են Սիտի:
Երբ երեցան կարրիսնի ինֆանտներն,
Յանուն Սիտի նդունեց զանոնք Մինայա.
«Ազգականներ, եկէք. մենք ձեր լընորհիւ
Բարձրացանք վեր՝ ամենամեծ պատիւի»:
Եւ տեսնելով մտնելն անոնց գոհ եղաւ
Կամպէզոր. «Աւասիկ, ով փեսաներ,
իմ ազնիւ կինս եւ իմ երկու աղջիկներս,
Տոնա էլուիր եւ տոնա Սոլ: Անոնք թող
Գրկեն ըգձեզ եւ ձեզ սրտով ծառայեն:
Մենք մեր Տիրոջ մօր Մարիամ Արքունոյն
Շընորհակալ ըլլանք: Պիտի ունենար
Երկուքդ այս ձեր հարսնիքներէն փառք՝ պատիւ:
ի կարրիսն բարի լուրեր պիտ' հասնին»:

Տոն Ֆերնանտոյ խօսեցաւ այն ժամանակ.
Շնորհակալիք Արարիչին եւ ձեզի,
Մեծարոյ Սիտ: Ունինք այնքան ճոխութիւն՝
Զոր չէ հրնար արժեցընել: Կը պարտինք
Զեզի համբաւ վաստըկելնիս՝ կռուելնիս:
Յաղթեցինք մենք, եւ այն մատնիչ թագաւորն
Երեւելի՝ Բուկար անուն՝ սպանուեցաւ:
Մըտածեցէք զուք մընացածն. իսկ մենք մէր
Հարստութիւնն ապահով տեղ ենք զըրած»:
Կը ժպտէին ճորտերն իմ Սիտ Ոստրիկի:
Կը մտածէին թէ ով կռուած էր աղէկ,
Ո՛վ մասնակցած հետապնդման. բայց սակայն
Չէին յիշեր տեսած ըլլալ ոչ Ֆերնանտ,
Ո՛չ Տիեկոյ: Ծաղրածութեան պատճառաւ
Որոնցմով իմ Սիտի ճորտերն օր ու ցայց
Կը խնդային ինֆանտներուն վրայ, ասոնք
Որոշեցին գործել գործեր չարաշուք:
Մեկուսացան, (էին՝ աղէկ կրնայ սուիլ
Ճշմարտապէ՛ս հարազատներ): Աւասիկ
ինչ որ ըսին մէկը միւսին, առանց բնաւ
Իրենց խօսքերը փոխելու. «Կարրիսն
Գառնանք. շատոնց է որ մենք հոս կը մընանք:
Հարստութիւնը՝ զոր ունինք՝ մէծ է շատ,
Եւ է շատ ալ երեւելի: Մեր բոլո՞ր
Կեանքին մէջ չենք կրնար յատակը հասնիլ:

Տըւէք մեզի, որոնց հետ մնաք միացանք
Տէր Ասուուծոյ առջեւ, տանինք պիտի մենք
Կարրիոն մեր երկիրն ու մեր աւաներն,
Որ ոռուինք անոնց հարսանիքի իբր ձօն:
Պիտի տեսնեն ձեր աղջիկներն ունեցած
Ըստացուածքնիս, եւ գիտնան ինչ պիտի՝ Այս
Ժառանգութիւնն ունենալիք մեր որդւոց»:

Իմ Սիտ երեք, պիտի չկարծէր ով անոնք
Իր մօրութին կը խնդային. «Պիտի տամ
Չեզ իմ գուտարերս, եւ մաս մը իմ ինչքերէս:
Իբր հարսնիքի ձօն՝ աւատներ ոռուիք անոնց
Կարրիոնի մէջ. ես կ'ուզեմ անոնց տալ
Իբրը օժիտ՝ երեք հազար մարք: Չեզի
Պիտի տամ ես երկվարներ, չորիներ՝
Մեծ եւ ուժեղ, նըժոյզներ քաջ՝ օդաթռիչ,
Սարուփարթան ընտիր՝ չքնաղ ասուիէ:
Պիտի տամ զոյգ սուր կոլաղա, Տիզոնա,
Զոր ըստացայ՝ ինչպէս զիտէք՝ քաջ մարդէ:
Երկութիք ալ էք իմ զաւակներս, զի կու տամ
Չեզ իմ գուտարերը. մեկնելով կը կորզէք
- Արտիս ծածկոյթը. թող գիտնան կալիցեոյ,
Կաստիլիոյ եւ Վէնի ընակիշներն
Թէ որքանիշ հարըստութեամք կը դրկեմ
Զոյգ գիտաներս. լաւ պահեցէք աղջիկներս,
Կիները ձեր. երէք պահէք զանոնք լաւ,
Ինչ պիտի լաւ փոխարէն ունենաք»:

Սիտի ուզածը խոստացան ինֆանտներն.
Առին գուտարերը Ռոտրիկի, եւ սկըսան
Սիտի ձօնած ճոխութիւններն ընդունիլ:
Երբոր աղէկ մը զոհացան ինֆանտներն,

«Թոյլուլութիւն ինդրենք Սիտէն առնելու
Կիներնիս մեր հետ, ըսելով թէ զանոնք
Պիտի տանինք մենք կարրիսն, ցուցնելու
Անոնց ինչքերը մեր. . . այսպէս պիտի հանենք
Վալենցայէն զանոնք դուրս, դուրս Ռոտրիկի
Պիտութենէն. յետոյ ճամբան պիտի ՚նենք
Անոնց ինչ քան որ մեզ հաճոյ երեւայ,
Նախ քան անոնք՝ ուրիշներս պատմելով՝
Առիւծին դէսքը կարենան միաք բերել:
Յեղէն ենք մենք կարրիոնի կոմսերուն:
Պիտի տանինք հետերնիս ճոխ ճոխ զանձեր,
Եւ կարենանք Սիտի դուստրերն անարգել: —
«Այս ինչքերուն շնորհէի ըլլանք պիտի մենք
Սիշտ մեծատուն: Պիտի կրնանք կին առնել
Արքաներու եւ կայսրերու աղջիկներն,
Չի զարմէն ենք կարրիոնի կոմսերուն:
Կամպէադոր Սիտին դուստրերն այսպէս մենք
Թշնամանենք պիտի, նախ քան որ անոնք
Բերեն իրենց միտքը գիպուածն առիւծին:»
Այս որոշմամբ զացին երկութիւն ալ Սիտի:
Խօսեցաւ ինքը Ֆերնանտոյ Գոնսալուէզ,
Եւ արքունիքը լրուեցուց. «Արարիչն
Օգնական ձեզ, կամպէադոր Սիտ: Հաճոյ
Անցնէր իցիւ ինչ որ ստենք պիտի մենք
Ահա Տիկին Քսիթենային, մանաւանդ
Չեզի, Ալբար Մինայային եւ անոնց
Որ հոս ներկայ են ամէնուն: Կիներնիս

Հրամայեցին ունեցածնին բեռցընել։
 Համբաւը մեծ Վալենցայի մէջ վագեց։
 Ամէնքն առին իրենց զէնքերն ու հեծան
 կարշնեղօրէն ուղեկցելու գուստը երուն
 Տիազ Սիտի՝ կարրիտնի դէպ երկիրն։
 Հրաժեշտ առած ձի հեծնելու վրայ էին
 Փոյրերն երկու, տոնա էլուփր, տոնա Սոլ,
 Կամպէադոր Սիտի առջեւ ծունըր դրին։
 «Գըթութիւն, հայր, ձեզ Արարիչն օգնական։
 Դուք մեզ ծընաք, մեր մայրն աշխարհ բերաւ մեզ
 Եւ երկուքնիդ ալ մեր առջեւն էք ահա։
 Կարրիտնի դէպ ի հողերը դուք մեզ
 Կ'ուղարէք արդ. կատարել ձեր հրամաններն,
 Այս է մեր պարտքն. եւ արդ ձենէ կը խնդրենք,
 Որ ձեր լուրերը կարրիտն դրկէք մեզ։
 Ողջագուրեց եւ համբուրեց Սիտ զանոնք։

125

Հայրը այսպէս. բայց կրկնեց մայրն ողջոյններն.
 «Գացէք, դուստրես, միշտ ձեզ Հաստիչն օգնաւ
 Ունիթ դուք իմ սէրըս, ունիթ եւ ձեր հօրն։ Կան։
 ի կարրիտն գացէք՝ ուր են ինչքերնիդ։
 Ես համոզուած եմ որ ձեզ լաւ կարգեցի։
 Անոնք պագին ձեռքերն իրենց հօրն ու մօրն։
 Ասոնք զանոնք օրհնեցին, տուին սէրերնին։
 Սիտ եւ միւսերն ինկան ճամբայ մեծամեծ
 Հանդերձանքով՝ զինուած՝ հեծած ձիերնին։
 Ահա. թողլով կարրիտնի ինքանաներն
 Հռչակաւոր մեծ Վալենցան՝ կը մեկնին

Հրաժեշտ առած արկիններէն՝ ամբոխէն։
 Կ'ելեն զինուած Վալենցայի պարտէզէն,
 Եւ գոն էր իմ Սիտ՝ իր բոլոր ճորտերով։
 Բայց հըմայքներն անոր յայտնած էին լաւ
 Թէ անարատ պիտի չի մնար այն հարսնիքն։
 Բայց աղջիկներն ամուսնացած էին վաղ,
 Եւ զղջումն ալ օգուտ պիտի չունենար։

126

Ըստ Սիտ. «Ո՞ւր ես թոռս, Ֆելէզ գու՛ Մունոզ։
 Աղջիկներուս զարմիկն ես գուն, եւ զանոնք
 Հոգւով՝ սրտով կը սիրես. քեզ հըրաման
 Ծնկերելու անոնց մինչեւ կարրիտն։
 Աղջիկներուս տրուած ինչքերը տեսնես. ❶
 Ու զանաս զաս պատմես զանոնք Ռուրիկիս։
 Ըստ Ֆելէզ Մունոզ. «Սիրով ու սրտով»։

Ներկայացաւ Սիտի Արքար Մինայա.
 «Ա՛ մենք դառնանք, Սիտ, դէպ ի մեծ Վալենցա.
 Զի թէ Աստուած, Արարիչ Հայրը ուզէ,
 Պիտի երթանք գտնել զանոնք կարրիտն։
 Ըստ Սիտ. «Զեզ, տոնա էլուփր, տոնա Սոլ,
 Մենք կը յանձնենք Աստուծոյ. այնպէս ըրէք
 Որ ձենէ գոն մընանք»։ Եւ այն ժամանակ
 Զոյգ փեսաներն. «Աստուած տայ»։ Մեծ եղաւ
 Երբ կէտն հասաւ բաժնըւելու։ Արտագին ցաւն
 Կու լային հայրն ու աղջիկներն, եւ նոյնպէս
 Կամպէադոր Սիտի բոլոր ասպետներն։
 «Ֆելէզ Մունոզ, թողլուս, Հըսիկ ըրէ ինձ;
 Գնա Սոլինա, եւ հո՞ զիշեր մը անցուր»։

Աւենդալուսն Մուզրի մտերմիս բարեւ տար: Թող ընդունի կրցածին չափ մհծ պատուով իմ փեսաներս. ըսէ իրեն որ դուստրերս կը դրկեմ դէպ ի կարրիոն, եւ ինք թոռ Հոգայ բոլոր ինչ բանի պէտք ունենան, Եւ ուղեկցի անոնց մինչեւ Տեղինա Սիրոյ համար. պիտ' ունենայ ըրածին իմ կողմէս լաւ վարձատրութիւն, հատուցում»: Եւ այսպէս հայր եւ աղջիկներ փրցուեցան իրարմէ ինչպէս որ եղունգը մարմնէն:

Ու Վալենցա գարձաւ անի որ ծընաւ Բարի ժամու մէջ. մեկնեցան ինֆանտներն. ի Սուրբ Մարիամ Ալուարազնի կանգ առին, Եւ մհծագոյն արագութեամբ քալելով, ի Մոլինա Աւենդալուսն մուզրիին Հասան. երբ լուրն առաւ Մուզրին՝ շատ գոհ մնաց Եւ ելաւ մհծ ուրախութեամբ ընդ առաջ: Ասուած իմ, որքան մհծ սիրով ընդունեց, Եւ որչափ գոհ մնացին անոնք: Հետեւեալ Ասուն հեծաւ ձին, եւ անոնց ընկերեց Երկու հարիւր ձիատրով. Լուզոնի Լեռներն անցան, անցան նոյնպէս Արբուքուէլն, Հասան Ալուն, եւ կանգ առին հանգէլու Անսարերա կոչուած տեղոյն մէջ: Մուզրին Ներկայացուց տոն Ռուսրիկի գուստրերուն իր պարզեներն. եւ գեղեցիկ մէկ մէկ ձի կարրիոնի ինֆանտներուն: Այս բոլորն Քրաւ Մուզրին սիրոյն համար իմ Սիրի: Տեսան երկուքը Մուզրիին ցուցալրած Հարցուտութիւնն, եւ մէշէոնին նիւթեցին

Պաւազրութիւն մ': «Այն վայրկեանէն՝ որ Սիրի Պիտի գուստրերը թողլըքէնք, եթէ մենք Կարենայինք Աւենդալուսն ըսպաննել, Պիտի՝ Աւենդալուք տէր իր բոլոր զանձերուն: Եւ մենք զանոնք ժառանգէինք պիտի ոչ Նուազ ապահով՝ կարրիոնի ինչքերէն, Եւ պիտի բնաւ Սիրի հաշիւ ըստայինք»: Այս գաւն անոնք երբ հետ էին նիւթելու, Իրենց լեզուն գիտցող Մուզրի մը լլոեց: Գալունի չպահեց պատմեց բոլոր իմ Սիրի Աւենդալուսն մտերմին. «Տէր, մի՞ վատահիր Ասունց. քեզի, տէր իմ, ըսեմ պիտի ես կարրիոնի ինֆանտներէն իմ լըսածս. Ասունք քեզի մէշէրնին մահ նիւթեցին»:

Աւենդալուսն մուզրին էր շատ քաջասիրու: Իր ունեցած երկու հարիւր մարդերով Հեծած կ'երթար ինֆանտներուն առջեւէն, Բոնելով իր զէնքերը իր պիտին մէջ: Ինֆանտներուն հաճոյ չանցաւ իր լսածն. «Ըսէր ինծի, կարրիոնի ինֆանտներ, ի՞նչ ըրի ձեզ. ես կը պատուեմ ձեզ աննենգ Եւ գուք իմ մահըս կը նիտաք: Բիւարի Սիրի սիրոյն՝ չամբերէի եթէ ես, Ամսպիսի բան մը կ'ընէի ես ձեզի, Որ կը թնդար աշխարհ անով, եւ իսկոյն Կը տանէի աննենգ Սիրի աղջիկներն՝ Իրեն, եւ դուք չէիք մտներ կարրիոն:

Կը բաժնըւիմ հոս ձենէ՝ իբրը մատնիչ
 Եւ ժանտաժուտ մարդերէ։ Զեր հրամանով
 Տոնա կը լուսիր, տոնա Սոլ, ես կը մեկնիմ,
 Զի չեմ յարգեր կարրիոնցոց այս գործերն։
 Ուզէր Աստուած, Տէրը բոլոր աշխարհի,
 Որ կարենար ուրախանալ բարեկամ
 Կամպէաղորս խնամութենէ մ'այդախսի։
 Աս ըսելով Մուղրին դարձաւ զբնաց եւտ։
 Եւ դեռ զէնքերը կը բոնէր ձեռքին մէջ՝
 Իր Սալոնէն անցքին, եւ այսպէս զինուած
 Սուաւ Մոլինա իբր աշալուրջ՝ զզօն մարդ։
 Իսկ ինֆանսներն Անսարրայէն մեկնեցան
 Եւ քալեցին զիշեր ցերեկ. թողուցին
 Ասիննզան՝ ժայռ մ'հաստաբեսուտ՝ գէպ ի ձախ.
 Յետոյ Սիեռա տէ Միդէսը անցան։
 Մարակ ի կուշտ անցան Պայծառ Լեռներէն։
 Գրիգան թողլով ձախ՝ զոր գրաւեց Ալամու
 ✓ Եւ հոնտեղ կան ստորերկրեաներ՝ ուր կը լուսին
 Փակուեցաւ, աջ կողմ թողուցին՝ քիչ մ'հեռու
 Սուրբ Ստեփանոս։ Զոյգ ինֆանտները մըտան
 Կաղնուտին մէջ կորակսի։ Բարձր են ծառերն
 Եւ կը հասնին ոստերն իրենց ամպերուն,
 Եւ զազաններ կը թափառին շուրջ վայրի։
 Հոն բանջարոց մը զբառն ջինջ աղբերով,
 Հրաման տըւին կարրիոնի ինֆանտներն
 Իրենց վրաններն հոն տնկելու։ Անցուցին
 Գիշերը հոն իրենց բոլոր մարդերով։

Իրենց կիները գրկերնուն մէջ առած՝
 Սէր ցոյց տըւին անոնց, արեւը սակայն
 Երբ ծագեցաւ, տըւին տըխուր ապացոյց
 Գորովանքին իրենց։ Հրաման ըրին շուտ
 Գըրաստներու վրայ բեոցընել ինչքերնին։
 Տըւին վրաններն ամփոփել տակը որոնց
 Անցուցին այն գիշերն, ու տուին հրաման
 Որ ընկերներն իրենց առաջ երթային։
 Հոն չուզեցին կարրիոնի ինֆանտներն
 Որ մէկը մնայ, բաց ի առնա կը լուսիրէն,
 Տոնա Սոլէն, պատճառելով թէ կ'ուզեն։
 Ուզանուն չափ զըւարձանալ անոնց հետ։

Երբ մեկնեցան ամէնքն ու չորսը մնացին,
 Ի գործ դըրին կարրիոնի ինֆանտներն
 Որոշումներն իրենց գժնէ։ Կիներուն
 Գարձան ըսին. «Տոնա կը լուսիր, տոնա Սոլ,
 Հոն այս վայրի լինոներուն վրայ գուրք պիտի մենք
 Թշնամանուիք։ Այսօր մեկնինք պիտի մենք
 Եւ պիտի այս տեղերը ձեզ թողլըքէնք։
 Կարրիոնի դուք հոգերէն ոչինչ բան
 Պիտ' ունենաք, պիտ' իմանայ Սիոն ասի
 Եւ առիւծի պատահարին մէր վըրէժն
 Աւասիկ այս կերպով լուծենք պիտի մենք։»

Վէրնազգեստներն ու մուշտակները անոնց
 Խլեցին, զանոնք մերկացուցին զըրեթէ,
 Թողլով միայն ներքնազգեստներն ու շապիկն։
 Եղեռնազործ այն մատնիչներն անցուցին
 Խթաններն իրենց եւ ձեռք առին խըրացներ
 Կարձր ու կարշնեղ՝ աչքին առջեւ կիներուն.
 Եւ տոնա Սոլ ըսաւ. «Յանուն Աստուծոյ

Զեզ կ'աղաչենք, տոն Տիեկոյ, տոն Ֆերնանտ:
Դուք երկու սուր ունիք հատու եւ հըզօր,
Որ Կոլադա եւ Տիգոնա կը կոչուին.
Կորեցէք մեր զըլտին, ըլլանք վկայուհի:
Քրիստոնեաներն ու Մուղրիներ միաբան
Պիտի վկայեն որ դուք ըստ մեր արժանեաց
Զէ որ մեզի հետ կը վարուիք: Մեր վըրայ
Մի՛ տաք այդքան վատախտարակ օրինակ:
Եթէ ծեծուինք, գիտցած ըլլաք որ վրանիդ
Պիտի տեղան քարուականքներ ու ամօթ:
Եւ ուղղամիտ մարդոց առջեւ պիտի դուք
Ատեաններու մէջ ըստիպուիք համար տալ»:
Բայց չունեցաւ ոչ մէկ արդիւնք այս աղօթքն:
Կարրիոնի ինֆանտներն այն ժամանակ
Սկըսան ծեծել զանոնք: Սահուն փոկերով
Կը հարուածեն՝ պատճառելով սուր կոկիծ,
Ու խթաններով կը պատըստեն շապիկնին
Ու միսերնին. արինը դուրս կը ցայտէ
✓ Ներքնազգեստին վըրայ, եւ սիրու անոնց
Բըզիկ բըզիկ կ'ըլլայ կարծես: Ո՞հ, ի՞նչ բախտ,
Երջանկութիւն՝ եթէ ուզէր Արարիչն,
Եւ հասնէր այն վայրկեանին Սիւ Ռուրիկոյ:
Ա՞ն աստիճան չարչարեցին՝ որ անոնք
Կորսընցուցին զգայութիւննին: Շապիկնին՝
Ներքնազգեստնին արինթաթալ էր համակ:
Եւ յոգնեցան անոնք զէնոնք ծեծելէն,
Զի մրցումի էին ելած ով արդեօք
Պիտի կը աէր ամենամեծ հարուածներ:
Տոնա Ելուիր եւ տոնա Սոլ ըլկրցան
Այլեւս յօդել խօսք: Ինֆանտներն այն ատեն

Զանոնք մեռած համարելով՝ Կորպէսի
Կաղնուատին մէջ թողլլքեցին անտէրունչ:

129

Առին տարին վերնազգեստնին, եւ անոնց
Աքսենիներն, եւ թողուցին շապիկով
Այնպէս ծեծուած խարազանուած մահուչափ,
Որս եւ ապուո զազաններուն վայրենի
Եւ լեռներու թուզուններուն: Թողուցին
Զանոնք իբրեւ մեռած՝ հեռու մոտածելէ
Թէ անոնք դեռ ողջ ըլլային: Ո՞հ, ի՞նչ բախտ
Եթէ հասած ըլլար Սիւ այն վայրկեանին:

130

Զէնոնք ուրեմն իբրը մեռած թողուցին.
Այնպէս որ մին օգնել կարող չէր միւսին:
Եւ կ'երթային անոնք լեռնէ լեռ ուրախ:
«Մեր հարսնիքին վըրէժն առինք մէնք հիմա:
Պէտք չէնք այդ կիներն առնել եւ ոչ իսկ
Իբր հարձ՝ առանց ազացուելու իրենցմէ,
Որովհետեւ չէին մեզի հաւասար,
Արժանի մեր գրկերուն մէջ պառկելու:
Այսպէս պիտի լուծուի վըրէժն այսպանքին
Զոր առիւծին դիպուածը մեզ պատճառեց:

131

Ինֆանտներն այսպէս կ'երթային պարծելով:
Արդ պիտի 'սեմ ձեզի Ֆելէզ Մունոզի՝

Կամպէադոր Ախոի թոռանը մասին։
Իրեն հրաման էին արւած թէպէտեւ
Առաջ անցնիլ, բայց հնագանդած չէր սրտով,
Եւ կը քալէր մինչդեռ՝ ունէր սիրտը ցաւ։
Ախու ամէնքէն անշատուելով՝ ծառախիտ
Լերան մը մէջ պահուըտեցաւ, սպասելու
Իր զարմուհեաց, եւ գիտնալու թ' ինֆանտներն
Կ' նչ ընէին պիտի։ Տեսաւ ան զանոնք
Որ կու զային, ուանոնց խօսքերը լըսեց։
Զինքը չէին տեսներ անոնք, կասկած իսկ
Չունէին, զայն եթէ զըտած ըլլային,
Գիտցէք որ չէր կրնար պրծիլ մահուընէ։

✓ Տըլին խըթանն ու հեռացան ինֆանտներն։
Ֆելէզ Մունոզ հետեւելով այն ատեն
Անոնց հետքին, զարմուհիները զըտաւ
Կիսամեն, վար իջաւ ձիէն կանչելով։
«Զարմուհիներ, զարմուհիներ»։ Կապեց ձին
Իր պախուցէն, վազեց թըռաւ անոնց վրայ։
«Զարմուհիներ, տոնա Ելուիր, տոնա Առլ,
Ո՛հ, ոհ, աւաղ, զէշ են ըրեր ինֆանտներն։
Առոր պատիժն իցիւ գունեն արժանի»։
Ցնցեց զանոնք, բայց անոնք այն աստիճան
Զարակոշկոն էին, որ բան մ' ըսելու
Կարողութիւնը չունէին։ Ֆելէզի
Ախուը կըտոր կըտոր կ' ըլլար կանչելով։
«Զարմուհիներ, զարմուհիներ, ոհ, տոնա
Ելուիր, տոնա Առլ, արթնցէք՝ ոհ, ի սէր
Արարին, արթնցէք մինչ լոյս է գեռ,
Գիշեր չեղած, որ զազանները վայրի
Այս լերան մէջ չըյարձակին մեր վըրայ»։

Տոնա Ելուիր եւ տոնա Առլ ըսկըսան
Վէրսուանալ զգայութիւննին։ Աչուընին
Բացին՝ ճանչցան ֆելէզ Մունոզ զարմիկնին։
«Զարմուհիներ, Հաստչին սիրոյն, սիրտ ըրէք։
Կարրիտնի ինֆանտներն երբ իմանան
Թէ կը պակսիմ, զիս չուտ փնտոել պիտի տան։
Ասուած չօգնէ թէ մեզ՝ մեռնինք պիտի հոս»։
Մեծ տաժանքով՝ ցաւով ըսաւ տոնա Առլ։
«Եթէ մեր հայր կամպէադորն՝ արժանի
Է ձենէ այս ծառայութեան, իմ՝ զարմիկ,
Զուր տըլէք մեզ, ձեզ Արարիչը պաշտպան»։
Ֆելէզ Մունոզ ջուր առաւ իր գլխարկով,
(Նոր էր եւ զայն վալենցայէն էր բերած)
Ու զայն տըլաւ իր զարմուհեաց։ Տոշկըւած
Ու պատըռոտուած էին սաստիկ, սիրտ տըլաւ
Մըխիթարեց զանոնք, այնչափ աղաչեց,
Որ վերջապէս յաշողեցաւ նստելու
Հաւանութիւն առնել այն խեղճ կիներէն։
Եւ յորդորեց զանոնք, զանոնք ըսփոփեց
Մինչեւ որ քիչ մը զօրութիւն ըստացան։
Առաւ զանոնք երկուքն ու դրաւ ձիուն վրայ։
Եւ յետոյ իր վելարկուովը ծածկեց,
Զիուն սանձէն բռնեց՝ անկէ հեռացաւ։
Եւ կորելով երերը մէկ կորպէսի
Կաղնուան՝ այն ցայգն եւ հետեւեալ օ'րն՝ ելան
Լեռներէն գուրս, եւ գուերոյ գետն հասան։
Թողլով Տոնա Ուրիակայի աշտարակն
Անոնք՝ գրնաց ինք Ֆելէզ սուրբ Ատեփանոս։
Գրուաւ Տելլէզն հոն Տիեկոյ, որ ճորտ էր
Եղած Ալբար Մինայալի։ Երբոր աս

Խմացաւ լուրջ՝ սոսկալի վշտացաւ:
 Առաւ ձիեր, չքնաղ զգեստներ, եւ զընաց
 Ընդունելու տոնա լշուիր, տոնա Առլ:
 Զանոնք բերաւ Առւրբ Ստեփանոս, եւ պատուեց
 Որչափ կրնար վայելչապէս. տեղացիք
 Աւանդութեամբ մարդամօտի մարդիկ են:
 Լրուելով այս լուրն անոնք խոր վշտացան:
 Հայթայթեցին ուտեսու Սիրի դուստրերուն,
 Որ մնացին հոն մինչեւ իրենց ողջանալու:
 Կը պարծէին կարրիսնի ինֆանտներն
 Իրենց գործին վըրայ եւ աս ցաւ կու տար
 Բարի Ալֆոնս թագաւորին: Լուրը չար
 Հասաւ մինչեւ մ'ծ Վալենցա, եւ երբոր
 Հասաւ Սիրի ականջն, ասի միաց երկար
 Ստածկու՛ խոնուն. եւ յետոյ ձեռքը վերցուց
 Բոնեց մօրուքն. «Աշխարհի տէր Քրիստոսի
 Փառք՝ գոհութիւն: Յանուն իմ այս մօրուքիս,
 Որուն դաշիւ չըժպարհեցաւ մէկն երեք,
 Ինձ այդպիսի պատիւ մ'ըրած ըլլալնուն՝
 Երբեք պիտի չուրախանան ինֆանտներն:
 Ես աղջկէներս պիտի կրնամ լաւ կարգելու:
 Շատ վշտացան անոր վըրայ Սիր Ռուրիկ,
 Իր արքունիքը, եւ Ալեար Սինայա:

Սինայա հետը Վերմուգող Պերոյի
 Եւ Բուրգոսի քաջ Անողին Մարտինի,
 Երկու հարիւր ձիաւորով հեծաւ զնաց
 Կամպէադոր իմ Սիր ինչպէս հրամայեց
 Ազգողաբար ըստա անոնց որ քըշէն
 Գիշեր ցերեկ, եւ իր դուստրերը բերեն
 Սեծ Վալենցա: Զըսպութեցին գընելու

Իրենց տիրոջ հրամանն ի գործ, վարգեցին
 Գիշեր ցերեկ երազաթոիչ ընթացքով:
 Հասան Գորմազ, ամրոց մը շատ հըզօրեղ
 Եւ անցուցին հոն մէկ գիշեր: Լուրն հասաւ
 Սուրբ Ստեփանոս, թէ Մինայա վըրայ էր
 Հասնելու՛ իր զարմուհիներն առնելու:
 Ընդունեցին տեղուոյն կարիճ պարոններն
 Ալեար Ֆանէզն եւ իր ճորտերը բոլոր.
 Եւ մտածեցին Մինայայի այն գիշեր
 Կոչունք մը տալ բազմախորտիկ: Ան չուզեց
 Ընդունիլ՝ շատ շընորհակալ ըլլալով.
 «Պարոններ Առւրբ Ստեփանոսի՝ ողջամիտ
 Մարդիկ, ձեզի շնորհակալ եմ՝ մեզ ըրած
 Զեր պատիւին համար՝ յետ մեր աղէտին:
 Կամպէադոր իմ Սիրուն՝ հոն ուր կը բնակի,
 Երախտապարտ է ձեզ, եւ ես հոս ներկայ,
 Նըմանապէս շընորհապարտ եմ ձեզի:
 Երկնի Աստուածը թող ձեզ լաւ վարձատրէ»:
 Շընորհակալ եղան ամէնքը իրեն
 Եւ գոհ մնացին, ու տուն զացին հանգչելու:
 Բայց Մինայա զնաց գտնել հոն ուր էին
 Զարմուհիներն. լշուիր ու Առլ աչքերնին
 Անոր վըրայ էին տնկած. «Շնորհակալ
 Ենք ձեզ, իբրեւ թէ տեսնէինք Արարիչն:
 Եւ շնորհակալ եղիք իրեն՝ եթէ մենք
 Գեռ ողջ ենք. երբ քիչ մը գտնենք ինքզինքնիս,
 Գիտի կրնանք պատմել բոլոր մեր աղէտն»:

Կ'արտասուէին Ալբար ֆանէզ ու կիներն
իրենց աչքէն, եւ նաև Պեր Վերմուդոնց
կոպէրուն վրայ արցունք ունէր. «Ելուիրա
Տոնա, տոնա Սոլ, մի՛ ցաւիք, քանի գուք
Ողջ էք գոնէ՝ եւ ուրիշ ցաւ մը չունիք:
Ամուսնութիւն մը պատուաբեր լուծուեցաւ
Զեզի համար, պիտի կրնաք գուք սակայն
Գտնել ուրիշ մը լաւագոյն: Իցիւ գար
Օրը՝ որուն մէջ ձեր վըրէժն առնըւէր»:
Այն գիշերն հոն անցուցին գոն վերջապէս:
Վաղ առաօտ պատրաստուեցան մեկնելու:
Բնիկներն անոնց ուղեկցեցան ու գացին
Մինչեւ Ռիոյ ա՛Ամոր՝ զանոնք բոնելով
Ուրախ, եւ հոն հրաժեշտ առած դարձան ես,
Մինչ Մինայա շարունակեց իր ուղին
Կիներուն. հետ: Ակոսեւան կտրելով՝
Աշ թողուցին Գորմազն, անցան այն տեղէն
Որ կը կոչուի Ռէյի Վատոյ, եւ առին
Բերլանքայի քաղքին մէջ ցայզը հանգիստ:
Յաշորդ առտուն կանուխ ինկան ճանապարհ,
Եւ անցուցին Մեղինայի մէջ գիշերն,
Ուրկէ հասան Մոլինա մէկ օրուան մէջ:
Ուրախ եղաւ Աւենգալուոն, եւ ելաւ
Անոնց առջեւն յօժարակամ, եւ Սիտի
Սիրոյն համար տըւաւ ընթրիք մ'անոնց ճոխ:
Եւ մեկնեցան անկէ շիտակ Վալենցա:
Պատգամն հասաւ բարի ժամու ծընունդին:

Յատքեց ձիուն վըրայ՝ գընաց ընդ առաջ:
Զինուած էր, մեծ խինդի կու տար նըշաններ:
Իմ Սիտ վագեց գրկելու իր աղջիկներն.
Պագաւ երկուքն ալ եւ ժամոիլ ըսկըսաւ.
«Ի՞մ աղջիկներս, եկէք, պահէ ձեզ Աստուած
Ամէն չարէ: Հաւանեցայ՝ մուսնութեան,
Բայց ուրիշ ոչ ինչ ըրի, տար Ամարիչն
Որ երկինքն է՝ որ ես տեսնել կարենամ
Ապագային ձեզ Եւս լաւ կարգըւած:
Տայ ինձ Աստուած շընորհ վըրէժ ինդրելու
Փեսաներէս՝ կարրիտնի՝ 'նֆանտներէն':
Հօրը ձեսքերն համբուրեցին աղջիկներն:
Զինուած քաղաք մըտան մարգերը Սիտի:
Մեծ ցնծութիւն ունեցաւ հետն երկուքին
Տոնա Քախմէն: Բայց անիկա որ ծընսաւ
Բարի ժամու, չուզեց ատեն կորսընցնել.
Իրեններուն հետ խօսեցաւ գաղտնաբար,
Եւ մտածեց լուր զրկել Ալֆոնս արքային:

«Ո՞ւր ես, ազնիւ ճորտալս, Մունոյ Գուստիոզ:
Բարի ժամու մէջ արքունիքս առի քեզ:
Պատգամը դուն կաստիլիա տար Ալֆոնս
Արքային, տեղս համբուրէ ձեռքը սիրով,
Զի ես իր ճորտն եմ, եւ անի իմ տէրս է:
Գէշ որ ան հոգւով՝ սրտով զայրանայ
Նախատինքին վըրայ զոր ինձ հասցուցին
Կարրիտնի ինֆանտներն. ինքը եղաւ
Որ աղջիկներս կարգեց, տըւողն ես չէի:

Արդ որ զանոնք թողլըքեցին ինֆանտներն
Այս աստիճան անարգական՝ վար կերպով,
Եթէ վրանիս կ'իյնայ ՚նարգանք ուեէ,
Քիչ կամ թէ շատ, ամէնը մէկ կը թափին
Տիրոջը վրայ: Այսին տարին ինչքերէն
Նըշանաւոր մաս մը, եւ աս զիս կրնայ
Տըհանեցնել՝ թշնամանքին վլասին վրայ
Բարգըւելով, ժամադրութեան մը բերէ
Թող զանոնք կամ նորհրդարան կամ լուեան,
Որպէս զի ես արդարութիւն պահանջնմ
Կարրիոնի ինֆանտներէն, զի սաստիկ
Մէծ է զայրոյթը որ կայ իմ սրտիս մէջ»:
Ճամբայ ելաւ փութով Մունոյ Գուստիոզ
Եւ մեկնեցան հետը երկու ձիաւոր
Որ ծառայեն իրեն սիրով եւ զոյգ մ'ալ
Զինակիր իր հետիններէն: Ելան դուրս
Վալենցայէն, եւ քալեցին մեծագոյն
Արագութեամբ՝ անզուլ գիշեր ու ցերեկ:
Մունոյ գլուաւ Ալֆոնս արքայն Մուրբ Ֆագունդ.
Կաստիլիոյ արքայ, արքայ Լէոնի
Եւ Աստուրեանց մինչեւ ի Սուրբ Սալուադոր:
Տէր է մինչեւ Աստիխագոյ ամէնուն,
Զինք կը ճանչնան տէր Կալիցեոյ Կոմիսերն ալ:
Չիէն իշած՝ խոնարհեցաւ Գուստիոզ
Մունոյ առջեւը Սուրբերուն, աղօթեց
Արարիչին. յետոյ պալաւ ըշտապեց
Ուր արքունիքը կար. գացին հետն ի վեր
Իրեն պաշտակ ձիաւորները երկու:
Հազիւ մըտան՝ արքայն ճանչցաւ Գուստիոզն,
Ուրի ելաւ, զանոնք սիրով ընդունեց:

Դունըր գըրաւ Մունոյ առջեւն արքային,
Եւ համբուրեց ուրերն անոր. «Գըթութիւն,
Ո՛վ թագաւոր, որ յորջորջուած էք իշխան
Եւ տէր այնչափ արքայութեանց: Կը պագնէ
Կամականդորը ձեր ձեռքերն ու ուրերն:
Սն ձեր ճորտն է, կը ճանչնայ ձեզ իրեն տէր:
Իր աղջիկները կարգեցիք հնար գուք
Կարրիոնի ՚նֆանտներուն, բարձրը տոհմէ,
Ինչպէս որ գուք ուզեցիք: Արդ ծանօթ է
Զեզ պատահածն անշուշտ, գիտէք թէ ինչպէս
Նախատեցին մեզ ինֆանտներն: Հարուածեր
Անարգաբար Ռուորիկ Սիւի աղջիկներն.
Մերկացուցեր ի մեծ ամօթ կիներուն,
Եւ թողլըքեր կաղնուտին մէջ Կորպէսի՝
Գազաններուն վայրի՝ թոշնոց գիշակեր:
Արդ աղջիկները Վալենցա են դարձեալ:
Կը ճամբուրէ ձեր ձեռքը Սիւ՝ իբր ճորտ
Տիրոջն, որ գուք զանոնք դրկէք իր առջեւ,
Կամ ենթարկէք դատաստանի: Ինքընինքն
Սն նախատուած կը ճամարէ. թէպէտեւ
Չեր նախատինքը մեծագոյն է: Արդ գուք
Որ տեղեակ էք ամէն բանի՝ արդար է
Որ զայրանաք, եւ Սիւ ճամար պահանջէ
Թշնամանքին կարրիոնի ՚նֆանտներէն»:
Արքայն մտածեց խոկաց երկար ժամանակ.
«Իրաւցընէ կ'ըսեմ քեզ՝ աս մեծապէս
Կը վշտացնէ զիս եւ ունիս իրաւունք
Գուն, ով Մունոյ Գուստիոզ՝ ինձ ըսելու
Թէ ես եղայ իր աղջիկները կարգողն
Ինֆանտներուն կարրիոնի: Ըրի զայն

Ես իր բարւոյն համար եւ իր պատիւին։
Ուր էր թէ այս ամուսնութիւնը չըլլար
կատարուած։ այնքան ինծի, որքան Ախաթ
Յաւ կու տայ այս դէքքը սրտին մինչեւ խորն։
Ան իրաւունք ունի՝ չնորհիւ Աստուծոյ՝
Զենտուութեան։ Պիտի երթան քարոզներս
իմ պետութեանըս մէջ ամբողջ ազգելու
(Կը մտածէի հիմկուհիմա չընել աս)
Տոլեդոյի մէջ գումարումն ատեանին,
Ներկայութեամբ ազնուականաց՝ կոմսերու։
Հըրամայեմ պիտի որ հոն երեւան
կարրիոնի 'նփանտներն եւ հոն հաշիւ տան
կամպէադոր Սիտին՝ իրենց ըրածին։
Եւ թէ անոր դէմ չըկենան, քանզի ես
կրնամ զանոնք հնազանդեցնել ակամայ։»

134

«կամպէադոր Սիտին ըսէք, ան որ ծնաւ
Բարի ժամու մէջ, որ պատրաստ գտնըլի
Վեց շաբաթէն իր ճորտերովը զալու
Եւ գտնելու զիս Տոլեդոյ քաղքին մէջ։
Այս ժամանակն ահա իրեն կը չնորհեմ։
Բարեւեցէք ամէնքն, ուրախ թող ըլլան։
Պիտի՝ ունենան իրենց զլիէն անցածին
Համար պատուով արժանաւոր հատուցում։»
Մունոյ հրաժեշտ առաւ դարձաւ իմ Սիտին։
ինչպէս ըսած էր թագաւորն, ունեցաւ
Գործին վըրայ սիրտ. չըսպուժեց եւ դրկեց
իր հրամանները նամակով ի Լէոն,

Սանտիագոյ եւ Պորտոգալ, Գալիցիա,
ի կարրիոն, պարոններուն կաստիլեոյ
Լուր զրկելով որ Ավֆոնսոս կը խմբէր
կը գումարէր Տոլեդոյի մէջ ատեան,
Երեք շաբաթ վերջ պէտք է հոն երթային։
Սահմանուեցաւ իր հողերուն մէջ բոլոր՝
Որ արքային հըրամանները պահուին։

135

Հաճելի չէ կարրիոնի 'նփանտներուն
Որ թագաւորն ատեան խմբէ Տոլեդոյ։
Կը վախնան զայ կամպէադոր Սիտի հոն։
Խորհուրդ կ'ընեն՝ իբր ազգական՝ ինչպէս են,
իրարու մէջ, եւ կ'աղաքն արքային,
Որ զիրենք այն դատաստանէն ազատէ։
Ըստ Արքայն. «Երբէք, Աստուծ ինձ պաշտա-
կամպէադոր Սիտ պիտի զայ, եւ իրեն պան։
Զեր ըրածին պիտի համար՝ հաշիւ տաք։
Ան զայրացած է ձեզի դէմ։ Ով մերժէ
Գալ ատեանին երեւալու, թող թողու
իմ պետութիւնս. ալ չեմ անոր փափագիր։»
Տեսան զգացին կարրիոնի ինփանտներն
Որ պէտք էին ներկայանալ ատեանին,
Եւ ազգականք՝ ոնոքն իրենք իրենց մէջ՝
Խորհուրդ ըրին։ Տոն Գարսիա կոմսն անոնց
Միացաւ. իմ Սիտի ոսոխ, պատրաստ միշտ
Վընասելու անոր, ուրաւ իր խորհուրդն
Ինփանտներուն։ Տոլեդոյի ատեանին
Համար դրուած պայմանաժամը լրացաւ։

գացին հոն նախ բարի արքայն տոն Ալֆոնս,
կոմս Հենրիկոս, կոմս Ռայմոնտոյ — այս գեր-
[ջինն
չայլըն էր բարի կայսեր — եւ կոմս Ֆրայելա,
եւ կոմս Բիբրոն. եւ գացին հոն տակաւին
իր պետութեան մէջէ ուրիշ գիտուններ,
կաստիլիայ լաւագոյններն համօրէն:
Հոն եկան կոմս տոն Գարսիա, հետն էին
կարրիոնի Նվանտոներն, Ասուր Գոնսալուէզ
Եւ Գոնսալոյ Ասուրէզ, հուսկ Տիեկոյ
Եւ Ֆերնանտոյ. կային իրենց հետ շատեր՝
Որ ուղեցած էին իրենց դէպ ատեան:
Մաքերնին էր կամպէագոր Սիտոն ընկճել:
Ամէն կողմէ եկած էին շատ մարդիկ,
Բայց տակաւին հասած չէր ան որ ծենաւ
Բարի ժամու մէջ, եւ արքայն կը ցաւէր
Ուշանալուն. հինգերորդ օրն հասաւ Սիտ:
Ալբար ֆանէզը դրկած էր առաջուց
Որ համբուրէ ձեռքն արքային՝ իր տիրոջ.
Եւ իմացնէ որ պիտ' հասնի զիշերով:
Լուրն առնելով՝ գոհ եղաւ սիրտն Արքային:
Հեծաւ զբնաց շատ մարդերով ընդառաջ
Հնոր որ ծնաւ բարենըսին ժամու մէջ:
Հասաւ Սիտ լաւ սարուած բոլոր մարդերով.
Յիրաւի լաւ ընկերութիւն, որ ունէր
Անպիսի տէր: Հասնելով դէմ յանդիման
Բարի արքայ տոն Ալֆոնսին, ինքընինք
Գետին նետեց կամպէագոր Սիտ: Կ'ուզէր
Նըլաստանալ եւ պատուել իր թագաւորին:
Բայց թագաւորն ըստ փութով. «Յանուն սուրբ

իզիգորի, ոչ այս պահուս, ձի հեծէք,
Ո՛վ Սիտ. թէ ոչ՝ ձենէ չըլլամ պիտի զոհ:
Յետոյ պիտի մենք բարեւենք մէկըզմէկ
Խանդակաթ: Զիս դէսքերը շատ ցաւցուցին,
Որոնց համար վշտացած էք. տա՞ր Աստուած
Որ ձեր շնորհիւ այսօր ատեանս վաստըէքը
Փառք եւ պատիւ: — «Ամէն» ըստ Սիտ Տիազ
Կամպէագոր. ձեռքն համբուրեց, գրկեց զայն.
«Շնորհակալ եմ երկնքին՝ տէր, կարենալ
Զեզ տեսնելուս, կը խոնարհիմ ձեր առջեւ,
Տոն Ռայմոնտոյ կոմսին, եւ տոն Հենրիկոս
Կոմսին, բոլոր անոնց որ հոս են խմբուած:
Աստուած պահէ բարեկամները մեր, ձեզ՝
Գեր ի վերոյ ամէնուն, տէր իմ արքայ:
Կինըս տոնա փսիմննա, կին մեծարոյ
Կը համբուրէ ձեր ձեռքն, ինչպէս եւ գուստորերս:
Ինչ որ մեզի պատահեցաւ՝ արդար է
Որ վշտացնէ ձեզ: Պատասխան տուաւ Ալֆայն.
«Եւ վշտացած եմ շատ, օգնէ ինձ Աստուած»:

Ալֆոնս արքայն վերագարձաւ Տոլեդոյ.
Սիտ այն զիշեր չուզեց Տագոսը անցնիլ.
«Օթութիւն, Ալբայ, ձեզ Ալբարիչը պահէ:
Գուք հաճեցէք, ով տէր, քաղաք մոռնել. Ես՝
Իմիններովս պիտի մընամ Սուրբ Սերուան:
Իմ ընկերներս պիտի հասնին այս զիշեր:
Պիտի հսկում ընեմ այս սուրբ տեղոյն մէջ
Եւ գաղն առուու քաղաք կ'ըլլամ, կ'երեւամ

Ճաշէ առաջ արքունիքին մէջ անվրէպո։
Ըստ Արքայն, «Կը հաւանիմ մըսագիւր»։
Տոն Ալֆոնսոս արքայն մըտաւ Տոլեդոյ,
Մինչ Սիւ Տիազ Խոտրիկոյ զնաց Սուրբ Սերուան
Գիշերելու։ Մոմեր տըւաւ պատրաստել
Եւ սեղանին վըրայ զընել. լլգձալով
Հակել այն սուլը տեղն, աղօթել Արարչին
Եւ խօսիլ հետը գաղտնօրէն։ Մինայա
Եւ իր բոլոր միւս կտրիճները խիզախ
Պիս' հաւաքուին արեգակին ցաթելուն։

137

Ըսին մինչեւ այգ աղօթքներն աւօտեան։
Դեռ արեգակը չըցածաթ՝ լըմընցած
Էր պատարացն։ Ըրին իրենց նըւէրներն
Ըստ պատշաճի եւ առատ. «Դուք Մինայա
Ալքար Ֆանէգ, աչ բազուկս էք, պիտի գաք
Հետըս, եւ հետըս պիտի գան նմանապէս
Տոն Յերանիմ եպիսկոպոսն, Վէրմուղոզ
Պեր, Գուտուիոզ Մունոյ, Մարտին Անտոնին,
Ազնըւական քաղաքացի Բուրգոսի,
Եւ Ալքարէզ Ալքար, Ալքար Սալուադոր,
Մարտին Մունոզ՝ որ ծնաւ բարի ժամու մէջ,
Եւ թոռս Ֆելէզ Մունոզ. պիտի գան նաեւ
Ինձի հետ Մալ Անդա՛ գրագէտն, եւ Գալէն
Գարսիէզ՝ քաջ Արագոնցին։ Ասոնցմով
Թող լըրացուի թիւը հարիւր մարտիկի,
Ընտիրներուն մէջէն զանոնք զատելով։
Թող բաճկոններ հազնին՝ որպէս զի լաւ կրեն

Լանջապանակն, եւ վըրայէն դընեն թող
Արփիագեղ՝ լուսափողփող զըրահնին,
Զըրահներուն վրայ արսենին, մուշտակներն,
Եւ որպէս զի ըլտեսնըւի զէնուզարդն,
Առասանները թող աղէկ պրկըւին։
Հատու եւ ջինչ սուրերը լաւ ծածկըւին
Վէրարկուաց տակ։ Այդ տարազով կ'ուզեմ ես
Երթալ աւեան՝ արգարութիւն խնդրելու
Եւ ըսելու իմ պատճառներս ու փաստերս։
Եթէ ուզեն կարիքոնի ինֆանտներն
Յարձակիլ վրաս, ատանկ հարիւր քաջերով
Անտարակոյս երկիւղ պիտի չունենամ։»
Տըւին ամէնքը պատասխան. «Կ'ուզենք, տէր։»
Եւ հագուեցան ամէնքն ինչպէս ըսած էր։

Եւ ոչ վայրկեան մ'ըսպուժեց ան որ ծընաւ
Բարի ժամու մէջ. իր սրունքները պատեց
Ընտիր ասուեայ սոնապանով. եւ հազաւ
Սոնապանաց վրայ երկու կօշիկներ
Ըսրանչելի յօրինուածով. ըզգեցաւ
Շապիկ մը նուրբ կտաւէ՝ ճերմակ իբր արփին,
Արուեստագործ, եւ ծայրն ունէր թեզանիք,
Ոսկի՝ արծաթ, լաւ ագուցուած դաստակին,
Ինչպէս որ ինքն ուզեց։ Անոր վրայ ձըգեց
Նուրբ մետաքսէ շըքեղ ամզան մ'ոսկեհուու՛
Ճաճանչաւուիտ, եւ հուսկ ուրիմն ասոր վրայ
Ժըռեց մուշտակ մը ծիրանի՛ ոսկեծիր։
Կամպէտագոր իմ Սիւ զայն միշտ կը կըրէր.
Մազերուն վրայ նուրբ կտաւէ զտակ մը դըրաւ,
Ոսկիով էր բանուած եւ այնպէս շինուած
Որ թշնամին կոռւի ատեն չկարէնար

կամպէադորն իր մազերէն ըմբռնել:
 Առասանով մ'երկայն մօրուքը կապէց.
 Այսպէս ըրաւ որ պաշտպանէ ամբողջ անձն:
 Յետոյ ինքպինք վերարկուով մը ծածկեց
 Մեծ արժէքով՝ յօրինուածով մ'այնպիսի,
 Որուն վըրայ ներկաներէն ամէն որ
 Կրնար գանել որեւէ բան մ' հիացման:
 Սիտ այս հարփիր ձիաւորով՝ որոնց ան
 Պատրաստուելու հրաման էր տուեր, փութապէս
 ինկաւ ճամբայ, ելլելով Աուրբ Սերուանէն:
 իմ Սիտ այսպէս հանդերձանքով զնաց ատեան:
 Շրջապատին դուռն հասնելուն՝ ուզեց Սիտ
 իջնել ձիէն. խոհեմութեամբ մըտաւ ան
 Հետիններով. ինքը, մէջտեղն էր անոնց,
 Եւ իր չորս գին էին կեցած իրեններն:
 Իր մտնելուն՝ բարի Արքայն տոն Ալֆոնս
 Ոտքի ելաւ ընդունելու զանիկա
 Որ ծնաւ բարի ժամու մէջ. նա եւ ելան
 Կոմսերը տոն Հենրիկ եւ տոն Ռայմոնտոյ,
 Եւ յետոյ միւս բոլորը. ան որ ծընաւ
 Բարի ժամու, 'նդունուեցաւ մէծ պատիւով:
 Բայց չուզեցին ոտքի ելլել Գրանոնի
 Կրեսպոն եւ միւս բոլոր մարդիկն՝ որ էին
 Կարրիոնի ինքանոներուն խմբակէն:

Ըստ Արքայն. «Կամպէադոր Սիտ, եկէք,
 Զեր ինձ ձօնած այս աթոռին վրայ նստէք:
 Թէեւ ոմանց հաճոյ ըըլլայ՝ դուք մենէ
 Լաւագոյն էք»: Շնորհակալիք շատ մատոյց
 Թագաւորին ան որ զրաւեց Վալենցան.
 «Մընացէք ձեր աթոռին վրայ՝ իբըր տէր

Եւ թագաւոր. ես հոս կը մնամ իմ բոլոր
 Ընկերներովս»: Արքայն Սիտի խօսքերուն
 Շատ հաւնեցաւ: Այն ատեն իմ Սիտ նստաւ
 Ճախարակեայ նստարանի մը վըրայ.
 Եւ կեցան իր շուրջն իր հարփիր ասպետներն:
 Ալմէնքն որ հոն ներկայ էին՝ աչքերնին
 Գամած էին Սիտի եւ իր մօրուքին,
 Որ երկայն էր առասանով սեղմբւած:
 Հանդերձանքէն ազնըութիւն կը կաթէր:
 Զէին կրնար կարրիոնի ինքանոներն
 Անոր նայիլ, այնքան մեծ էր ամօթնին:
 Այս կէտին ոտք ելաւ արքայն տոն Ալֆոնս.
 «Ալսեցէք, տեարք, ձեզ Արքարիչն օգնական:
 Յորմէհետէ ելայ ես այս զահին վրայ,
 Չըխմբեցի բայց թէ երկու ատեաններ.
 Մին Բուրգոսի, Կարրիոնի մէջ երկրորդն:
 Եկած եմ այսօր խմբելու այս երրորդն
 Ի Տուեդոյ սիրոյն համար իմ Սիտի,
 Որ ծնաւ բարի ժամու մէջ, ան որպէս զի
 Կարրիոնի ինքանոներէն իրեն գէմ
 Ի գործ դրուած վընասներուն ունենայ
 Հատուցում. մենք զիտել զիտենք ամէնքնիս
 Որ իրեն ծանըր նախատինք մ' են ըրած:
 Կը փափազիմ որ դատաւոր ըլլան հոս
 Կոմսերը տոն Հենրիկ եւ տոն Ռայմոնտոյ,
 Եւ դուք բոլոր Կոմսերդ որ չէք Կողմնակից:
 Ուշ դրէք ամէնքդ, ով իմաստուն դուք մարդիկ,
 Որոշելու թէ իրաւունքն որ կողմն է:
 Զի անարդար բան մը ես չեմ հրամայեր:
 Կ'ուզենք դատել խաղաղութեամբ զոյգ կողմերն:

Ես յանուն Սուրբ Խզիդորի կ'երդնում հոս .
 Ան որ ատեանըս խըսովէ՝ պիտ' աքսոր
 Կրկըւի եւ իմ սէրըս պիտի կորսընցնէ :
 Ես իրաւունք ունեցողին պիտ' օգնեմ :
 Կամպէադոր Սիտը թող արդ ըսկըսի :
 Պիտի տեսնենք կարրիտնի ինֆանտներն
 Ի՞նչ պատասխան պիտի տան, ի՞նչ ապացոյց :
 Թագաւորին ձեռքն համբուրեց Ռոտրիկոյ
 Եւ ելաւ ուրք . «Շատ չնորհակալ եմ ձեզի,
 Իբրև տիրոջ եւ Ալքայի, որ սիրոյս
 Համար գուք հոս գումարեցիք այս ատեանն :
 Ահա թէ ինչ բանի համար այսօր հոս
 Կ'ամբաստանեմ կարրիտնի ինֆանտներն :
 Իմ աղջիկներս լըքելնուն համար չէ
 Որ ես ինքզինքըս նախատուած կը զբնեմ :
 Գուք կարգեցիք զէնոնք, գուք, ով թագաւոր,
 Եւ այսօր ինչ պէտք է ընէլը գիտնաք :
 Բայց երբ անոնք Վալենցայէն մեկնեցան
 Գուստրերուս հետ, ես որ զէնոնք իմ բոլոր
 Սրտով՝ հոգւովս կը սիրէի, ոտի անոնց
 Երկու հատ սուր, որոնցմէ մին կոլագա
 Կը կոչուէր, միւսը Տիգոնա, զորըս ես
 Կապուեցի քաջ մարդէ, որպէս զի ձեզի
 Ծառայէին, եւ ձեզ պատիւ բերէին :
 Այն վայրկեանէն որ լըքեցին աղջիկներս
 Կաղնուտին մէջը կորպէսի, չեն ուզած
 Հասարակաց ոչինչ ինձ հետ ունենալ,
 Եւ կորուսած են համակրանքըս եւ սէրս :
 Անոնք երկուքն իմ փեսաներս չեն այլ եւս :
 Ուրեմն ինձի թող գարձէնեն իմ սուրերս :

Դատաւորներն հաւանեցան . «Այս ամէնն
 Արդար է» : Կոմս ոռոն Գարսիա խօսեցաւ .
 «Ասոր մասին պիտի խօսինք» : Այն ատեն
 Մեկուսացան կարրիտնի ինֆանտներն
 Իբենց բոլոր ազգականօք եւ իբենց
 Կուսակցութեան անդամներով : Նոյնժամայն
 Բանակցեցան ինդրոյն վըրայ, եւ ատով
 Զայնակցեցան . «Կամպէադորը մեզի
 Հանդէպ նոյն իսկ գոնըւեցաւ չափազանց
 Բարեցակամ . ըլինդրելով ան մենէ
 Համար բոլոր նախատինքին, զոր ըրինք
 Իր գուտութերուն . հետն Ալֆոնսոս արքային
 Մենք պիտի լաւ համաձայնինք : Տանք իբեն
 Սուրերն, որով հետեւ անի սեւեռեր
 Է միտքը այս խնդրանքին վրայ, եւ երբոր
 Ստանայ զանոնք՝ պիտի ատեանը լաւծուի :
 Կամպէադորն այսուէս մենէ չունենայ
 Պիտ' հասուցում» : Այս խօսերէն վերջ եկան
 Դէպ ի ժողով . «Գթութիւն, Ալֆոնս թագաւոր,
 Գուք մեր տէրն էք : Մենք չենք կրնար ուրանալ
 Որ ան երկու սուր տըւաւ մեզ : Եւ արդ երբ
 Զանոնք կ'ուրգէ եւ կը ինդրէ, տհա ձեր
 Ներկայութեանը մենք անոր պիտի տանք» :
 Մերկացուցին սուրերը զոյգ կուաղա
 Եւ Տիգոնա, եւ արքային ձեռքը գրին՝
 Իբենց տիրոջ : Մերկացուցին զոյգ սուրերն
 Եւ փայլակեց ատեանն ամբողջ, զի կոուտն
 Ու գաստապան համակ ոսկի էին զուտ :
 Ապշած մնացին բարի մարդիկն ատեանին :
 Իմ Սիտ սուրերն ընդունեցաւ արքայէն,

Զեռքն համբուրեց եւ զարձաւ հոն՝ ուր որ էր :
 Զանոնք բոնեց ձեռքերուն մէջ՝ նայեցաւ :
 Զէին կրնար փոխած լլլաւ, զի զանոնք
 Լաւ կը ճանչնար: Ուրախացաւ հրճուեցաւ,
 Զեռքը վերցուց, բոնեց մօրուքը. «Յանուն
 Այս մօրուքին՝ որուն ոչ ոք ձեռք դպցուց
 Աշխարհի մէջ, այսպէս պէտք է վրէժ առնեն
 Տոնա լըուիր եւ տոնա Սու: Անունով
 Կանչեց իր թոռն, երկնցուց թեւն եւ տրւաւ
 Տիգոնա սուրն անոր. «Առէք զայն, ով թոռ,
 Զի պիտի այսպէս ձեռքերուն մէջ անցնի
 Ան լաւագոյն տիրոջ»: Բազուկն երկարեց
 Յետոյ Մարտին Անտոլինի, Բուրգոսի
 Քաջակորով քաջաքացւոյն, եւ անոր
 Տուաւ կոլաղան. «Իմ ազնիւ ճորտըս, Մարտին
 Անտոլինէզ, կոլաղա սուրը առէք,
 Բարի տեղէ մ'ապած կապուաս է անի,
 Բարսէլլոնի գուրքս Բերենգար Ռայմոնտէն:
 Զեզի կու տամ՝ որպէս զի լաւ պահէք զայն:
 Գիտեմ՝ որ երբ առիթը զայ, պիտ՝ անով
 Արժեցընէք ձեր քաջութիւնն ու կորով»:
 Զեռքը պազաւ Մարտին ու սուրն ընդունեց:
 Կամպէագոր Սիտը ելաւ իսկոյն ուր.
 «Շնորհակալիք Արարիչին եւ ձեզի,
 Տէր թագաւոր. գոհ եմ այլ եւս կոլաղա
 Եւ Տիգոնա իմ սուրերուս նըկատմամբ:
 Բայց ես ուրիշ ըսկլիքներ ունիմ զես
 Կարրինի ինֆանտներուն: Երբ տարին
 Վալենցայն երկու գուստերս, տուի անոնց
 Երեք հազար մարք՝ խառն ոսկի եւ արծաթ:

Ես իրենց հետ վարուեցայ այս օրինակ,
 Անոնք իրենց ուզած կերպով գործեցին:
 Դրամբս թող տան, զի ալ ինծի փեսայ չեն»:
 Կարրինի ինֆանտներուն ողբումն հոս
 Գուք տեսնելու էիք. կոմս տոն Ռայմոնտոյ
 Կը նըկատէ. «Ոյտ թէ ոչ, ըսէք արդ»:
 Կարրինի ինֆանտներն այն ժամանակ
 Կ'ըսեն. «Ոյտը համար սուրերը տըւինք
 Կամպէագոր Սիտին, որ ալ ուրիշ բան
 Չըպահանջէ, եւ չափ զնէ այս հատուցմամբ
 Պահանջներուն»: Ըստ կոմս տոն Ռայմոնտոյ.
 «Եթէ հաճոյ է արքային, մենք կ'ըսենք
 Որ պէտք է գուք գոհացում տաք իմ Սիտի
 Պահանջներուն»: Ըստ արքայն. «Ոյտ է իմ
 Ալ դատաստանս եւ հաճութիւնս»: Ոտք ելաւ
 Կամպէագոր Սիտ. «Կամ ինծի դարձուցէք
 Ինչ որ տըւի, կամ գոհացում տըւէք ինձ»:
 Մեկուսացան ինֆանտներն այն ժամանակ,
 Բայց չըկրցան համաձայնիլ ելքին վրայ,
 Զի մեծ գումար էր եւ ծախսած էին զայն:
 Դարձան իրենց որոշումով, խօսեցան
 Ուզածնին. «Ան որ զըրաւեց Վալենցան
 Շատ կը խըւէ մեզ երբ կ'ուզէ մեր զանձերն:
 Կ'ուզենք իրեն հատուցանել ինչքերով
 Ուեկամուտով Կարրինի հողերուն»:
 Երբ խօսեցան՝ դատաւորները ըսին.
 «Զենք հակառակ կենար՝ հածի եթէ Սիտ.
 Բայց գուք զայն՝ մեր դատողութեամբ՝ պէտք է
 Այս ատեանին մէջ անոր ձեռքը յանձնէք»: [Տոս
 Խօսեցաւ այս կէտին Ալֆոնս թագաւորն.

«Այս գործը լաւ ծանօթ է մեզ, եւ պիտենք
թէ Ախտ Տիազ կը պահանջէ բան մ' որուն
Ունի՛ բաւունք: Երեք հազար մարդերէն՝
Քովս է երկու հարիւրն, որ ինձ տրուեցաւ
Կարդիսնի ինքանտներէն: Կ'ուզեմ զայն
Դարձնել իրենց, որոնք այսպէս քանդուեցան
Կործանեցան. եւ թող իրենք տան Ախտի
Որ ծնաւ բարի ժամու մէջ. այն վայրկեանէն
Որ պէտք է ետ դարձընեն՝ չեմ ուզեր ալ»:

Եւ խօսեցաւ Ֆերնանտ, «Դըրամ չունինք մէնք»:
Խոկ եւ խոկ խօսք առաւ կոմս տոն Ռայմոնտոյ.
«Ուզին՝ արծաթը ծախսեցիք: Հըրաման
Կ'ընենք, եւ այս՝ դատաստանով, տոն Ալֆոնս
Թագաւորին առջեւ, որ գուք համարժէք
Իրով վճարէք Ախտի, եւ ան ընդունիք»:

Հնազանդելու պէտքը տեսան ինքանտներն:
Ո՞րչափ ձիեր օգապարիկ բերուեցան,
Ո՞րքան խոչոր ջորիներ, ո՞րքան շըքեղ
Նըրոյգներ, ո՞րքան սուր, իրենց համօրէն
Կազմածներով. Ախտ ընդունեց ամէնն ալ
Ինչպէս ատեանն որոշած էր: Բաց ասկէ
Երկու հարիւր մարդը՝ որ քովս էր Ալֆոնս
Թագաւորին՝ ըստիպուեցան ինքանտներն
Իմ Ախտի տալ՝ որպէս զի զինքը համեն:
Ըստիպուեցան փոխառութեան դիմելու,
Զի չէր բաւեր իրենցն: Ելան այս գործէն՝
Գիտոցէք դուք խալք ու խայտառակ ըլլալով:

Այդ այս իրերն առաւ Ռոտրիկ Ախտ Տիազ
Ու կը պահուին իր մարդերէն մհծ խնամքով:
Երբ հատուցումը վերջ գըտաւ՝ մըտածեց
Խսկոյն ուրիշ բանի. ըստ Ախտ Ռոտրիկ.
«Գըթութիւն, մէր Ալքայ, ի սէր զըթութեան:
Կախատինքին ամենամեծը մոռնալ
Կարող չեմ. ով պալատականք, լըսեցէք
Եւ իմ ցաւովը ցաւեցէք: Չեմ կրնար
Թողուլ առանց կոչի՝ առանց զրգիսի
Կարրիսնի զոյզ ինքանտներն, որոնք զիս
Կախատեցին անարգաբար՝ վատօրէն:

«Ըսէք ինձ, ով կարրիսնի ինքանտներ,
ինչ բանով ձեզ նախատեցի, ինչ կերպով,
Կատակով՝ թէ լրջօրէն. հոս հատուցում
Պիտի ընեմ դատաստանով ատեանիս:
Ինչո՞ւ համար օրտիս պատեանը խլեցիք:
Երբ մեկնեցաք Վալենցայէն՝ արսի ձեզ
Իմ աղջիկներըս շատ պատուով եւ անհուն
Հարըստութեամք: Այն վայրկեանէն որ զանոնք
Զէիք ուզեր, մատնիչ շուներ, գուք զանոնք
Ինչո՞ւ տարիք Վալենցայէն՝ կալուածնէն:
Ինչո՞ւ զանոնք հարուածեցիք փոկերով
Մտրակներով. ինչո՞ւ զանոնք Կորպէսի
Կաղնուախն մէջ թողլըքեցիք վայրէնի

Գաղաններուն՝ թռչուններուն լեռներու;
Ամօթը ձեր անոնց վըրայ ըրածին՝
Կ'ինայ ձեր իսկ վրան. թող ատեանը տեսնէ,
Թէ արդեօք պի՞ոք է ինձ պրուի գոհացում»:

Տոն գարսիա կոմսն ուրք ելաւ. «Գըթութիւն,
Արքայ, բոլոր Սպանիոյ մէջ լաւագոյնդ:
Սիւը ահա քարոզներէ ծանուցուած
Սամեանն եկած: Անի թողուց որ աճի
Մօրուքն, ու զայն երկարածիկ կը կըրէ,
Ասոնց սարսափ՝ անոնց սոսկում ազդելու:
Կարրիոնի ՚նֆանտներն անանկ զարմէն՝
Որ պէտք չէին ուզել ատոր աղջիկներն
Նոյն իսկ իբր հարճ. ով կարենար պիտի տալ
Զէնոնք անոնց իբր հաւասար՝ իբրը կին:
Շատ արդար է անոնց լըքելլ զէնոնք:
Առոր բոլոր ըսածներուն չենք ի տար
Մենք դանգ մ'անգամ»: Կամպէալորն այն ատեն
Մօրուքը ձիգ մը բռնեց. «Փառք, գոհութիւն
Երկնի ուերկրի վեհապետին Աստուծոյ:

Մօրուքս երկայն է, վասըն զի սընաւ ան
Առատանօխի: Ի՞նչ ունիք, կոմս, գուրք զանի
Պարսաւելու. յորմէնէնէ բուսաւ ան՝
Լաւ մշակուեցաւ, ըքանցուեցաւ բնաւ երեք
Կանացածին ոչ մէկ մարդէ. ոչ Մուղրի,
Ո՛չ Քրիստոնեայ չըկրցաւ զայն ըմբռնել,
Ինչպէս որ ես ըրի ձեզի կաբրայի
Ամոռոցին մէջ: Երբոր առի ես կաբրան

Եւ բռնեցի ձեր մօրուքէն, տղայ չեղաւ
Որ բըթաչափ մ'անկէ չկորպէր՝ չապշպէր.
Եւ հո՞ն՝ ուրկէ ես շոպեցի, չէ աճած
Դեռ տակաւին մէկալ կողմին հաւասար»:

Եւ ահա ուրք ելաւ ֆերնանտ Գոնսալուէզ:
Մըտիկ ըրէք ինչ որ ըսաւ բարձրաձայն.
«Չըքեցէք այս խօսակցութիւնը, ով Սիւ:
Ձեր ինչքերուն համար ձեզի տրուեցաւ
Լի գոհացում: Կազ ու կըսիւ չըծագի
Թող մեր ու ձեր միջեւ. վըսեմ զարմէն ենք
Մենք կոմսերուն կարրիոնի: Պէսք էինք
Արքաններու եւ կայսրերու գուստուերուն
Հետ միանալ, զի մեզ չէին բաւական
Դուտորերը քաջ բայց սոսկական մի մարդու:
Ունինք զէնոնք թողլըքելու իրաւունք:
✓ Եւ մենք հիմա՝ առաջուընէ աւելի
Ոչ թէ նըւազ՝ կը համարուինք մեծարգոյ»:

Աիս Ոստրիկոյ Տիազ դարձաւ Վերմուգնզ
Պերոյի. «Օ՞ն մունչ Պիկրոյ, որ այնքան
Լուռ կը մընաս երկար, խօսէ դու պարոն:
Անոնք իմին աղջիկներս են, հարազար
Զարմուհիներ քեզի. ատոնք խօսելով
Ինձ այդ կերպով՝ կը հարուածեն ըգբեզ ալ:
Պատասխանն իմ տալուս՝ կոռիւլ չես կրնար»:

Եւ լսկըսաւ խօսիլ Պիէր Վերմուդոզ:
 Ան դիմաղարձ ունի լեզու, չի կրնար
 Գակել զայն. երբ սակայն անգամ մը սկըսի,
 Գիտէք որ այլ եւս հանգստ չի՛ թողուր զայն.
 «Ո՛վ Սիտ, ըսեմ պիտի ձեզ: Զիս սովոր էք
 Ժողովսերու մէջ միշտ կոչել մունչ Պիէր.
 Թէ ուրիշ կերպ չեմ կրնար՝ լաւ գիտէք դուք,
 Բայց ըլպակիմ պիտի նելիք գործիս մէջ:
 Ինչ որ ըսիր, Ֆերնանտ, բոլորն ալ սուտ են:
 Կամպէադոր Սիտի չնորհիւ շահեցաք
 Վարկ եւ յարգանք: Պիտի գիտնամ յայտնել քեզ
 Քու զրութիւններդ: Յիշ դուն երբ կոռւցանք
 Վալենցայի մօս մեծ, եւ դուն խնդրեցիր
 Մարտը բանալ կամպէադոր Ռոտրիկէն:
 Տեսար Մուզրի մ', յարձակելու վրայ էիր,
 Կծիկը զըրիր սակայն քեզի չմօտեցած:
 Եթէ քեզի չըվազէի օգնութեան,
 Մուզրին ըգեզ կ'ենթարկէր մեծ վըտանգի:
 Տեղը անցայ, Մուզրիին հետ կոռւցայ.
 Անոր նախկին հարուածներովս յաղթեցի:
 Չին քեզ մըւի, պահեցի իրն ալ գաղտնի.
 Մինչեւ այս օրս չըյայտնեցի ոչ մէկոն:
 Սիտին առջեւ, առջեւն ամէն մարդերու
 Կրցար պարծիլ թէ Մուզրին դուն զրաւեցիր
 Եւ թէ հալուած մը կշռեցիր դիւցազի:
 Քեզի ամէնքն հաւատացին. չեն գիտեր,
 Չէին գիտեր ճշմարտութիւնը սակայն:

Գեղեցիկ ես՝ բայց վատ. լեզու մըն ես դուն
 Ալանց ձեռքի, ի՞նչպէս խօսիլ կը ժպրհիս:

«Օ՛ն, Ֆերնանտ, այս խօսքերն իրաւ զիտցիր գուն:
 Առխուծին դէպար չես յիշեր Վալենցա,
 Երբ կը ննջէր Սիտ, եւ առիւծը փախաւ
 Գառագիղէն. ու գուն, Ֆերնանտ, լնչ ըրիր
 Վախէդ. Սիտի նստարանին տակ մընար:
 Նստարանին շուրջը կեցանք մենք ամէնքս
 Պաշտպանելու համար մեր տէրը, մինչեւ
 Արթնցաւ ան՝ որ զըրաւեց Վալենցան՝
 Ելաւ տեղէն եւ դէպ առիւծը զընաց:
 Առիւծը զլուխը խոնարհեց եւ սպասեց
 Սիտին. տրւաւ թոյլ որ բռնէ իր զըզէն
 Եւ զանգակին մէջ դընէ. երբ դարձաւ քաջ
 Կամպէադորն, եւ իր ճորտերը տեսաւ
 Որ շուրջը ցանկ մ'էին կազմեր, փնտոեց ան
 Զոյգ փեսաներն եւ չըզբաւաւ եւ ոչ մին:
 Կ'ամբաստանեմ քեզ եւ կ'ըլլամ ձայնատուր
 Իրբ ապիրատ եւ չարագործ մատնիչի:
 Ասով պիտի պատերազմիմ ես քու դէմ
 Առջեւն Ավֆոնս թագաւորին: Խոկ Սիտի
 Աղջիկներուն գալով՝ տոնա կըտիրի,
 Տոնա Սոլի, անարգեցիք ինքզինքնիդ
 Գուրք՝ լըքելով զէնոնք. էնոնք կիներ են
 Եւ դուք մարդիկ. յամենայն դէպօս սակայն
 Շատ աւելի կ'արժեն էնոնք քան թէ դուք:
 Եթէ շատուիչն ուզէ՝ կռուինք միասին,

Պիտի ճանչնաս ըսածս իբրեւ ճշմարիտ՝
Մատնիչի պէս։ Պիտի փորձով ցուցընեմ
ինչ որ ես հոս հաստատեցի։ Այս վախճանն
Ունեցաւ այն երկուքին խօսքն ու պայքարն։

145

Արդ լըսեցէք ինչ որ ըսաւ Տիեկոյ
Գոնսալուէզ։ «Մենք մաքրամաքուր արիւնով
Կոմսերու պերճ զարմէն ենք. ուր էր թէ այս
Զոյգ հարսնիքներն երբեք եղած ըլլային,
Այն վայրկեանէն որ ունեցանք մինք անով
Երբը աներ Սիտ տոն Ռոպրիկը Տիազ։
Այս վայրկեանի՞ս իսկ չենք գղջար մենք անոր
Երկու գուտարերը լըքելուս։ Կարող են
Իրենց ամբողջ կեանքովն հեծել հառաչէլ։
Ինչ որ ըրինք մենք էնոնց, նոյն ինքն էնոնց
Եւ ոչ թէ մեզ՝ կշտամբութիւն պիտի՝ լլայ։
Պիտի կուտիմ այս կէտին վրայ ամենէն
Խիզախ մարդուն դէմ. այսինքն է՝ մեր զէնոնք
Լըքելը մեր պատուայն համար է եղած։»

146

Եւ ահա ուաք ելաւ Մարտին Անտոլին.
«Լըքէ, գրուժան եւ սըտախօս. դուն պէտք չես
Ալիւծին դէպքը մոռնալ, երբ որ գռնէն
Գուրս նետուեցար եւ ծածկեցիր ինքըզինքդ՝
Հաւբակին մէջ՝ ետին մամլոյ հեծանին։
Եւ յեսոյ, դուն ալ չըհագար վերարկուդ,

Ու քու բաձկոնդ աղտեղեցիր։ Ասոր վրայ
Պիտի կոռուիմ, եւ պիտ' ուրիշ կերպ չըլլայ։
Եւ իմ Սիտի գուտարերն ինչո՞ւ լըքեցիք։
Գիտցէք ամէն կերպով էնոնք արժէքով
Գերիվերոյ են ձենէ։ Յետ կըսիւին,
Պիտի բերնովդ ըսես թէ դուն մատնիչ մ'ես,
Եւ ինչ որ հոս ըսիր՝ ամէնն ալ սուտ են։»

147

Այս երկուքին պայքարն այսպէս վերջացաւ։
Բայց գոնսալուէզ Անսուրը ահա կը մտնէ
Ներս արքունիք, քաշքըշելով ետեւէն
Գետնի վըրայ արքսէնի վերարկուն
Ու պատմուման. կու զար կարմիր երեսով,
Զի կերած էր. խօսեցաւ քիչ ընտրութեամբ։

148

Ըսաւ. «Ո՛վ գուք պարոններ, ո՞վ ուսաւ բնաւ
Այսրան աղէտ. ո՞վ պիտի տայ մեզի լուր
Սիտի վըրայ. Ովիրնայի Ոփո՞ն է
Գացեր արդեօք իր ջաղացներն յարդարել,
Եւ վարձք առնել՝ ինչպէս ունի սովորոյթ։
Ո՞վ է կրցեր տալ զաղափարը անոր
Զոյգ աղջիկներն ամուսնութեամբ հաստելու
Կարցիոնի ինֆանտներուն հետ երկու։

Այն ատեն ուրբ ելաւ Մունոյ Գուստիոդ.
 «Լուռ կեցիր, մարզ անհաւատ, ժանու եւ մատա-
 կը նախընտրես գուն առաւտը ճաշել [նիչ:
 քան աղօթքներդ ըսել, ու շուրջդ եղողներն
 կը գանեցնես բոլոր՝ բարեւ երբ կու տաս:
 Երբեք շիտակ չես խօսիր ոչ մըտերմի
 Եւ ոչ տիրոջ, ամէնուն հետ սըտախօս,
 Կա մանաւանդ Արարչին. ես չեմ ուզեր
 Մաս կազմել քու մըտերմութեանց. քեզ պիտի
 Խոստովանիլ տամ թէ 'սածիս պէս ես գուն':
 Ըստ Ալֆոնս արքայն. «Ա՛լ բաւ են խօսերն:
 Անոնք որ ձայն տըւին, հրաւեր կարգացին,
 Պիտի կռուին. Ասուուած մեզի օգնական»:
 Վէճը զըտած էր վերջ երբ զոյգ ասպեսներ
 Մըտան ատեան. մին կը կոչուէր Ոյարրա,
 Սիւսն Ենեգոյ Քսիմենոն. մին դեսպան էր
 Նաւարրայի, միւսն Արագոն' ինքանտին:
 Պագին ձեռքերը առն Ալֆոնս արքային,
 Եւ խնդրեցին Սիտի դուստրերն, որ ըլլան
 Նաւարրայի և Արագոնի դշխոներ:
 Կ'աղաքէին որ աղջիկներն հարս տրուին
 Ինքանտներուն օրհնութիւնով ու պատուով:
 Այս կէտին լուռ կեցան ամէնքն ուշագիր:
 Ուր ելաւ Սիտ Կամպէադոր. «Գըթութիւն,
 Ալֆոնս արքայ. զուր իմ տէրս էք. Արարչին
 Շնորհակալ եմ ինձ մատուցուած խնդրանքին
 Նաւարրայէն և Արագոնէն: Դուր (ոչ ես)

Կարգեցիք նախ զանոնք. ահա աղջիկներս
 Զեր ձեռքերուն մէջ. առանց ձեր հրամանին
 Պիտի չընեմ ոչինչ»: Ելաւ Արքայն ուրբ
 Եւ լըոեցուց բոլոր ատեանն. «Ո՛վ իմ Ոիտ,
 Կամպէադոր քաջարի, ձեզ կ'աղաքէմ՝
 Ծնդունելու – եւ ես հաւան եմ եւ հաճ –
 Ուր այսօր այս ամուսնութիւնն որոշուի
 Այս ատեանին մէջ. այդ կերպով դուք պիտի
 Հարբստութիւն եւ յարգ ու վարկ վաստեկիք»:
 Ուր ելաւ Սիտ, պազաւ ձեռքերն արքային.
 «Եթէ հաճոյ է ձեզ, ձեզ գոհ կ'ընեմ, տէր»:
 Բոստ Արքայն «Ասուուած բարի վարձ տայ ձեզ:
 Ո՛վ Ոյարրա, ով Ենեգոյ Քսիմենոն,
 Կը հաւանիմ ամուսնութեան գուստերուն
 Սիտի տոնա Լզուիրայի, Սոլի, հետն
 Արագոնի, Նաւարրայի 'նքանտներուն:
 Պիտ' անոնց հարս տրուին պատուով, օրհնու-
 Եւ Ոյարրա եւ Ենեգոյ Քսիմենոն [թեամբ]:
 Ուր ելլելով պազին ձեռքերն Ալֆոնսի
 Եւ յետոյ Սիտ Կամպէադոր Ոսորիկի:
 Խոստում տըւին եւ երդումնցան որ ըլլայ
 Այնպէս ինչպէս որ ըսուեցաւ: Ատեանէն
 Ուրախացան շատեր. տըհաճ ու զըժգոհ
 Մնացին սաստիկ կարրիսոնի ինքանտներն:
 Ուրի ելաւ Ալֆար Ֆանէզ Մինայա.
 «Ձենէ զթութիւն կը խնդրեմ իբր Արքայէ
 Եւ տիրոջմէ, եւ թող չըլլայ անհաճոյ
 Կամպէադոր Սիտի. ես դեռ նեղութիւն
 Չըլլայի այս ատեանին. արդ ուզէի
 Պիտի ըսել ինչ որ ունիմ սրտիս վրայ»:

Ըստ Արքայն. «Յօժարակամ, Մինայա
Ալեար Ֆանէզ, ըսէք ինչ որ կը թուի ձեզ»:
— Բոլոր ատեանք կ'աղաքէմ լըսէ ինձ:
Կարրիոնի ինֆանտներուն դէմ ունիմ
Անհընարին զայրոյթ: Իրենց արւի ես
Զարմուհիներս յանուն Ալֆոնս արքային,
Ուանոնք առին զէնոնք պատուով՝ օրհնութեամբ՝
Իրենց կին. մեծ հարթակութիւն տուաւ անոնց
Կամպէադոր իմ Սիտ: Անոնք լրգեցին
Զէնոնք՝ ձեզի պատճառելով մեծ կոկիծ:
Կ'ամբաստանէմ զանոնք, անոնց ձայն կու տամ
Իրը ապիրատ եւ մատնու ժամտերու:
Վանիզոմի ինֆանտներուն տոհմէն էք՝
Ուրկէ ելան կոմսեր յարգի եւ արի.
Բայց արդ աղէկ գիտենք թէ ինչ բարք ունին:
Շնորհակալ եմ Արարիչին որ ինդրանք
Կը մատուցուի իմ զարմուհեացրօ համար՝
Տնան Ելուիր, տոնա Սոլի, 'նֆանտներէն
Նաւարրայի ու Արքազոնի: Դուք զէնոնք
Կը բռնէիք առաջ՝ իրեն հաւասար՝
Զեր թեւերուն մէջ, արդ անոնց ձեռուին դուք
Պիտի պագնէք, զէնոնք կոչէք տիրուիք
Եւ ծառայէք, որքան ալ ծանր Ալլայ ձեզ:
Շնորհակալիք երկինքներու Աստուածին
Եւ տոն Ալֆոնս թագաւորին, այս կերպով
Կը բարձրանայ համբաւը Սիտ Ռոտրիկի:
Վերջապէօ դուք այնպէս էք՝ ինչպէս ըսի:
Եթէ կայ մէկն որ դէմ խօսի կամ ժխտէ,
Պիտնայ որ ես Ալքար Ֆանէզն եմ, պատրաստ՝
Լաւագոյնին դէմ ամէնքէն՝ կոռւելու»:

Եւաւ Գոմէզ Պէլայէտ ուոք. «Մինայա,
Այս քու բոլոր խօսքերուդ միւաքը ինչ է:
Կան բաւական մարդիկ ձեր դէմ կռուելու՝
Այս ատեանին մէջ, եւ չուզող եթէ կայ՝
Իրեն գէշ. այս գործերէն մենք եթէ լաւ
Ելլէնք, Աստուած եթէ ուզէ, դուք յետոյ
Պիտի տեսնէք թէ սածնիդ բան մը կ'արժէ՞»:
Ըստ Արքայն. «Այս վէճը վերջ գտնէ թող:
Ա՛ թող ոչ որ եւ ոչ իսկ խօսք մը զուրցէ:
Վէճը թող այս ասպեսներուն միջեւ վաղն՝
Երբոր ցաթէ արփին՝ տեղի ունենայ,
Երեքի դէմ երեք՝ որոնք ձայն տըւին
Այս ատեանին մէջ: Իսկ եւ իսկ խօսեցան
Կարրիոնի ինֆանտներն. «Ո՛վ թագաւոր,
Տըւէք մեզի քիչ մ'ատեն, վաղը չ'ըլլար:
Կամպէադոր Սիտի արքինք զէնք ու ձի.
Պէտք ենք երթալ կարրիոնի նախ հողերն»:
Արքայն Սիտի գարձած ըստ. «Ունենայ
Պիտի տեղի այս կագն ուր դուք հրամայէք»:
Ան ժամանակ ըստ իմ Սիտ. «Ոչ, տէր իմ,
ինծի չ'ինար հըրամայել, եւ յետոյ
Եւ աւելի կ'ընտրեմ երթալ Վալենցա,
Քան կարրիոն»: Եւ թագաւորն. «Ո՞ն, ո՞վ Սիտ,
Զեր ասպետներն ինձ տուէք իրենց զէնքերով:
Պիտի գան հետո, եւ ես ըլլամ պաշտպաննին:
Կը հաւաստեմ՝ զերդ տէր բարի իր նորտին,
Որ չոնինան պիտի վընաս որեւէ
Ո՛չ կոմսէ, ոչ ուրիշ մարդէ: Հոս անոնց
Այսօր սահման մը կ'որոշեմ. յետ երեք
Շաբաթներու՝ կարրիոնի գաշտերուն»:

Մէջ թող փորձեն ինքզինքնին՝ զէն ի ձեռին՝
Ներկայութեանս. եւ եթէ մէկը պակսի,
Կորսընցընէ պիտի ամէն իրաւունք,
Եւ համարուի յաղթահարուած եւ մատնիչ»:
Ընդունեցան կարբիոնի ինքանտներն
Այս դատաստանն Արքային. իմ Սիտ պագաւ
Անոր ձեռքերն. «Այս իմ երեք ասպեսներս
Զեր ձեռքին մէջ են. զանոնք այս վայրկեանէն
Զեզ կը յանձնեմ, իբր արքայի եւ տիրոջ:
Այնպէս զինուած են որ կրնան կատարել
Իրենց ամէն պարտքը: Զանոնք դրկեցէք
Ինձ Վալենցա յարգուած՝ ի սէր Արարչին»:
Այն ժամանակ յարեց Արքայն. «Ասուուած տայ»:
Այն ժամանակ կամպէսադոր Սիտ վերցուց
Իր սաղաւարսն եւ նուրբ կտաւէ գլխադիրն,
Որ ճերմակ էր արեւու պէս: Եւ քակեց
Մօրուքը՝ զայն ճանելով դուրս չըւանէն:
Ատեանն ողջոյն չէր յոգնիր վրան նայելէ:
Յառաջացաւ դէպ ի կոմսերն Հենրիկոս
Եւ Ռայմոնտոյ. գրկեց զանոնք, ալաշեց
Խանդաղակաթ որ առնեն իր զանձերէն
Որ մասն իրենց ըլլար հաճոյ: Ազաչեց
Ոչ լոկ ասոնց, այլ նաեւ միւս ամէնուն
Որ իրենց կողմն էին՝ առնել սիրածնին:
Առին ոմանք, մինչ չուզեցին ուրիշներ:
Երկու հարիւր մարքը թողուց Արքային,
Որ առաւ ինչ որ ուզեց իր զանձերէն.
«Ճենէ գթութիւն կը խնդրեմ, ով թագաւոր,
— Ըստ անոր իմ Սիտ — ի սէր Արարչին:
Այն վայրկեանէն որ հոս ամէն ինչ լրացաւ,

Կը պազնեմ ձեր ձեռքերը ձեր շընորհիւ,
Եւ կը ցանկամ մեկնիլ երթալ Վալենցա
Զոր առի այնքան տաժանքով»: Յետոյ Ոիտ
Հըրամայեց որ տան ձիեր եւ ուրիշ
Ինչ բանի պէտք որ ունեին գեսպաններն
Արագոնի եւ Նաւարրա քաղաքաց
Ինքանտներուն, ապա զանոնք արձակեց:
Հեծաւ արքայն տոն Ալֆոնս իր պալատին
Աւագներովն ողջոյն Տիազ Սիտի հետ՝
Եւ քաղաքէն զուրս ելաւ. երբ որ հասան
Սոկողըւէր, ըստ Արքայն իմ Սիտի,
Որ հեծած էր Բարիեկա ձիուն վրայ.
«Տոն Ռուրդիկոյ, պէտք է որ դուք վազցընէք
Ու փորձէք իմ առջեւս այս ձին, որուն վրայ
Լըսէր եմ շատ գովեստներ»: Սիտ ժպտեցաւ
Եւ ըստ. «Տէր, ձեր պալատին մէջ շատ կան
Ազնիւ մարդիկ ատակ այդ բանն ընելու:
Ըսէք իրենց որ վազցընեն ձիերնին»:
Յարեց Արքայն. «Խօսքերդ ինձ շատ հաճոյ են,
Բայց կ'ուզեմ իմ սիրոյս այս ձին վազցընէք»:

Ըսկըսաւ Սիտ այն ժամանակ վազցընէլ
Եւ փորձել ձին՝ բայց այնպիսի կորովով,
Որ հիացած մնացին ամէնքը վըրան:
Զեռքը վերցուց Արքայն եւ խաչ մը հանեց.
«Լէոնի Սուրբ Խղիդորի անունով
Կ'երդնում որ մեր երկիրներուն մէջ բոլոր
Երբեք նըման պարոն չունի գոյութիւն»:

Սիտ ձիուն վրայ առաջ եկաւ եւ պագաւ
Զեռքերն Ալֆոնս թագաւորին իր տիրոջ.
«Դուք ինձ հրաման արւիք որ ես վազցընեմ
Բարեիկան. այսօր նըմանը չըկայ
Մուղբիներուն, Քրիստոնէից մէջ. ես զայն
Զեզ կ'ընծայէմ, տանիլ տրւէք զայն, ով տէր»:
Ըստ Արքայն. «Չեմ ուզեր զայն ընդունիլ:
Եթէ քենէ զայն առնէի, ալ պիտի
Չին չունենար տէր մ'այնքան քաջ եւ կարշնեղ:
Չի մ'այդպիսի՝ ձեզի նըման ասպետով
Դիտմամբ եղած է մարտի մէջ յաղթելու
Մուղբիներուն, հալածելու փախուստնին:
Թող վերցընէ պաշտպանութիւնն Արարին
Անկէ որ զայն քենէ առնել պիտ ուզէ,
Որովհետեւ կու ույ նոյն ինքը մեզի
Չենէ եւ ձեր երիվարէն փատք՝ պատիւ»:
Ցեսոյ հրաժեշտ առին՝ ատեանը լուծուաւ:
Կամպէադոր լաւ հրահանգներ տուաւ անոնց
Որ կոռւէին պիտի. «Արդ, օ՞ն, Անտոլին
Մարտին, եւ դուք Պէր Վերմուդոզ, եւ Մունոյ
Գուտիփոզ, պինդ կեցէք դաշտին մէջ՝ ինչպէս
Պարոններու կը վայլէ: Ինձ լաւ լուրեր
Հասնին ձենէ ի Վալենցա»: Անտոլին
Մարտին ըստաւ. «Ինչո՞ւ այդպէս կ'ըսէք, տէր.
Գործն յանձն առինք, պիտի կրնանք կատարել,
Պիտի կրնաք մեր մահուան բօթը լըսել,
Բայց ոչ երբեք մեր պարտութեանն»: Ասոր վրայ
Ուրախացաւ բարի ժամու մէջ ծընածն,
Եւ իր բոլոր մտերիմներէն մեկնեցաւ:
Սիտ Վալենցա դէպ ի, Արքայն՝ Կարրիոն:

Երեք շաբաթն անցնելուն՝ կէտ սահմանուած
Թագաւորէն, Սիտի մարդիկն ունէին
Իղձ տոն Ուուրիկ Սիտէն իրենց վուահուած
Պարաքը ի զործ զնելու: Անոնք տակն էին
Պաշտպանութեան Լէոնի տոն Ալֆոնսին:
Կարրիոնի ինքանտներուն սպասեցին
Երկու օրէր: Այսոնք եկան հայթայթած
Ազուոր ձիեր եւ կազմածներ, հետերնին
Ազգականներն իրենց. որոնց հետ մէկանց
Նիւթեր՝ կնքեր էին դաշտին մէջ զրաւել,
Յամօթ Սիտի, նոյն իմ Սիտի ասպետներն,
Կարենային եթէ կըոփի չըսկըսած
Քաշել զանոնք մէկդի. դժնէ զազափար,
Բայց բան չըրին տոն Ալֆոնսի երկիւղէն:
Գիշեր ատեն հսկումն ըրին զէնքիւուն
Եւ Արարչին աղօթեցին: Եւ ահա
Գիշերն անցաւ եւ աշալուշը ցաթեց:
Համախմբուած էին հոն շատ քաջ մարդիկ
Մենամարտին հանդիսաւես ըլլալու,
Եւ, ամէնքէն վեր, կար արքայն տոն Ալֆոնս,
Իբրև ի խոյզ իրաւունքին եւ նեցուկ,
Եւ կենալու անիրաւին հակառակ:
Հազան զրահնին կամպէադոր Սիտիններն,
Երեքը մէկ եւ միաշունչ. զերդ մարդիկ
Միակ տիրոջ հաւատարիմ եւ մտերիմ:
Կարրիոնի՝ նփանտներն ուրիշ տեղույ մէջ
Հազան զրահնին, եւ կոմս Գարսի Որդոնէզ
կը հրահանգէր զանոնք: Հանել խորհեցան
Գժուարութիւն մ' եւ խնդրեցին Ալֆոնսէ
Որ Կոլադա եւ Տիգոնա չերեւան

Պատերազմին մէջ, որպէս զի Սիտիններն
Այն սուրերով չըկուէին: Կ'զըղային
Շատ ինժանտներն անոնք տըւած ըլլալնուն:
Թագաւորին ըսին, բայց ան չկառարեց
Իրենց խնդիրն, «Այդ մասին խօսք չըրեք գուրք
Երբոր ատեան էինք խմբած: Եթէ գուրք
Ունիք ընտիր գենքեր հիմա՝ պիտի 'լայ
Օգուտը ձեզ. նոյնը պիտի 'լլայ նաեւ
Սիտի մարդոց: Կարրիոնի ինժանտներ,
Գացէք գաշտին մէջ երեւցէք: Ի դէպ է
Որ գուրք կռուիք պարոններու հանգունակ,
Զի զերդ վարպետ պիտի կռուին Սիտիններն:
Եթէ յաղթէք՝ պատիւնիդ մեծ պիտի 'լայ.
Խոկ թէ պարտուիք՝ մի՛ մեղադրէք ըզմեզ բնաւ:
Ամէնք զիտեն որ գուրք ինքնին փնտուեցիք
Այս պատահարն՝ արկածը ձեր գործերով»:
Կարրիոնի 'նժանտներն արդէն իսկ զղալ
Կը սկըսէին, կը ցաւէին կատարած
Գործերնուն վրայ, ըրած ըլլալ չուզէին
Պիտի բոլոր գանձին համար կարրեսնի:
Կամպէազոր Սիտի երեք ասպետներն
Արդէն զինուած էին. զընաց թագաւորն
Ալֆոնս անոնց այցելութեան: Եւ անոնք
Ըսին իրեն. «Կը համբուրենք ձեր ձեռքերն,
Իբրեւ տիրոջ եւ Արքայի, որպէս զի
Մեր եւ անոնց միջեւ ըլլաք դատաւոր:
Պաշտպանեցէք ըզմեզ բարի 'րաւունքով՝
Ոչ անիրաւ: Կարրիոնի 'նժանտներուն
Կուսակիցներն հոս են, եւ մենք չենք զիտեր
Թէ անոնք ի՞նչ դաւեր կրնան նիթել մեզ:

Մեր տէրը Սիտ յանձնեց մեզ ձեր ձեռքերուն:
Իրաւոնքնիս պաշտպանեցէք Արարէին
Սիրոյն: Ըստ այն ժամանակ թագաւորն.
«Յօժարակամ եւ իմ սրտովըս բոլոր»:
Բնտիր ու ժիր ձիերն անոնց բերուեցան,
Թամբէրուն վրայ խաչին նըշանն հանեցին,
Եւ հեծան մեծ զօրութիւնով: Ունէին
Վըղերնէն կախ սպարները պինդ պալարով.
Բոնած էին սուր սայրերով աշտէնին,
(Իւրաքանչիւր աշտէ գըրօշ մը ունէր),
Եւ կային շուրջը շատ կորիճ պարոններ.
Երեւցան այսպէս զաշտին վրայ, ուր կային
Ցանկեր. էին Սիտի մարդիկն համաձայն
Որ ամէն մին մէկ մրցորդի վրայ դիմէր:
Կարրիոնի 'նժանտներն ահա միւս կոզմէն
Փրթան՝ բազում հետեւորդով, զի հոն շատ
Թայրաթուներ ունէին: Տուաւ տոն Ալֆոնս
Դատաւորներ անոնց, իբրեւ պաշտպաններ
Իրաւոնքի, եւ ոչ ուրիշ բաներու,
Եւ ոչ նոյն իսկ անոնց հետ վէճ ընելու
Այսին վրայ եւ կամ ոչին: Երբ եղան
Դաշտին վըրայ, Ալֆոնս արքայն խօսեցաւ.
«Մըտիկ ըրէք ինչ որ ձեզի պիտի 'սեմ,
Ո՛վ ինժանտներ կարրիոնի: Պէտք էիք
Գուրք այս մրցումը Տոլեդոյ կատարել,
Բայց չուզեցէք. իմ երաշխիս տակ՝ բերի
Կամպէազոր. Սիտի երեք ասպետներն
Հողերուն վրայ կարրիոնի: 'Իաւոնքնիդ
Պահանջեցէք, բայց ծուռ համբայ մի՛ երթաք.
Վասըն զի մէկն եթէ ուզէր անարդար

Բան մը զործել, ես պիտի դէմ կենայի,
Եւ պետութիւնս ամբողջ պիտի նախատուէր։
Կարրիոնի նվանտներուն շատ ծանր էր այս։
Գատաւորները եւ Արքայն ցոյց տրւին
Ցանկերն, եւ գաշտն ամէնքն ազատ թողուցին
Շուրջանակի. յայտնի սուեցաւ վեցին ալ
Թէ ով որ գուրս ելլէր ցանկն, պարտըւած
Պիտի նկատուէր։ Բոլոր մարդիկ բացուեցան
Այնքան որ մնար միջոց մը վեց նիզակի՝
Ընդ մէջ ներկայ եղողներուն եւ ցանկին։
Վիճակով գաշտը բաժնեցին ու տրւին
Մէն մրցորդի լոյսի բաժին հաւասար։
Գատաւորները քաշուեցան, ու մնացին
Ասպետներն այս ատեն ճակատ ճակատի։
Ռոտրիկ Սիտի մարդիկն յառաջ դիմեցին
Կարրիոնի դէպ ինֆանտներն, եւ ասոնք
Դէպ ի անոնք. իւրաքանչիւրն անոնցմէ
Իր թշնամոյն վրայ կը բռնէր իր աչուին։
Առին սպարնին, եւ ծածկեցին իրենց կուրծքն.
Իջեցուցին տէգերն իրենց գրօշներով
Եւ դէմքերնին ծուեցին թամբին գունտին վրայ։
Տըւին խըթանը ձիերուն, կը ողողար
Կարծես գետինն ուրկէ անոնք թափ տրւին։
Ամէն ոք ուշ կը դռնէր իր թշնամոյն։
Ահա երեք երեքի դէմ կը կոռւին։
Կը կարծէին անոնք որ չորս կողմն էին
Թէ պիտ' յանկարծ իյնային զի ցուրտ տապաստ։
Պէտք Վերմուգով՝ որ նախ եղաւ ձայնատուր,
Պատահեցաւ Ֆերնանտոյի Գոնսալուէզ։
Անվախ զարկին մէկը միւսին վահանին։

Տոն Պէրոյի վահանն անցուց թափ ֆերնանտ,
Բայց պարապին զարկաւ եւ զայն չըխոցեց։
Երկու տեղէ կոտրեց վըրան տիգաբունն.
Ամուր կեցաւ Պէր Վերմուգով, չերերաց։
Հարուած մըն էր առեր, տըւաւ հատ մ'ալ ինք։
Ասպարին մէջ տեղի պալարը փշրեց
Ու ցատքեցուց մէկդի, անցուց անարգել
Թափի, եւ աշտէն անոր կուրծքին մէջ զամնեց։
Եռավերտեան ունէր զըրահ ֆերնանտոյ
Եւ աս պահեց զանի, երկուր փշրեցան,
Բայց երրորդ վերտը զիմազրեց։ Եւ սակայն
Մացուց ներքնակը շապիկով՝ ծոսկերով
Երկայնութեամբ ձեռքի մ'անոր միսին մէջ։
Սրինը զուրս փրքաց բերնէն։ Խզուեցան
Խրացներն, որոնց եւ ոչ իսկ մին դիմացաւ.
Եւ Ֆերնանտ փլաւ գետին ձիուն գաւակէն։
Զայն ներկաներն համարեցին մահավէր։
Պէրոյ աշտէն թողուց ու սուրն առաւ ձեռք։
Երբոր տեսաւ զայն ֆերնանտոյ Գոնսալուէզ՝
Տիզոնան լաւ ճանչցաւ, ուառանց հարուածի
Ծապասելով՝ յայտարարեց. «Պարտուած եմ»։
Հաստատեցին գատաւորները մրցման,
Եւ հեռացաւ մէկդի Պէր Վերմուգով։

Հարուած տըւին տէգով Մարտին Անտոլին
Եւ Տիեկոյ Գոնսալուէզ՝ մէկը միւսին,
Եւ հարուածներն եղան այնքան հըզօրեղ՝
Որ կոտրեցան երկու տէգերն ալ։ Մարտին

Անտուիինէց սուրը քաշեց։ Դաշտն ամբողջ
 ✓ Փայլատակեց, այնքան լուսեղ էր եւ ջինջ։
 Մըկեց հարուած մը շեղակի առնելով։
 Կտրեց կնգույն անոր եւ սուրը հասաւ
 Մինչեւ անոր գըդակն. ասոնք թոցնելով
 Խուզեց մազերն ու վէրք բացաւ միսին մէջ։
 Գլխուն զրահին մէկ մասն ինկաւ գետին վար,
 Եւ մասը միւտ վերելեակին վրայ մընաց։
 Երբ կոլադա՝ թանկագին սուրը մըխեց
 Անանկ հարուած մը, Տիեկոյ լաւ տեսաւ
 Որ պիտ' անկէ ըըկրնար ողջ ելլել դուրս։
 Դարձուց ձիուն սանձը որ դէմը գայ ճիշդ.
 Սուրը իր ձեռքն էր, բայց զայն չէր գործածեր։
 Անտուիինէց Մարտին զայն սրովն ընդունեց։
 Տըւաւ տափակ հարուած մ'անոր, չառաւ զայն
 Սուրին բերնով։ Եւ Տիեկոյ մհծաձայն
 Աղաղակեց. «Օգնէ, Աստուած փառաւոր,
 Օգնէ ինձ, Տէր իմ, ազատէ այս սուրէն»։
 Սանձը քաշեց ձիուն՝ սուրէն շեղեց զայն,
 Եւ զայն թափով ցանկապատէն քըշեց դուրս։
 Անտուիինէց Մարտին մընաց դաշտին մէջ։
 Այն ժամանակ ըստաւ Արքայն. «Հետո եկէք։
 Զէր ըրածովն արդէն մարտին յաղթեցիք»։
 Դատաւորներն հաստատեցին թէ ճիշդ էր։

Երկուքն յաղթող ելան. ձեզի արդ Մունոյ
 Գուստիոգի մասին ըսեմ պիտի ես,
 Թէ Գոնսալուէց Անսուրի հետ ինչպէս գնաց։

Ապարներուն վրայ տըւին ահեղ հարուածներ։
 Անսուրը կարչնեղ եւ քաջասիրտ՝ հարուածեց
 Մունոյն սպարին վըրայ, այնպէս որ անցուց
 Թափ եւ զըրահը խորտակեց. բայց աշտէն
 Պարապ գընաց՝ առանց մարմնոյն դպչելու։
 Այս հարուածէն վերջ կարգն եկաւ Մունոյին։
 Մէկ հարուածով սպարը ճեղքեց մէջտեղէն։
 Չըկրցաւ դէմ դընել Անսուրը, կոտրեցաւ
 Զրահը, սակայն խոցուեցաւ իր մէկ կողմէն
 Եւ ոչ կուրծքէն. աշտէն միսին մէջ զամեց
 Գրօշովն հանդերձ, եւ միւտ կողմէն ելաւ գուրս
 Երկայնութեամբ բազկի։ Մունոյ Գուստիոզ
 Տըւաւ ցնցում մ'անոր՝ թամբէն խախտեց զայն։
 Գաշելով աէզն յետոյ՝ գետին տապալեց։
 Տէգ՝ բուն՝ դըրօց կարմիր էին արիւնով։
 Հարուածն ամէն որ մահացու մըտածեց։
 Աշտէն նորէն խոնարհեցուց Գուստիոզ
 Եւ ըսպանաց անոր՝ վըրան կենալով։
 Բայց Գոնսալուէց ըստաւ. «Ի սէր Աստուծոյ,
 Մի հարուածէք, խազմը ասով պարտուեցաւ»։
 Գատաւորներն ըսին. «Մէր ալ կարծիքն է»։

Տոն Ալֆոնսոս բարի արքայն պարպէլ տուաւ
 Գաշտն, եւ իրեն առաւ գէնքերն հոն մնացած։
 Պատուով Սիտի ասպետներն եւ քաշուեցան։
 Փառք Արաշին, յաղթած էին կըուիկին,
 Կարրիոնի հողերուն ցաւը մեծ էր։

Արքայն ճամբար հանեց գիշեր ժամանակ
 Ասպետներն իմ Սիտի, որպէս զի ըըկրեն
 Յարձակումներ եւ աներկիւղ ճամբորդեն։
 Խոհեմութեամբ գացին գիշեր ու ցերեկ

Եւ հուսկ հասան Վալենցա ողջ եւ առողջ
կամպէադոր ոռոն Ոտտրիկոյ Սիտի մօտ:
Կարրիոնի ՚նֆանտներն էին հոն թողած
կելու անունովը վատերու, կատարած՝
Պարոքն որ իրենց տէրը յանձներ էր իրենց.
Ուստի ՚բաւունք ունէր հրճուիլ ցնծալու
կամպէադոր Սիտը. մինչդեռ մեծ եղաւ
կարրիոնի ՚նֆանտներուն նուաստութիւնն:
Արդ միեւնոյնը պատահի՝ եթէ ոչ
Աւելի չարն՝ անոր որ կին մը ազնիւ
կը նախատէ եւ յետոյ զայն կը լըքէ:
Թողունք մէկդի կարրիոնի ՚նֆանտներուն
Հետ վէճերնիս. թող իրենց կրած ամօթին
Վըրայ ցաւին: Ընդհակառակը՝ խօսինք
Անոր մասին՝ որ ծնաւ բարի ժամու մէջ:
Վալենցայի մէջ եղաւ մեծ ցնծութիւն
Պատուին համար՝ զոր շահեցան ասպետներն
Իմ Սիտի: Տէրն իրենց Տիազ Ոտտրիկոյ՝
Մօրուքը ձեռքն առաւ. «Երկնի Արքային
Շնորհակալիք, գրէժնին առին աղջիկներս:
Արդ էնոնք պէսք է հրաժարին ինչքերէն
Կարրիոնի. ըլլայ հաճոյ կամ թէ ոչ՝
Պիտի կրնամ զէնոնք կարգել անպարսաւ»:
Նաւարրայի ու Արքային ՚նֆանտներն
Բանակցութեան մտան՝ ունեցան Լէոնի
Ալֆոնսին հետ տեսակցութիւն: Միացան
Ամուսնութեամբ Էլուիր ու Սոլ աիկնանց հետ.
Զքնալ էին եղած նախկին հարսնիքներն,
Ասոնք եղան աւելի եւը չքնաղ:
Եւ իմ Սիտ այս միութենէն մեծագոյն

Քաղեց պատիւ քան նախկինէն: Յիրաւի,
Մըտածեցէք որբան եղաւ մեծարոյ
Բարեբաստիկ ժամու ծընունդն, երբ եղան
իր աղջիկները տիրուհի ՚նաւարրա
Եւ Արքագոն քաղաքներուն: Սպանիոյ
Թագաւորներն իրեն եղան ազգական
Եւ ամէն ինչ զարձաւ պարծանք՝ փառք՝ պատիւ
Անոր որ ծնաւ բարեբաստիկ ժամու մէջ:
Հոգեգալուստ էր երբ մեռաւ Սիտ Տիազ:
Քրիստոս իրեն իր թողութիւնը չնորհէ:
Եւ նոյնաէս մեզ մեղաւորաց ուարդարոց:
Կամպէադոր Սիտին վէպն այս աւասիկ:
Հոս կը գոնէ պատմութիւնն իր կատարածն:



✓ Այս գիրքը գրողին Աստուած Արքայութիւն
պարգեւէ. Ամէն (թարգմանողին ալ): Պեր Աբբաս
գրեց զայն Մայիս ամսուն մէջ, յամի 1307.
(Հայր Արսէն թարգմանեց զայն Յունուար 21-4
Փետրուար, յամի 1925): Վէպը երգուհցաւ: Մեզի
գինի տուէք: Եթէ գրամ չունիք, ձգեցէք հոս
քանի մը գրաւներ, որպէս զի անոնցմով զինի
առնենք:

ՅԱՐԵԼՈՒԱԾ

ՍԻՏ ԿԱՄՊԵԱԴՈՐԻ

ԶՐՈՅՑԸ

ՍԻՏԻ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Ա

Ն Ա Խ Ա Տ Ի Ն Ք Լ



Ազնւական եւ հինաւորց՝ ճոխ իր տան
Կախատինքին վրայ կը խորհի Տիեկոյ.
Ուժերն երկայն տարիներէ տկարացած՝
Կը նըւաղին այսօր վըրէժ խնդրելու;
Գիշերը չի կրնար ննջել, ճաշակել
Կերակուր, ոչ ալ վերցընել աչուզներն
Երկրէն, եւ ոչ ալ իր տունէն ելլել գուրս.
Եւ ոչ իսկ իր մերձաւորաց հետ խօսիլ,
Վախնալով մի գուցէ զանոնք նախատէ
Շունչը իր կեղու եւ վատանուն համբաւին:
Պատուախնդիր տագնապներէ տոշկրած՝
Կը փորձէ իր ցաւին դարման անպատիր,
Մարդ կը զրկէ եւ կը կանչէ որդիներն:
Առանց բընաւ խօսք մ'ըսելու՝ կը բռնէ
Գիրգ եւ ազնիւ ձեռքերն անոնց, ոչ անոնց
Բախտին գիծերը քննելու, այլ զանոնք
Պինդ եւ ուժգին իր ափին մէջ սեղմելու:
Հակառակ իր ճերմակ մազին՝ տարիքին,
Պատիւը ոյժ փոխ կու տայ իր արիւնին
Եւ իր ցրտին երակներուն, նեարդերուն

Եւ սառուցեալ շնչերակաց, եւ զանոնք
կը սեղմէ այնքան սաստկապէս, որ կ'ըսեն
իր որդիներն. «Հայր, կը բաւէ, ի՞նչ կ'ուզես.
Պահանջդ ի՞նչ է. թող, մեոցընես պիտի մնզ»:

Երբ Ոռոտրիկին հասաւ՝ փնտուած պըտուղին
Յոյսը գրեթէ հատած, վերջին իր որդին,
Աչուին արին բոլոր՝ վրկան իբր վագր,
Աղաղակեց՝ լի մոլուցրով, քաջութեամբ.

«Զըգեցէք, հայր, ձեռքերըս շուտ ձըգեցէք:
Եթէ իմ հայրըս չըլլայիք՝ օ՞ն եւ օ՞ն,
Խօսրով չէի գոհանար ես, աղիքներդ
Կը քանցէի կը կորզէի, եւ իմ մատս
Ինձ դաշոյնի եւ սուրի գործ կը տեսնէր»:

Ցնծութենէն լաւով ըսաւ ծերունին.
«Հոգոյս հատոր, քու բարկութիւնդ կ'ամոքէ
Իմինս. ցասումդ իս կը լեցնէ ցնծութեամբ:
Ոռոտրիկ զաւակս, այդ քաջութիւնդ ի սպաս դիր
Խնդրելու վրէժն իմ պատիւխս, որ կորսուի
Պիտի՝ եթէ զայն չըստանաս վերըստին»:

Կ'ըսէ անոր ինչ նախատինք որ ըրաւ
Լոզանոյ կոմսն իրեն, կ'օրհնէ զանիկա
Եւ անոր սուր մը կու տայ:



Բ

Ո.ՈՏՐԻԿ ԵՒ ԼՈԶԱՆՈՅ



Մըտածկու է Ոռոտրիկ. գեռ ինք քիչ տարու,
Պէտք է խնդրէ հօրը վըրէժն, ըսպաննէ
Լոզանոյ կոմսն: Հակասակորդն հըզօր է,
Ետեն ունի հազար պաշտպան ասոուրեան՝
Լերան մէջ. իր ձայնը կը գլէ միւսերունն
Արքունիքին մէջ Ֆերնանտի՛ Լէոնի
Թագաւորին. ահեղ մարտի մէջ բազուկն.
Ասոնք բոլոր իրեն թեթեւ կ'երեւան
Նախատինքին երբ կը նայի զոր կըրեց
Առջի անգամ արիւնը լայն կալուոյի:
Կը պաղատի արդարութիւն երկնքէն՝
Ոռոտրիկ, երկրին՝ կոռւելու կալ մը, խրախոյս՝
Պատուէն. արգէն իսկ մարդն ազնիւ ի ծընէ
Վարժ է եւ մէտ՝ պատուոյ համար մեռնելու:
Իր հօր որ չի կրնար պատառ մ'իսկ կլլել՝
Կը խօսի այսպէս, զի անի տակաւին
Նախատուելէն ի վեր սեղան չէ նստած.

«Մի վշտագնիք, հայր իմ. ձեզի Լոզանոյ
Կոմսէն եղած նախատինքին համար. ան
Տեղեկութիւն չունէր թէ ես կ'ապրէի:

Ասն արցունքները զորըս գուռս կը հեղուք
 Հոգիս մէջ կը թափանցեն շիթ առ շիթ
 Եւ կը փոխուին ճաճանչներու: Ես յանուն .
 Երկնքի մէջ թագաւորող Աստուծոյն
 Եւ հաւատրին՝ որուն մէջ ծնած եմ ձենէ,
 Պիտ' առնեմ վրէժդ՝ կամ ինքը ինքնինքս ըսպան .
 Տունէն կ'ելլէ կը հանդիպի Լոզանոյ նեմ»:
 Կոմսին որ պտոյտ կ'ընէր, անոր կը գոչէ.
 «Կոմս Լոզանոյ, ինքինքնիդ քանչ կը կարծէք
 Վասն զի գուք ժպրհեցաք ձե՛ռք վերցընել
 Թագաւորին առջեւ ծերու մը վըրայ:
 Գիտէիք դուք թէ իմ հայրս է, շառաւիդ
 Լայն կալուոյի, եւ թէ անոնք՝ որ ունին
 Զինամբաշն պատուաւոր չեն հանդուրժեր
 Թշնամանքի, մարգու մըն էք զարկեր զուք՝
 Որուն վրայ լոկ Աստուած ունի շխանութիւն,
 Եւ որիշ ոչ ոք, զի ես իր որդին եմ:
 Ազնըւական իր դէմքը գուք քօղեցիք
 Քարուականքի մ' ամալով, ես ամպը սակայն
 Պիտի չնշեմ արեգակին զօրութեամբ .
 Եւ պիտի ձեր արիւնին մէջ լուացուի
 Բիծը որ իր փառքին ստուերած կը բերէ:
 Գէշ, ըրիք, կոմս, ես ձեզ մատնիչ կը կոչեմ:
 Կու զամ զլուխնուգ համար, զի ես խոստացայ»:
 Կոմսը Ռոտրիկն անգոսնելով կը ժպտի.
 «Կորսուէ, պզտիկ մանչուկ, եթէ չես ուզեր
 Որ մորակել տամ քեզ լանի մը նըման»:
 Կուտայ Ռոտրիկ սրտմըստութեամբ պատասխան.
 «Բարի՛ բաւունք, ազնըւութիւն աւելի՛
 Կ'արժեն քան տասը բարեկամ միասին»:

Կու ուայ ահեղ եւ անդարման հարուածներ:
 Իր թշնամոյն գլուխը մարմնէն կը բաժնէ,
 Եւ կը բռնէ զանիկա իր մազերէն:



ՎՐԵԺԻԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ



Տիեկոյ լայն սեղան նստեր է լալով.
 Տետ կու լայ՝ Տետ կը մըտածէ նախատինքն:
 Ալեւորն իր ցաւէն ելած ինք իրմէ՝
 Չունի հանգիստ, զինք կը լափեն տագնապներն,
 Եւ տեսիլքներ կու զան իրեն սուէպ ըստէպ:
 Հասաւ Ռոտրիկ, կը բերէր զլուխը կոմսին
 Արինուոզ՝ բռնած անոր մազերէն.
 Հօրը թեւէն քաշեց եւ զինքն արթնցուց
 Իր անուրջէն, եւ յետոյ լի ցնծութեամբ
 Խօսեցաւ այսպէս. «Տեսէք հոս խոտը չար.
 Ա՛լ գուք կրնաք ուտել հիմա: Բացէք, հայր,
 Զեր աչուըները, վերցուցէք ճակատնիդ.
 Ապահովուած է պատիւնիդ, անարատ
 Ամէն աղոտէ. կեանքը ձեզի կը կարկայ
 Մեռելներուն մէջէ հրաւէր: Զեռքեր կան,
 Հայր, որոնք չեն այլեւըս ձեռք, եւ ա՛լ չէ
 Լեզու մը այս լեզուն: Վրէժնիդ առի, Տէր,

Որովհեաեւ վրէժինդրութիւնն արդար է՝

Երբոր անոր ի նպաստ զինուողը ունի

Մոյթ եւ նեցուկ իրեն բարի իրաւունքն:

Որոտրիկ կը տարակուսի թէ ծերունիին խելքը
վրան է, կ'երազէ կամ թէ արթռն է: Բայց ոչ,
ան չ'երազեր, արտասուրն է, որ անոր աեսու-
թիւնը կը պղոտրէ: Հուսկ, կը վերցնէ աշուխն
զոր ազնիւ ստուերներ կը կուրցնեն, կը ճանչ-
նայ իր թշնամին մահուան այն կերպարանքին
տակ:

«Որոտրիկ, հոգւոյս զաւակը, ծածկէ այդ զլու-
խը: Նոր Սեպուսա, մի՛ գուցէ զիս քարացնէ,
կամ սիրոս խորտակուի ցնծութենէն՝ քեզի շը-
նորհակալ չեղած: Ո՛վ վատչուէր լոգանոյ կոմս,
Երկինքը իմ վրէժս կը լուծէ քենէ, եւ իմ ար-
դարութիւնս՝ քեզի դէմ՝ տուաւ ինծի Որոտրի-
կիս բազուկը: Նստէ, որդեակ իմ, հոն ուր ես,
ամենէն բարձր տեղը, վասն զի ան որ կը բերէ
ինծի այդ զլուխը, պիտի ըլլայ տանս զլուխը:



ՄՈՒՐԻՏԱՆԱՅԻ ԹԱԳԱԼՈՐՆԵՐԸ



Մուրիտանացի (մուղրի) թագաւորները կաս-
տիլիա կը մտնեն մեծ աղմուկով. հինգ են մու-
ղրի թագաւորները, իրենց մարդերով: Կ'անցնին
Բուրգոսի քովէն, կ'երթան Մոնտէս - Դոկա,
Բնելֆորագոյ, Սուրբ Դոմինգ, Նայորա եւ Լո-
գրոնոյ. իրենց անցքին՝ ամէն բան քանդած են:
Կ'աւարեն արջառներ, կը գերեն շատ քրիստոն-
եաներ, շատ մարդիկ ու շատ կիներ, մանչեր եւ
աղջակներ ալ: կը դառնան իրենց երկիրները
լի հարստութեամբ, վասն զի ոչ թագաւորը, եւ
ոչ ուրիշ մէկը չէ ելած գուրս՝ պատերազմելու
համար:

Երբ Որոտրիկ կը լուէ այս լուրերը Բիւարի իր
ամրոցին մէջ, (երիտասարդ մըն է քիչ տարու,
հազիւ քսան տարեկան է), կը հեծնէ Բաբեկաւա-
յի վրայ, կը կանչէ իր բարեկամները, կը հա-
մախմբէ իր երկրի մարդերօ: կը յարձակի Մու-
ղրիներուն դէմ՝ Մոնտէս - Դոկայի ամրոցին մէջ,
կը յաղթէ Մուղրիներուն, գերի կը բռնէ հինգ
թագաւորները, տարիին կը տիրանայ, կ'արձա-

կէ գերիները: Յետոյ կը բաժնէ կապուտը իր հետեւորդներուն միջեւ:

Թագաւորները գերի կը տանի Բիւար՝ իր ամրոցին մէջ, եւ զանոնք իր մօրը կը յանձնէ: Կը հանէ զանոնք. թագաւորները իրեն մէծարանք կը մասուցանեն, եւ ինքզինքնին կը դաւանին եթք ճորտեր: Կ'օրհնեն Բիւարի Ռոռարիկը, կը գովեն իր քաջութիւնը, կը խոստանան հարկ վրանարել: Յետոյ, կը դառնան իրենց երկիրները, եւ խոստումնին կը պահեն:

Ե

Ք Ս Ի Մ Ե Ն Ա.



Բարի թագաւորը Յուրգոս էր, ճաշելու հետ, երբոր Քսիմենա Գոմէզ Եկաւ տրտնջելու: Աղքազգեստ հոմակ, սեւ ժանեակներով սրողուած, գետինը ծունը դրած, կը սկըսի խօսիլ.

«Ո՞վ թագաւոր, ես ու մայրս կ'ապրինք նըշաւակ քարուականքի մը: Ամէն օր որ կը ծագի, կը տեսնեմ հօրս խոչոշը, ձի նստած, ձեռքը ճուռակ մը, կամ ուրիշ անգամներ բազէ մը՝ որսի երբ կ'երթայ: Որպէս զի թշնամանքը բազմապատկէ՝ զայն իմ աղաւոցիս վրայ արձակեց.

իմ աղաւնիներուս արիւնովը պարեզօտս արիւնուեց: Զինքն յանդիմանեցի, ինծի սպառնաց շրջազգեստս կտրել ամօթոյ տեղը, բոնաբարել կիներօ՛ օրիխոդ թէ արամբի: Թագաւոր մը որ արդարութիւն չ'ըներ, պէտք չէ թագաւորէ, եւ ձի հեծնէ, պէտք չէ ուկի խթաններ կապէ, պէտք չէ հաց ուտէ սփոռոցի վրայ, պէտք չէ թագուհին հետ պառկի, պէտք չէ պատարագ լսէ տօնի օրերը, վասն զի արժանի չէ»:

Թագաւորը լսելով այս խօսքերը այսպէս պատասխանեց.

«Եցիւ երկնքի Աստուածը խորհուրդ մը տար ինծի: Եթէ բռնիմ եւ Ռոտրիկն սպաննեմ, ազնուականներս պիտի ապստամբին ինծի դէմ. եւ թէ արդարութիւնն ուրանամ, հոգիս պիտի պատժը:

Պահէ քու ազնուականներդ, ով թագաւոր, ոչ քենէ զանոնք պիտի չշոպէ, եւ ան որ իմ հայրս սպաննեց՝ տուր զայն ինծի ամուսին: Ան որ ինծի այնքան չարիք ըրաւ, թող հիմա բարիք ընէք»:

Ան ատեն թագաւորը ըսաւ. լաւ մտիկ լրէք իր խօսքերը.

«Միշտ լսեցի որ կը պատմէին, (եւ հիմա կը տեսնեմ թէ ճշմարտութիւն է), որ կիներուն ուղեղը տարօրինակ կերպով շինուած է: Քսիմենա Ռոտրիկի պատժուիլը կը խնդրէր, եւ ահա կ'ուզէ հետև ամուսնանալ: Ալրայօժար պիտի կատարեմ զայն, եւ պիտի զրկեմ նամակ մը զինք կանչելու համար»:

Խօսքն հազիւ վերջացած՝ նամակը կը մեկնի .
սուրհանդակը որ զայն կը տանի՝ Ոստրիկի հօրը
կու տայ :

«Գէշ սովորութիւններ ունիք, կոմս և ես չեմ
կրնար թոյլ տալ ձեզի, որ չցուցնէք ինծի թա-
գաւորէն ինծի դրկուած նամակը :

— Բան մը չէ, զաւակս. կ'ուզուի որ թագա-
ւորին երթաք. բայց հոս կեցէք, ես կ'երթամ
ձեր տեղը :

— Ասուուած չընէ, Սուրբ Կոյսը չընէ: Դուք
ուր որ ալ երթաք, պէտք է որ ես ձեր առջեւէն
երթամ:

Ոստրիկ կը մեկնի բազմաթիւ ընկերներով,
բարեկամներով: Ամէնքն ազնուական են, նոր եւ
նոյնագոյն զնքերով զինուած: Թագաւորը կ'ելլէ
դուրս զինքն ընդունելու, վասն զի շատ կը սիրէ
զանի, եւ կ'ըսէ անոր.

«Ոստրիկ, չնորհակալ եմ ձեզի որ եկաք. ա-
հաւասիկ Քսիմենա Գոմէզը որ ձեզ ամուսին կ'ու-
զէ. նէ ձեզ անպարտ պիտի հոչակէ իր հօրը մա-
հէն: Կ'աղաքէմ ձեզի՝ ամուսնացէք հետու. շատ
գոհ պիտի մնամ, եւ երկիրներ տամ ձեզի»:

Պատասխանեց Ոստրիկ. «Այսպէս կամ այն-
պէս, քու կամքդ միշտ պիտի կատարուի»:



Զ

Հ Ա Ր Ա Ա Ն Ի Ք Ը



Սէրը հին ոխութիւնները մոռացօնքի մէջ կը
թաղէ. ուր Սէրը կը նախազահէ՛ բոլոր թշնա-
մանքները կը չնշուին: Թագաւորը Սիտին տուաւ
Վալդուենա, Վալդանա եւ Բելֆորադոյ եւ Սուրբ
Պետրոս - Կարգենեան: Կիրակի առաւօտ մը երբ
պայծառ արեգակը ցաթեց, Ոստրիկ պահեց իր
խօսքը ամուսնանալու Քսիմենայի հետ:

Հագած է տաքաւ մը մանիշակագոյն ժապա-
ւէնով եզերուած, շապիկ մը անժապաւէն եւ ան-
ժանեակ, բաճկոնակ սեւ ասուիէ, լայն թեզա-
նիքով, պաստապալիք, ուր իր հայրը երեք ճա-
կատամարտեր է քրտնած, զտակ մը նուրբ ասուիէ
պաղաղի մը փետուրով պճնազարդուած, եւ իր
Տիգոնա սուրը նոր պատեանով մը: Քսիմենա կը
կրէ մանեակ մը ութ մետալներով՝ զնդանեւ Սուրբ
Միքայէլով մը, որ քաղաք մը կ'արժէ:

Զեռք տալու եւ ողջագուրելու վայրկեանին՝
Ոստրիկ տեսնելով իր չքնաղագեղ խօսեցեալը՝
կ'ըսէ, յուզուած.

«Ես քու հայրդ սպաննեցի, Քսիմենա, բայց

ոչ իբր ոճիր. սպաննեցի զայն մարդ առ մարդ՝ նախատինքի մը վրէժը լուծելու համար. հոս եմ՝ քու հրամանիդ, եւ քու մեռած հօրդ տեղ՝ կը ստանաս պատուաւոր ամուսին մը»:

Այսպէս կը խօսի. այս խօսքն ամէնուն արդար կը թուի. կը գովեն իր իմաստութիւնը։ Այսպէս կատարուեցաւ հարսանիքը իոտրիկի եւ Քսիմնայի:

Է

ԲՈՒՐԳՈՍԻ ՊԱԼԱՏԻՆ ՄԵԶ



Իր Յուրգոսի պալատին մէջ՝ թագաւորը իբր բարի կնքահայր՝ հացկերոյթի կը հրաւիրէ իր ազնուական սաները։ Միասին կ'ելլեն եկեղեցիէն եւ ամբողջ ժողովուրդն իրենց կ'ընկերանայ։ Փողոցէն՝ ուր կ'անցնին՝ թագաւորը բարձրացնել է տուեր յաղթական կամար մը, որ արժած է իրեն աւելի քան երեսունըշորս փող։ Անթիւ գորգեր կը զարդարեն պատուանները. սաղարթներ կը ծածկեն գետինը. Պելայոյ այլակերպուած էր ցուլի՝ կարմիր ասուիէ զգեստ մը կրելով, եւ բուր անոնք որ իրեն կը հետեւին, պար մը զինակիրներու, Անտոլին էլ մը հեծած կարճ ասպան-

դակներով, Պելայէզ՝ որ կը փախչի տղոց առջեւէն իր փամփուշներով։ Թագաւորը տասնըվեց մարաւիտի դրկեց վահանակիրի մը, որ սատանայ ձեւացած էր, եւ կ'ահաբեկէր կիները։

Թագաւորը ձեռքը կու տայ Քսիմնայի; Վանդակներէն եւ պատուհաններէն այնչափ ցորեան կը նետէն, որ ան կը ժողվէ՝ լայն զլիարկի մը մէջ ափ մը. հազար հատիկ կ'իյնայ Քսիմնայի վիզն ի վար, եւ թագաւորը կը փորձէ հանել զանոնք։ Առերոյ նախանձաբեկ՝ կ'ըսէ բարձրածայն, եւ թագաւորը կը լոէ. «Ո՛րքան ալ փառք ըլլայ թագաւոր ըլլալուն մէջ, ես պիտի նախընտրէի ձեռքը ըլլալ»։

Այս կնահաճոյ սրամութեան համար, թագաւորը կը պարզեւէ իրեն հարուստ զարգմանակ մը եւ կ'աղաքէ Քսիմնայի որ զայն զրկէ տան մէջ։ Թագաւորը կը քայէ՝ խօսելով Քսիմնայի որ կը լոէ, զի լոռութիւնը աւելի խոհական է՝ քան խոհականութիւնն ինքնին։ Հուսկ կը հասնին պալատ, եւ թագաւորը կը հրաւիրէ կոչնականները որ սեղան նստին։



ՅԵՐԱՆՏ ԹԱԳԱԻՈՐԸ

Ա

ԲՈՐՈՏՆԵՐԸ



Քիւարի Ռոտրիկը Սանտիագոյ ուխտի կ'երա-
թայ. հրաժեշտ առած է կաստիլիոյ Ֆերնանտ
թագաւորէն, որ իրեն շատ պարզեներ ըրած է՝
աւելի քան ինչ որ խոստացեր էր: Հետք քսան
ճորտ կը տանի, ողորմութիւն կը սփռէ իր ճամ-
բուն վրայ. ուտելիք կու տայ աղքատներուն, եւ
անոնց որ աղքատութիւն ուխտած են: Ճամբուն
վրայ կը լսէ մեծ հեծութիւն մը, զոր կ'արձակէ
բորոտ մը ճահիճի մը մէջէն, պաղատելով որ
զինքն հանեն անկէ ի սէր Աստուծոյ եւ Սուրբ
Մարիամու:

Ռոտրիկ զայն լսելով բորոտին քով եկաւ,
կեցուց ձին, գետին ցատրեց, բորոտը թամբին
վրայ դրաւ, իր առջեւը նստեցուց: Հասան պան-
դոկը՝ ուր պիտի ազանէին այն օրը. սեղան կը
նստին, կ'ուտեն միեւնոյն սկաւառակէն: Ռոտ-
րիկի ընկերները իր ըրածը տեսնելով՝ սաստիկ
կը զայրանան, չեն ուզեր հոն մնալ, ուրիշ պան-
դոկ կ'երթան:

Ռոտրիկն ու բորոտը միեւնոյն անկողինը կը

պառկին։ Կէս գիշերին, ելրը քուն էր Ռոտրիկ, բորոտը կը փչէ անոր ուսերուն վրայ այնքան ուժգնօրէն, որ շունչը կ'ելլէ դուրս իր կուրծքէն։ Ան կ'արթննայ սարսափահար, բորոտ կը փընտոէ, զայն չի գտներ իր անկողնին մէջ։ կ'աղաղակէ, լոյս կ'ուղէ, զուր կը փնտուն, բորոտ չըկայ ոչ մէկ տեղ։ Ռոտրիկ անկողին կը մտնէ՝ մտածելով թէ ինչ կրնար հանգիպիլ իրեն. երբ կը տեսնէ մարդ մը որ իրեն կու գայ, ճերմակ հազած, եւ իրեն կ'ըսէ. «Ռոտրիկ, քո՞ւն ես թէ արթուն։

— Զեմ քնանար, կը պատասխանէ, բայց ըսէ ինծի ո՞վ ես դուն, որ այդքան կը փայլիս։

— Ես սուրբ Ղազարն եմ, եւ կու զամ քեզի խօսելու, ես եմ այն բորոտը, որուն՝ ի սէր Աստուծոյ՝ օգնեցիր դուն։ Ռոտրիկ, Աստուած քեզ կը սիրէ. կը շնորհէ քեզի յաջողութիւն բոլոր ձեռնարկներուն՝ պատերազմներ՝ թէ ուրիշ բան. զանոնք պիտի կատարեն քեզ ի պատիւ, եւ քու փառք օր ըստ օրէ պիտի աճի։ Ամէնքը պիտի վախնան քենէ՝ քրիստոնեայ թէ մուղը. թշնամիներդ պիտի չկրնան քեզ ձերքակալել, պիտի մեռնիս պատուատրապէս ոչ պարտուած, այլ յաղթական։ Աստուած քեզ իր օրհնութիւնը կը զրկէ։»

Այս խօսքերն ըսելէ զերջ Սուրբը աներեւոյթ եղաւ։ Ռոտրիկ ելաւ, ծնրապրեց եւ շնորհակալ եղաւ երկնքի Աստուծոյն եւ Սուրբ Մարիամու, եւ աղօթքի կեցաւ մինչեւ արշալոյս։ Յետոյ գընաց Անտիփառյ, կատարեց իր ուխտը, եւ անկէ անցաւ կալահորա՝ ուր էր բարի թագաւորը։

Բ

Կ Ա. Լ. Ա. Հ Ո Ր Բ Ա.



Վէճ մը ծագած է կալահորրա քաղաքին պատճառաւ, Լէոնի բարի թագաւորին՝ որուն անունն է Ֆերնանտ Ալաջին, եւ Արագոնի Ռամիրոյին միջեւ, որուն թագաւորութիւնը անուանի է. երկու թագաւորներէն իրագանչիւրը կը պնդէ թէ քաղաքը իրեն կը պատկանի։

Պատերազմներուն եւ նախճիրներուն վերջ մը տալու համար թագաւորները կը համաձայնին երկու ախոյեան հանել դէմ դէմի. յաղթող ասպետին թագաւորն ինք պիտի ըլլայ քաղաքին տէրը։ Ֆերնանտ կ'ընարէ Բիւարի Ռոտրիկը՝ հոյանունը. Ռամիրոյ կը նշանակէ Մարտին Գոնզալէսը, մեծասիրս մարդ։ Երկուքն ալ սպառագէն կը մտնեն կոռւանոց. ահեղօրէն կը բախին իրարու եւ կը փշրեն իրենց նիզակները. կը փոխանակեն զարհուրելի հարուածներ եւ կը ստանան վէրքեր։ Մարտին կ'ըսէ Ռոտրիկի, այսպէս կը խօսի անոր։

«Ռոտրիկ, զուրք ժարհեցաք ձեռնարկել ինծի դէմ այս պատերազմին. անկէ մեծ վսասով պիտի

ելլէք, եւ ձեր գլուխն այս տեղ մնայ: Ա՛լ պիտի
չտեսնէք կաստիլիան, եւ ոչ թիւարը՝ ձեր երկի-
րը, եւ ալ պիտի չհանգչիք Քսիմենայի կուշտիկը,
թէեւ զինքը կը սիրէք եւ նէ ալ ձեզ կը սիրէ:

Ուսորիկ կը պատասխանէ զայրագին.

«Դուք, Մարտին, լաւ ասպետ մըն էք, աւե-
լորդ է ըսելն իսկ. բայց խօսքերը զոր հիմա ը-
րիք՝ քաջ մարդու չեն. զի այս պատերազմը զոր
կը մղենք, պէտք է տրուի զօրութեամբ մեր ան-
դամներուն եւ ոչ թէ սնուտի խօսքերու հարուած-
ներով: Անոր ելքը Աստուծոյ ձեռքին մէջ է եւ
ան պիտի տայ փառքը անո՞ր՝ որ իրեն արժանի
կ'երեւայ»:

Կ'ըսէ կը յարձակի հակառակորդին վրայ, կու
տայ անոր հաստոյր վերքեր. գետին կը տապալէ,
կ'իջնէ ձիէն եւ կը կտրէ անոր գլուխը. կը սրբէ
իր սուրբին արիւնը: Ցեսոյ՝ ծունը դրած գետնի
վրայ՝ ձեռքերը վեր երկինք բարձրացուցած՝ շը-
նորհակալ կ'ըլլայ Աստուծոյ այս յաղթութեան
համար եւ կը հարցնէ դատաւորներուն.

«Կա՞յ ուրիշ ընելիք բան որպէս զի կալահոր-
րան իմ տիրոջս ըլլայ»:

— Ո՛չ, կը պատասխանեն դատաւորները միա-
ձայնութեամբ, ո՛չ, զի այս կոխին մէջ բարի ի-
րաւունքը ծածկուեցաւ Ուամիրոյէն, որ կը պա-
հանջէր կալահորրան»:

Ֆերնանտ կ'ողջագուրէ Ուսորիկը. Թագաւորը
զինքը կը սիրէ եւ ամէնքը կը գովեն զայն:

գ

ԿՈՅԻՄԵՐԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

■

Ֆերնանտ թագաւորը կոյիմբրան պաշարած
է. եօթը տարի է որ պաշարման մէջ է. զայն եր-
բէք վերցուցած չէ, վասն զի շատ հզօր քաղաք
մըն է, աշտարակաշատ, պարսպաշատ:

Բանակին մէջ միս մնացած չէ. ամէնը կերած
են: Թագաւորը պաշարումը վերցնելու վրայ էր
երբ Լորմանոյ անուն վանքին կրօնաւորները կը
հասնին անոր: Սեծ նեղութեամբ մշակեր են ցոր-
եան, կորեկ եւ կանաչեղիններ. ամէն բան թա-
գաւորին կը պարզեւեն, եւ իրեն կը խոստանան՝
պայմանաւ որ պաշարումը չվերցնէ՝ միս, ըստ
բաւականի: Թագաւորն անոնց շնորհակալ կ'ըլ-
լայ եւ ուտելիքները կը բաժնէ իր ընկերներուն
միջեւ:

Պաշարումը կը տեւէր երբ Յունաստանէն ուխ-
տաւոր մը հասաւ որ Սուրբ Յակոբին աղօթելու
կ'երթար. Աստիանոյ կը կոչուէր եւ եպիսկոպոսի
տիտղոս ունէր: Օր մը լսեց որ կ'ըսէին թէ Ուուրբ
Յակոբ առաքեալը երբեմն զինուած եւ ձիաւոր
պատերազմներու մէջ կը մտնէր Մուղրիներուն
դէմ: Աս որ լսեց եպիսկոպոսը չէր ուզեր բնաւ

հաւատալ. «Մի՛ պնդէք թէ ձիաւոր է ան, ըստ
եպիսկոպոսը, պարզ ձկնորս մըն էր անի»։

**Եւ եպիսկոպոսը՝ յամառ եւ անհաւաս՝ զնաց
պառկելու։ Արդ երբ կը քնանար, սուրբ Յակոբ
իրեն երեւցաւ, դէմքը զուարթ եւ ձեռքը բանաւ-
լիներ, ըստւ.**

«Դուն ծաղրեցիր անոնք որ զիս ձիաւոր կ'ան-
ուանէին, ու զուն չհաւատացիր անոնց խօսքին։
Կու գամ հոս քեզ համոզելու որ ալ չտարակու-
սիս։ Ես Քրիստոսի ասպետ եմ, պաշտպան Քրիս-
տոնէից Մուզբիներուն գօրութեան գէմ»։

Այս ատեն ձի մը երեւցաւ, շատ գեղեցիկ եւ
ճեփ ճերմակ, եւ սուրբ Յակոբ հեծաւ վրան,
փայլակնագէտ սպառազէն, եւ զնաց օգնութեան
ֆերնանտ թագաւորին, որ եօթը տարիէ ի վեր
Կոյիմբրայի ներքեւ էր։

«Սոյն այս բանալիներով որ ձեռքս են, պիտի
բանամ։ Քաղաքին բերգերը, եւ վաղը՝ աշալու-
շին՝ պիտի մատնեմ զայն՝ զայն պաշարող թա-
գաւորին»։

Եւ վաղիւ՝ ըսուած ժամուն՝ մատնեց քաղաքը
թագաւորին։ Մզկիթը որ հոն կը գտնուէր՝ նը-
ւիրուեցաւ Առւրբ Մարիամու անուան, եւ Բիւա-
րի Ուոտրիկը հոն ասպետ ստեղծուեցաւ։ Թագա-
ւորը անոր սուրբ Հապեց, տուաւ անոր խաղա-
ղութեան համբոյրը բերանին վրայ, եւ զանի
շապտակեց ինչպէս կ'ընէր միւսերուն։ Թագու-
հին՝ զայն պատուելու համար՝ ձի մը պարգևեց
իրեն, եւ ինքանաւ տոնա Ուրբակա անոր խը-
թաններ հազցուց։



Ս Ի Ս Ո Ո Ւ Ի Տ Ի Ս Ի Ո Զ



Բիւարի Ուոտրիկը Զամորա էր, արքունիքը Ֆեր-
նանտ թագաւորին՝ հայր տարաբախտ թագաւորին
զոր կը կոչէին տոն Սանչոյ, երբ իրեն հարկաւու-
թագաւորներուն պատգամաւորներն հասան։ Ա-
նոնք իրեն խոնարհաբար ըսին։

«Ուոտրիկ, քեզի կը փութացնեն մեզ թագաւոր-
ները, քու նորտերդ, վճարելու համար հարկը՝
զոր խոստացած են քեզի։ Ի նշան բարի կամե-
ցողութեան, քեզի կը բերենք՝ աւելի, քսան ճեր-
մակ ձի՝ ինչպէս կնզում, քսան զորչ պիսակ,
երեսուն երաշխ եւ նոյնքան շառագոյն, բոլոր
կաշեայ սարուփարթայով ուսկէզօծ կամ ար-
ծաթ։ Ոհաւասիկ տոնա Քսիմենայի համար երկու
շատ պատուական յակինթ քարեր, գոհարներ եւ
ապարօններ, եւ, զգեստաւորնելու համար քու ազ-
նըւականներդ, երկու արկզ մետաքս»։

Ուոտրիկ պատասխանեց.

«Բարեկամներս, ձեր պատգամաւորութիւնը
սիւալ հասցէի կը դիմէ, զի ես տէր չեմ հոն ուր
կը գտնուի ֆերնանտ թագաւորը. ամէն ինչ իրեն

է, ես բան չունիմ. ես իր ամենախոնարհ ճորտն եմ»:

Ոտորիկի համեստութիւնը շատ հաճոյ անցաւ թագաւորին եւ ըստ բանբերներուն. «Բսէք ձեր Տէրերուն, որ թէեւ իրենց գերիշխանը թագաւոր չէ, իոս կը գահակալէ՝ թագաւորի պէս, եւ ինչ որ ունիմ ես՝ Ոտորիկ շահած է զայն ինծի, եւ ես գոհ եմ ատանկ բարի ճորտ մ'ունենաւ լուս»:

Ոտորիկ բանբերները Մուղրի թագաւորներուն դարձուց՝ ընծաներով: Եւ այն օրէն զինք կոչեցին Սիտ Ռուի Տիազ:

Ե

ԱՅԻ ԱԼԼՈՅ ՄՈՒՂՐԻՆ



Եսուակասի հովիտէն կ'անցնի բարի Սիտը. ձախ կողմը կը թողու կոնստանդինա քաղաքը: Հեծեր է Բաբիեկան, եւ տէզը ծեռքն է. կը փնտոէ Աբդալլահ Մուղրին, որուն գէմ զայրոյթ ունի: Զիոն կուրծքը խթելով՝ կ'ելլէ բլրան գազաթը. արեւը կը հրդեհէ իր զենուզարդը: Ի՞նչպէս կը փայլատակէ ան, Սիտը:

Կը տեսնէ որ Աբդալլահ Մուղրին կու գայ դաշտին մէջէ որ կը տարածուի հոն, զինուած

հզօր զէնքերով, հազած հարուստ զգեստներ: Սիւ ար կը կանչէ զայն՝ աղաղակելով այսպէս.

«Ապասէ ինծի, Մուղրի Աբդալլահ, ինքզինքդ վատ մի՛ ցուցներ:

Սիտի արձակած աղաղակին կը պատասխանէ Մուղրին.

«Ահա շատոնց կը յուսայի, բարի Սիտ, այս օրուան: Ծնած մարդ չկայ որմէ թաքչիմ ես. ուր զայութենէս ի վեր միշտ փախած եմ վատութենէ:

— Ինքինքդ գովելով քեզի օգուտ մը պիտի չքերէ, Աբդալլահ Մուղրի. բայց եթէ գուն քու բսածդ ես, կը մօտենայ ժամը ուր դուն պէտք է գործածես քաջութիւնդ ու կորովդ»:

Ըսելով այս խօսքերը՝ Սիտ խոյացաւ Մուղրին վրայ, զարկաւ տէզովն ու թամբէն վար տապալեց, եւ կորեց անոր գլուխը՝ ազնուութեամբ:

Զ

Վ Ի Կ Տ Ո Ր Պ Ո Վ Պ Ը



Վիկտոր պապը կը նստէր սուրբ Պետրոսի գահին վրայ. Հենրիկոս կայսրը խոնարհեցաւ իր առջեւը եւ ըստ:

«Սրբազն հայր, ձեր առջեւ կը դնեմ իմ բողոքս Ֆերնանտի դէմ՝ թագաւոր Կաստիլիոյ եւ Լէոնի:

Բոլոր Գրիստոնեայք կը ճանչնան իմ գերիշխանութիւնս . ան միայն չի ճանչնար եւ հարկ չի վճարեր : Ստիպեցէք զինքը, սրբազն հայր, որ մտնէ իմ ճորտութեանս մէջ» :

Պապը հաւանեցաւ Հենրիկոս կայսեր բաղձանքին եւ հրաման դրկեց Ֆերնանտի որ հարկ վընարէ . թէ ոչ՝ իր դէմ ինաչափութիւն մը պիտի հանէր՝ ստիպելու համար զինքը որ հնազանդի : Ժողովին ներկայ բոլոր թագաւորները ձայնաւուր եղան ֆերնանտի՝ եթէ չհպատակէր :

Ֆերնանտ երբ նամակները կարդաց, սաստիկ զայրացաւ, վախնալով շատ չարիքներէ իր թագաւորութեանց համար : Օգնութիւն ուզեց իր ազնւականներէն, եւ անոնք խորհուրդ տուին իրեն որ հնազանդի Պապին՝ խոյս տալու համար իր թագաւորութեանց աղէտէն եւ իրեն ձայնաւուր եղող թագաւորներուն բանալիք պատերազմէն :

Սիտը ներկայ չէր ժողովին . գացած էր այցելութիւն տալու Քսիմենա Գոմէզի՝ իր սիրելի կնոջ : Հասաւ հուսկ ուրեմն . թագաւորը պատմեց իրեն ինչ որ պատահէր էր, եւ իր կարծիքը հարցուց թէ ինչ պէտք էր ընել :

Սիտ երբ լսեց՝ սիրտը յուզուեցաւ . իր մտածումն յայտնեց թագաւորին, եւ այսպէս խօսեցաւ .

«Ֆերնանտ թագաւոր, դուք ծնած էքի կաստիւլիա՝ ազատ ժամանակի մը մէջ : Եթէ ձեր թագաւորութեան օրով՝ պետութիւնը գլուխ ծոէ հարկի մը՝ որ երբեք որուած չէ, ասիկա մեզի համար մեծ անպատուութիւն մը պիտի ըլլայ . բոլոր պատիւը՝ զոր Աստուած տուած է մեզի՝

պիտի կորսնցնենք յանկարծակի, հաւանելով աւոր : Ով որ խորհուրդ տուաւ ձեզի որ հպատակիք՝ ձեր փառքը չի սիրեր . բարի ճորտ մը չէ ան որ ձեզի կը հնազանդի : Վրկեցէք ձեր պատգամը Պապին եւ իր արքունիքին . ասպարէզ կարդացէք բոլոր այդ թագաւորներուն ձեր կողմէն եւ իմ կողմէն : Կաստիլոյ թագաւորները իրենք աշխարհակալած են իրենց թագաւորութիւնը . ոչ ոք օգնած է անոնց՝ հարուածելու Մուզրիները . անոնց շատ արին արժած է ան, պիտի նախընտրէի մեռնիլ քան վճարել հարկ մը՝ զոր ոչ ոքի ենք պարտական» :

Թագաւորը հաւանեցաւ Սիտի խօսքերուն : Պապին պատգամ մը զրկեց աղաչելով իրեն որ բարի իրաւունքին դէմ անիրաւութեան թեր չելլէ : Հրաւէր կարդաց Հենրիկոս կայսեր եւ բոլոր իր կողմնակիցներուն, եւ յայտնեց անոնց թէ պիտի վրանին յարձակէր :

Ութ հազար ինը հարիւր ձիաւորներ առաջ անցան . ումանք թագաւորին էին՝ ոմանք Սիտին . Ռոտրիկ կը հրամայէր ամբողջ բանակին : Անցան Ասպի կամուրջը, եւ իրենց դէմ քալեց Իայմոնտ՝ Սաւոյիոյ գուգասը՝ շատ ձիաւորներով : Պատերազմ բացաւ Սիտի դէմ . արիւնոռուշտ եղաւ պատերազմը, բայց Սիտ տարաւ յաղթութիւնը եւ կոմօք բանու նետեց : Արձակեց զայն, պահելով իբր պատանդ՝ անոր գուստը, որմէ Ֆերնանտ թագաւորը որդի մ'ունեցաւ, որ կոչուեցաւ տոն Ֆերնանտ, եւ եղաւ ծիրանաւոր կաստիլոյ թագաւորութեան :

Տոն Ոստրիկ Տիազ մղեց ուրիշ պատերազմ մը,
ուր յաղթեց քրանսական բանակին։ Երբ թա-
գաւորներն ու կայսրերն եւ բոլոր իրենց արքու-
նիքները կը տեսնեն մեծ նախնիրը որ կ'ընէ Սիս,
կը խնդրեն Պապէն որ գրէ Ֆերնանտ թագաւորին՝
կաստիլիա գառնալու, կը հրաժարին իրենց հար-
կէն, վասն զի Սիտի զօրութիւնը ոչ ոք կրնայ
խորտակել։

Թագաւորն ընդունեցաւ նամակը. դարձաւ իր
երկիրը՝ լի զոհութեամբ, եւ վարձատրեց Սիտը։

Է

Ժ Ա Ղ Ա Վ Լ



Սրբազան հայրը ժողով գումարեց Հռոմայ մէջ։
Պապին հանգանդելու համար՝ ազնիւ Ֆերնանտ
թագաւորը Հռոմ կ'երթայ՝ Սիտի ընկերակցու-
թեամբ։ Արագ ճամբրոգութենէ մը վերջ՝ կը հաս-
նին, եւ թագաւորը՝ շատ քաղաքավարութեամբ՝
կը համբուրէ Պապին ձեռքը, ինչպէս եւ Սիտ
եւ ասպետները՝ իրարու ետեւ։ Ոստրիկ Սուրբ
Պետրոս եկեղեցին մտաւ, եւ հոն՝ տեսաւ եօթը
քրիստոնեայ թագաւորներու եօթը աթոռները,
քրանսայի թագաւորին աթոռը սրբազան հօր
քրանսայի թագաւորին աթոռը սրբազան

աթոռին քով, եւ իր տիրո՞յ թագաւորին աթոռ-
ոք՝ ատոփինան մ'աւելի վարով։ Ուրով հարուած
մը տուաւ ֆրանսայի թագաւորին աթոռին, որ
փղոսկրէ էր, եւ որ չորս կտոր եղաւ. յետոյ ա-
ռաւ իր տիրով աթոռը եւ զայն ամենէն վերի
ատոփինանին վրայ դրաւ։ Այն ատեն դուքս մը
այսպէս խօսեցաւ.

«Այնիծեալ ըլլաս դու, Ոստրիկ. եւ թող Պապը
բանադրէ քեզ։ Դուն թշնամանեցիր թագաւոր
մը, լաւագոյնը եւ փառաւորագոյնը»։

Ոստրիկ պատասխանեց անոր.
«Թագաւորները թողոնք, դուքս, եւ եթէ դուք
ինքզինքնիդ նախատուած կը զգաք, թող Կոփւը
մզուի մեր միջեւ, իմ ու քու։

Մօտեցաւ դուքսին եւ անոր կարծր մղօն մը
տուաւ. դուքսը ճիկ անգամ չհանեց։ Պապը երբ
իմացաւ եղածը՝ բանադրեց Սիտը։ Բիւարի Ոստ-
րիկը Սրբազան Հօր առջեւն ինկաւ.

«Որձակեցէք զիս, ըստաւ, Պապ, թէ ոչ՝ պի-
տի պարաւաւուիր»։

Պապը պատասխանեց շատ իմաստութեամբ.
«Կ'արձակեմ քեզ, Ոստի Տիազ, կ'արձակեմ
քեզ սիրայօժար, պայմանաւ որ իմ արքունիքիս
մէջ՝ ինքզինքդ միշտ քաղաքավար եւ չափաւոր
ցուցնես»։



բազմներ կը մղէք՝ ամուսիններն այսքան երկար ժամանակ հեռու պահել։ Ո՞ր իրաւոնքին վրայ կը հիմնուիք դուք քաղցր ու գորովու մարդ մը վայրագ առիւծ մը զարձնելու։ Գիշեր ցերեկ կապած էք դուք զայն տոռնով։ Եւ զայն կ'արձակէք հազիւ տարին անգամ մը։ Երբ ինծի կ'այցելէ՛ իր ձին արիւնի մէջ կը լողայ. եւ հազիւ Ռոտուկի թեւերուս մէջ է՛ կը քնանայ եւ պատերազմներ կ'երազէ։ Այզը հազիւ ծայր արձակած՝ իր պաշտօնեանները զինքը կը կանչեն եւ ան բանակ կը դառնայ։

«Օր մը ես քենէ խնդրեցի Ռոտրիկը որ ինծի համար հօր եւ ամուսինի տեղ բռնէ։ Չունիմ ոչ մին ոչ միւսը. կ'արտասուեմ իմ ողջ ամուսինս, վասն զի դուք զայն յափշակեցիք ինչէ, իբրև թէ մեռած ըլլար։ Եթէ Ռոտրիկը պատուելու համար է, ան բաւական պատիւ ունի. դեռ մօրուք չունի եւ հինգ թագաւորներ տուրք կը վընարեն անոր։

Ես յդի եմ, տէր. կը մտնեմ իններորդ ամիսը։ Արցունքները զոր կը հեղում՝ պիտի արգիլէն իմ պտուզ։ Պիտի ներէք որ եղծուի գրաւականը լաւագոյն ճորտին որ տարած ըլլայ երբեք կարմիր խաչերը կամ համբուրած թագաւորի մը ձեռքը։

Պատասխանեցէք ինծի ազատօրէն՝ ձեր ձեռքով. թղթաբերին կաղանդչեայ պիտի տամ։ Այլ բեցէք նամակս. թող մէկը չտեսնէ, վասն զի ձեր պալատին մէջ պակաս չեն չարամիտներ, որ պիտի կրնային տաղտուկ պատճառել ինծի»։

Ը

ՔՍԻՄԵՆԱՅԻ ՆԱՄԱԿԸ



Յուրգոսի պարտէզներուն մէջ քսիմնաա Ոստրիկի կը սպասէ. յդի է եւ մօտ ազտումի։ Կիրակի առաւոտ մը՝ գողորիկ արցունքնելով թուրմ՝ կ'առնէ գրիչը եւ կը գրէ իր ամուսնոյն հազար յուսահատ հեծութիւններ, հազար բողոքներ՝ կարող մարմարէ աղիքներն ողոքելու՝ կակղելու։ Յետոյ, լալով միշտ, զրեց նէ ազնիւ տոն ֆերնանու թագաւորին նամակ մը հետեւեալ ոճով։

«Զեզի, Տէր իմ եւ թագաւոր, բարի, բարենսին, մեծ, աշխարհակալ, երախտագէտ, իմաստուն՝ լոգանոյ կոմսին աղջիկը, որու ամուսին մը տուիք՝ անշուշտ ծալլածութեան համար, ձեր քսիմնաա աղախինը կը զրկէ իր ողջոյնը՝ Բուրգոսին ուր կ'ապրի՝ թշուառօրէն։ Ո՞ր էր Աստուած զախճան մը դնէր ձեր արշաւանքներուն եւ ձեր աշխարհակալութեանց։

«Եսրեցէք ինծի, Տէր, եթէ չեմ խօսիր ինչպէս պէտք էի. բայց ոխը՝ որ կը սնուցանեմ ձեզի գէմ՝ ալ չեմ կրնար ծածկել։ Ո՞ր Աստուածային օրէնքը թոյլ կու տայ ձեզի՝ երբ դուք պատե-

թ-

ԹԱԳԱԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ



Ժամը տասնին թագաւորն իր իսկ ձեռքով պատասխանեց Քսիմենայի նամակին։ Էջին ստորոտը խաչը, չորս կէտերը եւ գիծը դնելէ առաջ՝ զրեց հատեւեալը։

«Զեզի Քսիմենա, ազնիւ կնոշ փառապանծ ամուսնոյ, խոնարհ ու խոհեմ, եւ որ կը սպասէ՝ ընդհուալ՝ իր տղաբերքին։ Թագաւորը չի գտներ ոչ մի ծայրայեղութիւն ձեր խօսքերուն մէջ եւ կը զպէ ձեզի իր ողջոյնը եւ իր սիրոյն հաւաստիքը։

«Ինծի կ'ըսէք թէ չար թագաւոր մըն եմ, որ ամուսինները կ'անամուսնացնեմ, թէ իմ շահերս տարածելու համար փոյթ չեմ ըներ ձեր նեղութիւններուն, թէ պատճառ ունիք ինծի դէմ տրտնջալու, թէ տարիին անգամ մը միայն կ'արձակեմ ձեր ամուսինը, եւ թէ երբոր զայն կը թողում՝ այնքան է իր յոգնութիւնը, որ փոխանակ ձեզ ուղագուրելու՝ կը քնանայ ձեր բազուկներուն մէջ։

«Եթէ ձեր ամուսինը հանէի ես ձենէ՝ միայն իմ տարփանքներուն շահուն համար, չիմ պիտի ու-

նենային ձեր յանդիմանութիւնները. բայց երբ կը վերցնեմ ես զանի գրացի Մուղրիներուն դէմ պատերազմելու համար, ձեզի ոչ մէկ զնաւ չեմ պատճառեր։ Եթէ դուք յզի չըլլայիք, յօժարութեամբ պիտի հաւատայի ձեր ըսածին, թէ կը քնանայ ձեր թեւերուն մէջ. բայց եթէ ձեր չըրշազգեստը կը կլորնայ, ի՞նչպէս պիտի հաւատայի։ Այդ աստիճան քնացած չէ, որովհետեւ ժառանգ մը կը սպասէ։ Եւ եթէ ձեր առաջին որդիաբերքին ամուսին մը չունիք քովերնիդ, պիտի գիտնայ թագաւորը վասնիդ տուժել, եւ ձեզի հարիւր հազար նուէրներ պիտի ընէ։

«Մի գրէք որ Ռոտրիկը գայ. որովհետեւ թըմքուկին առաջին դափիննին պիտի ստիպուի ձեզ թողուլ։ Եթէ ես զինքը իմ բանակներուս պետըրած չըլլայի, դուք տիկին մը լոկ պիտի ըլլայիք, եւ ինքը ազնուական մը։ Ինծի կ'ըսէք թէ Ռոտրիկ հինգ թագաւոր ունի իրեն նորու։ Ասուած տար հինգի տեղ հինգ անգամ չորս ըլլար։ իմ ստացուածքներս ու ձերինները նուազ՝ թըշնամիներ պիտի հաշուէին։

«Ինծի կ'ըսէք թէ գրած նամակնիդ կրակի տամ։ Եթէ հերձուածներ պարունակէր՝ արժանի կ'ըլլար կրակի. բայց եթէ ան կը պարունակէ հանձարել խօսքեր՝ արժանի եօթն իմաստուններուն, զայն կը պահեմ իմ դիւաններուս համար։ Եւ որպէս զի պահեք իմինս եւ զայն կտոր կտոր չընէք, էնոր կամ անոր՝ զոր պիտի բերէք՝ կը խոստանամ, եթէ մանչ է՝ սուր մը եւ ծի մը եւ երկու հազար մարաւիտ՝ օգնելու համար իր ծախ-

քերուն. Եթէ աղջիկ է, օժիտ մը՝ տրուած իր
ծնած օրը՝ քառասուն արծաթ մալքի:

«Կ'աղօթեմ սուրբ Կոյսին, Քսիմենա, որ ձեզ
օգնէ երկունքի վտանգներուն մէջ»:

ԶՈՄՈՐՅԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ



Ա

Տ Ա Ն Ա. Ո Ւ Բ Բ Ա Կ Ա.



Յաւերու մէջ է թագաւորը, տոն Ֆերնանտ
թագաւորը պառկած է, ոսքերը դէպ Արեւելք
գարձուցած, եւ մոմ մը ձեռքը:

Իր սնարին քով՝ կեցած են արքեպիսկոպոս-
ներն ու առաջնորդները, աջ կողմը՝ իր չորս որ-
դիները, երեք օրինաւորներն ու չօրինաւորը,
եպիսկոպոս Տոլեդոյի, Տէր Առւբբ-Յակոբի, Աբ-
բայ Սարակոսի, Եպիսկոպոսապետ Ապանիոյ:

«Որդի, կ'ըսէ Ֆերնանտ թագաւորը, եթէ ես
ահա չմեռնէի, գուք Պատ կ'ըլլայիք, բայց այն
հարսաութիւններով զոր ձեզի կը թողում՝ գուք
պիտի կրնաք ելլել Առւբ Գանը»:

Այն ատեն մտաւ Աւրբակա, Ֆերնանտի գուս-
տը, եւ հօրը գարձած՝ այսպէս խօսեցաւ.

«Ոհա կը մեռնիք գուք, հայր իմ. Թող Առւբ
Սիբայէլն առնէ ձեր հոգին: Դուք ձեր երկիրնե-
րը բաժնեցիք ձեր բարի հաճութեամբը. Կաս-
տիլիան տուիք տոն Սանչոյին, Լէոնի թագաւո-
րութիւնը տոն Ալֆոնսին, Բիսկայան տոն Գար-
սիային: Եւ ես որովհետեւ կին եմ, զիս կ'անժա-

ուանգէք: Պիտի թափառիմ ուրեմն ձեր երկիրնեւ
րուն վրայ, եւ պիտի տամ մարմինս ըստ հտմոյս՝
Մուղրիներուն դրամի փոխարէն, քրիստոնէից՝
հաճոյքի համար: Ինչ որ շահիմ, պիտի գործածեմ
ձեր հոգւոյն բարոյն համար»:

Թագաւորը հարցուց.

«Ո՞վ է անիկա որ այսպէս կը խօսի»:

Արքեպիսկոպոսը պատասխանեց. «Ձեր գուս-
տը, տոնա Ուրբակա:

— Լուցէք, գուստը, լուցէք: Մի՛ արտասա-
նէք այդպիսի խօսքեր: Կին մ' որ այդպիսի խօս-
քեր կ'ընէ, արժանի է այրուելու: Հոն վարը հին
կաստիկոյ մէջ մոռցայ անկիւն մը, քաղաք մը՝
որուն անունն է Զամորա, Զամորա լաւ շըրջա-
պատուած: Զայն կը պատէ մէկ կողմէն Դուրոյ,
միւսէն՝ Կտրուած ձայռը, միւսէն Մուղրիներուն
երկիրը: Պատուական երկիր մըն է, աղջիկս, եւ
զայն ձեզի կու տամ: Ան որ պիտի ուզէ խլել
զայն ձենէ, թող անէծքս ճմէկ զանիկա»:

«Ամէն» ըսին ամէնքը. բաց ի տոն Սանչոյէն՝
որ կը լոէ:



Բ

Տ Ա Ն Ս Ա Ն Շ Ո Յ



Տոն Սանչոյ կաստիլիոյ իր պետութեան մէջ
կը թագաւորէր. իր եղայրը տոն Գարսիա Գա-
լիցիոյ եւ Ալֆոնս' Լէոնի մէջ: Տոն Սանչոյ կըու-
ուի կ'ելէ տոն Գարսիայի դէմ, կ'ուզէ խլել անոր
ժառանգութիւնը. թագաւորները մեծ պատերազմ
մը մղեցին, շատ մարդկի մեռան, եւ Գարսիա գե-
րի բռնեց տոն Սանչոն:

Զայն իր ասպետներէն վեց հոգւոյ կու տայ
որ պահն, յետոյ կ'երիվարէ զլուխ անցած իր
գունդերուն: Սանչոյ կը պաղատի ասպետներուն
որ զինքն ազատ ձգն, խոստանալով իրենց պար-
զեւներ, հարստութիւններ առատօրէն. բայց ա-
մէնքն ալ կը մերժեն անհնազանդ գտնուիլ իրենց
թագաւորին:

Ան ժամանակ հասաւ բարի Սիտը երեք հա-
րիւր այրուձիռվ, ամէնքն ալ ազնուականներ.
սպաննեց վեց պահապանները եւ ուրիշ պատե-
րազմ մը տուաւ Գալիցիացւոց: Տոն Գարսիա
շղթաներու զարնուեցաւ եւ նետուեցաւ Լուսայի
բերդը:

Յետոյ տոն Սանչոյ յարձակեցաւ Ալֆոնսի վրայ որ կը թագաւորէր Լէոնի մէջ եւ որ փախաւ Տոլեդոյ, ուր զինքն ընդունեց Պուղը Ալի Մայմոն: Եւ տոն Սանչոյ Զամորայի վրայ քալեց:

Կը տանի հետը հզօր բանակ մը, որովհետեւ շատ աչք ունի այդ քաղաքին: Սիտ հետը կ'երիվարէ, եւ թագաւորը կը խօսի այսպէս.

«Քաղաքը պինդապէս զետեղուած է կտրուած ժայռին վրայ. ունի ընտիր պարիսպներ, անհամար աշտարակներ, եւ պաշտպանուած է Գուրոյէն, հրաշալիօրէն անառիկ, նոյն իսկ եթէ աշխարհի բոլոր բանակները զայն պաշտպան: Եթէ Ուրրակա քոյրս ինծի տար զայն, պիտի նախընտրէի ամբողջ Սպանիայէն:

«Սիտ, հայրս սնուց ձեզ, ձեզի հետ սիրով վարուեցաւ, ձեզիր տանը պետը ըրաւ, կոյիմբրայի մէջ ձեզ ասպետ զինեց, երբ քաղաքն առնըւեցաւ Սարակինոսներէն: Իր մահուան անկողնին մէջ՝ ի կաքեզոն՝ ձեզ յանձնարարեց ինձ եւ եղբայրներուս: Ձեզ իմ տանս պետ նշանակեցի. ձեզի տուի ընդարձակ երկիր մը՝ կաստիլիոյ լաւագոյնը, որ աւելի կ'արժէ քան կոմսութիւն մը:

Զեզի կ'աղաչեմ, առն Ոտտիկ, որ Զամորա երթաք եւ իմ պատգամս տանիք տոննա Ուրրաշայի, քրոջս: Ըսէք իրեն որ իր քաղաքը ինծի տայ. անոր փոխարէն՝ պիտի տամ իրեն՝ իր կամքին համեմատ, Ոտոսեկոյի Մեղինան՝ իր բոլոր կալուածներով, Վիլլապանդոյ եւ իր երկիրը

կամ մեծաճոխ Վալլագոլիղը, կամ Տիեգրան, որ ընտիր ամրոց մըն է. եւ հաւատարմութիւն պիտի երդնում՝ տասներկու նորտերով: Եթէ Ուրրակա չհաւանի, Զամորան պիտի առնեմ բռնի:

Ոիտ կը համբուրէ թագաւորին ձեռքը եւ հըրաժեշտ կ'առնէ. յետոյ կ'երիվարէ զէպ ի Զամորա՝ տիրագին. վասն զի պատգամը իրեն հանելի չէ:

¶

Զ Ա Մ Ո Ր Ա



Սիտ Զամորա կը մտնէ. տիկին Ուրրակա կ'ընդունի զինքն ազնուորէն, եւ ան կը կատարէ իր պատգամաւորութիւնը: Տոնա Ուրրակա՝ իմանալով՝ կը թափէ շատ արցունք:

«Եղկուհի, տոն Սանչոյ չպահեց իր խօսքը՝ զոր տուաւ հօրս: Հազիւ թէ Ֆերնանտ թագաւորը զազազ դրուեցաւ, ան կը շոպէր տոն Գարսիայի ամբողջ երկիրը, եւ զայն կը նետէր բանտ, ուր կը փոփ գեն աւազակի մը պէս: Ցափշտակեց թագաւորութիւնը Ալֆանս եղօրս, որ Տոլեդոյ փախաւ, ուր է այսօր Մարիտանացւոց հետ, եւ հիմա կ'ուզէ խլել ինէ Զամորան: Իմ նեղու-

Թիւնս շատ մեծ է: Տոն Արանջոյ գիւղէ որ ես կի՞ն
եմ եւ չեմ կրնար իր դէմ կոռուիլ, բայց յայտ
թէ զաղու զայն սպաննել պիտի տամ' ինչպէս
որ արժանի է»:

Այն ատեն Արիաս Գոնզալոյ ուոք ելաւ եւ ը-
սաւ.

«Մի լաք, աիկին, կը խնդրեմ իւր չորս որ
այդշափ չվշտագնիք: Համախմբեցէք ձեր ճորտերը,
առաջարկեցէք անոնց թագաւորին ուզածը, եթէ
հաւանին՝ քաղաքը թագաւորին տուէք, եւ եթէ
կ'ուզեն դիմադրել, մենք պիտի մեսնինք զայն
պաշտպանելով, ինչպէս կը հրամայէ մեզի ազ-
նըւականութեան մեր պարտքը»:

Թագուհին խորհուրդը լաւ գտաւ: Իր ճորտերն
երգուրնցան մեռնիլ մինչեւ վերջինը Զամորայի
մէջ՝ թագաւորը հոն մոռնել ձգելէ առաջ: Այս
պատախանով դարձաւ Սիտ տոն Արանջին, որ
բարկացաւ:

«Դուք անոր խորհուրդ տուիք, Սիտ, որ քա-
ղաքն ինծի չտայ, որովհետեւ դուք հոն էք մեծ-
ցած: Եթէ հօրս վրանիդ ունեցած սէրը չըլլար,
օ՛ն եւ օ՛ն, ձեզ կախել կու տայի իսկ եւ իսկ:
Բայց կը հրամայեմ ձեզի որ ասկէ ինն օրէն՝
դուրս ելլէք իմ երկիրներէս եւ կաստիլիոյ թա-
գաւորութենէն»:



Դ

Ս Ի Տ Ի Վ Ե Ր Ա Դ Ա Ր Զ Ը



Սիտ վերադարձաւ իր երկիրը, յիտոյ մեկնեցաւ
դէպ ի Տոլեդոյ ուր ապաստանած էր տոն Աւ-
ֆոնս: Կոմսն ու ազնուականներն ըսին տոն Արան-
ջոյ թագաւորին թէ պէտք չէր կորսնցնել Սիտ
Ռուի Տիազի պէս ճորտ մը, այնքան քաջ եւ
արի:

Թագաւորն հետեւեցաւ անոնց խորհուրդին եւ
դրկեց Տիեկոյ Որդոնէզը ըսելու Սիտին՝ որ դառ-
նայ, խոստանալով իրեն՝ որ ոլս պիտի չպահէ
իր դէմ: Եւ պիտի ընէ զինքն առաջինն անոնց
որ իր տան մէջ են:

Որդոնէզ հասաւ Սիտին եւ պատգամաւորու-
թիւնը կատարեց: Սիտ հարցուց իր ընկերներուն՝
թէ համակերպելուն էր թագաւորին կամքին: Ա-
նոնք խորհուրդ տուին իրեն որ արքունիք գառնայ,
որովհետեւ տոն Արանջոյ կը ջնջէր ամէն զրկանք:

Թագաւորը երք գիւցաւ թէ Սիտ կը հասնէր՝
երկու մղոն ընդառաջ զնաց՝ յիսուն հետեւորդ-
ներով: Սիտ երբ թագաւորը տեսաւ՝ իջաւ բա-
րիեկա ձիէն եւ անոր ձեռքերն համբուրեց: Բոլոր
կաստիլանցիք ուրախացան:

պիտի կրնայիր լաւագոյնն ընել . արհամարհեցիր
թագաւորին աղջիկը՝ նորախնը առնելու համար» :

Աս լսելով՝ խոռվեցաւ Ռոտրիկ, յետոյ գո-
չեց իրեններուն.

«Դուրս ասկէ, դուրս ասկէ, բարեկամներս,
հետի թէ ձիաւորք Այդ աշտարակէն նետ մը նե-
տեցին ինծի, նետ մը որ սրտէս անցաւ» :

Ե

Ա Ե Տ Բ



Զամորան պաշարուած է: Մէկ կողմէն կը պա-
շարէ զայն թագաւորը, միւսէն կը յարձակի Սիտ:
Թագաւորին պաշարած կողմէն Զամորան չի աը-
կարանար: Այն կողմէն՝ ուր Սիտ կը յարձակի՝
Զամորան իյնալու վրայ է: Տոնա Ուրբակա այդ
վանգին մէջ, կիսակործան աշտարակի մը պա-
տոհանը կեցած՝ այսպէս կ'ըսէ.

«Ռոտրիկ, դուրս հոսկէ, դուրս հոսկէ: Զե՞ս
յիշեր անցած բարի ժամանակը: Դուն Սուրբ Յա-
կոբի խորանին առջեւ ասպետ զինուեցար. թա-
գաւորը քու կնքահայրդ եղաւ, եւ դուն, Ռոտ-
րիկ, սանն էիր: Հայրս քեզի զէնքերը տուաւ,
մայրս քեզի ձին տուաւ. քու խթաններդ եւ ան-
ցուցի, որպէս զի աւելի պատիւ ընդունիս: Փա-
փագած էի ձեզի հետ ամուսնանալ, մեղքերս թոյլ
չտուին: Ամուսնացար Քսիմենայի հետ, Կողանոյ
կոմսին աղջկանը հետ: Նէրա հետ դուն զրամ
ունեցար. ինծի հետ իշխանութիւն պիտի ունե-
նայիր, զրամը լաւ բան է, իշխանութիւնը՝ լա-
ւագոյն: Լաւ ամուսնութիւն մ'ըրիր, Ռոտրիկ,

Զ

Ա Ե Տ Ի Զ Բ



Բարի Արիաս Գոնզալօն պատուարին բարձուն-
քէն կ'ազգարարէ տոն Սանչոյ թագաւորին: Ան-
նենգ մարդը այսպէս կը խօսի.

«Զգոյշ եղիր, զգոյշ եղիր, տոն Սանչոյ թագա-
ւոր, մի լսեր թէ քեզի իմաց չտրուեցաւ: Ահա
մատնիչ մը կ'ելլէ Զամորայէն, որուն անունն է
Վելլիդյ Դոլֆոս, որդի Դոլֆոս Վելլիդյի: Որ-
դէն իսկ չորս մատնութիւն ըրած է, եւ աս պիտի
ըլլայ հինգերորդը: Եթէ հայրը մեծ մատնիչ մը
եղաւ, որդին դեռ աւելի մեծ է»:

Բանակն որոտաց աղաղակներով, տոն Սանչոյ
վիրաւորուեցաւ. Վելլիդյ Դոլֆոս սպաննեց զայն,
զործեց մեծ մատնութիւնը: Եւ արդ որ թագա-

տորին մահացու վէրք մը տուաւ, Զամորա կը
մտնէ զաղուուկ դռնէ մը, եւ փողոցներէն կը վաշ-
քէ պուալով.

«Ժամանակն է, տոնա Ուրբակա, որ խոստում-
նիդ կատարէք»:

Ե

Տ Ի Ե Կ Ո Յ Ո Դ Ա Հ Զ



Տոն Սանչոյ թագաւորը պառկած է մահուան
անկողնին վրայ՝ խոցուած նիզակով; Յաւալի քան
է զինքը տեսնելը. Կաստիլիոյ ամբողջ ծաղիկը
կ'արտասուէ՝ եւ Ռոտրիկ կը զգայ ցաւ աւելի քան
միւս բոլորը: Արցունք թափելով իր աչքերէն,
կը խօսի այսպէս.

«Տոն Սանչոյ թագաւոր, տէրս, անէծք այն
օրուան՝ ուր գուն՝ ի հեճուկս ինծի՝ ձեռնարկեցիր
Զամորայի պաշարման: Ո՛վ թագաւոր, քեզի խոր-
հուրդ տուողը չէր վախնար ոչ Աստուծմէն եւ ոչ
մարդերէն, վասն զի մեղ քեզ ունակոխելու աս-
պիտութեան օրէնքները»:

Այն ատեն Սիւա աղաղակեց մեծաձայն.
«Դրիկուն չեղած թող ասպետ մը ներկայանայ,
ասպարէզ կարդալու Զամորայի եւ մատնութեան
վրէքը խնդրելու»:

Ամէնքը կը գովեն Ռոտրիկը, բայց բանակէն
դուրս ելլող չկայ: Ամէնքը կը վախնան Արիաս
Գոնզալոյէն եւ իր չորս որդիներէն. քաջակորով
եւ նշանաւոր առոյգ մարտիկներ: Կը նային Սիտի
թէ պիտի ուզէ ներկայանալ: Սակայն ասիկա
կ'ըսէ.

«Դուք գիտէք թէ ես չեմ կրնար կռուիլ Զա-
մորայի դէմ, վասն զի երդուընցած եմ: Բայց
ձեզի պիտի տամ իբր ախոյեան կաստիլիոյ ա-
նանկ ասպետ մը, որ ոչ ոք պիտի նշմարէ իմ
պակասս»:

Տիեկոյ Որդոնէզ որ թագաւորին ուրին էր՝ Ելաւ:
Լարայի առաջինը եւ կաստիլիոյ լաւագոյնն է:
Մուեկան եւ խոպոտ ձայնով մը խօսեցաւ.

«Որովհետեւ Սիւ երդուընցած է՝ զոր պէտք
չէր, հարկ մը չկայ որ ախոյեան մը նշանակէ: Բայց,
եթէ դուք կ'ուզէք, ես պիտի ձայնատուր
ըլլամ Զամորայի, վտանգի ենթարկելով մար-
մինս ու կեանքս որ թագաւորին կը պատկանին,
ինչպէս ամէն բարի ճորտի կեանքը»:

Տիեկոյ Որդոնէզ երիվարեց բանակէն դուրս,
զինուած կրկնավերտ զրահներով, նստած սեւ
ձի մը: Կ'երթայ ասպարէզ կարդալու Զամորայի
մարդոց մահուան համար իր զարմիկին, զոր
սպաննեց Վելլիդոյ Դոլֆոս՝ որդի Դոլֆոս Վել-
լիդոյի:

«Զեզ, Զամորայի մարդեր, կը կոչեմ մատնիշ-
ներ եւ գրուժաններ: Իմ հրաւերս կը պարսեմ
մեռելներուն եւ ողջերուն, մարդերուն եւ կինե-
րուն, ծնածներուն եւ ծնելիքներուն, մեծերուն

եւ փոքրերուն, արջառներուն եւ ձուկերուն եւ
վտակի ջուրերուն»:

Այս ատեն ըստ անոր Արիաս Գոնզալոյ.

«Ի՞նչ յանցանք գործեցին ծերերն, եւ ի՞նչ յանց
ցանք տղաքը: Ի՞նչ պարսաւի արժանի են կինե-
րը եւ անոնք որ չեն ծնած: Ինչո՞ւ ասպարէզ կը
կարդաս մեռելներուն, պաճարներուն եւ վտակ-
ներուն: Դուք լաւ գիտէք, Տիեկոյ Որդոնէզ, որ
ամէնուն ձայնատուր եղողը՝ պարտի հինգ մարդու
դէմ կոռիլ»:

Պատասխանեց անոր Որդոնէզ.

«Դուք ամէնքնիդ մատնիչներ էք»:

Ը

ՄԵՆԱՄԱՐՏԻ



Արիաս Գոնզալոյ դոնէն դուրս կ'ելլէ իր չորս
որդիներն երկու դին. կ'ուզէ մենամարտիլ ինք
առաջին. վասն զի ինքը բնաւ մաս ունեցած չէ
առն Սանչոյի մահուան եւ Վելլիդոյի մատնու-
թեան մէջ. ան պիտի նախամեծար համարէր վը-
տարանդի աքսոր երթալ Ագրիֆէ, քան զաշտին
մէջ պարտուած մնալ եւ զրուժանի տեղ դրուիլ:
Մարդիկ կ'աղաղակեն իր անցնելու ատենը.

«Թող դժնէ կրակ մը այրէ մեզ, կոմս, եթէ

մէկը Զամորայի մէջ մասնակից եղաւ սպանու-
թեան: Վելլիդոյ Դոլֆոս ինք իր գլխուն գոր-
ծեց: Գացէք աներկեւան եւ վստահ, Աստուած
հետերնիդ»:

Կ'ուզէ առաջին ինք կոռիլ՝ ծերունի Արիաս
Գոնզալոն, բայց ինքանտ Ուրբական կը շրջէ
իր միտքը՝ լալազին եւ հերարձակ.

«Կ'աղաչէմ ձեզի, բարի կոմս, հրաժարեցէք
այս մենամարտէն. գուք ծեր էք եւ խոնջ. մի՛
թողուք զիս միայնակ աշխարհի վրայ, ամբողջ
իմ երկիրս պաշարուած:

— Թողլ տուէք, տիկին, որ երթամ, վասն զի
ձայնատուր եղան ինծի եւ զիս մատնիչ կոչեցին:

Ասպետները կը միանան ինքանուին. ամէնքը
իրեն կ'աղաչէն որ հրաժարի պատերազմէն: Երբ
կոմսը կ'իմանայ զայս, իր ցաւը կը կրկնապատ-
կըւի, կը կանչէ իր առաջին որդին. անոր կու-
տայ իր զէնքիրն ու իր վահանը, սուրն ու ձին:
Երբ առաջին որդին սպանուեցաւ Տիեկոյ Որ-
դոնէզին, Արիաս Գոնզալոյ զրկեց երկրորդը: Եւ
երբ երկրորդը խոտին վրայ տապաստ կը փոռի,
կոմսը կը կանչէ երրորդը.

«Գնա, սիրելի զաւակս, շարժէ իբր բարի աս-
պետ, պաշտպան եղիս ճշմարտութեան՝ ինչպէս
որ քու պարտք քեզի կը հրամայէ. եղբայրնե-
րուդ մահուան վրէժինդիր եղիր. Աստուած քեզի
պիտի օգնէ»:

Երբորդը կը հասնի կրկէս. կը յարձակի Տի-
եկոյ Որդոնէզի վրայ. զայն կը վիրաւորէ ուսէն
եւ թեւէն. առն Տիեկոյ կը զարնէ անոր զիսուն

Եւ սաղաւարտին կը դպցընէ . բայց Արիաս Գոն-
զալոյի որդին կը հասնի ձիուն՝ որ իր վերելեակը
առած կը փախչի կոուանոցէն դուրս :

Այսպէս կը վերջանայ պատերազմը առանց
յայտնի ըլլալու թէ որդնք են յաղթողները , Զա-
մորայինները թէ թագաւորինները : Տոն Տիեկոյ
Կ'ուզէ սկսիլ մենամարտութեան , բայց դատա-
ւորները չեն թոյլատրեր իրեն :

Թ

Ա.Բ Ի Ա.Ա Գ.ՈՒ Զ Ա.Լ.Ո Յ



Գաղտնի դոնէն որ երբեք չփակուեցաւ , տեսայ
որ կարմիր դրօշ մը կու գար եւ երեք հարիւր
ասպետ : Ասպետներուն միջեւ կայ զինուած շիրիմ
մը , եւ շիրմին մէջ երկու դագաղ , եւ դագաղ-
ներուն մէջ դիակները Արիաս Գոնզալոյի որդի-
ներուն :

Հարիւր օրիորդներ կ'արտասուեն , ամէնքն ալ
ազնուականներու դուստրեր , ամէնքն ալ իրենց
թայրաթունները երրորդ կամ չորրորդ աստիւ-
ճանի . ոմանք զանոնք զարմիկ կը յորջորջեն ,
ուրիշներ՝ եղբայր , ուրիշներ՝ քեռի , ուրիշներ՝
քեռայր : Ամենէն աւելի կ'արտասուէ ինֆանտ

Ուրբակա : Ալէծաղիկ Արիաս Գոնզալոյ զանոնք
կը միսիթարէ :

«Ինչո՞ւ կու լաք . ինչո՞ւ այդպիսի հեծութիւններ
կ'արձակէք : Մի՛ լաք այդպէս , ով տիկիններ ,
լալու տեղ չկայ : Ապանուեցան երկու որդիններս ,
հոս կը մնան երկուք եւս : Կապելաններու մէջ
չմեռան անոնք , եւ ոչ ալ խաղի սեղաններու առ-
ջեւ . մեռան Զամորայի համար , պաշտպաննելով
ձեր պատիւք : Մեռան իբր ասպետներ , կոուելով
իրենց զէնքերով» :



ԳՈԼԵՆՅՈՒԹԻ ԳՐԱԲՈՒՄԸ

Ա

Ա.ՅՈՒՆՍ Թ.Ա.Գ.Ա.ԽՈՂԸ

□

Ալֆոնս Տոլեդոյ էր, Ալֆոնս որ մոքէն չէր
անցընէր թագաւորել, առն Սանչոյ զինք վաս-
րած էր՝ ապշոպկելու համար իր թագաւորութիւնը։
Տոնա Ուրբակա պատգամաւոր զրկեց առն Ալ-
ֆոնսին, լուրերը՝ զոր կը տանէին՝ զայն լեցու-
ցին ուրախութեամբ։

«Ալֆոնս թագաւոր, Ալֆոնս թագաւոր, մեզ
կը զրկեն՝ քեզ կանչելու։ Կասուիլիոյ եւ Լէոնի
բնակիչները քեզ թագաւոր ըրին, մահուան հա-
մար առն Սանչոյի, զոր սպաննեց Վելլիդոյ։ Մեր
մէջ մի միայն Խոտրիկն է՝ որ չուզեր ընդունիլ
քեզ, վասն զի շատ կը սիրէր թագաւորը։ Եւ ան
կը պահանջէ որ գուն երդնուս, թէ այս մահ-
ուան մէջ, տէ՛ր, գուն յանցանք չունիս։

— Ճիշդ ատենին կը հասնիք գուք, պատգա-
մաւորներ, բայց պահուըտեցէք լաւ, վասն զի
եթէ Մաւրիո թագաւորը գիտնար աս, մեզ զե-
րի կը բռնէր»։

Պարանզուլէս կոմսը այս լաւ խորհուրդը ուղ-
ւաւ անոնց՝ որ ճիերուն սանձը շրջն։ Կ'անցնին

անոնք պարիսպը, կ'ելլեն քաղաքէն, կ'երթան
կաստիլիա՝ ուր իրենց կը սպասէն:

Ամէնքը կը համբուրեն թագաւորին ձեռքը,
բաց ի Սիոէն՝ որ կ'ըսէ.

«Դուք ժառանգ էք, Ալֆոնս, ոչ ոք կը մը-
տածէ ժխտել: Բայց երդուընցէք՝ եթէ կը հաճիք,
տէր, եւ ձերիններէն տասներկու, ձեր ընտրածնե-
րը, որ տոն Սանչոյի մահուան չէք մասնակցած.
վասն զի ժողովուրդին կասկածը ձեր վրայ է»:

Յուրգոսի Արքունի Ազգուեայի մէջ Սիո առաւ
երդումը ազնուականներուն եւ Ալֆոնսի, երկաթէ
փականքի մը եւ բալիսար աղեղի մը վրայ: Խօս-
քերն այնքան դժնդակ են որ բարի թագաւորը
կը դողայ:

«Թող վատշուէրներ սպաննեն քեզ, Ալֆոնս,
եւ ոչ ազնուականներ: Վատշուէրներ Ովիեդոյի
Աստուրեաններէն եւ ոչ կաստիլիոյ. Թող քեզ
սպաննեն խթաններով եւ ոչ տէզերով կամ սուլին-
ներով, եղչերակոյթ դանակներով՝ ոչ ոսկէօծ դա-
շոյններով. Թող տրեխներ հագած ըլլան եւ ոչ
խրացաւոր կօշիկներ. երիճաղներ եւ ոչ նուրբ
ասուիէ վերարկուներ. կանեփէ շապիկներ եւ ոչ
շապիկներ ասղնագործ. Թող էշեր հեծնեն եւ ոչ
ջորիներ եւ ձիեր. Թող քեզ սպաննեն հարթար-
դակ դաշտի մէջ, եւ ոչ քաղաքի կամ հիւղի մէջ,
եւ թող շոպեն ողջ սիրտ ձախ կողմէդ, եթէ իմ
հարցումիս ճշմարիտ չպատասխանես: Թագաւոր,
դուն մաս ունեցամ կամ մէկը քուկիններէդ եղ-
բօրդ մահուան մէջ»:

Տասներկու ասպետները երդուընցան, բայց թա-

գաւորը շփոթած մնաց, սարսափահար: Այն ատեն
իր խորհրդականներէն մին ըստ անոր ցած ձայ-
նով».

«Երդուընցէք, բարի թագաւոր, այդ մասին
հոգ մին ընէք. վասն զի ոչ թագաւորը երբէք
մասնիչ եղաւ, եւ ոչ ալ Պապը բանագրուեցաւ»:

Այն ատեն թագաւորը պատասխանեց.

«Կերդնում միենոյն բանը»:

Սիո ծունը զրաւ գետնի վրայ, եւ ամէնուն
առջև այսպէս խօսեցաւ.

«Երէկ ձեր ձեռքը չպազի, այսօր կը պազնեմ,
Ասի կը պարտէի առն Սանչոյ թագաւորին, որուն
հաւատարիմ ճորտն եղայ. երդմնազնցի տեղ
պիտի գրուէի. եթէ որիշ կերպ վարուէի»:

Բայց թագաւորը զայն ընդհատեց զայրազին.

«Ոիտ, գուն երգումն առիր անո՞ր՝ որուն ձեռքը
պէտք էիր պազնել: Գնա կորսուէ երկրէս, Սիո,
չար ասպետ, տարի մը մի դառնար:

— Ինծի հաճելի է, թագաւոր, որ առաջին
հրամանդ զրբ կու տաս քու թագաւորութենէդ՝ առ
ըլլայ: Գուն զիս տարուան մը համար կ'աքսո-
րես, եւ ինքինքս կ'աքսորէմ չորս տարուան հա-
մար»:

Սիո աքսոր զիս երեք հարիւր ասպետներով,
ամէնքն ալ ազնուական, առոյգ. ոչ մին ճերմակ
մազ չունէր. ամէնքն ունէին ձեռքերնին չինչ
տէզէր, ամէնքն ունէին վահաններ կարմրերփին
փունչերով: Եւ երբէք տեղ չպակսեցաւ ուր բարի
Սիո բանակը դնէր:

մը՝ իր պարուքը չհատուցանէ, պիտի կրնան ծաշին զանոնք եւ առնել շահ եւ գլուխ։ Փակուած արկղերը աւազ է որ կը պարունակեն. բայց՝ վրա տահ Ախտի վրայ՝ հրեաները փոխ կուտան երկու հազար ֆիորին։

«Ով վատչուէր կարօտութիւն, ինչքան չար գործերու կը բռնադատես պատուաւոր մարդերը։ Ալֆոնս թագաւոր, աէր իմ. դուն ականջ կու տաս մատնիչներու, եւ անկեղծ ասպետներու հանդէպ կը փակես ականջներդ, եւ կ'արգիլես արքունիքդ։ Վաղը սահմանագլւխն վրայ պիտի ունենամ քանի մը փոքր գղեակ՝ ուր իմ մարդկոս կարենան տեղաւորուիլ։ Ոնոնք որ կը տանիմ ծառայութեանս՝ հպարտ են, եւ աշխարհի չորս մասերը անոնք իրենց համար նեղ բնակարաններ պիտի համարէին։ Իմ գրոշներս պիտի ծածանին բերդերու ծայրը, նախատուած ասպետներն հոն պիտի գոնեն ապաստանարան։ Պիտի ընդարձակեմ թագաւորութիւնները եւ երկիրները՝ զորս պիտի աշխարհակալեմ՝ պիտի ըլւան նոր կաստիլիա»։

Դ

Բ Ա Ժ Ա Ն Ո Ւ Խ Մ Ը



(իմ Ախտի երգէն առնուած. ուս գործիս սկիզբը)։

Ա Վ Ա Ռ Ը



(Այս հատուածը առնուած է իմ Ախտի երգէն, ուս գործիս սկիզբը)։

Գ

Ա Ր Կ Դ Ե Բ Ը



Բիւրի տոն Ռոտրիկ հետն է տոնա Քսիմենայի։ Կը խօսէր իր անիրաւ աքսորման վրան, զոր կը հրամայէ Ալֆոնսոս։ Յաշաղկուները կ'ուրախանան, կաստիլիա կ'արտասուէ, վասն զիայն որբ կը թողու։

Իր ինչքերուն մեծագոյն մասը ծախսած է պատերազմի պէտքերուն. բաւական դրամ չունի ճամշը բորդութեան համար։ Կը հրաւիրէ երկու հրեայ եւ զանոնք կը նստեցնէ սեղանին առջեւ, անոնց հետ կը վարուի սիրողաբար եւ անոնցմէ հազար ֆիորին կ'ուրզէ։ Իբր գրաւական կու տայ անոնց երկու արկղ արծաթով լեցուն. եւ եթէ տարիէ

Յրիստոնեայ թագաւորութեանց ամէն կողմէն
պատասխան կու տան Ալիտի: Բոլոր գունդերն
համախումք կը յարձակին Վալենցայի վրայ, կը
պաշարէ քաղաքը շատ մատէն. ոչ ոք կրնայ մտնել,
ոչ ոք կրնայ ելլել: Տասներորդ ամսուն քաղա-
քը անձնատուր կ'ըլլայ:

Մարտփի թագաւորը երբ լսեց Վալենցայի ան-
կումը եւ թէ ոչ ոք օգներ էր անոր, հաւաքեց
երեսուն հազար մարդիկ եւ մրգաստանին մէջ
պատերազմեցաւ Ալիտի դէմ: Երկայնամօրուս Ալիտ
յաղթեց անոր՝ հալածելով զայն մինչեւ Յատիւա՝
խառնիխուռն: Յուկարէ անցքին շատ Մուղրիներ
գետին ջուրը խմեցին՝ յորսայօ պառկած հակա-
ռակ իրենց կամքին: Ոտորիկ Վալենցա կը դառ-
նայ՝ աւարներով հարստացած, եւ հոն եպիսկոպոս
կը հաստատէ տոն Յերանիմ խոհական եւ զի-
տուն մարդը:

Զ

ԱԼՅՈՐ ՅԱՆԵԶ



Սիտ ապերախտ Ալֆոնսին կը դրէէ հարիւր
պերճասոսորդ ձիեր ճոխապաճոյճ սարուփարթա-
յով, հարիւր Մուղրի, իր գերիները, որ կը տա-
նին սանձերէն բռնած, հարիւր բանալիներ քա-

Ե

ՎԱԼԵՆՑԱ.



Ազնուական Ալիտ մտաւ Տոլեդոյի պետութեան
մէջ ուր կը թագաւորէր Ալի Մայմոն եւ անկէ
Եօթը հազար գերի առաւ: Ալֆոնս թագաւորը կը
զայրանայ, վասն զի Ալի Մայմոն իր բարեկամն
է: Ոտորիկ շատ պատերազմներ կը շահի, կը պա-
շարէ եւ կը բանաբարէ բազմաթիւ ամրոցներ,
տուրք կը զնէ թագաւորներուն վրայ: Ազնար-
հակալելով Մուղրիներուն երկրին մէջ, ցերեկը
քնանալով եւ գիշերը չուելով՝ Ալիտ երեք տարի
է անցուցեր պատերազմով: Վալենցացիք չին
համարձակիր դուրս ելլել. Ալիտ կը կտրէ ա-
նոնց մրգաստանները, անոնց հացը կը խլէ,
մինչեւ կը ստիպուին անոնք Մարտփի թագաւորէն
օգնութիւն խնդրել:

Ոտորիկ օր մը Մուղրուիելոյէն կ'ելլէ, կը հաս-
նի առառան Մոն - Ռէալի Երկիրները եւ պատ-
գամաւորներ կը դրէէ Արագոն, Կաւարիա եւ Կաս-
տիլիա, որ բոլոր անոնք որ կը փափազին երի-
վարել՝ իրեն գան, որովհետեւ ինքը պիտի պաշարէ
Վալենցան: Թող միանան իր բանակին հաճու-
թեամք եւ ոչ բռնի. Ալիտ իրենց պիտի սպասէ
կելքայի կանալ կոչուած տեղը:

զաքներու եւ բերդերու զոր առած է եւ թագաւորները՝ որոնց յաղթած է։ Եւ կ'ըսէ Ալբար Ֆանէզի։

«Գացէք Արակինոսներուն, խնամեցէք վիրատորները, թաղեցէք մեռելները. ըսէք անոնց իմ կամքս. եւ թէ՝ ահաւոր՝ պատերազմներու մէջ, քաղցր ենք խաղաղութեան ատեն։ Պիտի չխեմ իրենց ինչքերը, պիտի չառեւանգեմ իրենց աղջկները՝ հարճութեան համար. վասն զի ես ուրիշ կին չեմ ուզեր՝ իմինէս զատ, Քսիմնայէս, որ կարգնայի Սուրբ Պետրոսի աբբայարանն է։ Եւ ձեզ կը հրամայեմ, Ալբար Ֆանէզ, եթէ իշխանութիւն ունիմ ձեզի հրամայէլու, որ երթար զինքը գտնէք ինչպէս եւ աղջկներս եւ տանիք իրենց երեսուն ոսկի մարք, որպէս զի կարենան Վալենցա զալ։ Պիտի յանձնէք երեսուն արծաթ մարք տոն Սանչոյին՝ Սուրբ Պետրոսի աբբային, որպէս զի սեղանը զարդարէ, եւ ազնիւ Ալֆոնս թագաւորին պիտի տանիք ձիերը, զերիները եւ թագաւորները։ Երկու պատուաւոր հրեաներուն Հուարէլ եւ Վահաս պիտի համրէք երկու հազար փիորին, զոր ինձ փոխ տուին՝ զրաւով, երբ կը մեկնէի։ Ալկուրը լեցուն էին աւազով, ալաշեցէք իրենց որ ինծի ներեն. այն արկդերուն մէջ փակած էի ոսկին իմ խօսքիս։ Վճարեցէք պարտքիս շահը այն ժամանակին համար ուր ես դըրամը քովս պահեցի։ Եւ գուք, Մարտին Անտուլինէզ, ընկերացէք Ալբարի եւ պատմեցէք զործերս Քսիմնայի։»

Է

Ն Ո Ւ Է Բ Ը



Այսպէս խօսեցաւ Սիտ՝ երբ Վալենցան առաւ։

Ալբար Ֆանէզ Բուրգոս կը հասնի, տանելով թագաւորին գերիներն ու ձիերը, կապուտներն ու հարսութիւնները։ Կը ծնրադրէ թագաւորին առջեւ եւ կ'ըսէ։

«Հզօր թագաւոր Ալֆոնսոս, թող ձեր մեծութիւնն ընդունի՝ արսորական ասպետէ մը՝ կամքն ու նույրը։ Ոտորիկի Բիւարը՝ նախանձէ վարուած իր տունէն ու երկրէն, այս զանձերը Մուզիներէն շահեցաւ՝ իր արեան գնով։ Իր սուրով՝ երկու տարուան մէջ՝ Սիտ շահեցաւ քեզի աւելի երկիրներ, քան որչափ չթուզուց քեզի քու հայրգ՝ Ֆերնանտ թագաւորը։ Իր հապատութեանը մի տար եթէ կը հատուցանէ իր պարագերը իր թագաւորին ուրիշ թագաւորներու հարկովը։ Դուն՝ իր տէրը՝ անկէ յափշտակեցիր իր տունը. ան ալքատ է հիմա եւ քեզի կը վճարէ ուրիշներու ինչքերով։ Վստահութիւն ունեցիր, ան պիտի անհենէ քու իշխանութիւնդ ցորչափ ձեռքին մէջ բռնէ իր Տիգոնա սուրը, եւ իր ծունկերուն միջեւ իր Բաբեկան»։

Այս ատեն կոմս մը ոտքի ելաւ եւ ըսաւ թաշաւորին.

«Մի հաւատար այդ խօսքերուն . ատոնք դարաններ կը ծածկեն: Ծոտրիկ յաւակնու է, վազը թերեւս բուրգոս կու գայ ինքն ալ՝ քեզ արհաւմարհելու»:

Ալքար ֆանէզ վար քաշեց գտակը, եւ կատաղութենէն կակազելով պատասխանեց կոմսին.

«Թող մէկը չխօսի: Սիտի բացակայութեանը՝ ես ինքն եմ Սիտը, եւ իմ տկարութիւնս նեցուկ ունի իրեն անոր զօրութիւնը՝ Վալենցայէն: Ու դուն, թագաւոր, որ սուտերով կը սնիս, պատուար մ'ըրէ այդ ստախօսութիւնները, եւ պիտի տեսնես թէ ինչպէս կը պաշտպանէ քեզ ան: Ներէ ինծի, տոն Ալֆոնս, եթէ բարկութիւնս կը մոռցընէ ինծի յարգանքը՝ որուն իրաւունքն ունի արիւնդ: Տուր ինծի, եթէ կը հաճիս, Սիտի սիրուն գրաւականները՝ Քսիմենան եւ իր դուստրերը: Կը տեսնես դուն, կ'ընծայեմ քեզի անոնց փրկանքը՝ իբրեւ թէ գերուհիներ ըլլային»: Ալֆոնս թագաւորը ուզը կ'ելլէ. կ'աղաչէ Ալքար ֆանէզի որ հանդարտի եւ երկուքը մէկ Քսիմենայի քով կ'երթան:



Ը

ՄՈՒՏՔԻ Ի ՎԱԼԵՆՑԱՅԱ



(Բուն Սիտէն առնուած. տես 85 - 87):

Ծ

ՄԱԼԻՐԻ ՏԱՆԱՅՅԻՆ



Նայէ՛, նայէ՛, Սաւրիտանացի մը կու գայ ճամբէնց՝ աշտանակած կարճասպանդակ շառաւ զամբէիկ մը. կը կրէ Մարրի մոյկեր, ոսկի խթաններ, վահան մը կուրծքին առջեւ, նիզակ մը ձեռքը: Կը նայի Վալենցայի վրայ եւ կ'ըսէ.

«Զար կրակ մը այրէ՛ քեզ: Երբեմն Մուզրիներուն կը պատկանէիր եւ քրիստոնեայք առին քեզ: Եթէ իմ աշտէս չի սուեր, Մուզրիներուն պիտի դառնաս. սա Սիտ ըսուած շունը պիտի բռնեմ մօրուքէն. իր Քսիմենա կինը գերուհիս պիտի ըլլայ. իր աղջիկը իմ հարճս պիտի ըլլայ. եւ երբ իրմէ յագենամ՝ պիտի նետեմ զինուորներուս»:

Բարի Սիւը այնչափ հեռու չէր որ չլսէր այս
խօսքերը : «Հոս եկէք, աղջիկս, թողուցէք ձեր
ամենօրեայ զգեստը, հազէք Զատկուան ձեր պատ-
մուճանը : Սա Մուղրին հոս բռնեցէք շան զաւակը,
մինչեւ որ Բաբիեկաս թամբեմ եւ սուրս կապեմ» :

Զքնաղագեղ օրիորդը պատուհան երեւցաւ եւ
Մուղրին՝ զայն տեսնելով՝ այսպէս խօսեցաւ .

«Ալլահը պահէ քեզ, Տիկին :
— Աստուած պահէ ձեզ, Տէր, բարի եկաք:
Ահա եօթը տարի է, թագաւոր, եօթը տարի որ
ձեզ կը սիրեմ :

— Ահա եօթը տարի է, Տիկին, որ դուք կը
թագաւորէք սրտիս մէջ» :

Այս խօսքերն արտասանելու հետ էին՝ երբ
Սիւ հասաւ :

«Մնաս բարով, մնաս բարով, Տիկին, աղուորս,
զասն զի Բաբիեկայի գոոյթն է որ կը լսեմ» :

Ուր որ շառատ զամբիկը կը դնէ իր սուրը,
Բաբիեկա կը դնէ իր թաթուլը : Եօթը անգամ
քօշմօրուքին շուրջը դարձան . զամբիկը որ թե-
թեւ է՝ առաջ կ'անցնի եւ կը հասնի գետակին
եզերքը ուր նաւ մը կայ : Մուղրին զայն տեսնե-
լով կ'ուրախանայ, մեծ աղաղակներ կ'արձակէ
եւ կը կանչէ նաւազարը :

Պատրաստ է ան, կը տանի նաւը : Երբ Սիւ
հասաւ, Մուղրին նաւ նստած գտաւ, եւ զայն
ողջ տեսնելուն՝ կը մեռնէր սրտին ցաւէն : Այն ա-
տեն՝ ինելայեղ՝ իր տէզն անոր նետեց աղաղակելով :

«Առէք, փեսաս, առէք այս տէզը : Պիտի զայ-
ժամանակ որ ան ձեզի թանկագին պիտի ըլլայ» :

ԿԱՐՐԻՌՆԵ ԿՈՄՍԵՐԸ

Ա

ՍԻՏԻ ԱԴՐԻԿԱՆԵՐԻ



Կարրիսնի կոմսերը նկատելով Բիւարի Ոռու-
թիկին ազգեցութիւնը, եւ զի իր փառքը կը յա-
ճախէր իր ամէն մէկ քաջազործութեան, կը խըն-
դրէն Ալֆոնս թագաւորէն, որ զիրենք ամուսնա-
ցընէ անոր աղջիկներուն։ Սիտի փեսայ ըլլալը
յարգանքի արժանի բան մըն է։ Թագաւորն ա-
նոր բանքեր կը զրկէ որ Հռեքուենա երթայ այս
գործին վրայ խօսելու համար։ Ոռորիկ՝ լուրն
առնելուն՝ կը հաղորդէ Փոխմէնայի. վասն զի ա-
տանկ դէպքերու մէջ կիներուն կարծիքը լաւ է։
Նէ կը պատասխանէ Սիտի։

«Զեմ սիրեր կոմսերու հետ խնամութիւն ու-
նենալ, թէեւ բարձր տոհմէ ըլլան։ Բայց դուք,
Ոռորիկ, գործեցէք՝ ինչպէս ձեզի յարմար կը
թուի. պէտք չկայ խորհուրդի հոն՝ ուր թագա-
ւորը կը գտնուի, եւ դուք իսկ»։

Ոռորիկ ուրեմն Հռեքուենա կ'երթայ եւ թա-
գաւորն ալ հոն կ'երթայ՝ ընկերակցութեամբ կոմ-
սերուն, որպէս զի Սիտ զանոնք տեսնէ եւ անոնց
հետ խօսի։ Պատարագէն վերջ՝ զոր կ'երգէ տոն

Յերոնիմոս Եպիսկոպոսը թագաւորին եւ մեծեւ րուն առջեւ, թագաւորը կ'ըսէ ծանրութեամբ.

«Դուք լաւ գիտէք, տոն Ռոտարիկ, որ ձեր վըրայ շատ սէր ունիմ եւ հոգ՝ ձեր ամէն բանեւ րուն վրայ: Այս ճամբորգութիւնն ըրի գործի մը կարգադրութեան համար, որու մասին հարկ է խօսիմ ձեզի: Կարրիոնի կոմսերը աղացեցին ինծի որ գուք որոշէք ձեր աղջիկներն իրենց տալու կոութեան. այս չնորհին համար շատ երախտապարտ պիտի ըլլան. վասն զի անոնք իրաւամբ կը յարգեն մեծանքս աղջիկներն այդպիսի հօր մը: Մեծ տեսչանքով կը ցանկան ձեր բարեկամութեանը, կը սպասեն լաւ ընդունելութիւն մը, կը սիրեն ինչ որ ձերն է, կը մեծարեն ձեր արիւնը»:

Սիտ չնորհակալ եղաւ թագաւորին իր փութեւ կոտութեան համար, իրեն աղացեց որ ինք իր ուզած ին պէս տրամադրէ իր աղջիկներն ու իր ինչքերը. աւելցուց թէ իր աղջիկները պիտի չամունացնէր, այլ պիտի ուար զանոնք թագաւորին, որպէս զի ինք զանոնք ամունացնէ իր բարի կամքովը: Թագաւորն հրամայեց հատուցանել անոնց՝ հարսանիքի օրը՝ ութ հազար արծաթի մարք, եւ գեռատի օրիորդները յանձնեց իրենց մօրեղքօր՝ բարի Ալբար Ֆանէզի՝ մինչեւ այն ժամանակը: Յետոյ թագաւորը կանչեց կարրիոնի կոմսերը՝ Տիեկոյ եւ Ֆերնանտ, եւ անոնց հրամայեց որ Սիտ Ռուի Տիազի ձեռքերն համբուրեն եւ իրենց մեծարանքը մատուցանեն: Այսպէս ըրին թագաւորին եւ մեծերուն առջեւ, եւ

Սիտ վերադարձաւ կոմսերուն հետ Վալենցա, ուր պատկի հանդէսը կատարուեցաւ:

Եպիսկոպոսը կատարեց իր պաշտօնը, տուաւ օրհնութիւնները: Հանդէսները տեւեցին երեսուն օր. խաղեր եղան եղջբներու, ցուլերու եւ պարեր: Սիտ ճոխ ընծաներ բաժնեց կոմսերուն եւ պետութեան զլխառներուն, եւ իր փեսաներուն մէջքին կապեց Տիգոնա եւ Կոլագա իր սուրերը. զի ան՝ որ մեծ է իր գործերուն մէջ, սովոր է մեծ ըլլալ ամէն բանի մէջ:

❖

Ս Ո Ւ Լ Գ Ա Ն Ը



Սիտի համբաւը հասաւ մինչեւ Պարսից սահմանները. եւ երբ Սուլդանն իմացաւ անոր հոյակապ գործերը, որոշեց ընծաներ զրկել: Ուղարերու կարաւան մը բեցուց որդան կարմիր, ծիրանի, մետափու, ոսկի, արծաթ, խունկ, զըմուս եւ ուրիշ շատ հարստութիւններ. դեսպանութիւնն յանձնեց իր ազգականներէն մէկուն, իր տունն ու իր սեղանէն ուտողներէն:

«Ըսէ Սիտ Ռուի Տիազի՝ որ Սուլդանը կ'ողջունէ զինքը, թէ մեծ փափագ ունի իր լուրերն առնելու, եւ յանուն Մահմէտի կեանքին եւ իմ

թագաւորական գլխուս, սիրով պիտի տայի ես
թագս՝ զինքն երկրիս մէջ տեսնելու համար։ Իմ
մեծութենէս թող ընդունի այս խոնարհ պարզեւ
ներն ի նշան իմ բարեկամութեանս, որ պիտի
տեւէ մինչեւ մահ։»

Մուղրին համբայ ելաւ, եւ հասաւ իսկոյն վաշ-
լենցա, խնդրելով Սիրի ունկնդրութիւն։ Սիր
քաղաքէն դուրս ելաւ զայն ընդունելու համար
ուռը զետին չդրած, եւ երբ Մուղրին զինքը տես-
սաւ, անանկ շփոթութեան մը մէջ ինկաւ, եւ
սկսաւ անանկ դողալ, որ չկրցաւ խօսք մ' իսկ
արտասանել։ Սիր բռնեց անոր ձեռքէն։

«Յարի եկար, Մուղրի, բարի եկար իմ վաշ-
լենցա քաղաքս։ Եթէ քու թագաւորդ քրիստոն-
եայ ըլլար, իրեն այցելութեան կ'երթայի»։

Այսպէս խօսելով երկուքն ալ քաղաք մտան,
ուր քաղաքացիք հանդէս ըդին իրենց։ Սիր ա-
նոր ցոյց տուաւ իր տունը, իր աղջիկներն ու
Քսիմենան։ Մուղրին հիացաւ այնքան հարստու-
թեանց վրայ, եւ քանի մը օր ուրախանալէ յե-
տոյ, հրաժեշտ խնդրեց՝ իր երկիրը դառնալու։
Ի փոխարէն անոր պարզեւներուն՝ Սիր զրկեց
Սուլդանին զանազան բաներ, որ չեն գտնուիր
անոր երկիրներուն մէջ։ Ու երբ Մուղրին միկ-
նեցաւ, Ոսուրիկ՝ Քսիմենա եւ իր աղջիկները շը-
նորհակալ եղան Աստուծոյ։

¶

Ա. Ռ. Ի. Կ. Ծ. Ը.

□

Ճաշէն վերջ՝ երեսը ձեռքին կրթնցուցած՝ կը
ննջէ Սիր իր թանկազին աթոռին վրայ։ Գոզն
են՝ պահապան իր քունին՝ իր փեսաները Տիե-
կոյ եւ ֆերնանո եւ մունջ Վերմուգոզ՝ քաջա-
խիզախ մարտի մէջ։ Ցած ձայնով կատակներ
կ'ընճն եւ կը ծիծաղին մեղմով, մատերնին շըրթ-
ներնուն վրայ։ Ցանկարծ աղաղակներ կը պայթին՝
որոնցմով կը թնդար պալաւուր. «Ուշադրութիւն,
առիծը փախեր է վանդակէն։ Անէծը արձակո-
ղին»։ Տօն Վերմուգոզ չայլայլեցաւ, բայց վախը
սառեցուց ծիծաղն երկու եղբայրներուն, որ ծա-
ծուկ կը խորհրդակցէին՝ փախչելու։ Կրտսերը՝
Ֆերնանո Գոնսալուէզ պահուըտեցաւ Սիրի ե-
տեւը՝ փորվրայ պառկելով Սիրի նստարանին
տակ. իսկ Տիեկոյ՝ երեցը՝ պահուըտեցաւ զարշելի
տեղ մը, որուն անունը չի կրնար որուիլ։ Ուժ-
բոխը կը մտնէ՝ նիչեր արձակելով. առիծը ա-
ռաջ կու գայ ինքն ալ մանչելով. Վերմուգոզ կը
սպասէ անոր՝ սուրը ձեռքը։ Այն ատեն Սիր ձայն
հանեց, եւ զազանը կարծես հրաշքով սկսաւ ա-
նոր առջեւը քծնիլ, խոնարհ եւ ագին շարժելով։
Ուրախացաւ Սիր, թեւերն անոր վզին շուրջը

անցուց եւ զայն տարաւ իր վանդակը՝ գգուելով։
Ժողովուրդը հիացած կը դիմէր, չնկատելով որ
երկուքն ալ առիծներ էին. բայց Աիտ կը գե-
րազանցէր քաջութեան մէջ։

Սրահ դառնալով տեղեկութիւն ուզեց իր փե-
սաներուն մասին, գուշակելով անոնց վատութիւ-
նը։ Վերմուգով պատաժանեց.

«Ո՞սա մէկը պահութած է փորվրայ՝ տեսնե-
լու համար թէ առիծը արո՞ւ է թէ էզ»։

Այն ատեն հասաւ Մարտին Պելայէզ, քաջաւ-
րի Աստուրեանը, ըսելով բարձրածայն։

«Ուետի՞ս, տէր, քաշեցին հանեցին։
— Ո՞վ, հարցուց Աիտ։

Մարտին Պելայէզ յարեց. «Միս եղբայրը, որ
սարսափէն նետուեր էր տեղ մը, ուր սատանան
անգամ պիտի չնետէր ինքզինք։ Նայեցէք, տէր,
բայց հեռուէն, զան զի կարելի չէ մօտենալ ա-
նոր առանց բուրգափի»։

Ռոտրիկ սաստիկ բարկացած՝ ըլլայ խօսելու,
ըլլայ լուելու, վերջապէս բարձրացուց ձայնը եւ
սկսաւ նախատել իր փիսաները.

«Շատ բան պիտի տայի տեսած չըլլալու հա-
մար այս վառ գործերը։ Զինուած էիք, ինչո՞ւ
փափաք երկուքնիդ ալ։ Թագաւորէն աղջիկներս
խնդրեցիք, կարծելով թէ բան մը կ'արժէք. տը-
ւի անոնք ձեզի, կատարելով ոչ իմ կամքս, այլ
թագաւորին։ Այս փեսաններն են ուրեմն որ պի-
տի ինամարկեն ծերութիւնս»։

Կոմսերը զայրացան այս խօսքերէն, եւ այս
օրուընէ սկսեալ ատեցին Աիտը։

Դ

ՊԱՏԵՐԱԶՄԵՆ Ա.Ա.Ա.Զ



«Եթէ մահառիթ վէրքով խոց՝ մեռնիմ պատե-
րազմին մէջ, տարէք զիս, իմ Քսիմնաս, կար-
դենեան Սուրբ Պետրոսի աբբայարանը։ Թող ճա-
նապարհը գիւրին ըլլայ ձեզի։ Յետոյ փոսս փո-
րեցէք խորանին քով Սուրբ Յակոբի, որ պատ-
ուար էր իմ պատերազմներուս։ Մի լաք, մի
գուցէ մարդերս՝ տեսնելով որ իմ բազուկս կը
պակսի իրենցմէ փախչին եւ թողլքեն երկիրս։
Թող Սուրբիները տկարութիւն չգտնեն ձեր սըր-
տին մէջ, այլ թէ՝ հոս թող շաչեն շառաչեն զէն-
քերը, եւ հոն՝ յուղարկաւորութիւնս կատարուի։
Սուրբ, զարդարանքն աշ ափիս, թող աշս մնայ-
եւ չինայ կոնջ մը ձեռքը։

«Եւ եթէ Աստուած ուզէ որ Բաբիեկա ճայիկս՝
առանց իր տիրոջ՝ զայ խրինչէ ձեր գրան առ-
ջեւ, բացէք, զգուեցէք զայն, տուէք իրեն իր
ամբողջ բաժինը, վասն զի ան որ բարի տիրոջ
կը ծառայէ՝ անկէ լաւ փոխարէն կը սպասէ։

«Թող քու ձեռքդ, Քսիմնա, հազցընէ ինծի
զրահս, ուսապանս, բազուկներուս պահպանակե-
ները, սաղաւարտս, ձեռնապաններս, ոայ ինծի

տէզս եւ վահանս, եւ անցընէ խթաններս։ Դեռ
արեւը ծայր չարձակած եւ Մուղրիները զիս գոր-
ծի չմղած, օրհնեցք զիս, Քսիմենա. եւ իցիւ
երկինքը ձեզ պաշտպանէք»։

Այսպէս կը խօսի Սիւ Բուկարի դէմ պատե-
րազմ մղելէ առաջ։ Տար Աստուած որ անոր ելքը
յաջող ըլլար։

Ե

ԲՈՒԿԱՐ ԹԱԳԱԼԻՌԸ



Սիւ ժողով կազմեց Բուկար թագաւորին Վա-
լենցայի պարիսպներուն առջեւ հասնելուն առ-
թիւ։ Դոնէն մտան իր փեսաները, եւ զանոնք
նստեցուց իր աշ կողմը, ինք՝ գողալով իր եռանդ-
նալից աշխուժէն, անոնք՝ իրենց վատութենէն։
Թմբուկներուն, սրածայն սրինգներուն եւ փողե-
րուն շփնդը կը ծանուցանէ Մուղրիներուն զա-
լուսուը, եւ Ռոտրիկ՝ իր ետին ունինալով իրենները՝
կ'ելլէ աշտարակ մը այնքան բարձր որքան իր
մոտածութերը, որոնք աստղերուն կը հասնին։
Աշտարակին ատամներուն մէջէն, թող սակայն
իր փեսաները դողան, ան կը նկատէ Բուկարի
բանակը։ Վեր՝ Ակազար կը հանէ իր կինն

ու աղջիկները. անոնք կը տեսնեն տնկուած վը-
րանները։

«Ե՞նչ է այս, Ռոտրիկ. թող Աստուած մեզ
պաշտպանէ։

— Մի վախնաք, Քսիմենա, գուք պատերազմին
ներկայ պիտի ըլլար. պիտի գիտնաք՝ ձեր աչքե-
րով՝ թէ հացն ինչպէս կը շահի մարդ։

Պաշտօնեայ մը կ'իմացնէ Սիւի թէ թագաւո-
րին սուրհանդակը եկած է, եւ ինք կ'իջնէ որ
զայն ընդունի։

«Բուկար թագաւորը, տէրս, կ'ըսէ գեսպանը,
թողուց իր երկիրը դարմանելու համար ամենա-
մեծ անիրաւութիւնը զոր ըրիր Մուղրիներուն։
Կը պահանջէ քենէ Վալենցան, եւ որովհետեւ
զուն չես թողուր զայն, քեզ պատերազմի կը
հրաւիրէ եւ կը ծանուցանէ որ զայն պաշտպա-
նես։

Սիւ կը պատասխանէ զուարթօրէն։

«Վալենցան ինծի սուզի նստած է. անկէ ել-
լելու միտք չունիմ, վասն զի զայն առնելու համար
կրեցի շատ խոնջէնք եւ շատ նեղութիւն։ Զայն
կը պարտիմ Վատուծոյ միայն եւ ազգականներուս
ու բարեկամներուս արինին։»

Բանքերը պատասխանը կը տանի իր տիրոջ,
եւ Սիւ պատերազմին համար կը մոտածէ միջոց-
ներ. ծանօթ իր փեսաներուն վատութեան՝ կը
հրամայէ անոնց որ քաղաք մնան եւ խնայեն իրենց
ոյժերուն. բայց անոնք՝ ամօթահար այս նախա-
տինքէն՝ կ'ուզեն ընկերանալ իրեն դէպ ի վտանգ։
Թմբուկներու եւ սրինգներու ձայնով կը սկը-

սի պատերազմը։ Ոստրիկ կ'առաջնորդէ յառաջապահ գունդին եւ կու տայ պատերազմ։ Երկու բանակներն իրար կու գան։ Սիտ՝ արիւնուշտ կոփէ մը յետոյ՝ զերի կը բռնէ տասնութթ թագաւորներ, եւ զանոնք ամբողջ պիտի բռնէր եթէ չփախչէին։ Յաղթութիւնը շահած Վալենցա կը մտնէ՝ ծափերու միջև։ Լի ցնծութեամբ եւ գոռութեամբ կ'ողջագուրէ Քսիմենան։

Զ

ՄԱՏՆՈՒԹԻՒՆԸ



Երկու եղբայրները՝ Կոմսեր Կարրիսոնի՝ Տիեկոյ եւ Ֆերնանս՝ միաբանած են նախատինք ընելու Սիտին, եւ նիւթած են մեծ մատնութիւն մը։ Կ'ըսեն իրեն թէ կ'ուզեն վերադառնալ իրենց երկիրները եւ կը խնդրեն իրենց կիները Սիտէն՝ որ զանոնք իրենց տայ։

«Փեսաներս, մոտածեցեք վարուիլ աղջիկներուս հետ իր ազնուական և պատուաւոր տիկիններու, վասն զի ես զանոնք չնորհեցի ձեզի կին»։

Երկուքն ալ կը խոստանան եւ կը մեկնին։ Քարի Սիտը՝ իր բոլոր ասպետներով անոնց կ'ընկերանայ։ Մրգաստաններէն եւ պարտէզներէն կ'երթան անոնք խօսելով ու խնդալով։ Սիտ ա-

նոնց ընկերացած է մղոն մը ճամբայ, յետոյ հըրաժեշտ կ'առնէ արտասուաթոր։

Մարդու մը պէս որ կը կասկածի նիւթուած մեծ մատնութիւնը, կը պատուիրէ Ալբար Ֆանէզի որ անոնց հետեւի։ Ու կոմսերը կը հեռանան՝ արագօրէն երիվարելով։

Հասեր են մթին անտառ մը հինաւուրց ծառովով լցուն։ կը թողուն որ իրենց մարդերը երթան առջեւէ՝ մեծ բացատով։ Տիեկոյ եւ Ֆերնանս միայն կը մնան իրենց կիներով։ կը ցատքեն իրենց ձիերէն եւ կը հանեն սանձերը. իրենց կիները որ կը տեսնեն ասի, կ'արծակեն մեծ ճիչ մը, զանոնք կ'իջեցընեն իրենց ջորիներէն, եւ կը մերկացնեն՝ երկուքն ալ՝ ինչպէս ծնաւ զիրենք մայրերնին եւ կը կապէն զանոնք պնդապէս երկու կաղնիներու։ Անոնցմէ իւրաքանչիւրը կը խարազանէ իր կինը իր ձիուն սանձով, արիւնը որ կը հոսի կը թրջէ երկիրը։ Յետոյ՝ զանոնք ծեծելնէն դեռ գոհ չեղած՝ կը թողլքեն հոն։



Է

Հ Ա Վ Ի Ւ Բ

□

Վայրենի լեռան մը վրայ, դաւաճաններէն մերկ
թողուած, աշխարհը կը նկատէ երկու ասու-
ղեր, տոնա Ելուիրա եւ տոնա Սոլ, գուստրերը
Քսիմենա Գոմէզի եւ կամպէազոր Սիտի: Կոմսեր
դուք կուրօրէն գործեցիք. դուք կը կապէք ձեռ-
քերն երկու կիներու, դուք ազատ կը թողուք
ձեռքերը վրէժխնդրին: Ո՞հ, երկու կաղնիներ,
միայնութիւն, փուշեր: Ո՞րբան կ'երագէ ան որ
աշխարհի կը վստահանայ:

Այոնք արգարութիւն կը պաղատին երկնքէն՝
Սիտի դուստրերը: Կաղնիներու կապուած ճիչեր
կ'արձակեն աղեկէզ, եւ չկայ պատասխան տուող՝
բայց եթէ արձազանգն իրենց ձայներուն: Կը
չարչարուին քարուականքէն ու թշնամանքէն՝ ոչ
իրենց վէրքերէն. վասն զի կիներուն համար հա-
խատինքը՝ ցաւ է մահառիթ:

Անոնց հեծութիւններուն ձայնին կու գայ հո-
վիւ մը, եւ սարսափահար՝ չի համարձակիր
մօտենալ: Անոնք կը պաղատին իրեն. «Աստուծոյ
սիրուն, կ'աղաչենք քեզի, մարդ, զթա վրանիս:
Թող քու հօտդ աճի անդադար. թող ջուրն իրեն

չպակսի երբեք ամառուան տօթին. թող արեւն
ու սառուցը չչորցնեն խոտը. տեսնե՞ս մեծնալը
օրհնեալ թոռնիկներուգ, սանտրես ճերմակ մա-
զերդ՝ անգէտ՝ անփորձ զրկանքներու եւ ցաւերու:
Ազատէ մեզ, վասն զի քու ձեռքերդ՝ մեզ կապող
ձեռքերուն նման չեն ձեռքեր ոճիրի եւ մատու-
թեան»:

Հասաւ այն տոեն Ալբար Ֆանէզ որ կը հե-
տեւէր կոմսերուն: Փակեց իր թոռնիաները՝ լի-
բարկութեամբ, եւ զանոնք ծածկեց իր տառա-
տոկով, վասն զի անոնք մերկ էին բաց օդին.
Սակայն գիշերը որ կ'իջնէր՝ իր վերարկուն կը
տարածէր գորովագին: Գացին հանգչելու հովիւրն
խրճիթին մէջ, որ լուսածա գին՝ վաղ առաւոտ՝
լուր տարաւ Սիորի:

Ը

Ո Խ Խ Տ Բ

□

Ելուիրա, թողուցէք սուրս, տոնա Սոլ, հեռա-
ցէք, մի՛ բռնէք բազուկս, թողուցէք զիս, տոնա
Քսիմենա, մի՛ փորձէք ողոքել բարկութիւնս, մի՛
փորձէք ամոքել ամօթս. ամբողջ կեանքս արա-
տաւորուած է:

Իմ՝ աղջիկներուս, գրուժան կոմսեր, իմ պատ-

ուաւոր աղջիկներուս, շունե՛ր, զարհուրելի նաշխատինք մ'ըրիք դուք: Ես որ զանոնք ձեզի տուած էի՝ շքեղաշուք զգեստներ հազած: Ես ձեզի տուի Տիգոնա եւ Կոլադա սուրենս, լաւագոյնն իմ ստացուածքներու. Երկու հազար մարաւիտի պարտիք տակ ինկայ Վալենցայի մէջ: Զեզի տուի Արաբիոյ ոսկի շղթաները, հրաշալի արուեստով բանուած, զոր զրկեց ինծի Պարսից թագաւորը գեսպանութեամբ մը, եւ վերարկուներ նուրբ ասուէէ կրկնապատիկ պաստառով: Եւ իբր հասուցում իմ վստահութեանս՝ իմ աղջիկներս ինծի կը դարձնէք, կոմսեր, խարազանուած անարգաբար, անոնց ճերմակ մարմինները մերկացուած, անոնց տիսուր միտերը՝ պատուուած:

Կ'ընեմ այս ուխուը Զկնորսին որ կը կառավարէ մեր եկեղեցին (եւ թող զիս գէշ ընդունի եթէ պակսիմ հոն՝ երբ դառնամ ի կարդենա). Ֆրումենտայի եւ կարրիոնի, Տորքուեմազայի եւ Վալենգուելայի մէջ՝ քաղաքներ ձեր կոմսութեանց, քար քարի վրայ պիտի չժողում:

թ

Մ Ե Կ Ն Ո Ւ Մ

□

Այն պահուն ուր այգը կը գուարթացնէ երկիրը, վեց փողեր կը հնչեն Վալենցայի մէջ. Բիւարի տոն Ուոտրիկը, բարի Սիար կը պատրաստուի մեկնելու դէպ ի Տոլեդոյ, ուր կը սպասէ իրեն թագաւորը: Ազնիւ Քսիմենան կը բանէ անոր ասպանդակը եւ այսպէս կը խօսի.

«Տէր, հօրս արեան, այս կոմսին՝ զոր դուք սպաննեցիք ամէն պատուով, առէք վրէժը. վասըն զի ազնիւ է: Դուք Ատեան Կ'երթաք, բարի Սիտ. մեր փեսաներն ու իրենց բարեկամները պիտի նախապաշարեն թագաւոր՝ հնարելով սուտեր, բան մը՝ զոր վատերն երբեք չեն վրիպիր ընելէ: Մի ընդունիք Ալֆոնս թագաւորէն ոչ աղաւանք, ոչ չքմեղանք, ոչ պարզեն. նախատինք մը չի շգարուիր խօսքի սնգոյրով: Մոածեցէք ձեր աղջիկները կապուած կաղնիներուն, որոնց տերեւները կը սրսփան վշտահար անոնց ձայնին ի լուր: Աստուած պահէ ձեզ ուր դուք Կ'երթաք: Զեր թշնամիները անզութ են, վատ եւ մատնիչ: Տէր, անոնց հետ մի կռուիք. մի պատուէք զանոնք ձեր սուրովը: Այնքան թագաւորներու յաղ-

□

թողը չի խոնարհիր այդպիսի մարդերու. Բաւ
բիկայի վրնջիւնները յաղթած են ատոնցմէ լա-
ւագոյններուն։ Տաղաւուք ձեր երկու սուրերը
Տիգոնան եւ Կուտաժան, եւ յանձնեցէք զանոնք
Վերմուգոզի եւ Որդոնէզի. անոնք թող կոռւին
ձեր տեղը»։

Սիտ կը պատասխանէ. «Այդպէս թող ըլլայ,
Քսիմենա»։



ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԱՏԵԱՆՔ



Թագաւորն հաստատեց երեք ատեաններ ար-
դարութեան, երեքն ալ մէկ եղանակի մէջ. ա-
ռաջինը Բուրգոսի մէջ, երկրորդը Լէսոնի եւ եր-
րորդը Տոլեդոյի, ուր են ազնուականները, որ
իրաւունք կը կտրեն ամէնուն, մէծին ու փոքրին։
Երեսուն օր կու տայ, ոչ մէկ աւելի, ոչ։ Անի
որ երեսունը մէկերորդ օրը ներկայանայ՝ մատ-
նիչ պիտի յայտարարուի։ Քսանըինը օրեր ան-
ցեր են, կոմսերը կը հասնին. երեսուն օրեր ան-
ցեր են. բարի Սիտը չի գար, ոչ։ Այսպէս խօ-
սեցան կոմսերը.

«Տէր, մատնիչ յայտարարէ զայն»։
Թագաւորն անոնց պատասխաննեց։

«Առիկա պիտի չընեմ, ոչ։ Բարի Սիտը աս-
պիս մըն է որ շահած է, շատ պատերազմներ. իմ
բոլոր արքունիքներուս մէջ անկէ լաւագոյն մը
չկայ»։

Այս վայրկեանին՝ հասաւ բարի Սիտը երեք
հարիւր ասպետներով, ամէնքն ալ ազնուական,
ամէնքն ալ նոյն ասուին հագած եւ մի եւ նոյն
գոյնով, բաց ի Սիտէն՝ որ կը կրէր կնզդաւոր
կրկնոց մը. Կնզուցը ճերմակ էր. Ուոտրիկ կայսր
մը կը թուէր, եւ կորբանը գլխուն արեւու պէս
կը փայլէր։

«Աստուած պահէ ձեզ, բարի թագաւոր, Աս-
տուած պահէ ձեզ միւսերդ։ Կոմսերուն մասին
չեմ խօսիր, որոնք ինծի թշնամի են»։

Այն ատեն կոմսերն այսպէս խօսեցան. «Մենք,
մենք թագաւորներու որդիներ ենք, թռոներ Կայ-
սեր. Կ'արժէ՞ր որ ամուսնանայինք գեղջուկի մը
աղջիկներուն հետ»։

Սիտ խօսեցաւ. Լաւ մտիկ ըրէք ինչ որ ըսաւ.
«Ձեզ ճաշի հրաւիրեցի, բարի թագաւոր, եւ զուք
ընդունեցաք. եւ երբ սփոցը կը վերցնէին, ա-
ղաչեցիք ինծի ամուսնացնել աղջիկներս կար-
րիսնի կոմսերուն հետ։ Պատասխանեցի յարգան-
քով եւ սիրով թէ պիտի ըսէի իրենց մօրէ, ի-
րենց մօրը՝ որ զիրենք ծնաւ։ Խորհուրդ հարցուցի
անոնց գայեակին որ զիրենք մեծցուց։ Դայեակն
ըսաւ ինծի. «Բարի Սիտ, մի հաւանիք, մի։ Զի
կոմսերը շատ աղքատ են, եւ ունին շատ հզպա-
ռութիւն»։ Բայց ձեզի չհակառակելու համար,
բարի թագաւոր, աղջիկներս անոնց տուի։ Հար-

սանիքը երեսուն օր տեւեց. աւելի չտեւեց, ոչ։
Պանարիս լաւագոյններէն հարիւր զլուխ մորթեցի. հաւերն ու որձաւները, բարի թագաւոր,
չեմ հաշուեր, ոչ»։

ՃԱ

ՍԻՏԻ ՍՈՒՐԵԲԱ



Ի Տուեդոյ, թագաւորը կը հրամայէ որ Գաւանայի պալատին պատը ծածկն ճամկազարդ գիպակով եւ տախտակամածը թաւիշով։ Գահոյքին քով նստարան մը դրուեցաւ Ռոտրիկի համար. եւ երբ ամէնքը նստան, թագաւորն այսպէս խօսեցաւ.

«Թող ամէնքը լուռ կենան, ազնուականներ եւ բարետոնմիկներ։ Դուք, Սիս, ըրէք ձեր բողոքը. դուք, կոմսեր, պաշտպանեցէք ձեր դատը. արդարութիւն պիտի ըլլայ։ Նշանակեցի վեց դատաւոր իմ տունէս եւ իմ խորհուրդէս. Թող ամէնքը միասին երդնուն Աւետարաններուն վրայ երկու կողմերը լսելու, եւ լսելէ վերջ դատելու առանց կրթի, առանց սիրոյ, առանց վախի»։

Սիս իսկոյն ոտք ելաւ, եւ առանց աւելի երկար սպասելու՝ լսաւ.

«Ոհաւասիկ տարինե՞ր, ով թագաւոր, որ ձեր ծառայութեան մէջ չտեսայ սուրիս շեղբը մարուր արինէ, եւ հէք Քսիմենան, ծնունդ վատախտարակ, դուք զինքն այրիացուցիք իր ամուսնէն՝ ինչպէս ես որբացուցած էի զինքը հօրմէն։ Կէ կու լար իմ բացակայութեանս՝ գատարկ անկողինին կէսին վրայ, մինչեւ ես կը զգեսնէի հազար դրօշներ մաւրիտան։ Փախցուցի աւելի մահիկներ քան որքան դար չէ տեսած արեգակը։

«Յիշեցէք, թագաւոր, որ ես աղջիկներս ամուսնացուցի հակառակ իմ կամքիս, կամքին Քսիմենայի եւ ամբողջ տանս. ձեզի համոյք ընելու համար միայն կատարուեցաւ այդ դառն հարսանիքը։ Եւ ես տուի իմ երկու սուրերս կարրիսնի կոմսերուն։

«Ո՞ւր էք դուք, իմ զերսիրելի սուրերս։ Ո՞ւր էք դուք, իմ սիրուն սուրերս։ Սիրուն՝ ոչ թէ զնուած ըլլալնուն համար արծաթով կամ ոսկով, այլ սիրելի, վասն զի ճակարս քրտինքովն էին վաստկուած. Մարոքի Մուզրի թագաւորէն ասի Տիգոնան. եւ կոլազան շոպեցի Բարսելոնի կոմսէն՝ Բրիանդայի ամրոցներուն յարձակման։ Այս թանկազին սուրերը ի՞նչ մեղք ձգեր է ձեռքը կոմսերուն, իմ փեսաններուս, ուր անոնք կը ժանգուին»։

Սիս կը պահանջէ իր Տիգոնա եւ կոլազա սուրերը. թագաւորը կը նայի կոմսերուն՝ որ չեն գտներ ոչ մի արդար փաստ ի պաշտպանութիւն իրենց։ Դատաւորները կը հրամայեն անոնց որ անմիջապէս սուրերը Ռոտրիկի գարձնեն։ Կոմ-

սերը՝ ի հեճուկս իրենց երկիւղին՝ փափագ չունին զանոնք դարձնելու։ Թագաւորը կ'ըսէ.

«Անքաղաքավարներ, յանձնեցէք զանոնք իրենց տիրոջ, վասն զի ան կրցաւ առնել զանոնք Մարոքի մուլլիիներէն»։

Սիո կը սուանայ իր սուրերը. յետոյ կը պահանջէ երկու հազար արծաթ մարք եւ բոլոր գոհարները զոր տուած է ամուսնութեան համար։ Դատավորները միաձայնութեամբ կը գատապարտեն կոմսերը որ հատուցանեն։ Կոմսերը կը յուսան որ դրամի մասին անպարտ թողուին. բայց Սիո նորէն կը սկսի, աշուին բոցավառ, դէմքը դեղին ինչպէս ալաժահրի (gaude), հատուցում ինդրելու նախատինքին.

«Փեսաներս, անզգամ կոմսեր, դուք մերկացուցիք աղջիկներս հարուստ պատմումաններէն՝ զոր անոնց հազցուցած էի. դուք զանոնք խարազանեցիք եւ թողլքեցիք կաղնուտին մէջ։ Դուք թշնամանեցիք՝ նոյն խոկ ձեր կիներուն մէջ՝ իմ արիւնու։ Ուրեմն, ձեզի հրաւէր կը կարդամ, կոմսեր, ձեր պատիւին համար եւ իմինիս. վասն զի պատիւին արատը արիւնով միայն կը մաքրուի»։

Այն ատեն թագաւորն որոշեց, առանց ուրիշունկնդրութեան եւ հաւանութեամբ ամբողջ առեանին, որ կարրիսնի կոմսերը եւ իրենց հօրեղայրը Սուէք Գոնզալէզ՝ որ նիւթեամբ էր մատնութիւնը, պիտի կոռւէին՝ համաձայն ձայնատու հրաւէրին՝ Սիո երեք զինակիրներուն հետ։ Անոնք որ պիտի տանէին յաղթանակ՝ իրաւունքն իրենց կողմը պիտի ըլլար։ Կոմսերը յամուրդ

մը խնդրեցին որ պատրաստուին եւ Արքայն շընորհեց իրենց։

Պալատէն երբ կ'ելլէին՝ վասն զի գիշերը կը կոխէ՛ Նաւարրայի եւ Արագոնի բանիքներներն եւ կան. նամակներ կը բերեն իրենց թագաւորներէն, որոնք կը խնդրեն՝ իրենց երիտասարդ որդիներուն համար՝ Սիո աղջիկներուն ձեռքք։ Նաւարրայի տոն Ամարիոն կը խնդրէ երէցը, տոնա Էլուիրան, եւ տոն Գետրոյ թագաւորը կը բռուեր՝ իր տոն Սանչոյ որդւոյն համար, ժառանգ Արագոնի։ Լի ցնծութեամբ եւ գոհութեամբ Առուրիկ կը մեկնի դէպ ի Վալենցա՝ վրէժն առած իր աղջիկներուն, եւ կը հրամայէ անոնց ամուսնութիւնը։

ՃԲ

ԳՐՈՒԺԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԱԾ



Ալֆոնս թագաւորը կը մեկնի Տոլեդոյէն եւ կ'երթայ կարրիսն. որովհետեւ կոմսերը չեն ներկայանար կոռւէլու համար Սիո մարդոց դէմ։ Կը հասնի կարրիսն եւ դաշտին մէջ կանգնել կու տայ վրաններ. կոմսերն իրեն կու զան իրենց հօրեղօր Սուէք Գոնզալէզի հետ. իրենց ազգականներէն շատերն իրենց կ'ընկերէն. զինուած

Են հաստաբեսու զրահներով, եւ դաւադրած մէշ շերնին՝ եթէ առիթը ներկայանայ՝ սպաննելու Սիտի ախոյեանները՝ դեռ կռուի չսկսած։ Սիտի մարդիկը հոտն առած են դաւին եւ կ'ըսեն թաւ գաւորին։ «Տէր, Բիւարի Ռոորիկը մնզ ձեր ձեռքերուն եւ ձեր գթութեան մէջ զրաւ. թոյլ մի տաք որ մատնուինք կամ խոշտանգուինք»։

Թագաւորը կը հրատարակէ սոյն ծանուցումը, թէ ով որ նախատինք ընէ կամ անարդարութիւն Սիտի մարդոց՝ պիտի կորսնցնէ իր ինչքերն ու գլուխիր; Ինֆանտներն ու իրենց հօրեղայրը կը ներկայանան կռուելու՝ ետենին ունենալով բազմութիւն մը մարդոց որ զիրենք կը խրախուսեն։ Թագաւորը կ'ըսէ բարձր ձայնով.

«Կարբիոնի ինֆանտներ, այս մենամարտը ուրոշած էի որ տեղի ունենար Տոլեդոյի եւ ոչ թէ Կարրիոնի մէջ։ Պնդեցիք որ ձեր զէնքերը կը պակսէին. ազնուութեան համար եկայ ձեր քաղաքը։ Սիտի ասպետներն իմ ուղղամտութեանս յանձնեցին իրենց կեանքն ու իրենց հաւատքը։ Կոմսներ, դուք եւ ձեր հետեւորդները մի՛ ձեռնարկէք երեկք անոնց դէմ որեւէ նենգամիտ արարքի։ Վասն զի յանցաւորը պիտի քարկոծուի իսկոյն՝ իմ՝ հրամանով»։

Թագաւորին այս խօսքերը ծանր եկան կոմսերուն։ Իրեն աղաշած էին որ թոյլ չտայ անոնց Տիգոնա եւ կոլագա սուրերը գործածելու կռուին մէջ, եւ մերժուած էին։ «Ինֆանտներ, պատասխաներ էր ան, չեմ կրնար ընել ատիկա. դուք պէտք էիք այդ խնդիրքը Տոլեդոյ ընել. հոս-

տեղը չէ այլ եւս։ Հագէք ձեր լաւագոյն զէնքերը, ոչ որ ձեզի կ'արգիլէ. պինդ կեցիք մարմնով, կռուեցէք քաջութեամբ»։

Կռուանոց կը մտնեն, ամբոխն ոգեւորուած է. կը պատրաստուին, կ'առնեն իրենց վահանները, կը գնեն կորդակները, եւ կը զարնեն իրենց տէշերով զոր կը ըսնեն ափերնին։ Ֆերնանտ նախ կը յարձակի Վերմուդոզի վրայ. իր տէզը կ'անցնի ասպարէն թափ, բայց չի հասնիր միխին։ Վերմուդոզ կը ծակէ զրահն իր հակառակորդին թափ ընդ թափ, եւ զայն իր ծիուն զաւակէն թամբով միասին գետին կը տապալէ. արիւնը կը ցայտէ գունզագունդ։ Վերմուդոզ կը քաշէ Տիգոնան եւ կ'ըսէ. «Մատնիչ, հիմա պիտի սաւակեցնեմ քեզ»։ Բայց ֆերնանտ ճանչնալով սուրը զոր ունի բարի Վերմուդոզը, շնորհ կը ինդրէ եւ ինքզինք պարտուած կը խոստովանի։

Որդոնէզ կը մրցի միւս եղբօրն հետ. Փշքեր են անոնք տէզերնին եւ կը կռուին սուրով։ Որդոնէզ կը զարնէ Տիեկոյին կոլագայով, նուրը սուրով, եւ զայն կը խոցէ իր հարուածներով։ Տիեկոյ կ'արձակէ անեղ ձիչեր եւ կը նուազի. իր ձին կը տանի զայն ըրջանակէն գուրս՝ զոր զծած է թագաւորը, եւ եղբօրը պէս պարտուած կը յայտարարուի։

Կունոյ Բուստոս եւ Սուէր Գոնզալէզ կը կըսուին արիաբար. ունին տէզեր ուժեղ եւ հաստաբեսու։ Սուէր Գոնզալէզ գետին կը տապալի եւ Կունոյ Բուստոս իր տէզին ծայրը կը գնէ գէմքին վրայ։ Բայց Սուէր Գոնզալէզի հայրը կ'ա-

ղաղակէ. «Մի զարնէք, ի սէր Աստուծոյ, վասն
զի որդիս պարտուած է. կարծեմ թէ կը մեռնի» :

«Նունոյ Բուստոս կը հարցնէ զատաւորներուն
թէ պէտք է կանգ առնէ» :

«Առիկա բան մը չ'արժեր, կ'ըսեն. ինք պէտք
է պարտուած ճանչնայ ինքզինքը եւ ոչ ուրիշը» :

Այն ատեն Սուէր Գոնզալէզ կը խոստովանի
իր պարտութիւնը :

Այն օրէն սկսեալ, թագաւորն իբր մատնիչ՝
զրուժան կը ճանչնայ ինքանաներն ու իրենց
հօրեղբայրը; Փախան անոնք իրենց երկրէն, ուր
այլ եւս չերեւցան երբեք, եւ երբեք գլուխնին
չբարձրացուցին; Աիտի նահատակները շատ պար-
գեւներ եւ գանձեր ընդունեցան եւ դարձան վա-
լենցա, ուր Աիտ հրամայեց՝ իրենց ընդունելու-
թեան համար՝ մեծ հանգէսներ, որոնք ութ օր
տեւեցին:

ՈՒՍՏ ՄՈ.ՀԸ



Ա

Ս Ա Կ Բ Պ Ե Տ Տ Ո Ս

□

Սիս շատ ցաւագին էր, խոնջ իր տաժանքնեւ
րէն, խոնջ այնքան պատերազմներէ։ Լուրեր բե-
րին իրեն, եւ անոնք զինքը հոգերու մէջ ձգեցին.
Բուկար թազաւորը՝ հզօր Մուղրին՝ Վալենցայի
տակ կը հասնէր երեսուն թազաւորներով եւ ան-
համար մարտիկներով, ճետի եւ այրուծի։

Սիս Ուուրիկ պառկած էր անկողնին վրայ՝ լի
անձկութեամբ. կ'ազաչէր կը թախանձէր Երկըն-
քի Աստուծոյն որ զինքը պաշտպանէր միշտ եւ
հանէր այս վտանգէն ողջ եւ պատուվ։ Յան-
կարծ մարդ մը տեսաւ իր քովը, երեսը լուսա-
սապայծառ, ճերմակ ինչպէս ձիւն, եւ որ կը
սփոէր անուշ հոտ մը։ Եւ այս մարդն ըստ։

«Կը ննջմս, Ուուրիկ։ Յիշէ եւ արթնցիր»։
Հարցուց Սիս. «Ո՞վ էք դուք»։

— Սուրբ Պետրոս, Պատերուն առաջինը։ Կու
զամ քեզի ըսելու, Ուուրիկ, բան մը՝ որուն
վրայ բնաւ չես մտածեր. դուն պիտի թողուս
այս աշխարհը, Աստուած կը կանչէ քեզ միւս
աշխարհը եւ այն անվախճան կեանքին, զոր կը

վայելեն Սուրբերը։ Այս օրուընէ սկսեալ երեւ
սուն օրէն պիտի մեռնիս։ Աստուած քեզ շատ
կը սիրէ, Սիտ, եւ ան քեզի պարզեւեց այս շը-
նորհը, որ անգամ մըն ալ յաղթես Բոկարին՝
մահուընէդ վերջ, երբ մարդիկդ պատերազմ մը-
զեն անոր բանակներուն դէմ։ Եւ աս պիտի ըւ-
լայ օգնութեամբ Սուրբ Յակոբ առաքեալին։
Գուն, Ռոտրիկ կամպէադոր, զարման ըրէ մեղ-
քերուդ, որպէս զի երբ մեռնիս՝ փառքերու բար-
ձրանաս։ Աստուած բոլոր ասոնք հրամայեց իմ
սիրոյս համար, վասն զի իմ տունս պատուե-
ցիր կարգենայի մէջ։

Երբ աս լսեց Սիտ մեծ ուրախութիւն ունեցաւ,
ցառքեց իր անկողնին եւ ծունդ գրաւ Առաքեաւ-
լին ուրքերն համբուրելու համար։

«Անօգուտ է, ըստ Սուրբ Պետրոս, ինծի պի-
տի չհասնիս, Ռոտրիկ, մի՛ թափեր զուր ճիգեր։
Բայց ինչ որ քեզի ծանուցի, համարէ՛ ստու-
գութիւն։»

Աս ըսելով Առաքեալը երկինք վերադարձաւ,
եւ Ռոտրիկ մասց գոհ, ուրախ եւ միմիթարուած,
չնորհակալ ըլլալով Աստուծոյ իր պարզեւին
համար։

Բ

Կ Տ Ա Կ Ը

■

Ան՝ որ ոչ ոքի չի խնայեր, ոչ թագաւորնե-
րուն, ոչ ազնուականներուն, ինծի ալ որ հաս-
տատուած էի Վալենցայի մէջ՝ եկաւ գուռս
բախելու եւ կանչեց զիս։ Տրամադիր ըլլալով
իրեն հետեւելու եւ հնազանդ իր կամքին, այս-
պէս կ'ընեմ իմ կտակս եւ կը յայտնեմ վերջին
կամքս։

«Ես Ռոտրիկ Բիւարի, անուանեալ քաջ Սիտ
կամպէադոր, յաղթական Մաւրիտանեան ազ-
գերու, կը յանձնեմ իմ հոգիս Աստուծոյ որ-
պէս զի ընդունի իր արքայութեան մէջ։ Եւ իմ
հողազանդ մարմինս կու տամ երկրի։ Կ'ուզեմ
որ զմուսն եւ օծեն իւղերով որ շիշերուն մէջ
են, զորս ինծի զրկեց Պարսից Սուլդանը։ Եւ
ուղղուած Բարբեկային վրայ, գրօշիս եւ վառե-
րուս ետեւը, ցուցնէք զայն Բուկար թագաւորին
եւ բոյոր իր պաշտպաններուն։ Իմ Բարիկաս՝
կը հրամայեմ որ թաղէք։ Թող շոները չլափեն
իմ ձիս, որ շատ սուէլ շոներուն միսն է ցըր-
ցըտած... Իմ թաղմանական հանդէսիս թող
ներկայ ըլլան իմ ազնուականներս, հացակիցներս
ու սեղանակիցներս, բարի աշխարհակալները։

■

Հարուստ Սուրբ Աղքատ Ղազարի եղբայրության կը թողում Բիւարի մարգագետինս բոլոր իր յարակից մասերով։ Նոյնպէս կ'աղաչեմ որ եղերամայրեր չվարձեն վրաս լալու համար։ Քսիմենայի արցունքները կը բաւեն ինծի, ուրիշ գնելու հարկ չկայ։ Կարգենայի Սուրբ – Պետրոս եկեղեցւոյն մէջ՝ սուրբ Զկնորսին սեղանին քով թող փոս մը փորեն՝ վրան գնելով պղինձէ շիրիմ մը։

«Դարձեալ կը հրամայեմ որ երկու հրեսներուն՝ զորս խաբեցի, բռնադատուած հարկէն, արկղին աւազին ծանրութեամբ արծաթ տան։ Թող տոն Ալֆոնս ազնիւ թագաւորը, տոն Յերոնիմոս բարի եպիսկոպոսը եւ իմ հաւատարիմ Աւետ Յանես ուլան իմ կոտակատարներուն ինչքերուս մնացածը կը բաժնեմ աղքատներուն որոնք են՝ մարդուն եւ Աստուծոյ միջեւ՝ կորահայրեր եւ բարեխօներ։

Գ

Մ Ա Հ Է



Բարի Սիտը կը հանգչի, վախճանած, Սիտը զոր կը կոչէին Բիւարի. Ժիշ Տիազ, իր բարի ծառան՝ կատարեր է անոր հրամանները, զմուեր է մարմինը՝ որ շատ կարծր կը մնայ։ Դէմը

գեղեցիկ է եւ կարմբերփին, աչուին հաւասար բաց, մօրուքը լաւ սանտրուած, մեռած չի թուիր։ Եւ այսպէս ուղղելու համար զայն՝ Ժիշ Տիազ հընարք մը զործեր է. մարմինը դրեր է թամբի մը վրայ. տախտակ մը նեցուկ է ուսերուն, ուրիշ մը կուրծքին, անոնք կը միանան քովայի, դիակին շուրջը դառնալով մինչեւ անոթիները, մյթ ըլլալով առջեւէն՝ կակին, ետեւէն՝ ոսծրակին։

Տաներկու օր անցեր է Սիտի մեռնելէն ի վեր։ Իր մարգիկը կը պատրաստուին պատերազմի Բուշերին զարգաւորին եւ իր շուներսւն դէմ։ Լէս զիշերին թամբը կը պնդեն Բաբիեկայի վրայ, եւ Սիտի դիակը՝ այնպէս ինչպէս կապուած է՝ կարծես կ'երիվարէ, ողջ. աշ ձեռքն է իր Տիզոնա սուրը, հրաշալի կերպով կապուած։ Մէկ կողմէն կ'երթայ տոն Յերոնիմոս բարեհամբաւ եպիսկոպոսը, միւսէն՝ Ժիշ Տիազ, որ կ'առաջնորդէ Բաբիեկային։ Մոն Պետրոյ Բերմուդով կը կրէ Սիտի գրօշը, ընկերացած չորս հարիւր ազնուականներու, որ կը կազմնի իր թիկնապահ զունդը։ Ետեւէն կը քալէ Քսիմենա՝ վեց հարիւր ասպետներով. կը յառաջեն լոիկ մնջիկ. պիտի կարծէիր որ քսան հոգի չկան։

Երբ Վալենցայէն գուրս ելան, պայծառ օրը ցուց ինքզինք։ Ալբար Ֆանէզ յարձակեցաւ զառաջինն, կենդանի աշխուժով մը, Մուղրիներու մեծ զօրութեան վրայ որուն կը հրամայէ Բուկար։ Իր առջեւ կը գտնուի Մուզրի ամազոն մը՝ հրաշալիօքն ճարտար նետ նետելով տաճիկ արուեստով. նէ Աստղ կը յորջորջուի իր ճարտարութեան

համար, նէ կը կոռուի շատ քաջասիրու երեք հարիւր
ընկերուհիներով. Սիտի քաջերը կը տեղան անոնց
վրայ կարծր հարուածներ եւ դիտապաստ գետին
կը փուեն:

Բուկար թագաւորն ու իր գնդին թագաւորները
հիացած կը նային քրիստոնեաներուն. անոնց
կը թուի թէ եօթանասուն հազար ձիաւորներ են,
ամէնքն ալ սպիտակ ձիւնի պէս: Մէկը մանաւանդ
զանոնք կ'ահաբեկէ, աւելի բարձրահասակ, ճեր-
մակ ձիու մը վրայ նստած, կուրծքին վրայ կար-
միր խաչ մը, ճերմակ դրօշ մը ձեռքը, սուրը
կայծակնացոլ՝ ինչպէս կրակը: Մուղրիներուն
միջեւ, ոմանք կ'իյնան՝ մահացու վէրքերով, ու-
րիշներ կը փախչին առանց սպասելու. Բուկար
թագաւորն ու իր թագաւորները կը թողուն ցա-
մաքը, կը հասնին ծով՝ ուր են իրենց նաւերը:
Սիտի մարդիկը զանոնք կը հալածեն. տաօն հա-
զարէ աւելի անհաւատներ կը խեղդուին, վասն զի
իրենց շտապումին մէջ՝ չեն կրնար ամէնքը նաւ
նստիլ: Թագաւորներէն քսանը կը մեռնին, Բու-
կար կ'ազատէ իր կեանքը փախչելով: Սիտի
մարդիկը կ'աւարեն անոնց վրանները շատ ոսկի-
ով եւ արծաթով. աղքատը հարուստ կ'ըլլայ այն
օրուան մէջ շահածէն:



Դ

ՅՈՒՂԱՐԿԱՆՈՐՈՌՈՒԹԻՒՆԸ



Բուկար թագաւորը պարտուած է, ինքը եւ իր
դաշնակիցները, Վալենցա քաղաքին ներփեւ:
Մեռած բարի Սիտի հեծած է բարփեկան՝ իրեն-
ներն իր երկու դին: Զէնք չի կրեր, այլ միայն
զգեստ, անոնք որ չեն գիտեր իր մեռնիլը՝ զայն
ողջ կը կարծեն: Ամէն անզամ որ օթեւան մը
կը հասնին, իր ծառաները զայն կ'իջեցնեն ձիէն,
եւ ան կանգուն կը մնայ՝ թամբին վրայ ուրքե-
րը ասդին եւ անդին դրած:

Բարի Գոհմէնա Գոմէզը լուր զրկած է Սիտի
ազգականներուն որ զան անոր իրենց մեծարանքն
ընծայելու, եւ նաև իր երկու գիւսաններուն որ
պսակուած թագաւորներ են: Մինչեւ անոնց հաս-
նիլը՝ Ալքար Գանչէ ուզեց գիակը զոց գագաղի
մը մէջ դնել, ծիրաննպատ, զամուած ոսկի գա-
մերով: Գոհմէնա չի հաւանիր եւ այսպէս կը
խօսի.

«Սիտ գեղեցիկ գէմք ունի, մաքուր աչքեր.
պէտք է այսպէս թողուլ զայն. վասն զի իմ
աղջիկներս եւ փեսաններս պիտի նախընտրեն տես-
նել զայն այնպէս ինչպէս որ է՝ քան թաղուած»:

Ամէնքը կը հաւանին Քսիմենայի կամքին։ Տոն
Սանչոյ եւ Գարսիա իրարու են հանդիպեր Ու-
մեղոյէն կէս փարսախ հեռու։ Արագոնի թագա-
ւորին կ'ուղեկցին զինավառ ասպետներ։ Կը կրեն
իրենց ասպարները թամբին գունդէն կախ, ծայրը
գէպ ի վար. սեւ վերարկուներ են հազած եւ
վիշտը կը կաթէ իրենց գէմբերէն։ կնզուղներ են
զրած ըստ կասոթիւան սովորութեան։ Տոնա Ոոլ
եւ իր կիները ծածկուած են շարով. անոնք կ'ու-
զին մեծ սուզ պահել, բայց մայրենին կ'արգի-
լէ. այսպէս ուզած է Սիտ, եւ պէտք է հնազան-
դին իրեն։

Տոն Սանչոյ եւ իր կինը կը հասնին Սիտի
քով եւ կը համբուրեն իր ձեռքերը. կը հիանան
տեսնելով զայն այնպէս, որ մեռած չի թուիր,
այլ ողջ։ Տոն Գարսիա եւ իր կինը՝ դուստր Ոի-
տի, անոնք ալ կը համբուրեն անոր ձեռքերը եւ
կու լան բոլոր իրենց արցունքները։ Ուֆոնս թա-
գաւորը եկած է Տոլեդոյէն եւ շատ պատիւներ
կ'ընէ փառապանծ Սիտի մարմսոյն։ Կը հրամայէ
որ չթաղեն, այլ դնեն զայն կարդենայի Սուրբ
Պէտրոսի խորանին քով, ձեռքը իր Տիզոնա սու-
րին կոռւանին վրայ։



Ե

Տ Ի Ե Կ Ո Յ Փ Ի Լ



Կարդենայի Սուրբ - Պէտրոս եկեղեցւոյն մէջ՝
Սիտը զմոսուած է։ Աւֆոնս թագաւորին հրա-
մանով՝ նստեցուցած են զայն իր պատուանդա-
նին վրայ, իր կարծնեղ եւ ազնիւ անձը իր ըզ-
գեստներն հազած։ Իր հոլանի գէմքը լի է ծան-
քութեամբ, իր ճերմակ մօրուքը երկայն՝ ինչպէս
կը վայելէ պատուաւոր մարդու մը. իր ընտիր
Տիզոնա սուրբ կախ է մէջքէն, մեռած չի թուիր։

Ահա եօթը տարի է որ ան այսպէս է. եւ ա-
մէն տարի տօն մը կատարեն իր փառաւորեալ
հոգւոյն համար. եւ շատ մարդիկ կու զան տես-
նել իր մարմինը։

Տարի մը՝ հանդէսի ատեն՝ Սիտի մարմինը
մինակ մնաց. պահապան չկար. Հրեայ մը ներս
եկեղեցի մտաւ, եւ մտածելով թէ լսող մէկը չկայ,
այսպէս խօսեցաւ.

«Ոհաւասիկ այգքան փառաբանուած Սիտի
մարմինը։ Կ'ըսեն թէ ողջութեանը ոչ ոք քաշեր
է իր մօրուքը։ Կ'ուզեմ բռնել զայն լի ափով,
որովհատեւ մեռած է։ Տիսնեմ թէ սարսափ մը
զիս պիտի ահաբեկէ»։

Հրեան ձեռքը վերցուց որ միտքը դրածն ընէ, եւ ահա ձեռքը մօրութին չտարած՝ Սիս բռնած էր իր Տիգոնա սուրը եւ զայն թզաշափ մը պատեանէն հանած: Հրեան բոլոր երկայնքովը գետին փռուեցաւ, սարսափէն մարած, եւ զայն հոն գուան՝ տարածուած: Երեսին վրայ ջուր լցին որ ինքզինքը գունէ եւ իր նուազելուն պատճառն հարցուցին իրեն: Պատմեց եղածը, եւ ժողովուրդը չնորհակալ եղաւ Աստուծոյ հրաշքին համար եւ թոյլ չտալուն՝ որ իր ծառան հրեայի մը ձեռք պղծուէր:

Հրեան Տիեկոյ Ժիլ կը կոչուէր, մտաւ Աստուծոյ ծառայութեանը կարդենայի Սուրբ - Պետրոս Եկեղեցւոյն մէջ, ուր վերջացուց իր օրերը իբր բարի քրիստոնեայ:

Սիսի մարմինը զմոսուած մնաց՝ Սուրբ Պետրոսին խորանին քով՝ տասը տարի, եւ տասնը-մէկին՝ շիրմի մը մէջ դրուեցաւ:



ՑԱՆԿ

□

Էջ

5

Յառաջարան

ԻՄ ՍԻՏԻ ԵՐԳԸ

Ա. Աքսորը	12
Բ. Հարսանիք Սիսի դուստրերուն	67
Գ. Կախատինքը	124

ՑԱՆԿԱՆԱԾ

Կամպէադը Սիսի զբոյցը	193
--------------------------------	-----

ՍԻՏԻ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Ա. Կախատինքը	197
Բ. Ոտորիկ և Լոզանոյ	199
Գ. Վրէժինդրութիւնը	201
Դ. Մաւրիսանացի թազաւորները	203
Ե. Քակմենա	204
Զ. Հարսանիքը	207
Է. Բուրզոսի պալատին մէջ	208

ԹԵՐԵԱՆՏ ԹԱԳԱԿՈՐԸ

Ա. Բորսոները	213
Բ. Կալահորութ	215
Գ. Կոյլբըրայի պաշարումը	217
Դ. Սիս Ոտու Տիսա	219
Ե. Արդաւլահ մուղըն	220

	ԵԶ
Զ. Վեկտոր սլաղը	221
Ե. Ժողովը	223
Ը. Քայմենայի նամակը	226
Թ. Թագաւորին պատասխանը	228

ՀԱՄՈՐԱՅԻ ՊԱՇՈՐՈՒՄԸ

Ա. Տռնա Ուրբակա	233
Բ. Տռն Սանցոյ	235
Գ. Զամորա	237
Դ. Արար Վերադարձը	239
Ե. Կատը	239
Զ. Մատնիչը	241
Ե. Տիեզոյ Որդոնէզ	242
Ը. Մենամարտը	244
Թ. Արիստ Գոնզալոյ	246

Վ ԱԼԵԽՅՈՅԻ ԳՐՈՒԽՈՒՄԸ

Ա. Ալֆոնս թագաւորը	251
Բ. Աքսորը	254
Գ. Աքղերը	»
Դ. Բաժանումը	255
Ե. Վալենցա	256
Զ. Ալբար Ֆանէզ	257
Ե. Նուէլը	259
Ը. Մուտքն ի Վալենցա	261
Թ. Մարիթանացին	»

ԿԱՐԲԻՈՆԻ ԿՈՄՄԵՐԸ

Ա. Արտի աղջեկները	265
Բ. Առւղանը	267
Գ. Առիւծը	269

	ԵԶ
Դ. Պատերազմէն առաջ	271
Ե. Բուկար թագաւորը	272
Զ. Մատնութիւնը	274
Ե. Հովհեր	276
Ը. Ուխտը	277
Թ. Մեկնում	279
Ժ. Արդարութեան ատեանը	280
Ժ. Արտի սուրերը	282
Զ. Բրուժանները պարտուած	285

ԱԽՏԻ ՄԱՀԸ

Ա. Առըր Պետրոս	291
Բ. Կատակը	293
Գ. Մահը	294
Դ. Ցուղարկաւորութիւնը	297
Ե. Տիեզոյ Ժիւ	299

ԿԱՐԵՒԽՈՒՄԸ

	Էջ	Մող	Ոխալ	Ուղիղ
	19	3	ԽՄ ԳԵՄ	ԽՐ ԳԵՄ
	40	2	ՍԻԿՈԱՅԻ ոմանք, ոմանք՝ գետին ԳԵՄ	
			ուղղէ՛	
			կեցուց ոմանք իրան, ոմանք՝ գետին ԳԵՄ	
	42	12	ԿՐ	ԿՐ
	201	6	Տիեզոյ լայն	Տիեզոյ լայն

Ա. Ժաշակ Գաղղիական արդի բանաստեղծութեան (չսկսումը և գարբիմներու գործադուլը) Ֆրամսուա Գորէի Տպ. 1899.	1 50
Բ. Ժաշակ Գաղղիական արդի բանաստեղծութեան (Ծաղկաբաղ այլ և այլ թեղինակներէ), Տպ. 1899.	2 —
Գ. Միկթար. — չ. Ա. Ղաղիկհան. Տպ. 1901	1 —
Դ. Ներոն. (Ողբերգութիւն ճիմզ արարուածով). — Ա. Պոլթոյի, Տպ. 1902	2 —
Ե. Գժոխ (Աստուածային կատակերգութիւն). — Տանդէի, Տպ. 1910	7 —
Զ. Օսիան Ա. (Քերթուածներ), Տպ. 1902	8 —
Է. Օսիան Բ. (Քերթուածներ)	— —
Ը. Ժիզոննա (Մելոարաց), Տպ. 1903	2 —
Թ. Քաւարան (Աստուածային կատակերգութիւն). — Տանդէի, Տպ. 1905	6 —
Ժ. Յաւիսնեական Զրոյց (Ոտամաւորներ). — Վիկտորիա Աղամուրի, Տպ. 1905	5 —
ԺԱ. Ենէական. — Վիքիլիսսի, Տպ. 1910.	8 —
ԺԲ. Երգեր. — Լէուարտի, Տպ. 1910	5 —
ԺԳ. Երգեր. — Վիկտորիա Աղամուրի, Տպ. 1910	4 —
ԺԳ. Իլիական. — Հոմիրի, Տպ. 1911	10 —
ԺԵ. Երուսաղէմ Ազատեալ. — Գաստոյի, Տպ. 1911	8 —
ԺԶ. Գրախան Կորուսեալ. — Միլտոնի, Տպ. 1913	8 —
ԺԷ. Արուեստ Քերթողական. Կուիմտոսի Որատիոսի Փլակեսոսի, Տպ. 1923.	2 50
ԺԲ. Տաղ գերեզմանաց. — Ռուկոյ Ֆուկուլոյի, (բթագրով) Տպ. 1923	2 50

ֆր.

ԺԹ. Մշակականք. —	Վիրագիլիոսի, Տպ.	
1923		5 —
Ի. Զարդգ Գամմելլ. —	Երգիծաբանութիւն-	
ներ և ուրիշ քերթուածներ, Տպ. 1924.	5 —	
ԻԱ. Ողիսական. —	Հոմերի, Տպ. 1924	10 —
ԻԹ. Արքայութիւն (Աստուածային աստա-		
կերգութիւն) Տանգէի, Տպ. 1924		7 —
ԻԳ. Հովուականք. —	Վիրագիլիոսի, Տպ.	
1925		5 —
ԻԳ. Ճակատագիր. —	Ատա.	5 —
ԻԵ. Մրրիկներ. —	Ատա Նե	— —
ԻԶ. Ռոլանի երգը, Տպ. 1925		7 —
ԻԷ. Խմ Սիտի երգը. Սպանիսկան դիցազ-		
մերգութիւն, Տպ. 1925		10 —

ՀՅԴ մամերդ

ԻՂ. Նիրելումզմերում երգը,

Վիրագ

IMPRIMERIE ARMÉNIENNE

St. Lazare

VENISE (Italie)

Wn

2872

2013

